


6188

84

L-88



NOV 2010

11689

473


ՄԱՍԵՆԱՇԱՐ “ԼՈՅԱ,,

ԹԻՒ 4

ՓԻԷՌ ԼՈՒԻՍ

# ԱՓՐՈԴԻՏԵ

ՅԱՐԴԱՎԱՅՐ Յ. ՔԵՇԻՉԵՎԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

Պատճեն Պ. Հովհաննեսի

1925

20 APR 2006

ՄԱՏԵՆԱՀԱՐ “ԼՈՒՍ”


թիւ 4

84  
5-88

ՓԻԷՌ ԼՈՒԻՒ

# ԱՓՐՈԴԻՑԵ

ԹԱՐԳՄԱՆԵՑ Յ. ԲԱԿԻՉԵՎԱՆ



Ա. ՊՈԼԻՍ

Մասնակի Ա. Հովհաննեսի

1925

11689

03.05.2013

ՏԱՐԱԾՈՒՅԹ

698

## ԳԼՈՒԽ Ա.

I

### Ֆ Ֆ Փ Ս Խ Ս

Արմուկներուն թեթեւորէն յհնլով կուրծքի վրայ պառկած էր ան . սրունքները բացած և այտը ափին մէջ , ոսկիէ երկար գնդասեղով մը . կանաչ վուշէ բարձ մը կը ծակծկէր փոքրիկ համաչափ կէտերով :

Կէս օրը երկու ժամ անցեր էր արդէն երբ արթընցաւ : Հանգստարար , բայց երկար քունէ մը յոգնած , միայնակ էր հիմա աւրշտկուած անկողնին վրայ . որ կիսով ծածկուած էր մազերու առատահօս ալիքով մը :

Ու այդ մազերը ալեւէտ էին և լուսաճաճանչ , փափուկ ինչպէս թանկագին մուշտակ , աւելի երկար քան թռչունի թեւ մը . դիւրաշաբժ , անհամար , ոգեւոր և լի ջերմութեամբ : Ցանցնուած կոնակին վրայ կը տարածուէին մինչեւ հոլանի որովայնը և խիտ ու բոլորածեւ խռպոպներով կը պապղային ծունկերուն մօտ : Մանկամարդ կինը փաթթուած էր այս թանկագին սուկեվարոին մէջ , որ մետաղային բոսորագեղ ցոլքեր ունէր , և որուն պատճառու . Աղեքանդրիոյ պերճաղիները զայն կը կոչէին Քրիսիս (սուկեզոյն) :

Այդ մազերը չէին նմաներ Սուրիացի պալատական կիներուն ողօրկ մազերուն , և ոչ ալ եզիպտօսի աղջիկներուն թխորակ ու ու վարսերուն : Անոնք մազերն էին տօիական ցեղի մը , աւազներէն անդին ապրող Դալիլիացի աղջիկներուն :



10748-21

Քրիսիս: Ինք կը սիրէր այս անունը: Իրեն այցելող երիտասարդները զայն կ'անուանէին Քրիսէ ինչպէս և Աֆրօտիթ այն քերթուածներուն մէջ, զոր արշալոյսին, վարդի պատկներու մէջտեղ կը զնէին իր դռանը վրայ: Ինք չէր հաւատար Աֆրօտիթին, սակայն կը հրծուէր երբ զինքը կը բաղդատէին առանձնուհիին հետ, և երբեմն տաճար կ'երթար և իրրեւ բարեկամուհիի մը անոր կը նուիրէր բուրմունքով իփ արկդիկներ և երկնագոյն քողեր:

Գենեսարէթի լիճին ափերուն վրայ ծնած էր ան, արեւի և ստուերի երկրի մը մէջ, զոր կը շրջապատեն գափնեվարդի թաւուաներ: Իր մայրը, իրիկունները, երուազէմի ճամբուն վրայ կը սպասէր ճամբորդներուն և վաճառորդներուն, և զաշտային լուսթեան մէջ, խոտերուն վրայ կը յանձնուէր անոնց:

Գալիլէի մէջ շա'տ սիրուած էր այս կինը: Քահանաները իր գուռնէն ձեռնուանայն չէին զառնար, որովհետեւ ողորմած էր ան ու բարեպաշտ. Ի՞նքը կը զնէր ողջակէզի գառները և Յաւիտենականին օրհնութիւնը կը տարածուէր իր տանը վրայ: Արդ երբ յդի մնաց, և իր յլութիւնը գայթակղութիւն մըն էր (որովհետեւ երբեք ամսւախն չէր ունեցած) մարդ մը, որ նշանաւոր դարձած էր իր մարգարէական շնորհով, ըստ թէ ան պիտի ծնէր աղջիկ մը, որ օր մը իր վզին շուրջ պիտի կրէր «ժողովուրդին հարստութիւնն ու հաւաքը»: Կինը բան մը չհասկցաւ այս խօսքէն, սակայն աղջիկը անուանեց Ստուա, որ երբայերէն կը նշանակէ իշխանուիի: Եւ բամբասողները լացին:

Քրիսիս երբեք չգիտացաւ այս բանը, քանի որ գուշակը իր մօրը ըստ էր թէ որքան վասնգաւոր է մարգարէութիւնները յայտնել ենթականներուն: Ոչինչ գիտէր իր ապագայի մասին և ահա թէ ինչո՞ւ յաճախ կը խօսհէր անոր մասին:

Մանկութենէն շատ քիչ բան կր յիշէր և չէր սիրեր զայն խօսքի նիւթ դարձնել: Միակ յատակ յիշաւակ մը որ կր մնար իր հոգիին խորը, վախի և ձանձրոյթի այն զգացումն էր, զոր իր մօր անձկալից հըսկողութիւնը կը պատճառէր իրեն, երբ իրիկուան իր սովորական սպասումներուն երթալէ առաջ զայն կը փակէր սենետակին մէջ, ամբո՞զջ, անվերջանալի՛ ժամեր: Կը յիշէր նաև այն բոլորակ պատուհանը ուրկէ կո տեսնէր լիճին ջուրերը, կապտորտէ դաշտերը թափանցիկ երկինքն ու Գալիլիոյ երկրին թիթեւ օգը: Տունը շրջապատուած էր վարդագոյն վշենիներով և մոշենիներով: Փշատունկեր, պատահաբար կը ցցէին իրենց դալար գագաթները սեղազգիններու նուրբ մշուշներուն վերեւ: Փոքրիկ աղջնակներ կը լրգնային վճիռ առուակի մը մէջ, ուր ծաղկոծ զափնիի թաւուտներուն տակ կարմիր ինեցիներ կը հաւաքէին, և ծաղիկներ՝ ամբո՞զջ մարգագետնին վրայ ու լեռներուն վրայ՝ մե՛ծ շուշաններ:

Տասներկու առարեկան էր երբ օր մը, ջրհորի մը առջեւ, մօտեցաւ խումբ մը երիտասարդ ձիւորներուն Փղոսկրի վաճառականներ էին անոնք և Տիւրոս կ'երթային: Անոնց ձիերուն երկար պոչերը խատուալիկ ծոպերով զարդարուած էին: Հետեւեցաւ ձիւորներուն. Էիմա կը յիշէր թէ ինչպէս ուրախութենէն աժգունած էր, երբ զայն զրին ձիերուն վրայ և թէ ինչպէս գիշեր մը երկրորդ անդամ ըլլալով կանդ առին, այնքան պայծառ գիշեր մը որ ոչ մէկ առաջ կ'երեւէր:

Զէր մոռցած նաև Տիւրոսի մուտքը. ամենուն առջեւէն ինքն էր բեռնատար ձիու մը թամբին վրայ, բաշը ձեռքին մէջ, հպարտօրէն կը թողուր որ իր մերկ բումբերը վար կախուին, քաղաքի կիներուն ցոյց

տալու համար թէ իր սրունքներուն երկայնքին արիւն  
կը հօսի: Նոյն իրիկունն իսկ եզիպոս կը մեկնէին և  
ինքը փղոսկրի վաճառականներուն կ'ընկերանար մին-  
չեւ Աղեքսանդրիոյ վաճառանոցը:

Եւ հոն էր որ, սիւնազարդ ու պաշզամաւոր  
սպիտակ տան մը մէջ, երկու ամիս յետոյ, զայն թո-  
ղած էին իր անագապղինձէ հայելիին, նոր բարձերու,  
դորգերու և հնդիկ գեղեցիկ գերուհիի մը հետ, որ  
պերճաղիճներու յարդարանքին արուետը գիտէր:  
Վաճառականներէն ոմանք, իրենց մեկնումի գիշերը՝  
և ուրիշներ յաջորդ օրը այցելած էին իրեն:

Ինչպէս իր մայրը, երկար ատեն, ճամբորդներէ և  
վաճառորդներէ զատ ոչ ոք ճանչցաւ քանի որ կը բնա-  
կէր քաղաքին ծայրագոյն արեւելեան թաղամասը,  
ուր երիտասարդ Յոյներ կ'արհամարհէին յաճախել:  
Իր անցողակի սիրահարները մէյ մըն ալ չէր տեսներ.  
անոնց հաճոյանալու կերպերը գիտէր, և զիտէր սիրե-  
լէ առաջ զանոնք լքել: Եւ սակայն անվերջանալի  
ցանկութիւններ կը ներշնչէր: Պատահեցաւ որ կարա-  
ւանի տէրեր ամենավար գիներով ծախեցին իրենց  
ապրանքները և իր սեղանին շուրջ քանի մը գիշեր-  
ուայ մէջ կործանեցան: Այս մարդոց հարստութիւնով  
անիկա գնեց գոհարեղիններ, անկողնի բարձեր, հազ-  
ուագիւտ բուրումներ, ծաղկազարդ շրջազգեստներ և  
չորս գերի:

Բաղմաթիւ օտար լեզուներ հասկնալու չափ զար-  
գացած էր և աեղեակ՝ բոլոր երկիրներու վէպերուն:  
Ասորեստանցիք իրեն պատմած էին Տուզիի և Իշթարի  
սիրավէպերը, Փիւնիկեցիք՝ Աշթօրէթին և Ասօնէին:  
Կղզիներու յոյն աղջիկները իրեն պատմած էին իդիսի  
առասպելը, և իրեն սովորեցուցած անօրինակ գրգանք-  
ներ: Քրիստո նախապէս վրդովուած էր թէն, սակայն  
յետոյ այնքան հմայուած էր որ ալ ամէն օր ի գործ  
կը գնէր զանոնք: Մանօթ էր նաև Աթալանթի սէրե-

րուն և թէ ինչպէս, անոնց նման, կոյս մնացած  
սրնգահար աղջիկներ ամենակորովի մարդերը կը սպա-  
ռեն: Վերջապէս իր հնդիկ գերուհին, ամբողջ եօթը  
տարի, համբերատարութեամբ, իրեն սովորեցուցած էր,  
իր ամենավերջին մանրամասնութիւններուն մէջ, Փա-  
լիպօթրափ պերճաղիճներուն բարդ և հեշտագրգիռ ար-  
ուեստը:

Որովհետեւ երաժշտութեան պէս ոէ՛րն ալ ար-  
ուեստ մըն է: Նոյն կարգի յուզումներ կուտայ ան,  
նոյնքան քնքոյշ, նոյնքան թրթոուն, երբեմն նոյնիօկ  
աւելի՛ ներուժ և բրիսիս, որ կը ճանչնար անոր բոլոր  
կշռոյթներն ու նրբերանգները, իրաւամբ ինքինքը  
կը նկատէր աւելի՛ մեծ արուեստագիտուհի քան Փլան-  
կօն, որ աաճարին երաժշտուհին էր:

Եօթը տարի այսպէս ապրեցաւ, առանց վրդով-  
ուելու իր կեանքէն տարբեր և աւելի երջանիկ կեան-  
քի մը երազովը: Սակայն քսան տարեկանը թեւակո-  
խելէն առաջ, երբ թարմատի աղջիկը դարձաւ կին, և  
երբ սաինքներուն տակ տեսու հասունութեան առաջին  
հրապուրիչ ծալքը, յանկարծ փառասիրութիւններ ու-  
նեցաւ:

Եւ առաւօտ մը, երբ երկար նինջէ մը վերջ, կէտ  
օրը անցած, ժամը երկութին ատենները կ'արթննար,  
անկողնին մէջ կուրծքի վրայ պառկած, սրունքները  
բացած, այտը ափին մէջ, ոսկիէ երկար զնդանով  
մը սկսաւ ծակծկել իր վուշէ կանաչ բարձը, փոքրիկ  
համաչափ ծակտիքներով:

Խորունկ կերպով կը մտածէր:

Նախ կէտի մը շուրջ չորս փոքրիկ կէտեր քառա-  
կուսի մը կազմեցին, յետոյ ուրիշ չորս կէտեր՝ աւելի  
մեծ քառակուսի մը: Յետոյ ջանաց շրջանակ մը շի-  
նել, ինչ որ քիչ մը գժուար էր, այն ատեն ըստ բախ-  
տի սկսաւ ծակծկել բարձը և պուաց.

«Ճա՛լա, ճա՛լա»:

Ճալան իր հնդիկ գերուեկին էր, և կը կոչուէր ճալանթաշանտրաչափալա, ինչ որ կը նշանակէ. «Շարժուն-ինչպէս-լուսնին-սաօւերը-ջուրին վրայ», — Քրիստոս այնքան ծոյլ էր որ տմբողջ անունը չէր կրնար արտաօտնել:

Գերուեկին ներս մատւ և կիսաբաց դրան մօտ կանգ տռաւ.

— Ճա՛լա, երէկ ո՞վ եկաւ:

— Ինչո՞ւ, չե՞ս զիտեր:

— Ո՛չ, չնայեցայ երեսը. գեղեցիկ էր. կարծես ամբողջ ատենը քնացեր եմ, այնքան յօգնած էի: Ոչ մէկ բան կը յիշեմ: Ժամը քանիին մեկնեցաւ: Այս առաւօտ կանո՞ւիս:

— Արեւածագին...

— Ի՞նչ թողուց... Շա՞տ է: Ո՛չ, ո՛չ, մի խօս սիր, կարեւորութիւն չունի: Ի՞նչ ըստւ, անոր մեկնումէն վերջ մարդ չեկա՞ւ: Արդեօք պիտի վերադառնայ: Ապարանջաններո բե՛ր,

Գերուեկին արկդիկ մը բերաւ, սակայն Քրիստոս նոյնիսկ չնայեցաւ անոր, և կրցածին չափ թեւը բարձրացնելով.

«Ա՛, ճալա, ըստւ, ա՛, ճալա, արտաօվոր արականերու տենջանքն ունիմ:

— Ամէն ինչ արտաօվոր է, կամ ոչինչ, ըստ ճալա: Բոլոր օրերը իրար կը նստանին:

— Սակայն ո՛չ: Այսպէս չէր հին ատենները: Աշխարհի բոլոր երկիրներուն մէջ, աստուածները երկրի վրայ իջած և սիրած են մահկանացու կիներ: Ա՛, ո՞ր անկողիններու վրայ սպասելու է անոնց, ո՞ր անտառներուն մէջ պէտք է փնտաել անոնք, որ մարդիկներէն քիչ մը աւելի արժէքաւոր են: Ի՞նչ աղօթքներ արտաօտնելու է որպէս զի վար իջնեն անո՞նք, որ ինձի

բան մը պիտի սովորեցնեն կամ ամէն ինչ մոռցնել պիտի տան: Եւ եթէ աստուածները չուզեն վար իջնել, եթէ մեռած են կամ շատ ծերացած, Ճա՛լա, միթէ ես պիտի մեռնիմ առաջնց հանդիպելու մարդու մը, որ ողբերգական դէպեքեր պիտի խառնէր իմ կեանքիս: Ետին դարձաւ և մատները ճթուաելով իրար անցուց.

Եթէ մէկը զիս պալտէր, կը Կործեմ թէ այսքան պիտի չարչուէի զայն որ տառապանքէն մեռնէր, և ես պիտի հրծուէի: Ինծի այցելողները արժանի չնն արտասուելու: Եւ յետոյ ե՛ս եմ յանցաւորը, ի՞նչպէս զիս պիտի սիրեն, քանի որ ես զիրենք կը կանչեմ:

— Ո՞ր ապարանջանը կ'ուզէք:

— Բոլորն ալ: Սակայն մինակ ձգէ զիս: Ոչ ոքէ պէտք ունիմ: Գնա՛ զրան սանդղամատին վրայ սպասէ և եթէ մէկը գայ, ըսէ որ տարփածուիս հետն եմ, սեւ զերի մը, որուն կը վճարեմ... Գնա՛:

— Դուրս չպիտի ելլես:

— Այս՛, միայնակ պիտի ելլեմ: Մինակս պիտի հագուիմ. չպիտի վերտգառնամ: Գնա՛, կորսուէ՛:

Քրիստոս, սրունքներէն մէկը երկարեց գորգին վրայ և մարմինը ձգաելով ոտքի ելաւ: Ճալան մեղմօրէն զուրս ելած էր:

Սենեակին մէջ դանդաղօրէն յառաջացաւ, ծոծրակին շուրջ ձեռքերը խաչաձեւած, մինչ ինքզինքը յանձնած էր սալատակին հոլանցիկ իր մերկ ոտքերուն ցուրտ հեշտանքին: Յետոյ լոգարանը մատւ:

Մեծապէս կը հրծուէր, երբ ինքզինքը կը զիտէր ջուրին մէջ: Ժայռի մը վրայ բացուած սաթէ խեցիի մը կը նմանէր: Իր մորթը միապաղաղ էր ու կատարեալ, կապտագոյն լոյսի մը մէջ կ'երկարէին իր գիծերը. աւելի ճկուն էր հաստկը, իսկ ձեռքերը անձանօթ զեղեցկութիւն մը կ'զգենուին: Այնքան դիւ-

րատար էր իր մարմինը, որ երկու մատներուն վրայ կը բարձրանար, թեթեւօրէն կ'օրօրուէր և մեղկօրէն կը լքէր մարմարին վրայ, մինչ թեթեւ ջրապառյա մը կը պարուրէր իր կզակը: Զուրը, համրոյրի մը պէս դողդոջուն կը մանէր ականջներուն մէջ:

Լոգանքի պահը այն պահն էր երբ Քրիսիօը ինքնապաշտումի կը սկսէր: Մէկիկ մէկիկ, քնքոյլ հիացումով կը գրգուէր իր մարմինին բոլոր մասերը: Իր մազերով և ստինքներով բիւր հրապուրիչ խաղեր կը խաղար, նոյնիսկ երբեմն իր մշտակայ ըղձանքներուն հանգէպ աւելի ազդուօրէն հաճոյակատար էր, և հանգիստի ոչ մէկ վայրի մէջ այսքան մանրակրկիտ դանդաղութեամբ կը նար գանել նման փափուկ թեթեւացում մը:

Մայրամուտ էր, աւազանին մէջ ոտքի կանգնեցաւ և ջուրէն դուրս ելլելով գէպի դուռ ուղղուեցաւ: Իր ստքերուն հետքը կը պսպղար քարին վրայ: Դողդոջուն և ուժասպառ, ամբողջովին բացաւ գուռը և թեւերը երկարելով, կանգ առաւ, յետոյ ներս մտաւ և անկողնին մօտենալով ըսաւ գերուհին:

— Սրբէ՛ մարմինո:

Քրիսիսին կակուղ և ոսկիէ մազերէն ջուրը կոնակէն վար կը հոսէր: Մալապարուհին, լայն ուղունդ մը առնելով չարցուց, ցանցնեց ու մեղկօրէն զանոնք թօթուց: Յետոյ ձիթափուղի սափօրի մը մէջ թաթխելով սպանզը, զայն մեղմօրէն սահեցուց իր տիրուհիին մարմին վրայէն մինչեւ վիզը, և անողորկ կերպասի մը շփումին տակ ճապուկցած մարթը բոսորազոյն պսպղաց:

Քրիսիս սարսուազին նետուեցաւ մարմարեայ աթոսի մը զովաւթեան խորը և մրմնջեց:

«Յարդարէ՛ մազերս»:

Իրիկուան հորիզոնական ճառագայթներուն տակ,

անօր զեռ խոնաւ և ծանր մազերը կը պսպղային արեւու լուսավառ աեղատարափի մը պէս: Գերուհին ափին մէջ տանելով, զանոնք ոլորեց, դարձուց իրար վրայ ինչպէս մետաղէ օձ մը, զոր նետերու պէս կը ծակծկէին ոսկիէ դնդասեղներ, և բոլորին շուրջ փաթթեց երիցս խաչաձեւուած կանաչ ժապաւէն մը, որպէս զի մետաքօը աւելի երեւան հանէ անոնց ցոլքերը: Քրիսիս, քիչ մը հետուէն, յղկուած պղինձէ հայելիի մը մէջ մտացրումով կը նայէր գերուհիին սեւ ձեռքերուն, որոնք իր մութ մազերուն մէջ կը շարժէին, կը բոլորէին մազի խուրձերը, ներս կը խոթէին, կը բոլորէին մազի խուրձերը և ամբողջ վարսքը կը քանդակէին ինչպէս քորսիքական կաւէ շինուած եղջերածեւ ըմպանակ: Երբ ամէն ինչ աւարտեցաւ, ձալա, տիրուհին առջեւ ծունկի եկաւ, ածիլեց անօր ուսուցիկ կոնքոսկրի քովերը, որպէս զի թարմատի աղջիկը իր տարփածուներու աչքին երեւի արձանի մը ամբողջ մերկութեամբը:

Քրիսիս աւելի լրջացաւ և մեղմածայն ըսաւ.

«Մնգուրէ՛ զիս»:

Տիօքօրիտ կղզիէն բերուած վարդափայտէ փոքրիկ արկզի մը մէջ կը գանուէին ամէն գոյնէ մնգոյրներ: Գերուհին, ուղար ստեւէ շինուած վրձինով մը կտոր մը սեւ խիւս առնելով զետեղեց անոր երկար և կորագիծ թարթիչներուն վրայ, որպէս զի ոչչակ գիծեր երկարեցին և մեղմացուցին զանոնք: Կապտորակ փողիով մը արտեւանունքները մթնշան, վառ կարմրագեղի մը երկու բիծեր շեշտեցին արցունքներուն անկիւնը: Որպէս զի սնկոյրը ըսնէ, պէտք էր կուրծքն ու գէմքը օճել թարմ մոմձէթով: Պէտք էր կուրծքն ու գէմքը օճել թարմ մոմձէթով:

Ճերմակ գիծեր քաշեց . կարմրագեղով ուսած փոքրիկ վրձինով մը բռորագեղ ներկեց անոր շրթունքներն ու ստինքներու ծայրերը . իր մատները , որոնք անոր այսերուն վրայ կարմիր փոյիի թեթեւ քող մը տարածած էին , կողերուն բարձունքին նշանակեցին հասակին երեք խորունկ ծալքերը , և կորացած երկու փոսիկներ . յետոյ անգուրուած կաշիչ խցանով մը մեղմօրէն գունաւորեց արմուկները և տաս եղունգները փայլեցուց : Արդուղարզը աւարտած էր :

Այս ատեն Քրիսիս ժպտեցաւ և ըստ հնդկուհիին , «Երգէ՛ ինծի համար» :

Իր մարմարեայ թիկնաթոռին մէջ կորացած նրածած էր : Ծոծրակին վերեւ գնդասեղները ոսկի նշողիւններ կ'արձակէին :

Ճալա , պատին քով կկզած , մտաքերեց Հնդկաստանի սիրային երգերը :

«Քրիսիս ...

Եւ միօրինակ ձայնով երգեց .

«Քրիսիս , քու մտզերդ , ծառէ մը տռկախուած մեղուապարի մը կը նմանին : Հարտային տաք հովը կը յուզէ զանոնք , բեռնաւոր՝ սիրոյ պայքարներու ցօղովն ու գիշերային ծաղիկներու բուրմունքով» :

Թարմատի աղջիկը մեղմ ու անոյշ ձայնով մը երգեց .

«Իմ մազերս կը նմանին դաշտագետնին մէջ հոսող անհուն գետի մը , ուր բոցավառ իրիկունը կը մարի» :

Եւ փոխն ի փոխ երգեցին .

\*

«Բու ոչուըները կապոյտ ջուրերու շուշաններու կը նմանին , առոնց ցօղունի և անշարժ՝ լիճերուն վրայ» : — Իմ աչուըներս , թարթիչներու սառուերին

տակ , երկու խորունկ լճակներ են մութ ճիւղերու տակ անշարժ :

\*

— Երկու փափուկ ծաղիկներ են շրթունքներդ . ուր ինկած է եղնիկի մը արիւնը :

— Իմ շրթունքներս բերանն է վէրքի մը հրակէզ :

\*

— Քու լեզուդ այն արիւնթաթախ դաշոյնն է , որ քու բերնիդ վերքը բացաւ :

— Իմ լեզուս դրուագուած է թանկարժէք քարերով : Անիկա բռուրած է շրթունքներուս ցոլքերէն :

\*

— Քու բազուկներդ կորցած են ինչպէս փզուկրէ երկու ժանիքներ և անութներդ նման են երկու բերաններու :

— Իմ բազուկներս երկար են ինչպէս շուշանի երկու ցօղուններ , ուրկէ մատներս , հինգ փերթերու պէս վա՛ր կը կախուին :

\*

— Քու զիստերդ ճերմակ փիզի երկու պատիճներ են , որոնք ոտքերը կը կրեն ինչպէս երկու կարմիր ծաղիկներ :

— Իմ ոտքերս ջուրերու վրայ ծաղկող նունուֆարի երկու աերեւներ են , իսկ զիստերս ուռած նունուֆարի երկու բողբօջներ :

\*

— Քու ստինքներդ արծաթէ երկու վահաններ են , որոնց ծայրերը թաթախուած են արիւնով :

— Իմ ստինքներս լուսին է և ջուրին մէջ ինկոզ ցո՛լքը լուսինին :

\*

— Պարտզ խորունկ ջրհոր մըն է վարդերանգ ա-  
ւազով անապստին մէջ, և ազըռմէջդ՝ թարմ ուլիկ մը  
պառկած մօրը ծոցին վրայ:

— Պորտա շրջուած բաժակի մը վրայ կլոր մարդարիա մըն է, ազըսմէջա անտառներուն տակ, Ֆէօպէի յօտակ մահիկն է:

三

Հառւթիւն տիրեց։ Գեղուհին վեր վերցուց թեւ և խոնահեցաւ։

Պերճաղիճը՝ արունակեց.

«Անիկա նման է բոսորագեղ ծաղիկի մը, լի մեղ-  
բով ու բուրմունքով»:

«Անիկա նման է ծովային հիդրայի մը, կենդանի, մեղկ և բերանաբաց՝ դիշերուան մէջ:

«Անիկա խոնաւ քարայրն է, միշտ ջերմին բնակարանը, Ազատանարանը, ուր մարդը մահուան քալած ատեն կը հանգչի»:

Ծնրադիր կինը մեղմօրէն մրմնջեց .

«Սարսափելի է ան. Մէտիւսի երեսն է :

三

Քրիսիս, զբա՛ւ իր ոտքը գերուհին ծածրակին վրայ և զողովուն ըստ։

«Дж...»

Հետզհետէ մութը կոխած էր, սակայն լուսինը  
այնքան պայծառ էր որ կապոյտ լոյս մը լեցուցած  
էր սենեակը։ Հոլանի Քրիստոս կը նայէր իր մարդի-  
սին, ուր ցուքերը անշարժ էին և ուրկէ իջնող ատուեր-  
սերը շատ մթին։

## Յանկարծ ոտքի ելաւ:

«Ճալա՛, կեցիր, ի՞նչ կը խորհինք. առուեն գի-»

շեր է և տակաւին դուրս չելայ: Հիմա փարոսին վրայ  
միայն քնացած նաւազներ կը գտնուին: Ճալա՛, ըսէ  
ինծի, գեղեցի՞կ եմ:

«Ճալա՛», ըսէ ինծի, երբեք այս գիշերուան չափ զեղեցիկ եղա՞ծ եմ: Գիտե՞ս. Աղեքսանդրիոյ ամենազեղեցիկ կինն եմ ես: Ան որ աչքերուս շեղ ակնարոկին հանդիպի, շան մը պէս ինծի պիտի հետեւի, այնպէս չէ՞: Եւ ես ուզածիս պէս պիտի վարուիմ անոր հետ. իբրև գերի, անիկա ամենաանտրդ հնազանդութիւն ցոյց պէտք է տայ: Հազուեցուը զիս, Ճալա՛:

Ճալա, անոր թեւերուն շուրջ փաթթեց արձաթէ  
երկու օձեր. իսկ ոտքերուն, անցուց ներբանաւոր  
արեխ մը որ իր թխագեղ սրունքներուն կը կապուէր  
կաշիէ խաչաձեւ ժապաւէններով: Ինքնիսկ իր ձեռքով  
ջերմ. որովայնին վրայ սեղմեց պարմանուհի գո-  
տին, որ մէջքէն վար կ'իջնէր տգըռմէջը: Ականջնե-  
րուն շրջանակածեւ խոչոր օդեր անցուց, մատաներուն  
մատանիներ և կնիքներ, և վիզէն կախեց ոսկի Փալ-  
լուէ երեք մանեակներ, որոնք քանդակուած էին  
Պափօսի մէջ մեհենական սպասաւորներու կողմէ:

Սեմին վրայ կանգնած, ձեռքերը կոթնած ճերմակ պատին, ծալա նայեցաւ հեռացող պերճաղիձին:

Դանդաղօրէն կը քալէր ան, տուներուն երկայնքին և լուսնայոյսով ողոզուած ամայի փողոցէն։ Փարփիկ շարժուն տառեր մը կը դոզզզար իր քայլերուն ետեւէն։

II

## ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ԱՄԲԱՐՏԱԿԻՆ ՎՐԱՅ

Աղեքսանդրիոյ ամբարտակին վրայ կանգնած, երգչուհի մը կ'երգէր։ Երկու քովերը երկու որնգահար աղջիկներ, նստած էին ճերմակ վանդակորմին վրայ։

Այծեմարդեր անտախին մեջ հետապնդեցին թերեւոն յաւերժահարսեր եւ հալածեցին լեռնանոյներ՝ աշուրներով մուր ու ահաբեկ։ Յաւերժահարսերուն մազերը թեւերու պէս տարածուած էին, եւ կուսական կուրժերների արշաւանքի մեջ դուրս ցցած։ Իրենց զերմազին իրանները ծռեցին վար, կանաչ ու բաց մամուռներու վրայ եւ իրենց գեղեցիկ, կիսասուածի մարմինները տառապանեռով ձգեցին։ Ո՛վ կիներ, երոսը ձեր օրունեներով երգել տուալ տառապազին ու խաղցր տենչանիր։

\* \* \*

Սրնգահարները կրկնեցին.

«Երբ'ո»։

Երոս հեծեցին իրենց զոյգ եղէգներուն մէջ։

III

Դաւտին մեջ Սիպէլ հալածեց Ապօղոնի չափ գղեցիկ Արքիսը, Երոսը սրտեն զայն հարուածեց Արքիսին համար։ Անողոք եւ չար աստուածը, Երոս, իրեւ

գաղտնիք միայն ատելութիւն ունի։ Մարգերուն եւ հեռաւոր դաշերուն մէջէն, Սիպէլը հալածեց Արքիսը եւ որովհետեւ ինքը կը պատէր արհամարհու Արքիսը, ոնչեց մահուան ցուրտ ու մեծ ունչը. ո՞վ տառապազին ու խաղցր տենչանի։

\* \* \*

«Երբ'ո».

— Երոս։

Սրնգները ոուր եղանակ մը հնչեցին։

III


Այծոսնը մինչեւ զետը հալածեց Սիրենիսը, ակունքներու աղջիկը։ Տժգոյն Երասր, որ կը սիրէ ացունքներուն համը, այս այժիք կը համբուրէր զայն։ Խեղդուած կոյսին ֆափուկ սուլերը սարսուաց ջուրերուն վրայ, եղկցներուն մէջ։ Սակայն Երոս կը տիրապետ աշխարհին ու աստուածներուն եւ զրային գերեզմանին մէջէն մեզի համար կը խաղէ եղկցներ եւ անոնցմէ կը տինեցներ։ Ո՛վ կիներ, մեռեալ հոգի մըն է որ հոս կ'ողբայ տառապազին եւ խաղցր տենչանիք։

\* \* \*

Մինչ օրինգները կը շարունակէին մեղմահոս տաղը վերջին քերթուածին, երգչուհին ձեռքը երկարեց զինք շրջապատող անցորդներուն, և սաացած չորս օջուը օահեցուց ոտնամանին մէջ։

Հետզհետէ անթիւ բազմութիւն մը դուրս կը հօսէր, հետաքրքիր և իր իսկ անցքին ուշադիր։ Ծովուն աղմուկն իսկ կը կօրսուէր ձայներուն և քայլերու աղմուկին տակ։ Ուսերնին կորացուցած, նաւազները ապրանքներ կը փոխագրէին քարափին վրայ. պտղավաճառուհիներ, մրգալի կողովներով կ'անցնէին։

2



Դողդոջուն ձեռքերով, մուրացկանները կը մուրային։  
Լեցուն տիկերով բեռնաւոր էշեր, իշապաններու զա-  
ւազաններուն առկ արագօրէն կ'անցնէին։

Սակայն արեւամուտի պահն էր և գործունեայ բազ-  
մութենէն աւելի, անգործ ամբոխը կը լեցնէր ամ-  
բարասկը։ Տեղ աեղ կը կազմուէին խումբեր, որոնց  
միջեւ կիներ կը զեգերէին։ Մանօթ դիմասառերնե-  
րու անուններ կը լուուէին։ Երիտասարդները կը նա-  
յէին իմասառւններու, որոնք իրենց կարգին հիապիշ  
կը դիմակին պերճաղիճները։

Առօնք ամէն զասակարգի և ամէն աօտիճանի ցըն-  
ծուհիներ էին, կը տեսնուէին ամենահաչակաւորները,  
թեթեւ մեատքսներով հազուած և ոսկէկաշի արեխ-  
ներով, և ամէնէն չքաւորները, որոնք բոկուն կը  
քալէին։ Եւ սակայն այս խեղճերը թէեւ ոչ նոյնքան  
երջանիկ, բայց միւսներէն նուազ գեղեցիկ չէին. և  
իմասառւններուն ուշադրութիւնը նախասիրաբար կը  
սեւեռէր ասոնց, քանի որ իրենց չնորհը չէր եղծանած  
գօափիներու արուեստակեալ պարուրանքով և գոհարնե-  
րու խճողումով։ Եւ որովհետեւ Աֆրօտիթի ծիսակա-  
տարութեանց նախատօնակն էր, կիները ամէն թոյլ-  
առութիւն ունէին ընտրելու իրենց ամենաշատ վայ-  
լոզ հագուստը և նոյնիսկ քանի մը դեռատի ցնծուհի-  
ներ ոչ մէկ հազուած կը կրէին։ Սակայն ոչ ոք կը  
դրգառէր իրենց մերկութենէն, քանի որ անօնք  
չպիտի համարձակէին արեւուն դէմ ցուցադրել իրենց  
մարմոյն բոլոր մանրամասնութիւնները, եթէ անօնցմէ  
մին ամենաշոյզն թերութեամբ մը նշաւած դառնար  
ամուսնացած կիներուն ծաղրանքին։  
«Թոփէրա՛, թոփէրա՛»։

Չուարթաղէմ ու թարմատի պերճաղիճ մըն էր որ  
հրաշտակելով քանի մը անցորդներ, կ'ուզէր հասնիլ իր  
նշմարած բարեկամուհիին։

— Թոփէրա, հրաւիրուա՞ծ ես։

— Ուր, Սէ՛զօ։  
— Պաքքիսին առւնը։  
— Ո՛չ տակաւին։ Հացկերո՞յթ մը կուտայ։  
— Հացկերո՞յթ մը։ Ո՛չ սիրելիս, խնջոյք մը։  
Տօնին երկրորդ օրը, պիտի ազատազրէ իր ամենա-  
գեղանի գերուհին, Աֆրօտիզիան։  
— Վե՛րջապէս ան հասկցած է որ ալ իր առնը  
կը յաճախեն միմիայն էր սպասուհիին համար։  
— Կը կարծեմ որ այդպէս չէ, այլ այս գործը  
արդիւնքն է քարափի նաւայարդար ծերունի Քէրէսի  
մէկ քմահաճոյքին։ Ծերունին ուզեց այդ ողջիկը գնել  
առաջ մնասավ։ Պաքքիսը մերժեց. քան մնաս՝  
կրկին մերժում։  
— Իենթեցած է։  
— Խնջո՞ւ խենթ ըլլայ, գերուհի մը ազատազրելը  
իր միակ փառափիրութիւնն էր։ Ասկէ զատ, սակար-  
կելու իրաւունք ունէր։ Քէրէսը երեսուեւհինդ մնաս  
պիտի վճարէ և այս գինով աղջիկը պիտի ազատա-  
գրուի։  
— Երեսունեւհինդ մնա՞ս։ Երեք հազար հինգ հա-  
րիւր արախմի։ Երեք հազար հինգ հարիւր արախմի  
սեւամորթուհի մը համար։  
— Հայրը սպիտակամորթ մըն է։  
— Սակայն մայրը սեւամորթ է։  
— Պաքքիսը յայտարարած է որ աւելի աժան  
դնով չի յանձներ զայն և օրովհետեւ ծերուկ Քէրէսը  
սիրահարուած է անոր, հաւանած է։  
— Գոնէ խնջոյքին հրաւիրուած է։  
— Երբե՛ք. խրախճանքի ընթացքին, պառւզնե-  
րէն յետոյ, իբրեւ վերջին կերակուր, Աֆրօտիզիան  
պիտի մատուցանեն հիւրերուն։ Իւրաքանչիւրը ըստ  
հաճոյք զայն պիտի վայելէ և յաջորդ օրը Քէրէսին  
պիտի յանձնեն, սակայն կը վախճամ որ իխեղճ ող-  
ջիկը յագնած ըլլայ։

— Հոգ Մի Ըներ, Սէ'զօ, ծերուկին հետ անիկա ժամանակ պիտի ունենայ ինքզինքը գանելու. քնացած առեն դիտած եմ և լաւ կը ճանչնամ զայն:

Եւ միասին խնդացին Քէրէօին վրայ: Յետոյ սկսան իրարու գովզը հիւսել:

«Պատմումանդ շտա սիրուն է, ըստ Սէզօն: Տանդ մէջ ասեղնազործեցիր:

Թոփէրա հագած էր խաժագոյն ու նրբահիւս կերպաս մը, որ ճամկաւորուած էր հիրիկի լայն ծաղիկներով: Ոսկեզրուած կարկէնան մը ձախ ուսին վրայ զայն կը փաթփոթէր իլեկաձեւ. այդ պատմումանը երկու սախնքներուն մէջաեղ խըլատեսի մը պէս վար Կ'իյնար, մերկաբաց ձգելով մարմնոյն ամբողջ աջ մասը մինչեւ մետաղեայ գոտին. նեղ ճեղքուածք մը որ իրաքանչիւր քայլին հետ կը բացուէր ու կը գոցուէր, կը ցուցնէր որունքներուն սպիտակութիւնը:

«Սէզօ', կանչեց ուրիշ ձայն մը, Սէզօ, Թոփէրա, եկէք եթէ Ընելիք բան մը չունիք: Սէումիքի պատը կ'երթամ անունս փնտուելու համար:

— Փոքրիկ' Մուզարիօն, ուրկէ կուգաս:

— Փարոսէն: Ոչ ոք կայ այնտեղ:

— Ի՞նչ կ'ըսես, այնքան լեցուն է որ միայն որպալու մասին մտածելու է:

— Ինծի յարմար վահանաձուկեր չկան: Ասոր համար պատը պիտի երթամ, եկէք:

Ճամբուն ընթացքին, Սէզօն կրկին խօսեցաւ Պաքքիսի խրախնանքի մասին:

ԱԱ, Պաքքիսի խրախնանքը, զոչեց Մուզարիօն: Կը յիշեց վերջին խնջոյքը, ինչե՛ր ըսին Քրիսիսի մասին:

— Պէտք չէ կրկնել զանոնք: Սէզօն անոր բարեկամուկին է:

Մուզարիօն շրթները խածաւ, սակայն արդէն Սէզօն վրդովուած հարցուց.

— Ի՞նչ, ինչե՛ր ըսին:

— Օ՛, բամբասանքներ:

— Կրնան բամբասել և սակայն մենք երեքս ալ անոր չափ արժէք չունինք: Այս օրը, երբ իր թաղը ձգելով Պոռւքիօնի մէջ երեւայ, մեր տարփածուներէն շատերը այլեւս մէյ մըն ալ մեր երեսը չպիտի նային:

— Օ՛, օ՛:

— Անշո՛ւշա. ոյս կնոջ համար ամէն խենդութիւն ընելու պատրաստ եմ: Հաւատացէք որ այստեղ անկէ աւելի գեղեցիկ չկայ:

Երեք գեռատի աղջիկները հասած էին Սէումիքի պատին առջեւ: Անհուն և ճերմակ պատին մէկ ծայրէն միւսը, սեւագիր արձանագրութիւններ իրար կը յաջորդէին: Երբ տարփածու մը փափաքէր պերճաղիճի մը ներկայանալ, իրենց երկու քին ալ անունը կը գրէր առաջարկելիք գումարով միասին: Եթէ մարդը և դրամը արժանի էին, կինը այդ ազդին տակ ոտքի կը կենար և կը սպասէր սիրահարին վերադարձին:

«Նայէ՛, Սէզօ, խնդալով ըստ Թոփէրան. ո՞ր անհամ կատակարանը գրած է այս խօսքը:

Եւ խոշորագիր արձանագրութիւնը կարգացին.

Պաքքիս:

Թէրսիթ

2 դանգ

«Պէտք չէ Բոյլատրել որ այսպէս կիները ծաղրանքի ենթակուին: Ըստիս, եթէ ես դատաւոր ըլլայի, քննութեան ձեռնարկած կ'ըլլայի արդէն:

Սակայն քիչ մը անդին, Սէզօ աւելի լուրջ արձանագրութեան մը առջեւ կանգ առաւ:

Սէզօ առ Քնիտ

Թիմօն, որդի Լիզիասի

1 մնաս

Սէզօ, թեթեւօքէն աժգունեցաւ. «Կը մնամ» ըստւ:

Եւ կոնակը պատին տուււ, անցօրդներուն ըղձավառ  
ակնարկներուն տակ: Քանի մը քայլ անդին, Մու-  
զարիս, եթէ ոչ այնքան առատաձեռն, բայց գէթ  
բաւարար խնդրանք մը ընդունեց:

Թոփէրա, միայնակ ամբարտակը վերադարձաւ:

Քանի որ ժամանակը յառաջացած էր, ամբոխը  
հիմա նուազ խիտ էր: Եւ սակայն երեք երաժիշտ-  
ները զեռ կը շարունակէին երդել ու սրինդ նուագել:

Թոփէրա, նշանակելով անձանօթ մը, որուն փորն  
ու հագուստները ծիծագելի երեւոյթ մը ունէին, զար-  
կաւ անոր ուսին.

— Է՛, լաւ, հայրիկ, գրաւ կը դնեմ որ Աղեք-  
սանդրիացի չես, հէ:

— Արդարեւ, աղջիկս, պատասխանեց մարդը,  
ճիշդ գուշակեցիր: Կը աեսնես որ ես կը հիանամ քա-  
շաքին և մարդոց վրայ:

— Պուփաօթէ՞ն ես:

— Ո՛չ. Գապազաէն: Հոռ, արմափ ծախելու  
եկայ և վազը, յիսուն մնաօի գումարով մը հարօատ-  
ցած պիտի վերադառնամ: Գոհութիւն աստուածնե-  
րուն, այս տարի առատութեան տարի է:

Թոփէրա յանկարծակի հետաքրքրութեամբ լեց-  
ուեցաւ այս վաճառականին հանդէպ:

— Զաւակս, վերակսաւ գեղջուկը երկչոառու-  
թեամբ, ինծի մեծ ուրախութիւն մը կրնաս տալ: Չեմ  
ուզեր Գապազա վերադառնալ տանց կնոջս և երեք  
աղջիկներու պատյելու թէ նշանաւոր մարդիկ տե-  
սայ: Դուն կը ճանչնա՞ս զանոնք:

— Քանի մը հատը, ըսաւ աղջիկը խնդրալով.

— Լա՛ւ: Եթէ ասկէ անցնին անուննին առւր:  
Վստահ եմ թէ այս երկու օրուայ ընթացքին փրզո-  
ցին մէջ հանդիպած ըլլալու եմ բազմաթիւ փիլիսո-  
փաներու և ամենաազդեցիկ պաշտօնատարներու: Դըժ-

բախտութիւնը հոն է որ զանոնք չեմ ճանչնար:

— Հիմա գոհ պիտի մնաս: Ահաւասիկ նոկրատէս:

— Ո՞վ է որ այս նոկրատէսը.

— Փիլիսոփայ մը:

— Եւ ի՞նչ կը սովորեցնէ:

— Թէ պէտք է լաել:

— Արամազդ վկայ, ահաւասիկ վարդապետու-  
թիւն մը որ մեծ հանձարի պէտք չունի. ես այս փիլի-  
սոփայէն բնաւ չեմ ախսրդիր:

— Ահա՛ Ֆրազիլաս:

— Ո՞վ է:

— Յիմար մը:

— Այն ատեն, թող որ անցնի:

— Ո՛չ, պատճառը ան է որ, ուրիշներ զինքը  
գերազանց մէկը կը դաւանին:

— Եւ ի՞նչ կ'ըսէ ան:

— Ամէն ինչ ժտելով կը պատմէ, և կերպով մը  
կը հասկցնէ թէ իր սիալները կամաւոր են և գոեհ-  
կութիւնները նրբին: Ամէն առաւելութիւն ունի և  
ամէն մարդ կուրօրէն կը խարսւի անկէ:

— Աղէկ չեմ հասկնար ըսածներդ, որովհետեւ  
ինծի ծանր կուգան: Աւակէ զատ կեղծաւորութիւնը  
իր կնիքը գրած է Ֆրազիլասի դէմքին վրայ:

— Ահա Ֆիլօտէմը:

— Սպարապե՞տը:

— Ո՛չ, լատին բանաօտեղծ մը, որ յունարէն կը  
կը գրէ:

— Փոքրիկս, այս մարդը թշնամի մըն է: Չեմ  
ուզեր զայն աեսած ըլլալ:

Այն ատեն, ամրող խուռներամ բազմութիւնը  
շարժում մը ըրաւ, և մրմնջուն ձայներ նոյն անսւնը  
արտասանեցին:

«Դեմեարիօս, Դեմեարիօս»:

Թափէրա քարի մը վրայ ելաւ և ըստ վաճառկանին.

— Դեմեարիօս... ահուասիկ Դեմեարիօսը: Դուն որ կ'օւզէիր նշանաւոր մարդիկ տեսնել...

— Դեմեարիօս, թագուհին ասրիածուն, անկարելի է:

— Այս՝ բաղդաւոր ես: Երբեք դուրս չելեր: Աղեքասնդրիս գանուելէս ի վեր, ահա առաջին անգամն է որ զայն կը տեսնեմ ամբարտակին վրայ:

— Ահա այն մարդը որ կը հակի, նաւահանդիստը դիտելու համար:

— Հակողները երկու հոգի են:

— Կապոյա զգեստ ունեցողն է:

ձուց:

— Գիտե՞ս, ասիկա այն արձանագործն է, որ

թագուհին ինքինքը իբրև նախատիպ յանձնեց, ասարին Աքրոսիթէն քանդակած միջօցին:

— Կ'ըսեն թէ որքայական ասրիաւորն է ան,

կ'ըսեն թէ Եգիպտասի տէրն է:

— Եւ գեղեցիկ է իբրև Ապօզոն:

— Ա՛, ահաւասիկ մեզի դարձաւ. շաս զո՞ն եմ

որ եկած եմ: Պիտի ըսեմ թէ տեսայ զայն: Անոր մար-

մէկ կին չէ դիմադրած իրեն. բազմաթիւ սիրարկած-

թագուհին անօնցմէ լուր չօւնի:

— Թագուհին, մեզի պէտ բոլորին ալ տեղեակ է,

խօսիր և կը վախնայ որ անիկա Հոռդոս, իր վար-

պետին Փէռէկուատէսին քով դասնայ: Թագուհին

թեամբ:

— Երջանիկ երեւոյթ մը չունի: Ինչո՞ւ տիրագէմ է: Կը կարծեմ որ եթէ իր տեղը ըլլայի, երջանիկ պիտի ըլլայի. Շատ կը բաղձայի անոր տեղը ըլլալ, գոնէ գիշերուայ մը համար:

Արեգակը մարը մասձ էր. կիները կը նայէին այս մարդուն, որ անոնց ընդհանուրին երազն էր: Ինքը սոկայն, կարծես առանց գիտակցելու. իր իսկ ներշնչած այդ շարժումին, կոթնած վանդակորմին, կ'ունկնդրէր որնգահարներուն:

Փոքրիկ նուազածուները քիչ մըն ալ դրամ հաւաքեցին, յետոյ, մեղմորէն նետեցին իրենց որինդները կանակնուն վրայ: Երգչուհին անոնց վիզերէն գրկեց և երեքը մէկ քաղաք վերադարձան:

Գիշերուան հետ, միւս կիները փոքրիկ խումբերով վերադարձան անսուհման Աղեքատնդրիան և մարդոց հօտը անոնց կը հետեւ էր: Սակայն բոլոր կիներն ալ, քալած ատեննին, Դեմեարիօսին կողմը կը դանաւային: Վերջին անցնողը մեղկօրէն անոր նետեց իրեղին ծաղիկը և խնկաց:

Քարտիները պարուրուեցան լուսթեամբ:

### III

## ԴԵՄԵՏՏՐԻՈՒ

Նուազածուհիներու լքած տեղւոյն վրայ Դեմեարիօս կը կենար միայնակ և անշարժ: Կ'ունկնդրէր ծովուն խուլ աղմուկին, նաւերու ճարճատիւնին և հովին, որ կ'անցնէր տօսղերուն տակէն: Ակնախտիղ փոքրիկ ամպ մը կը լուսաւորէր ամբողջ քաղաքը և երկինքը պայծառութեամբ մեղմացած էր:

Երիտասարդը տոջեւը նայեցաւ. սրնգահար աղջիկներու պատմումանները դրօշմներ ձգած էին փո-

շին վրայ: Յիշեց անոնց դէմքերը. երկու եփեսոս-  
ցիներ էին: Անգրանիկը սիրուն երեւցած էր իրեն,  
իսկ ամենազեռատին անհրապոյր էր և որովհետեւ կը  
տառապէր ագեղութենէ, չխորհեցաւ անոր մասին:

Փղոսկրեայ առարկայ մը պապղաց ոռքերուն տակ:  
վեր վերցուց. գ.ի պնակիտ մըն էր որմէ կը կախուէր  
արծաթեայ ալաք մը: Մեղրամոմը գրեթէ մաշած էր,  
բայց յայտնի էր թէ գրուած բառը բազմաթիւ ան-  
գոմներ կրկին գրուած էր, իսկ վերջին անգամ  
փղոսկրի մէջ փորտգրուած էր հետեւեալ առզը.

Միցիս կը սիրէ Ռոսօվիան

Զէր գիտեր թէ երկու կիներէն որո՞ւն կը պատ-  
կանէր այս առարկան և թէ սիրուած կինը մի՞ւսն էր  
կամ ուրիշ անձանօթ պարմանուէի մը, լքուած եփե-  
սոսի մէջ: Այն ատեն, վայրկեան մը խորհեցաւ վա-  
զել նուազողներու եփեւէն և անոնց առալու այս ա-  
ռարկան որ թերեւս պաշտելի մեռեալի մը յիշատակն  
էր, սակայն դժուարութեամբ պիտի գանէր գանոնք՝ և  
որովհետեւ արդէն կը սկսէր չհետաքրքրուիլ անոնց.

Պնակիտը սպիտակ թռչունի մը պէս, արտգօրէն  
ծով ինկաւ, և Դեմետրիօս լսեց մթամած ու հեռաւոր  
ջուրին ծփծփանքը: Այս փոքրիկ աղմուկը իրեն զգա-  
ցուց նաւակայքի անհուն լսութիւնը:

Ցուրտ վանդակորմին կաթնած, ջանաց վանել ա-  
մէն մատծում և սկսու իրերը դիտել:

Ինք կը սարսափէր կեանքէն: Տունէն դուրս կ'ել-  
լէր միայն այն ժամուն, երբ կը դադրէր ամէն շար-  
ժում, և կը վերադառնար այն ատեն, երբ վերջա-  
լոյն զէպի քաղաք կը քաշէր ձկնորսներն ու բան-

քին սառուերը և իր իսկ հասակը, և այս բանը այն-

պիսի հեշտանք մը դարձած էր իրեն մէջ, որ ալ չէր  
յիշեր թէ ամիսներէ ի վեր կէտօրուայ արեւը տեսա՞ծ  
էր: Կը ձանձրանար: Թագուհին տաղտկալի դար-  
ձած էր:

Երեք տարի առաջ, երբ հազիւ կրցած էր ըմբռու-  
նել իր հոգին լեցնող հաճոյքն ու հպարտութիւ-  
նը, գիշեր մը, թագուհին, հրապուրուած աւելի իր  
գեղեցկութեան, քան հանճարին համբաւէն, զինքը  
պալատ կանչած էր և Գիշերային Դուռնէն իր ժամա-  
նումը ծանուցած արծաթեայ զանգակներով:

Արքայական պալատէն ներս իր մուտքը, մաքին  
մէջ կ'արթնցնէր մին այն յիշատակներէն, որոնք չափա-  
զանց անուշ ըլլալով, քիչ քիչ կը դառնանան հոգիին  
մէջ անհանդուրժելի ըլլալու աստիճան: Թագուհին,  
առանձին զինքը ընդունած էր իր մասնաւոր յարկա-  
բաժնին մէջ, որ բաղկացած էր երեք փոքրիկ սեն-  
եակներէ, որոնք փափկօրէն կահաւորուած էին և որոնց  
մէջ ցանկութիւններու շշուկն իսկ կը խեղդուէր: Թա-  
գուհին ձախ կողին վրայ պառկած, կարծես թաղուած  
էր կանաչորակ մետաքսներու կոյտի մը մէջ, որ ցո-  
լոցիկ, կը ծիրաներփէր իր սեւորակ մազերուն խո-  
պոպները: Իր թարմագեղ մարմինը կը կրէր լուսան-  
ցիկ հագուստ մը, զոր իր ներկայութեանն իսկ շինել  
տուած էր Փափափիացի պերճաղինի մը, և որ բաց կը  
ձգէր մորթին այն քաններկու տեղերը, ուր զգուանք-  
ները անդիմոդրելի են: Այնքան ճարտարօրէն շին-  
ելուած էր այդ հագուստը որ, ամբողջ գիշեր մը մարդ

քինար սպառել իր սիրաբորբ երեւակայութեան ամե-  
կրնար սպառել իր սիրաբորբ երեւակայութեան ամե-  
կրնար զղանքները առանց զանոնք մէկդի նե-  
տելու:

Դեմետրիօս, յարգանքով ծնրադրած էր և համ-  
բուրելու համար, իր ձեռքին մէջ առած՝ Պէրէնիս  
թագուհիին փոքրիկ ու մերկ սաքը, ինչպէս թանկա-  
գին և սիրելի առարկայ մը:

Յետոյ թագուհին ոռքի ելած էր:

Պարզօրէն, ինչպէս նախատիպարի գործածուող գեղանի գերուհի, թագուհին քակած էր իր լանջապահը, երիզները և ճեղքուած անդրվարափները, նոյնիսկ հանած էր իր բազուկին ապարանջանները, նոյնիսկ ոտնամասներուն մատնիները և ոտքի ելլերով, թեւերը բացած էր, թոթուելով իր գլուխը բուօսէ գլխապահի մը տակ, որ կը դողդղար այսերն ի վար:

Ան աղջիկն էր Պազոմէսսի մը և Սուրիոյ իշխանուհի մը, որ կը սերէր բոլոր տառուածներէն Աստարաէի կողմէ, զոր Յոյները Աֆրոսիթէ կը կոչեն, Դեմետրիս գիտէր այս բոլորը և գիտէր թէ թագուհին հպարտ էր իր ողիմպիտական արիւնով։ Ասոր հայար չխոռվեցաւ երբեք, երբ թագուհին բառ իրեն. «Ես եմ Աստարատէն, առ մարմար մը և մուրճդ նոնք պաշտեն իմ պատկերա»։

Դեմետրիս նայեցաւ անոր և աներկրայօրէն գուցեւորէր այս պարզ ու նոր հեշտասիրութիւնը որ կ'ոս «Քեզ պաշտողներուն առաջինն եմ», և բազուկներով շահելով այս պարմատի աղջկան մարմինը, ըսաւ. գրկեց զայն։ Այս յանկարծակի շարժումէն չբարկաւ թագուհին, բայց ետ ետ երթալով հարցուց։ Դիցուհին հպելու համար կը կարծե՞ս որ Ասոնիսն նայեցաւ անոր, թեթեւորէն ժպակեցաւ և վերջապէս.

Այս դէպքը զինքը անտանելի դարձուց և իր լաւդոյն բարեկամները պաղեցան իրմէ, սակայն բոլոր կիներուն սիրածերը խելայելզօրէն իրեն կտպուեցան, երբ պալատին մէկ սրահէն անցնէր, գերիները կը կենացին, պալատական կիները կը լոէին, նոյնիսկ

օռարականներ մաիկ կ'ընէին իրեն, այնքան հմայիչ էր իր ձայնին շեշտը, երբ թագուհիին քովէն կը քաշուէր, միշտ նոր պատրուակներով կուգային զինքը տաղակացնելու ու փողոցներէն անցած ատեն, պատմուծ մին ծալքերը կը լեցուէին փոքրիկ պապիրոսներով, ուր անցորդուհները վշավլիր բառերով կը գրէին իրենց անունը, իսկ ինքը, այս բոլորէն պարտասած կը ճամթէկէր զանոնք։ երբ Ագրոսիթէի առաջտրին մէջ իր շինած արձանը տեղաւորեցին, անոր շրջափակը գիշերուան բոլոր ժամերուն պաշտուած էր զինքը պաշտող կիներու ամբոխով, որոնք կուզային քարի մէջ կարդալու անոր անունը և բոլոր աղաւնիներն ու բոլոր վարդերը նուիրելու իրենց կենզանի Աստուծոյն։

Քիչ ատենէն իր տունը խճողուեցաւ նուէրներով, զորս նախապէս անփութօրէն ընդունեց, յետոյ բոլորն ալ մերժեց երբ հաւկցաւ թէ ի՞նչ կը սպասէին իրմէ, և իրեն հետ կը վարուէին պոռնիկի մը պէս։ Իր զերոււներն իսկ ինքզինքնին մատուցին։ Ինք զանոնք մարտկել տուաւ և ծախեց Ռաքօթիւի խեղճ կաւածներուն։

Այն ատեն, այր գերիները կաշառուելով իր դուռը բացին անծանօթ կիներու, զորս վերադարձած տաեն իր անկողնին առջեւ կը գտնէր, և այնպիսի դիրքի մը մէջ, որ բացայայօրէն կը ցուցնէր իրենց սիրատարփ մտադրութիւնը։

Մէկիկ մէկիկ կ'անյայտնային իր արդուզարդին և սեղանին փոքրիկ տարկաները քաղաքին մէջ քանի մը կիներ կը պահէին իր հողաթափներէն կամ գոտիներէն մին, բաժակ մը, ուրկէ խմած էր, նոյնիսկ իր կերած պաշտողներուն կուտերը։ Եթէ քալած ատեն ձեռքէն ծաղիկ մը իյնար, ու չէր գտներ զայն։ Այդ կիները կը հաւաքէին իր կոշիկներուն տակ ճզմուած փոշին իսկ։

Բացի այս վտանգաւոր հալածանքէն, որ կը սպառնար մեռցնել իրեն մէջ ամէն զգայնութիւն, ինք հասած էր ե-իտասարդութեան այն շրջանին, ուր խօսուն մարդը ստիպուած է իր կեանքը երկութի բաժնել և չխառնել այլև մաքին մաօը զգայառներու պահանջին: Աֆրօտիթէ-Աստարտէի արձանը եղաւ բարոյական այս փոփոխման գերագոյն պատրուակը: Դեմեարիս մարմարէն դուրս ժայթքեց թագուհիին ամբողջ գեղեցկութիւնը ու անոր մարմնոյն ճապուկ գիծերուն իտէական շրջադիմերը, և այդ օրուընէ սկսեալ երեւակայեց որ երկրի վրայ ոչ մէկ կին կրնար հասնիլ իր երտպին բարձրութեան: Իր աենչանքը մարմնաւորած էր արձանին մէջ: Այլև միմիայն զայն պաշտեց և խօլաբար միօէն զատեց դիսուհիին գերագոյն գաղափարը, այնքան աննիւթական, որքան եթէ այդ գաղափարը կեանքին կապուած ըլլար:

Երբ վերսախն աեսաւ թագուհին, զայն մերկացած զտաւ իր բոլոր հրապարյներէն: Ժումանակ մը ևս իր աննպատակ տենչանքները խարեց անոր մարմնին վայելքներով, և ստկայն թագուհին շատ տարբեր էր Միւսէն և միանգամայն շատ նման: Երբ իր գրկապնդումներէն ուժասպառ, թագուհին աեղոյն վրայ նակոչ մէկու մը որ յափշտակած է իր անկողինը, սիէին անոր բազուկները, կուրծքը աւելի ցցուն և զիսրուն մէջաեղ չէին աեսնուեր գիծերու: Ամուկներէք նրբին ծաւքերը, զար ինք քանդակած էր մարտուն մէջ: Սոկու յոզնիւ թագուհիէն:

Իր վրայ հիացող կիները իմացան այս բանը, և հակառակ որ իր առօրեայ այցելութիւններուն կ'երթար, գիտցան որ ինք ա'լ չէր սիրեր Պէրէնիսը:

Փութկոտութիւնը կրկնապատկուեցաւ իրեն շուրջ, հաշուի չառաւ: Արդարեւ, իրեն անհրաժեշտ եղած այդ փոփոխութիւնը ուրիշ կարեւորութիւն մը ունէր:

Հազուագիւտ բան է որ երկու ատրփուհիներու մէջաեղ այր մը չունենայ կեանքի ժամանակամիջոց մը, ուր գոնիկ չուայառութիւնը զինք կը փորձէ և զինք կը գոհացնէ: Դեմեարիս ինքզինքը հոն լքեց: Երբ պալատ երթալու անհրաժեշտութիւնը անօսվոր կերպով զինքը կը նեղէր, գիշերուան մէջ կ'ուղղուէր նուրիական պերճաղիներու այն պարտէզը, որ չորս կողմէն տաճարը կը շրջապատէ:

Այսաեղի կիները ընաւ չէին ճանչնար զայն: Ասկէ զտա, անօնք աւելորդ սերերէ այնքան յոզնած էին, որ ոչ ճիչ ոչ արցունք ունէին, և իր փնտուած գոնունակութիւնը չէր խօսվուեր գոնէ հօն, ինելադարած կատուին ողբերով, որօնք կը ջղայնացնէին զինք թագուհիին քով:

Այս գեղեցիկ կիներուն հետ կը սկսէր սեղկ և դիւրաբուխ խօսակցութեան մը, որուն նիւթը կը կազմէին օրուան այցելուները, յաջորդ օրուան օդը, խօտերուն և գիշերուան քաղցրութիւնը: Անօնք ընաւ իրմէ չէին խնդրեր որ քանդակագործի իր աեսութիւնները պարզէ և չէին յայտներ իրենց կարծիքը Սքօրասի Աքիլևսի մասին: Երբ պատահէր որ զիրենք ընարող սիրահարին չնորեակալութիւն յայտնէին կամ զայն վայելուշ գանէին և այդ բանը անոր յայտնէին, սիրահարը իրաւունք ունէր չհաւատալու անոնց անշահախնդրութեան:

Անօնց երկիւզած բազուկներէն դուրս ելլելէ վերջ, Դեմեարիս ատամարին աստիճաններէն վեր ելաւ և արձանին առջեւ յափշտակուած կանգ առաւ:

Յոնիտական խօյտկներով զարդարուն ոլացիկ սիւնակներու մէջաեղ, և վարդագոյն քարէ պատուանդա-

Նի մը վրայ, առառաջածուհին կ'երեւէր կենդանութեամբ բարախօւն, բեռնաւոր առկախուած գանձերով։ Մերկ, կանացի գոյներով թեթեւորէն երփնտգեղ, մէկ ձեռքով կը բռնէր պրիապէ կոթով իր հայելին, և միւսով մարգարիտէ եօթնաշար մանեեակով կը զարդարէր իր գեղեցկութիւնը։ Միւսներէն ուելի խոչօր մարգարիտ մը, արձաթագոյն և երկարածեւ, կը պըսպղար երկու ստինքներուն մէջտեղ, ինչպէս լուսնին մահիկը երկու բոլորակ ամպերօւն մէջտեղ։

Դեմեարիօս գորովանքով ու հիացիկ կը դիտէր զայն, և ժողովուրդին պէս կ'ուզէր հաւատալ թէ անոնք այն իրական և օրբազան մարգարիտներն էին, որոնք Անտախօմէնի կօնքին մէջ հոսող ջուրի կաթիւներէն էին ծնած։

«Ո՛վ երկնային քոյր, կ'ըսէր ան, ո՛վ ծաղկեալ, Վերափոխեալ քոյր, այլեւս զուն չես ասիացի այն փոքրիկ կինը, որուն անարժան նախատիպարը կերաեցի, դո՛ւն, անմահ Գողափարն ես, երկրային հոգին Աօթարաէին, որմէ ծնունդ առաւ իր ցեղը։ Դո՛ւն կը պսպղայիր անոր լուսավառ ոչքերուն մէջ, դո՛ւն կը վասէիր անոր արտում շրթունքներուն վրայ, դուն կը մարմրէիր անոր փափուկ ձեռքերօւն մէջ, կը հեւայիր անոր ուժեղ լանջքին մէջ, և հին տաենները դեռ չծնած, զուն կը ճապկաէիր անոր փաթաթկուող սրունքներուն մէջ, ան որ յազեցուց ձկնորսի մը աղջիկը, քեզի կ'երկրպագէր, քեզի՛, ով դիսուհի, մայր աստուածներու և մարդերու, հրճուանքն ու տառապանքն աշխարհիս։

«Դուն իմ միջոցաւս յայտնուեցա՛ր աշխարհին, սակայն ոչ թէ պատկերիդ, այլ քեզի է որ յանձնեցի քու հայելիդ և քեզ ծածկեցի մարգարիտներով, ինչպէս այն մնծապայծառ առաւոտը երբ զուն ծնար արիւնաներկ երկինքէն և փրփրաժպիտ ջուրերէն։ Աւ մինչեւ կրպրոսի ափերը, կապատոյն դրիտոններու թափօրը կ'ողջունէր այդ ցողակաթ արւալոյսը։

\* \* \*

Այս պաշտամունքէն վերջն էր որ Դեմեարիօս եղաւ ամբարտակին վրայ, երբ բազմութիւնը կը տարածուէր գետի մը պէս և երբ լսեց սրնգահար աղջիկներուն լալահառաչ երգերը։ Սակայն այդ իրիկուն չյաճախեց տաճարին պերճաղիճներուն, օրովհետեւ ծառերուն տակ տեսած էր զոյդ մը, որ զինքը լեցուցած էր զզուանքով և հոգին՝ ընդվզումով։

Դիշերուան մեղմ քաղցրութիւնը քիչ քիչ պարուրեց զինքը։ Դէմքը դարձուց հօգին դէմ, որ կ'անցնէր ծովուն վրայէն և կործես դէպի եգիպտոս կը քշէր ու կը բերէր Ամաթօնթի վարդերուն բուրումը։

Դեմեարիօսի մտածումին մէջ կանացի գեղեցիկ ձեւեր կ'ուրուագծուէին, Դիցուհին պարտէզին համար, իրմէ ուզած էին խորանդրի մը, որ կազմուած ըլլար իրար գրկած երեք Գթութեան քոյրերէ ։ օակայն կը խորչէր պայմանադրականութիւններէ և կ'երազէր մարդարեայ նոյն զանգուածին վրայ միացնել կնո երեք շնորհալի շարժումները։ Երկուքը հագուած պիտի ըլլային, մէկը՝ ձեռքին բռնած հօգմահար մը, որուն հոգահրող փետուրներուն գէմ աչքերը կիսափակ, միւոը իր պատմուճանին ծալքերուն մէջ պարելու գիրքով։ Երրորդը իր քոյրերուն ետին, բոլորովին հոլանի վիճակի մէջ, վերամբարձ թեւերով, ծոծրակին վրայ պիտի ոլորէր իր խիտ ու առաս մազերը։

Ուրիշ ծրագիրներ ալ ծնունդ կ'առնէին Դեմեարիօսի մաքին մէջ։ Այսպէս, անիկա կ'ուզէր ծովուն ալեծուփ զաղանին առջեւ, Փարոսին ժայաերուն միացընել աեւ մարմարէ Անդրոսէտ մը և Պրուքիօնի ակօրափին շուրջ բարձրացնել արեւածագի չորս ձիերը, ինչպէս զայրագնած հեգաներ։ Եւ ի՞նչ գինովու-

Քեամբ կը լիցուէր Եր Հաղին, երբ Կ'երաղէր կերտել  
սարսափած Զակրեւս մը մօտեցող Տիտաններու առջև:  
Ա՛, գեղեցկութիւնը դարձեալ որքոն յափշտակած էր  
իր էութիւնը և ինչպէ՞ս կը հեռանար սէրէն, ինչպէ՞ս  
«միսէն կը զատէր դիցուէիին գերագոյն գաղափարը»  
և վերջապէս ինքզինքը որքա՞ն ազատ կը զգար:

Արդ, երբ դէմքը քարտին դարձուց, աեսաւ  
յամրընթաց կնոջ մը դեղին քողը, որ կը փալփէր  
հեռուէն:

## Պ. ԱՆՑՈՐԴՈՅԵԼԻՆ

Անցորդուէին գլուխը ուսին հակած, դանդաղօրէն  
կը մօտենար: Ամայի ամբարտակր լուսնի լոյսով ողող-  
ուած էր: Փաքրիկ շարժուն սառւեր մը կը դողդղար  
անցորդուէիին քայլերուն ողջեւէն:

Անիկա կը յառաջանար, Դեմետրիոս կը նայէր:  
Անոր մարմինին զանազան մասերը Կ'երեւէին թեթեւ  
պատմուճանին շեղանկիւն ծուքերէն: Արմուկին մէկը  
դուրս կը ցցուէր նուարդանին տակէն, իսկ միւս  
թեւովը, որ մերկ էր, կը բանէր պատմուճանին երկար  
սառունը, փոշիներէն խուսափելու համար:

Անոր գոհարեղէններէն Դեմետրիոս հասկցաւ որ  
պերճաղին մըն էր. զայն շրարեւելու համար արագո-  
րէն քովէն անցաւ: Չաւզեց անոր նայիլ և ինքնակամ  
խորհեցաւ Զակրեւօի արձանին նախագիծերուն: Եւ  
տակայն աշքերը հանդիպեցան անցորդուէիին:

Այն առեն աեսաւ որ պերճաղինը բնաւ չկեցաւ,  
չհետաքրքրուեցաւ իրմավ, նայնիսկ չձեւացուց թէ  
ծովուն կը նայի, ոչ քոզը վեր վերսուց ոչ ալ մտա-  
ծումով մը գրաւուածի երեւոյթ առաւ. այլ պարզապէս  
միայնակ կը պատէր և հոն եկած էր միմիայն ծծելու

զով օդը, և վայելելու մենութեան ու լքումի քաղթ-  
րութիւնը և լոռութեան սարսուար:

Դեմետրիոս անշարժ և սեւեռարիբ, անոր նայե-  
ցաւ ու լիցուեցաւ անօրինակ զարմացումով: Անցոր-  
դուէին, հեռաւոր գեղնագոյն սառւերի մը պէս մեղ-  
կօրէն կը քալէր և կը հետեւէր սեւ ու փոքր սառւերի  
մը: Դեմետրիոս կ'իմանար այն թեթեւ ձայնը, զօր կը  
հանէին անոր կօշիկները ճամբուն փոշիին մէջ: Ան-  
ցորդուէին քալեց մինչեւ Փարոսի կղզին և բարձրա-  
ցաւ ժայռերուն մրայ:

Յանկարծ, կարծես երկար ատենէ ի վեր սիրած  
ըլլար այդ անծանօթ կինը, Դեմետրիոս վազեց անոր  
ետեւէն, յետոյ կտնդ առաւ, ետ դարձաւ, դողդզաց,  
բարկացաւ ինքզինքին և փորձեց հեռանալ ամբարտա-  
կէն: Սակայն, ամբողջ կեանքին մէջ իր կամքը իր  
համայքներուն յաղթելու համար միայն գործածած ըլ-  
լալով, անկարող զգաց ինքզինքը և աեղւոյն վրայ  
գամուած մնաց երբ ինքիրը կայտցաւ փրկել իր նկա-  
րուգիրն ու կեանքին կարգաւոր ընթացքը:

Տեսնելով որ ալ չի կրնար չխօրհիլ այդ կնոջ  
մասին, Դեմետրիոս փօրձեց ինքզինքը արդարացնել  
այն կանխահօգութենէն, որ զինքը այնքան բուռն  
կերպով կը զբղեցնէր:

Կարծեց թէ այս շնորհալի անցորդուէիին հան-  
գէպ ունեցած հիացումը արդիւնքն էր գեղեցկագիտա-  
կան զգացումի մը, յետոյ խօրհեցաւ որ անիկա կըր-  
նար իբրեւ նախատիպար ծառայել այն զթութեան  
քրոջ, որ հոգմահար մը պիտի ունենար ձեռքին մէջ  
և որուն նախագիծը պիտի պատրաստէր յաջորդ օրը:

Սակայն, յանկարծ իր մտածումները տակնուվրայ  
եղան և գեղնազգեստ այդ կնօջ շուրջ բաղմաթիւ  
անձկագին հարցումներ խուժեցին միոքին մէջ:

Գիշերային այդ ժամաւն, այդ կինը ի՞նչ զործ

ունէր կղզիին մէջ։ Ինչո՞ւ և որո՞ւ համար այդքան ուշ դուրս ելած էր։ Ինչո՞ւ չէր մօտեցած իրեն։ Երբ ամբարտակէն կ'անցնէր, անտարակոյս կինը զինք տեսած էր, առանց բառ մը իսկ արտասանելու, առանց բարեւելու շարունակած էր իր ճայբան։ Կ'ըսէին թէ կիներ կան, որոնք կը նախընտրէին ծովային լոգանքը, լուսադէմէն տուած, զով ժամերուն։ Սակայն Փարոսին առջեւ կարելի չէր լոգանալ, քանի որ ծովը շատ խորունկ էր այսաեղ։

Ասկէ զառ, անհաւանտկան էր որ լոգանքի գացող կին մը զարդարուէր այդքան գոհարներով։ Այն տաեն ի՞նչ բոնէ գրաւուած Ռաֆօթիսէն այդքա՞ն կը հեռանար, Թերեւս ժամտդրութիւն մը, Թերեւս կը սպասէր երիտասարդ ցոփակեացի մը, որ յարտփոփխ ապրումներու բաղձանքով ուզած էր իրբե անկողին ունենալ ալիքներէն յղկուած խոշոր ժայռեր։

Դեմետրիոս ուզեց ամէն բան գիտնալ։ Արդէն թարմատի կինը նոյն մեղկ ու հանդարտ քալուածքով կը վերագառնար։ Լուսնին լոյսը կ'ողոզէր անոր ամբողջ դէմքը, մինչ կինը հողմահարին ծայրով մէկդի կը վանէր ամբարտակի փոշին։

## Ե.— ՀԱՅԵԼԻՆ, ՍԱՆՏՐԸ ԵՒ ՄԱՆԵԱԿԸ

Թարմատի կինը ինքնայատուկ գեղեցկութիւն մը ունէր։ Ոսկիէ կոյտի մը կը նմանէին իր առատ մազերը, որոնք կը զոցէին ճակատը երկու սառւերախիտ ու խորունկ ալիքներով, կը ծածկէին ոկանջները և ծոծրակին վրայ եօթն անգամ կ'ոլորուէին։ Նրբին քիթ մը, թրթոռն ոսւնգերով և բոլորաձև ու շարժուն անկիւներով, հասա ու նկարէն բերտն մը։ Անոր մարմնին ճապուկ դիծերը իւրաքանչիւր քայլին հետ կ'աւեծիէին և կ'ոգեւորուէին անփութօրէն բացուած

սաինքներուն օրօրումով կամ գեղակերտ ազդրերուն տատանումով, և ազդրերուն վրայ հաօտեկը ծալիծու կը թեքէր։ Երբ տասը քայլի մը չափ մօտեցաւ երիտասարդին, աչքերը վեր վերցուց։ Դեմետրիոս սարսածց։ Արտասովոր աչքեր ունէր ան, կապոյտ, սակայն մութ կապոյտ մը, միանգամայն պոպղուն։ Թաթ, յօդնած, արդունքով ու կրտկով բնոնաւոր և կիսափակ արտեւանունքներուն ու թարթիչներուն ծանրութեան տակ։ Կարծես յուշկոպարիկներ կ'երգէին, այդպէս կը նայէին այդ աչքերը։ Անոնց լոյսին հանդիպող անգիմագրելի կերպով կը հմապուէր։ Ինքն ալ սիտակից էր իր այդ հրապոյին, ու այդ հրապոյը աւելի զօրաւոր կը դառնար այն կեղծ անփութութեամբ, զոր կը ցուցնէր այս մարդուն հանդէպ, որուն վրայ այնքան անկեղծ սէրեր չէին կրցած ազգեր։

Ծիրաներփեան ծովերուն վրայ նաւարկող նաւագնաքները կը պատմեն թէ Գանդէսէն անգին, ջուրերուն տակ տեսած են մագնիս քարէ կազմուած ժայռեր։ Երբ նաւերը կ'անցնին անոնց քովէն, զամերն ու երկաթեայ մասերը կը քակուին և կ'իջնեն դէպի ընդուվեայ խարակները և յաւիտենապէս անոնց կապուած կը մնան։ Եւ ահա պահ մը վերջ, արագընթաց նաւէն և կենդանի էակէն կը մնան միայն ցարցքնուածքեկորներ զօր հովը կը քշէ և ալիքները կը տարութերեն։ Այսպէս ահա Դեմետրիոս ինքզինքը կը կորուններէն այդ երկու առինքնող աչքերուն առջեւ և կը զգար որ անզօր կը մնար։

Կինը աչքերը վար առաւ և անցաւ իր քովէն։

Դեմետրիոս անհամբերութենէն աղաղակել ուզեց, բռունցքները գալարեց և երկիւզով լիցուեցաւ անոնելով որ չի կրնար հանդարտ մնալ, որովհետև կ'ուզէր խօսիլ անոր հետ։ Այսուհանդերձ սովորական խօսքերով մօտեցաւ անոր։

— Կ'ողջունեմ քեզ, բօաւ Դեմետրիս:

— Ես ալ կ'ողջունեմ քեզ, պատասխանեց անցորդուհին:

Դեմետրիս շարունակեց.

— Ուր կ'երթաս այօքան հանդարտ քալուածքով:

— Կը վերադառնամ:

— Բոլորովին մինա՞կ:

— Բոլորովին մինակ:

Եւ անցորդուհին պառյաը շարունակելու համար քայլ մը առաւ:

Այս ատեն Դեմետրիս խորհեցաւ որ թերեւս խարուած էր զայն պերճաղիճի մը տեղ գնելով։ Ժամանակէ մը ի վեր դատաւորներու և պաշտօնատարներու կիները ցոփուհիներու պէս կը հագուէին ու կը սնգուրուէին։ Այս անցորդուհին ալ պատաւուորութեամբ ծանօթ մէկը ըլլալու էր, ասոր համար առանց հեգնանքի աւարտեց իր հարցումը.

— Ամուսնո՞յդ քով:

— Կինը ձեռքերը կոնակը տարաւ և սկսաւ խընդուլ.

— Այս գիշեր ամուսին չունիմ:

Դեմետրիս խածաւ շրթունքները և գրեթէ երկշոռ շեշտով մը համարձակեցաւ ըսել.

— Ամուսին մի՛ փնտեր։ շատ ուշ մնացեր ես. հիսա ոչ ոք կայ:

— Քեզի ո՞վ կ'ըսէ որ փնտառուքի ելեր էի. մինակ կը պատիմ և ոչինչ կը փնտանաւ:

— Այս ատեն ս'ւրկէ կուգաս, քանի որ միայն ինքինքիդ համար չե՛ս դրած այդ դոհարեղէններդ. ահա մետաքսեայ քող մը:

— Կ'ուզէիր որ մե՛րկ վիճակով դուրս ելլէի. կամ սարուկի մը պէս բրդեղէ՞ն հագուէի։ Հաճոյքիս

համար կը հագուիմ, կը սիրեմ գիտնալ թէ գեղեցիկ նմ, և քալած ատենս կը նայիմ մատներուս, բոլոր մատնիներո ճանչնալու համար։

— Ձեռքիդ մէջ հայելի մը պէտք է ունենայիր, որուն մէջ միմիայն նայէիր աչքերուգւԱյդ աչքերը Աղեքանդրիս ծնունդ չեն։ Դուն հրեայ ես և ես այդ բանը կը ճանչնամ քու ձայնէդ, որ մեր կիներուն ձայնէն աւելի քաղցր է։

— Ո՛չ, ես հրեայ չեմ, Գալիլիացի եմ։

— Ի՞նչ է քու անունդ, Միրեա՞մ թէ Նոյեմի։

— Սուրբական անուն չպիտի ըսեմ քեզի, արքայական անուն մըն է անե հոս չի գործածուիր, Բարեկամներո զիս կ'անուանեն Քրիստո, ահա միտկ մեծարանքի խօսքը զոր կրնաս ընել ինծի։

Դեմետրիս ձեռքը տնօր բազուկին դրաւ։

— Օ՛, ո՛չ ո՛չ, ըստ Քրիստօ հեղնոս շեշտով մը։ Ասանկ կատակներ կարելի չէ ընել տանկ ուշ ատեն։ Թող որ շուտով տօւն դտանամ։ Դրեթէ երեք ժամէ ի վեր ոտքի վրայ եմ և յօդնութենէ կը մեռնիմ։

Եւ վար ծոելով, ձեռքով բռնեց իր ոտքը։ «Ճեռակ'ք, ոտնամաններուս փոկերը որքա՞ն կը ցաւցնեն զիս։ շատ սեղմուած են. եթէ պահ մը վերջ չքակեմ, սոքիս վրայ հետքեր պիտի ձգեն և այն ատեն, իրաւ որ աղուո՞ր բռն պիտի ըլլայ երբ որ զիս գրկեն։ Թող զիս, ա՛հ, որքա՞ն կը ցաւցնես զիս, եթէ գիտնայի չէի կենար. նայէ գեղնագոյն քօղս ճմոթկուեցաւ։

Դեմետրիս ձեռքը ճակտախն տարաւ, յետոյ շեշտովը ինքնավսահ մէկու մը որ կը բարեհաճի ընտութիւն մը ընել, մրմնջեց։

— Ցոյց տուր ճտմբան։

— Սակայն չեմ ուզեր, ըստ Քրիստօ ապշահար երեւայթով. նոյն իսկ չես հարցներ որ ես կը փափաքիմ. ցոյց տուր ճամբան։ ի՞նչ համարձակութիւն.

ինկած աղջկայ մը տե՞ղ դրիր զիս, անոնք որ կռնակի վրայ կը պառկին և երեք օպօլի փոխարէն, աշքերնին գոց կը յանձնուին պատռհական անցորդներու։ Նոյն իսկ չես գիտեր որ ազա՞տ եմ։ Շանօթ ես ժայտգրութիւններու մանրամանութեանց, հետեւա՞ծ ես պը-ռացուին իմ ազնւու։ Համբա՞ծ ես այն մարդիկը որ կը կարծեն թէ կը սիրուին Քրիստոի Կողմէ։ «Ճ՛յց առւր ճամբան», ցոյց չպիտի տամ։ Թիացիր հոս կամ զնա, նոյնն է ինծի համար, սակայն ամէն աեղ կը ըստ երթալ, իսկ իմ առւնս երրեք։

— Դուն չես գիտեր թէ ով եմ ես...

— Դուն, դո՞ւն Սահսրի Դեմեարիսան ես, դո՞ւն շինեցիր գիցուհիս արձանը, դո՞ւն ես թագուհին աշարհածուն և այս քաղաքին աէրը։ Սակայն ինծի համար գեղեցիկ սպրուկ մըն ես միայն, որովհետեւ դո՞ւն զիս ահսար և զիս կը սիրեա։

Քրիստո աւելի մօտեցաւ և փաղաքշուա ձայնով մը

շարունակեց։

— Այո՛, դուն կը սիրես զիս։ Օ՛, մի խօսիր, ըսելիքներդ գիտեմ. ոչ ոք եը սիրես, և սակայն ա-Պաշանի կուռքը։ Դուն մերժեցիր Կլիսէրան, որ մեր-ուընցած էր կայս մեռնիւ, քնացած միջոցիդ պառկե-քեղի. եթէ կլիսիացի երկու գերիներդ զայն մերկ վի-լիսիոնը, քեզ մօտենալէն յուսահատած, զացած է առւհանին բացուածքին մէջ, լոգանքի մտած Արտէ-տեղեակ չեմ, սակայն պերճաղիճներուն միշն ամէն բան

կը խօսուի, Ազեքոանդրիա հաւնելուգ գիշերն իսկ ինծի խօսեցան քու մասիդ և անկէ ի վեր օր չէ ան-ցած որ անունդ չարասանեն։ Նոյնիօկ այնպիսի բա-ներ զիտեմ, զոր գուն մոոցած ես. և գիտեմ չգիացած բաներդ։ Առջի օր, խեղճ փոքրիկ Ֆիլիփօր, դունդ քովէն ինքինքը չկախե՞ց, ի՞ւ լաւ, այս նորաձեւու-թիւնը հետզետէ կը ասրածուի. Ֆիլիփօրն հետեւցաւ Լիտէն։ Այս երեկոյ, ատնդ առջեկն անցած ատենս տեսայ անօր կապուտցած՝ մարմինը, սակայն գեռ արցունքները չէին չորցած այտերուն վրայ։ Զե՞ս ճանչնար Լիտէն, երտիսայ մը, ատօնինզամեայ պերճաղիճ մը, զոր իր մայրը ծախսած էր Սամոսի նաւայարդարի մը, երբ այս վերջինը, զետի վրայէն թէրէ երթալու համար, գիշեր մը Աղեքոանդրիս կը մնար, երբեմն ինծի կու գար և ես իրեն խորհուրդներ կուտայի. անիկա ոչինչ գիտէր, նոյն իսկ մատնոց խաղալ։ Երբեմն ինծի հետ կը պառկէր, քանի որ պառկելիք տեղ չէր ունենար, երբ սիրահարի մը չհանդիպէր։ Եւ անիկա կը սիրէր քեզ, տեսնէիր, ինչպէ՞ս զիս վրան կ'առնէր, զիս քու անունովդ կանչելով։ Կ'ուզէր գրել քեզի, կը հասկը-նա՞ս, իսկ ես իրեն ըսի օր չէր արժեր...

Դեմեարիս առանց բառ մը իսկ իմանալու կը նայէր անոր.

«Այո՛, ասոնք բոլորն ալ արժէք չունին քեզի համար, այնպէս չէ՞ շարունակեց Քրիստո։ Դուն զայն չէիր սիրեր, այլ զիս կը սիրես, նոյնիօկ ըօածներուու մտիկ չըրիր. գատան եմ որ մէկ բառն անդամ չես կրո-նար կրկնել։ Դուն զրազած ես գիտնալու համար թէ ինչպէ՞ս շինուած են կոպերս, բերանս որքան քաղցր ըլլալու է և որքան անո՞ւ է հպիլ մազերուու։ Ա՛, քանինե՞ր այս բոլորին վայելքը ունեցեր են։ Բոլոր ինծի տենչացողները յագեցուցած են իրենց կիրքը, երիտասարդները, ծերունիները, աղաքները, կինները, աղ-

զիկներ։ Ո՞չ ոք մերժեցի, կ'իմանտ։ Եօթը տարիէ ի վեր միայն երե՛ք գիշեր մինակ մնացեր եմ, Դեմեռիօ՛ս, ալ հաշուէ թէ որքան սիրահարներ ունեցեր եմ։ Երկու հազար հինգ հարիւր և աւելի նոյն իսկ, որովհետեւ չեմ հաշուեր ցերեկուան այցելուները։ Անցեալ ատրի, քան հազար հոգիի առջեւ մերկամարմին պարեցի և գիտեմ թէ դուն չկայիր անոնց մէջ։ Կը կարծես որ կը պահե՛մ ինքզինքս և ինչո՞ւ։ Բաղնիքի մէջ բոլոր կիները զիս տեսած են և բոլոր այրերը՝ անկողնին մէջ։ Միայն դո՛ւն զիս երբեք չպիտի տեսնես։ Քեզ չե՛մ ընդուփիր, չե՛մ ընդունիր։ Ոչինչ պիտի գիտնաս հմտութենէս, զգայնութիւններէս, գեղեցկութենէս և սէրէս։ Կը հասկնտ։ ոչի՞նչ, ոչի՞նչ։ Դուն գարշելի, ինքնահաճ, անսիրտ, անզգայ և վատափիրտ մարդ մըն եօ։ Չեմ գիտեր ինչո՞ւ մեզմէ մէկը ձեզ երկուքդ ալ սպաննելու տօտիճան ատելութիւն չունի։ Նախ քեզ, յետոյ թագուհին։

Դեմետրիս հանգարաօրէն բանեց անոր երկու թեւերէն և առանց բառ մը արտասանելու ուժգնօրէն զայն ետեւ ծոեց։

Թրիսիս անձկալի վայրկեան մը անցուց, սակայն յանկարծ սեղմեց սրունքներն ու արմուկները, ընկրկեցաւ և ցած ձայնով ըստւ։

— Ա՛, ես չեմ վախնար Դեմետրիօս։ Բանի ուժով երբեք չպիտի կարենտս տիրանալ ինծի, նոյնիսկ եթէ սիրահարուած կոյսի մը չափ ալ տկար ըլլամ և դուն զօրաւոր՝ Աթլանտին չափ։ Քու վայելքէդ աւելի մանաւանդ իմ վայելքս պէտք է նկատի առնես։ Դուն կը փափաքիս զիս տեսնել ամբողջօվին, դուն կ'ուզես զիս ալ ճանչնալ, որովհետեւ զիս գեղեցիկ կը գտնես և արդարեւ ես գեղեցիկ եմ։ Արդ, սենեակիս մեղրամոմէ տասներկու աշտանակներն աւելի լուսաւոր են քան լուսնին լոյսը և հիմա արդէն հոս մութ է։ Ար-

գէն սովորութիւն չէ մերկանալ ամբարտակին վրայ, տօկէ զատ տուանց գերուհիիս օգնութեան պէտք է գիտնաս որ չեմ կրնար կրկին հագուիլ։ Թող որ չըտկուիմ, թեւերս կը ցաւցնես։

Պահ մը երկուքն ալ լոեցին, յետոյ Դեմետրիօս սկսաւ։

— Ալ վերջը բերենք, Քրիսիօ։ Գիտես որ չպիտի բանանամ քու վրադ, սակայն թող որ հետեւիմ քեզի։ որքան ալ հպարտ ըլլաս, Դեմետրիօը մերժելու փառքը քեզի սուզի պիտի նստի։

Թրիսիս միշտ կը լոէր։

Դեմետրիս մեղօրէն վերսկսաւ։

— Ինչի՞ն կը վախնաս։

— Դուն վարժուած ես սիրուիլ ուրիշներէն։ Սակայն գիտե՞ս թէ ի՞նչ պէտք է տալ չսիրող պերճազիմի մը։

Դեմետրիս անհամբեր կը զառնար։

— Չեմ պահանջեր որ զիս սիրես, սիրուելէ յոդնած եմ, ալ չեմ ուզեր որ սիրեն զիս։ միայն կ'ուզեմ որ ինքզինքդ լքես ու յանձնես ինծի։ Առոր փոխարէն ամբողջ աշխարհի ոսկին քեզի պիտի տամ, և եղիպառսի մէջ ունիս այդքան ոսկի։

— Այդքան ոսկի ես ալ ունիս մազերուս մէջ։ Ես յոդնած եմ ոսկիէն և անոր չեմ բաղձար։ Միայն երեք բան կ'ուզեմ, պիտի տա՞ս ինծի։

Դեմետրիս զգաց որ անիկա անկարելի բան մը պիտի ուզէ։ անձկութեամբ անոր նայեցաւ։ Սակայն Թրիսիս սկսաւ ժպարիլ և ծանրօրէն ըստւ։

— Ես կ'ուզեմ արծաթէ հայելի մը, աչքերուս սեւեռելու համար։

— Պիտի տամ քեզի, ուրիշի՞նչ կ'ուզես, չո՞ւտը ըսէ։

— Ես կ'ուզեմ փզոսկրէ քանդակուած սանտր մը, զայն միբանելու համար վարսերուս մէջ, ինչպէս որպիտէտ ջուրի մէջ պապղացող ուսկան։

— Յետո՞յ:

— Այս սանտարը պիտի տա՞ս ինձի:

— Բայց այս՝ շուա լմնցո՛ւր:

— Ես կ'ուզեմ մարգարիտ մանեակ մը, զոր պիտի կախեմ պարանոցէս, երբ սենեակիս մէջ քնզի համար պարեմ հայրենիքիս հարսանեկան պարերը:

Դեմեարիօս յօնքերը վեր բարձրացուց.

— Այսքա՞ն:

— Մանեակը պիտի տա՞ս ինձի.

— Պիտի տամ այս մանեակը, որուն պիտի հաւնիս:

Քրիսիսի ձայնը աւելի մեղմացաւ:

— Հաւնածս, ա՛, ահա թէ իրապէս ինչ պիտի ուզէի քեզմէ. թող պիտի տա՞ս որ ընտրեմ իմ նուեր ներս:

— Անշուշտ:

— Կ'երդնո՞ւս:

— Կ'երդնում:

— Ինչի՞ վրայ:

— Դուն թելադրէ:

— Քու քանդակած Աֆրոտիթին վրայ:

— Կ'երդնում Աֆրոտիթի վրայ. սակայն ինչո՞ւ այս նախազգուշութիւնը:

— Շատ լա՛ւ, մինչեւ հիմա հանգիստ չէի, հիմա հանգիստ եմ:

Քրիսիս գլուխը վեր վերցուց:

— Նուէրներս ընտրեցի:

Դեմեարիօս վրդովուած հարցուց.

— Արդէ՞ն...

— Այս՛... կը կարծե՞ս որ պիտի ընդունէի որ և իցէ արծաթէ հայելի մը, զոր կառելի է գնել իզմիրցի վաճառկանէ մը կամ անծանօթ պերճաղիճէ մը: Ես կ'ուզեմ բարեկամուհիս՝ Պաքքիսին հայելին, ու

րովհետեւ անցեալ շարաթ Պաքքիօը ձեռքէս առաւ մէկ տարփածուս, և զուարթութեամբ զիս ծազրած է խրախճանքի մը մէջ, ուր ներկայ եղած են Թրիֆէռան, Մուզարիօն և քանի մը ուրիշ անմիաներ, որոնք ամէն բան տեղեկացուցին ինձի: Պաքքիօը մեծ արժէք կուտայ անոր, որովհետեւ անիկա կը պատկանի Ռոավիսին, ան որ Եզօվբոսին հետ գերի էր և ազգուեցաւ Սաֆօի եղրօր կողմէ: Գիտես որ Պաքքիօը անուանի պերճաղիճ մըն է և իր հայելին շքեղ: Կ'ըսեն թէ Սաֆօն ինքզինքը նայած է անոր մէջ և ահա թէ ինչու Պաքքիօը այնքան արժէք կուտայ անոր: Աշխարհի մէջ չկայ աւելի թանկարժէք բան մը: Գիտեմ թէ ո՛ւր կրնաս գանել զայն: Գիշեր մը երբ գիշով էր, ըստ ինձի: Տաճարին երբորդ քարին տակն է: Այսէն երեկոյ, երբ Պաքքիօը գուրս կ'ելլէ, միշտ հոն կը գնէ հայելին: Վազը, այս ժամուն գնա անոր տունը և երբեք մի վախնաբ, անիկա բոլոր գնուիներն ալ հետը կը տանի:

— Ինենթութիւն է ըսածդ, գոչեց Դեմեարիօս, Կ'ուզես որ գողութիւնն ընեմ:

— Միթէ զիս չե՞ս սիրեր, կը կարծէի թէ Կը սիրես զիս: Ասկէ զատ միթէ չերդուընցա՞ր. կը կարծէի թէ երդուընցած ես. եթէ կը սխալիմ, ալ չխօսինք այդ մասին:

Դեմեարիօս զգաց որ այդ կինը իր կորսական պատճառ պիտի ըլլար, սակայն տուանց պայքարելու ինքզինքը թողուց, գրեթէ կամովին:

— Ուզածդ պիտի ընեմ, պատասխանեց ան:

— Օ՛, գիտեմ որ սւզածս պիտի ընես. սակայն նախապէս վարանեցար. կը հաօկնամ վարանումիդ պատճառը: Ուզածս սովորական նուէր մը չէ, և այսպիսի նուէր մը չպիտի պահանջէի իմտօտառէրէ մը. քեզմէ կը պահանջեմ, որովհետեւ գիտեմ թէ պիտի տաս ինձի:

Վայրկեան մը , Քրիստոս խաղաց իր բոլորակ հող-  
մահարին ոիրամարգի փետուրներովը , և յանկարծ  
ըստ .

— Ա՛... Զեմ ուզեր սովորական փղոսկրէ սանտր  
մը զոր կարելի է գնել քաղաքին վաճառականներէն։  
ինծի ըսիր որ կրնա ընարել է՝ լու, ես կ'ուզեմ  
փղոսկրէ այն քանդակուած սանտրը, որ կը գտնուի  
քրմապետին կնոջ մազերուն մէջ։ Այս սանտրը Ռոտօ-  
վիտի հայելիէն շատ ուելի թանկարժէք է։ Անիկա կը  
պատկանի Եգիպտացի թագուհի մը որ հին առեն-  
ներ, շատ հին առեններ տպրած է և որուն անօւնը-  
այնքան դժուարահնչիւն է, զոր չեմ կրնար արտօսա-  
նել։ Անոր փղոսկրը նոյնքան հին է և ոսկիի չտփ դե-  
ղին։ Անոր վրայ փորագրած են մանկամարդ տղիկ  
մը որ կ'անցի իրմէ աւելի երկար կուտաօի ճախճա-  
խուաի մը մէջէն և չթրջաւելու համար մտաներուն  
ձայրին վրայ կը քալէ։ Արդարեւ շատ գեղցիկ սանտր  
մըն է։ Դու եմ որ կուտաօ ինծի։ Անոր աիրոջ դէմ ու  
փոքրիկ գանգատներ ունիմ։ Անցեալ ամիս Աֆրօ-  
տիթին հուիրած էի կապոյա քող մը, յաջորդ օրը տե-  
սայ այս կնոջ գլխուն վրայ։ շատ աճապարած էր և  
ես վշացայ, Անոր սանտրը պիտի մոկեւուէն է եմ  
քօզ։

— *Խնչպէս* կրնաս ձեռք ձգել, և որդուր ցիմե-

— ԱՌ, ՔԻ ՄԵ ԴԺՈՒԱՐ է, ԽՆՀԱԳԵՏ ԳԻՒԹԵԱ, ՔՐՄԱ-  
ՊԵԱԻՆ ԿԻՆՔ ԵԳԻՎԱՊԱՐԺԻ է, և ԱՍԱՐԻՆ ԱՆԳԱՄ ՄԵ ՄԻԱՅՆ  
ԿԵ ՀԻՆՔ ԻՐ ՄԱՋԵԲՐՈւՆ ԵՐԿՈՆ ՀԱՐԻՎՐ ՀԻւԿՀՆԵՐԸ,  
ԱՎԿՈյՆ ԵԱ ՎՈՂՆ ԻՆԿ Կ'ՈՎԵԲՄ ԱՅԴ ԱՆԱՐԸ և ՊՈՒՆ  
ԿԻՆԸ ԱՎԱՆՆԵԼՈՎ, ԱՆԱՐԸ ՊԻՄԻ ԵԿՐԵԱ ԻՆՃԻ, ԴՈՒՆ  
ԵՐԳՈՆՄ ԾՐԱԾ ԵԱ.

Քիչ մը խօժողած նայեցաւ Դեմերիստին, որուն  
աշքերը գետին յառած էին, յետոյ արագութիւն ուն-  
ցուց.

— Մանեակն ոլ ընտրած եմ: Ես կ'ուզեմ Աֆրօ-  
սիթին վիզէն կախուած եօթնաշար մարգարիտէ ման-  
եակը:

Դեմետրիոս առաջև մը ըրաւ .

— Ա՛, չսփազանց է տօիկա . ալ չպիտի ծաղրես զիս, կը հասկնա՞ս . ոչինչ պիտի ունենաս, ո՞չ հայելին, ո՞չ սանտրը, ո՞չ ալ մանեսկը . . .

Սակայն Քրիստոս ձեռքովը դոցեց անոր բերանը և  
իր փաղաքշոս ձայնովը վերօկատւ.

— Այդպէս մի՛ խօսիր. շատ լւա գիտես թէ ան  
ալ պիտի տաս ինծի. ես վստահ եմ որ երեքն ու  
ձեռք պիտի անցնեմ: Վազը երեկոյ, առւնս պիտի գտա  
և եթէ կ'ուզես յաջօրդ օրը և ամէն գիշեր: Այդ պա-  
հերուն ես հոն պիտի ըլլամ, քայ սիրած հանգերձնե-  
րուս մէջ, սիզուրուած՝ ճաշակիդ համեմոտա, ուզածիդ  
պէս մազերս յարգարած և պատրաստ՝ ամենայետին  
քմայքներուդ: Եթէ զգուտանքներ միտյն կ'ուզես, ես  
աղու մը պէս պիտի փայփայեմ քեզ: Եթէ հազուտ-  
գիւտ հեշտանքները կը փնտես, ես քեզի պիտի տռմ  
ամէնչն ցաւագինները: Եթէ լուսիթիւն կ'ըղձառ, պի-  
տի լրեմ: Եթէ ուզես որ երգեմ, ա՛, այն առեն պի-  
տի տեսնես. Սի՞րականս, որ ես ծանօթ եմ բոլոր եր-  
կիրներու երգերուն:

Երգեր գիտեմ, որոնք անուշ են աղբիւրներու կարկաչին չափ, ուրիշներ՝ առօսափելի, ինչպէս մօտեցող օրօսում։ Ուրիշներ զիտեմ, այնքան պարզ և այնքան թարմացունչ, որ պարմանուհի մը կրնայ երգել իր մօրը։ Լանսաքի մէջ չերգուելիք երգեր զիտեմ. և երգեր, զոր էլքանթիսը պիտի ամինար սպօբելու և զոր ցած ձայնավ միտյն պիտի համարձակէի երգել։ Այն գիշերները, երբ տենչտա իմ պարերուս, պիտի պարեմ մինչեւ առաւօս։ Պիտի պարեմ հագուած զետնաքարը պատմուճանիս մէջ կամ թօփանցիկ քողի

մը պակ, կոմ ճեղքուած անդրվարտիկներով ու զոյգ բացուածքներով օելմիրանի մը մէջ, ուրիէ ստինքներս ազտորէն դուրս պիտի ելլեն: Սակայն քեզի խոռացած եմ մերկ պարել և եթէ կը նախընտրե՞մ մերկ պիտի պարեմ, մերկ ու ժաղիկներով գլուխօ զարդարած. կոմ մերկ ոսկեծուի մազերուս մէջ և նկարէն՝ ինչպէս երկնային պատկեր: Այն ատեն պիտի տեսնես թէ ինչպէս զիտես օրօրել թեւերս, կլորցնել բազուկներս, յուզել յանջքս. խաղցնել պորտս, երերցնել կոնքերս: Գիտնմ պարել ոտքիս մատներուն վրայ կամ պառկած՝ գորգերու վրայ: Ինձի ծանօթ են Աֆրոտիթի բոյոր պարերը, անոնք որ կը պարեն Ուրանիայի առջեւ. ու անոնք որ կը պարեն Աստարտէի առջեւ: Եւ ես զիտեմ պարեր, զոր ոչ ոք կը համարձակի պարել և ես քեզի պիտի պարեմ տարփանքի բոյոր պարերը: Երբ պարերը տւարտին, ամէն ինչ այն ատեն պիտի սկսի: Թագուհին իձմէ աւելի հարուստ է, աշկայն իր ամբողջ պալատը չունի աւելի սիրադրգիր սենեակ մը քան իմ սենեակս: Քեզի չեմ ըսեր թէ ինչե՛ր կրնաս գտնել հոն: Այն աեղ բաներ կոն, որոնց գեղեցկութեան մասին չեմ կրնար քեզի գաղտփար մը տալ և ուրիշներ տյնքա՞ն անօրինակ, որ բառ չեմ կրնար գտնել զանոնք բացատրելու համար: Եւ յետոյ այս բոլորէն վերջ, զիտե՞ս ինչ պիտի զուն պիտի տեսնես քու սիրած Քրիստու, զոր գեղ չես ճանչնար, Դուն միայն դէմքս տեսար, և չես զիտեր թէ որքա՞ն գեղեցիկ եմ: Ա՛, ա՛, ա՛, անտկնկալ համուշներ պիտի ունենաս: Ա՛, ինչպէս պիտի խաղաս սախնքներուս պառկներով, ինչպէ՞ս պիտի թեքես հասակս բազուկներուդ վրայ, ինչպէ՞ս պիտի դողդղաս օրսւնքներուս սեղմապնդումին մէջ և պիտի մարմրիս իմ երերցող մարմինիս վրայ: Եւ որքա՞ն քաղցրահամ է իմ բերանս: ա՛, իմ համբոյր-

Դեմետրիօս մոլորած ակնարկ մը նետեց անոր վրայ: Քրիստօ գորովանքով վերսկուաւ. «Ինչպէ՞ս կրնաս ինձի չառ արծաթէ ողորմելի ու հին հայելի մը, երբ ձեւքներուդ մէջ պիտի տանես, աբրողջ մազերո, ոսկիէ անտառի մը պէս»: Դեմետրիօս ուզեց հպիէ անոնց... Քրիստօ ետ ետ դնաց և ըսաւ, — Վա՛զը: — Պիտի տա՞յ քեզի արծաթէ հայելին: — Զպի՞տի ուզեց ինձի բերել փղոսկրէ փոքրիկ անտր մը, որ ինձի հաճոյք կը պատճառէ, մինչ վիդիդ չուրջ, փղոսկրեայ երկու ճիւզերու պէս, պիտի փաթթեմ իմ թեւերս: Դեմետրիօս ուզեց փայփայել այդ թեւերը: Քրիստօ ետին տարաւ և կրկնեց. — Վա՛զը: — Փղոսկրեայ սանտրը պիտի բերե՛մ քեզի: — Ա՛, շատ լաւ զիտէի: գոչեց պերճազիճը, տառ կաւին ինձի պիտի տառ Աֆրոտիթին վիզէն կախուած մարգարիտէ եօթնաշար մանեակը, որուն փոխարէն քեզի պիտի ծախեմ ամբողջ մարմինս, որ կիսաբաց սատափի մը կը նմանի, և բերնովմ՝ քեզի համբոյրներ՝ ծովուն մէջ գտնուած մարգարիտներէն աւելի: Դեմետրիօս պաղատանքով շրթունքները երկարեց... Քրիստօ աչքերը ուժգնորէն սեւեռեց և վաւաշոտ շրթունքները յանձնեց... Երբ Դեմետրիօս աչքերը բացաւ, արդէն պերճազիճը հեռացած էր: Անոր ծփուն քօղին ետեւէն փոքրիկ ստուեր մը աւելի տժոյն կը հետեւէր անոր: Երիտասարդը տարածամորէն բանեց քաղաքի ճամբան, գլխահակ՝ անբացտարելի ամօթով:

## Զ. ԿՈՅՍԵՐԸ

Աղօտ արշալոյօթ բարձրացաւ ծովուն վերեւ, բու-  
լոր իրերը լելակի գոյնավ մը գունաւորուեցան։ Փա-  
ռոսի աշապարտկին վրայ վառուղ բացածածկ կրակեալը  
լուսինին հետ մարեցաւ։ Դեղնագոյն, խուսափուկ  
լոյսի երիզներ թրթռացին մանիշակագոյն ալիքնե-  
րուն մէջ ինչպէս յուշկապարիկի դէմքեր մոլոշագոյն  
լուսերու տակ։ Յանկարծ լոյսը բացուեցաւ։

Ամայի էր ամբարտակը, քաղաքը մեռելային  
լուսթեան մէջ։ Առաջին արշալոյօթ տւետող տրտում  
լոյս մըն էր ան, որ կը լուսաւորէ աշխարհին քունը  
և կը բերէ առտուան զղագրգիռ երազները։

Մի միայն լուսթիւնը կը տիրէր։

Քնացած թուզուններու պէս, Թ=բ=փին մօս չ=բ=  
ուած երկար նուերուն թիւրը զուգահեռարար կը  
կախուէին ջուրին մէջ։ Ո՛չ մէկ կառք, ո՛չ մէկ ձի և  
ո՛չ մէկ զերի կ'եղծնակը փողոցներու հեռանկարը, որ  
ճարտարապետական գիծերով երեւան կուգար։ Ան-  
սահման մենութեան մէջ, Աղեքսանդրիան, դարերէ  
ի վեր լքուած հստանի քաղաքի մը երեւոյթն ունէր։

Այս ատեն, քայլերու թիթեւ աղմօւկ մը սար-  
սաց հողին վրայ և երեւան երկու աղջիկներ, մէկը  
գեղնագոյն հագուստով, միւսը՝ կապագոյն։

Երկուքն ալ կը կրէին կոյսի գոտիներ, որ կը  
փաթթուէր իրենց ազգբերուն և շատ վարը, կը կապ-  
ուէր իրենց որովայնին տակ։ Մէկը գիշերային երգ-  
չուհին էր և միւսը սրնդանարներէն մին։

Սրնգահարը աւելի երիտասարդ էր և բարեկա-  
մուիէն աւելի գեղեցիկ։ Կոպերուն տակ կիսով թաղ-  
ուած աշքերը, շրջագգեստին չափ տժոյն կապոյտով  
մը, մեղմօրէն կը ժպաէին։ Իր ուսին ծաղկեայ հան-

գոյցէն դէպի ետեւ կը կախուէին երկու նրբին սրինգ-  
ներ։ Բոլորակ օրունքներուն շուրջ հիրիկէ զօյգ ծաղ-  
կեպատկներ կը վէավէտէին թեթև կերպասին տակ, և  
կը կապուէին ոտքի կոճերուն արծաթէ կապիչներով։

Սրնգահարը աղջիկը ըստ։

— Միրթօքլիա։ մեր պնկիաները կորսնցնելուդ  
համար մի տիրիր։ Երբեք կրնա՞ս մոռնալ Ռոտիսը  
որ քեզ կը սիրէր կամ կրնա՞ս խորհիլ որ զուն մինակդ  
պիտի կարգայիր ձեռքովս գրուած այդ գիրերը, չո՛ր  
աղջիկ։ Միթէ ես այն գէշ բարեկամուհիներէն եմ որ  
իր եղունգին վրայ քանդակելէ վերջ նոյն անկողնին  
մէջ պասկոզ քրոջ մը անունը, պիտի երթայ ուրիշի  
մը միանանալ երբ եղունգը մինչեւ ծայրը աճած է։ Երբ  
ամբողջօվին քուկդ եմ, ի՞նչ պէտք ունիս ինձմէ յի-  
շատակ մը պահելու։ Հիմա գրեթէ ամուսնալիք  
առեւքէն մէջ և սակայն երբ քեզ հանչցայ, հազիւ  
կիյտկուան առիթիս կիսը անմիի։ Լաւ յիշէ։ բայց  
նիքին մէջ էր։ մեր մայրերը մեզ առած էին իրենց  
թեւերուն տակ և կ'օրօրէին մեզ։ Հագուելէ առաջ  
երկար ատեն խաղացինք մարմարին վրայ։ Այդ օրէն  
ի վեր ա՛լ չբաժնուեցանք իրարմէ և հինգ տարի վերջ  
զիրար սիրեցինք։

Միրթօքլիա պատասխանեց։

— Գիտե՞ս Ռոտիս, առարեմուտի մը օրը։ Այդ  
օրն էր որ այդ երեք բառերը գրեցիր պնակիտիս վրայ  
և մեր անունները իրար խառնեցիր։ Առաջին օրն էր,  
ալ չպիտի գանենք զայն, սակայն ի՞նչ փոյթ, ամէն  
օր նոր է ինծի համար, և երբ իրիկուան դէմ կար-  
թըննամ, կարծես բնաւ քեզ չեմ տեսած։ Կը հաւա-  
տամ թէ, գուն աղջիկ մը չես այլ Արքատեացի յա-  
ւերժահարօ մը, որ հեռացած է անտառներէն, որով-  
հետեւ ֆոյլոսը ցամքեցուց անօր աղբիւրը։ Զիթենիի  
ճիւղի մը չափ ճապուկ է մարմինդ, մորթդ քաղցը է

ամառուայ ջուրերուն պէս, հիրիկները կ'ոլորուին սրունքներուդ շուրջ և ինչպէս Ասթարտէն կը կրէր բացուած թուզը, այնպէս ալ դուն կը կրես Լուսաօր ծաղիկը: Անմահներով բնակուած ո՞ր անտառին մէջ, քու մայրդ, երջանիկ ծնունդէդ առաջ, քնացեր է: Երկնային ո՞ր գետէն ո՞ր անդադանապահ առուուածը, խոտին վրայ զօւգաւորուած է անոր հետ: Երբ թողունք հեռունանք Ափրիկէի այս ահաելի արեգակէն, դուն զիս պիտի առաջնորդես դէպէ քու աղբիւրդ, հեռուն Փաօփիսի և Ֆէնէի ետեւ, սուուերախիտ ընդարձակ անտառներուն մէջ ուր կակուլ հողին վրայ կ'երեւին կրկնակ հետքերը այծեմարդերուն, որոնք խառնուած են յաւերտահարսերուն: Հոն, պիտի փնտուս յզկուած ժայռ մը և պիտի փորագրես ինչ որ փորագրած էի մեղրամոմի վրայ, մեր հրճուանքը կազմող այդ երեք բառերը: Կսէ՛, Ռոտիս, լոէ՛, կ'երջնում Ափրօտիթին գօտիովը, ուր բոլոր տենչանքները բանուած են թէ, բոլոր տենչանքները ինծի օտար են քառի դուն իմ երազէս աւելի բան մըն եօ: Կ'երջնում Ամալթեան եղիւրով, ուրկէ աշխարհի վրայ կը թափին բոլոր բարիքները, թէ ես անտարեր եմ աշխարհին հանդէպ քանի քեզ գտած եմ իբրև աշխարհիս միակ բարիքը: Երբ քեզ կը դիտեմ և յետոյ զիս, չեմ ըմբռաներ թէ դուն ի՞նչպէս զիս կը սիրես: Մազերդ ցորենի հասկերուն չափ խարսեալ են, իմիններս ու, նոխազի մը սաեւին պէս: Մօրթղ սպիտակ է հովիւներուն պանիրին չափ, իմինս արեւակէզ՝ ծովափունքի աւազին պէս: Քու փափուկ կուրծքդ ծաղկած է աշնային նարնջենիի մը նման, իմինս՝ վարիտ և ամուլ, ապառաժներու շօճիր նման: Քեզ սիրելուս համար է որ զէմքս գեղեցկացած է: Ո՛վ Ռոտիս, դիտես, իմ եղական կուսութիւնս նման է այն աստածոյն շրթունքներուն, որոնք կը ծամնն մրաենիի

ծղօտ մը, քուկինդ վարդագոյն է ու սիրուն փոքրիկ մանուկի մը բերնին պէս: Չեմ գիտեր ինչո՞ւ զիս կը սիրես, սակայն եթէ օր մը դադրէիր զիս սիրելէ, եթէ որնգահար քրոջդ թէտանօին պէս միշտ փակուած մնայիր մեզ գործածող առներուն մէջ, այն ատեն անկողնիս մէջ միայնակ պասկելու մասձումն իսկ չպիտի ունենայի և վերագարծած ատենդ զիս զօտիովու խեղդուած պիտի գտնէիր:

Ռոտիսին աշքերը լեցուեցան արցունքով ու ժպիտով, այնքան այդ գաղափարը յիմար ու անողորմէր: Ուոքը դրաւ քարի մը վրայ:

— Սրունքներուս մէջի ծաղկեպակները կը նեղեն զիս: Քակէ զանոնք, պաշտելի Միրթօ: Այս գիշերուան պարէն ալ մեռնելու աստիճան յոգնած եմ:

Երգչուհին սարսաց:

— Օ՛, ճշմարիտ է, արդէն մոռցեր էի այդ մարդերն ու աղջիկները: Անոնց առջեւ դուք երկուքդ ալ պարեցիք, դուն ջուրի չափ թափանցիկ Քօսի շրջագայութիւնի մը մէջ և քոյրդ՝ բուրովին մերկ: Եթէ չարգիւէի, քեզ ալ վար պիտի զնէին իբրև սոռնիկ. ինչպէս նոյն սենեակին մէջ վար դրին քոյրդ: Ի՞նչ պըղծութիւն. իմացա՞ր անոր աղաղակներն ու ողբերը: Ի՞նչ առնջալի է մարդուն մէրը:

Եւ Ռոթիսի ծունկերուն մօտ ծունկի եկաւ քաշեց երկու ծաղկեպակները, յեսոյ աւելի վերօք ուրիշ երեք հատ, իւրաքանչիւրին տեղ համբոյր մը գնելով: Երբ ուոքի ելաւ, ողջիկը բռնեց անոր վիզը և մարմբեցաւ շրթունքներուն դէմ:

— Միրթօ, կը նախանձիս այդ ցոփակեացներէն, ի՞նչ փոյթ եթէ զիս տեսան: Թէտանօն կը բաւէ անոնց. ես երեք չպիտի յանձնուիմ. սիրելի Միրթօ, մի նախանձիր:

— Նախանձիր... ես կը նախանձիմ բոլոր քեզ

**Խօսեցողներէն:** Որպէս զի շրջազգեստներդ միայն քեզի չպատկանին, ես զանոնք կը կրեմ, երբ անդամ մը զանոնք հազած ես: Որպէս զի մազերուդ ծաղիկները չիրահարին քեզի, զանոնք կը յանձնեմ աղքատ պերճաղիմներուն, որոնք զայն պիտի պղծեն բազոստուներու մէջ: Ո՛չ մէկ բան առւած եմ քեզի, որպէս զի ո՛չ մէկ բան տիրանայ քեզի: Կը վախնամ շօշափած իրերէդ և կուտամ այն բոլորը որոնց կը նայիս: Ամբողջ կեանքի մէջ, կ'ըղձայի մնալ բանաի մը չորս պատերուն մէջ, ուր միմիայն ես ու դուն ըլլայինք և ես այնքան խորապէս քեզի միանալի, և քեզ պահէի թեւերուս մէջ որ ոչ մէկ աչք կառկածէր մեզմէ: Կ'ուզէի ըլլալ կերած պառլդ, ըլլալ՝ քեզ գինովշնող բուրմունքը, կոպերուդ տակ մանող քունը և սէրը՝ որ կը գալարէ անդամներդ: Կը նախանձիմ քեզի առւած երջանկութենէն և սակայն կ'ուզէի քեզի առւ քեզմով զգացած ամբողջ երջանկութիւնս: Ահա թէ ինչ բանէ կը նախանձիմ, սակայն չեմ սարստիր գիշերուան մը տարփունիներէդ, որոնք իմ օժանդակութեամբ կ'ուզեն յագեցնել թարմատի ազջկոյ ցանկութիւններդ, զալով տարփաւորներուդ, շատ լաւ գիտեմ թէ զուն երբեք անոնց չես յանձնուիր ամբողջովին, և գիտեմ թէ զուն չես կրնար սիրել մարդը, կոպիտ և յեղյեղուկ մարդը:

Ռոտիս անկեղծօրէն գրչեց.

Նօզիթօէին պէս, կը նախընտրեմ երթալ և կուտւթիւնս զոհաբերել թատօսի մէջ պաշտուող Պրիապ աստուծոյն: Սակայն ոչ այս առաւօտ, սիրելիս: Երկար ատեն պարած ըլլալով, սաստիկ յոզնած եմ: Կ'ուզեմ առն զառնալ և քնանալ թեւերուդ վրայ:

Յեաոյ ժպտեցաւ ու շարունակեց.

— Պէտք է թէանօին ըսել որ ալ մեզի հետ չպառկի: Դրան աջ կողմը ուրիշ անկողին մը կը պատրա-

աենք իրեն համար: Այս գիշերուան աեսածներէս վերջ, ալ չեմ կրնար զայն համբուրել: Միրթօ, արդարեւ սարստիկ բան էր, կարելի՞ է այդ ձեւով զիւրար սիրել: սէր կոչուածը ա՞ս է:

— Կը սխալիս Միրթօ, անոնք չեն ճանչնար սէրը: Միրթօքիտ զայն առաւ թեւերուն մէջ և երկուքն ալ լոեցին:

Հովը, իրենց մազերը իրարու կը խառնէր:

### Ե. — ՔՐԻՍԻՍԻ ՄԱԶԵՐԸ

— Նայէ՛, ըստ Ռոտիս, նայէ՛, մէկը կ'երեւի: Երգչուէին նայեցաւ: Իրենցմէ հետու, կին մը արագօրէն կը քալէր քարափին վրայ:

— Կը ճանչնամ զայն, ըստ աղջիկը, Քրիսիսն է, անօր գեղնագոյն շրջազգեստն է:

— Ի՞նչպէս, արդէն արթնցա՞ծ է:

— Գեմ հասկնար: ովզորաբար կէս օքուընէ առաջ դուս չելլեր, մինչդեռ հիմա հազիւ արեւը ծագած է: Բան մը պատահած ըլլալու է, անտարակոյս երջանկաբեր բան մը: Անիկա այնքան բաղդաւոր է:

Երկուքն ալ Քրիսիսը գիմաւորեցին և ըսին.

— Ոզջո՞յն, Քրիսիս:

— Ոզջո՞յն, որքա՞ն ատենէ ի վեր հօս էք:

— Գեմ գիտեր, արդէն լոյօը ծագած էր երբ այս աեղ հաստնք:

— Ամբարտակին վրայ ոչ ո՞ք կար:

— Ո՛չ ո՞ք:

— Վատա՞ն էք: մա՞րդ մըն ալ չկար:

— Օ՛, կատարելապէս վատահ: ինչո՞ւ կը հարցնես: Քրիսիս չպատասխանեց: Ռօթիս վերակառաւ:

— Մէկը պիտի տեսնէիր:

— Այո՛... թերեւս... կարծեմ լաւագոյն էր զայն տեսած ըլլալ: լաւ էր: յանցաւոր եմ վերադասնալու համար, սակայն չկրցայ ինքզինքս զապել:

— Սակայն ի՞նչ կ'անցնի կը դասնայ Քրիսիս, վերջապէս պիտի ըստ՞ս մեղի:

— 0', ո՛չ:

— Նոյն իսկ մեղի, մեղի, բարեկամուհիներուդ:

— Աւելի ու, ամբողջ քաղաքին հետ պիտի իմաստք:

— Ազուո՞ր բան:

— Աւելի ուշ պիտի իմաստք, սակայն այս առաւածանկարելի է. արտակարգ բաներ տեղի կ'ունենան, զաւակներու, ձեզի ըստու ստատիկ բաղձանքն ունիմ, սակայն պէտք է որ լսեմ: Տո՞ւն պիտի վերադասնայիք. եկէք ինձի հետ քնացէք, բոլորովին մինակ եմ:

— 0', Քրիսէ, Քրիսիտիօն, մենք շա՞տ յոդնածենք, արդարեւ քնանտլու համար տուն պիտի դառնայինք:

— Է՛, լաւ, յետոյ կը քնանաք. այսօր Աֆրօսիթեան առներուն նախատօնակն է: Միթէ այսօր կարելի՞ է հանգչիլ: Եթէ կ'ուզէք որ Աստուածուհին ձեզ պաշտպանէ և յառաջիկայ տարին ձեզ երջանկացնէ, պէտք է տաճար երթաք մանիշակներու չափ մթամած կոպերով և այտերով՝ շուշաններու չափ ճերմակ: Ես կէ՛ք ինձի հետ, հո՞ն կը խորհինք:

Քրիսիս երկութիւն ալ գոտիներէն վեր բռնեց, և իր գգուող ձեռքերովը գոցելով անոնց գրեթէ մերկ ստիքները, փութկոտ քայլերով զանոնք տարաւ:

Սակայն Ռոտիս մտազրաղ էր:

Երբ անկողնիդ մէջ ըլլանք, վերսկաւ ան, դարձինչ՞ կը սպասես:

— Ամէն բան, ձեր ուզած բոլոր բաները պիտի ըսեմ, սակայն ոյս մտախն պիտի լսեմ:

— Նոյնիսկ երբ մութին մէջ, բոլորովին մերկ, իյնանք թեւերուդ մէջ:

— Մի՛ պնդեր Ռոտէ, վաղը պիտի գիտնաս. վաղուա՞ն սպասէ:

— Շատ երջանի՞կ պիտի ըլլաս թէ շա՞տ զօրաւոր:

— Շա՛տ զօրաւոր:

Ռոտիս աշքերը մեծ-մեծ բացաւ և գոչեց.

— Թագուհիին հե՞տ պիտի քնանաս:

— Ո՛չ, ըստ Քրիսիս խնդալով, սակայն անորչափ զօրաւոր պիտի ըլլամ: Պէտք ունի՞ս ինձի, բանի մը կը բաղձառն:

— 0', այս:

Եւ թարմութի աղջիկը սկսաւ մտածել:

— Է՛, լաւ, ի՞նչ է ուզածդ, հարցուց Քրիսիս:

— Անկարելի բան մը, ի՞նչո՞ւ ուզեմ:

Անոր Կողմէ Միթթօքլիան խօսեցաւ.

— Մեր երկրին՝ եփեսոսի մէջ, երկու կոյս և հարանցու աղջիկներ, ինչպէս Ռոտիսն ու ես, երբ կը սիրահարին իրարու, օրէնքը կը թոյլատրէ անոնց ասմանսութիւնը: Երկութն ալ Աթենատին տաճարը կ'երթան և կը նուիրեն իրենց զոյգ գօտին. յետոյ կֆինօէի սրբավոյրը, իրենց մազերէն իրար խառնուած խոպոպ մը տալու և վերջապէս կը կանգնին Դիօնիսօսի (Պաքոս) սեղանին առջեւ, ուր ամէնէն առնականին կը յանձնեն ոսկիէ սուր դանակ մը և արեան հոսումը գաղրեցնելու համար սպիտակ կտաւ մը: Գիշերը, երկութէն ան որ նշանուածն է կը տարուի իր նոր բնակարանը, նատած ծաղկած կառքի մը մէջ իր ամուսնին և հարսնածուին մէջտեղ, շրջապատուած ջաներէն սրնդահար աղջիկներէ: Անկէ վերջ ամուսնացածներու բոլոր իրաւունքները ունին, կրնան սրդեգրել փոքրիկ աղջիկներ և զանոնք խառնել իրենց ներքին կեանքին: Անոնք յարգուած են և ընտանիք ունին: Ահա Ռոտիսի երազը: Սակայն հօս այդ սովորութիւնը չկայ:

— Կրնանք օրէնքը փոխել, ըստ Քրիսիո։ ձեզ  
ամուսնացնելը գործո թող ըլլայ։

— Օ՛ իրա՞ւ է գոչեց փոքրիկը, ուրախութենէ  
շիկնելով։

— Այո՛, չեմ հարցներ թէ ձեզմէ ո՞րը ամուսին  
պիտի ըլլայ։ Գիտեմ թէ Միքթօ անոր պատրանքը  
տալու ամէն առաւելութիւն ունի։ Ուսիս երջանիկ  
ես որ այդպիսի բարեկամուկի մը ունիս։ Ինչ որ ալ  
ըսեն, առանկները հազուտգիւտ են։

Հասան Քրիսիո տան դուռը, ուր ձալան, վուշէ  
անձեռոց մը կը հիւսէր։ Գերուհին ոտքի ելաւ, թո-  
զուց որ ներս անցնին և ինքն ալ անոնց ետեւէն ներս  
մտաւ։

Վայրկեանի մը մէջ երկու սրնգահարները հանե-  
ցին իրենց պարզ հանդերձները, մանրակրկիտ կերպով  
լուացին զիրար կանաչ մարմարէ աւազանի մը մէջ,  
յետոյ նետուեցան անկողնին վրայ։

Քրիսիս առանց տեսնելու անոնց կը նայէր։ Դե-  
մետրիսին ամենաչշին խօսքերը, բառ-բառ և ան-  
վերջանալի կերպով կը կրկնուէին մաքին մէջ։ Լոռւ-  
թեան մէջ ձալան կը քակէր և կը բանար իր քրքմա-  
գոյն երկար քօղը, կը քակէր զօտիին օղակները, կը  
բանար մանեակները, կը քաշէր մատանիները, կնիք-  
ները, օղակները արծաթէ օձերն ու ոսկիէ գնդառեղ-  
ները, բայց ինք ոչինչ կը զգար։ Սթափեցաւ այն ա-  
ռեն, երբ քակուղ մազերը խաղանքով վար ինկան։

Հայելին ուզեց։

Արդեօք կը վախնար որ այս նոր առրիմածուն  
պահելու չափ գեղեցիկ չէ՞ր — որովհետեւ անհրաժեշտ  
էր զայն պահել — անկէ պահանջած այդ խոլ նուէր-  
ներէն վերջ։ Թէ ոչ իր գեղեցկութեան իւրաքանչիւր  
մանրայանութեան քննութիւնով կ'ուզէր հանդար-  
ափի քանի մը վրգովումներէ և պատճառաբանել իր  
ինքնավստահութիւնը։

Հայելին մօտեցուց իր մարմնին բոլոր մասերուն  
և մէկիկ մէկիկ զանոնք չօշափեց։ Գնահատեց իր մոր-  
թին սպիտակութիւնն ու քաղցրութիւնը երկար  
գգուանքներով և զերմութիւնը՝ սեղմապնդումներով։  
Զգաց իր ստիճներուն լեցունութիւնը, որովայնին  
ամրութիւնը և միսին պիրկ վիճակը։ Զափեց մազերը  
և նկատեց անոնց փայլը։ Փորձեց նայուածքին զօ-  
րութիւնը, բերնին արտայայառութիւնն ու չունչին  
բոցը և անութիւն եղերքէն։ մինչեւ արմուկին ծալքը,  
գանդաղօրէն համբուրեց իր մերկ թեւը։

Արտակարգ յուզում մը, հպարտութեամբ, սառու-  
գութեամբ, անհամբերութեամբ և զարմացումով լի  
զայն լեցուց իր իսկ շրթունքներուն հպումէն։ Ինք-  
իր վրայ դարձաւ մէկը փնտոնելու պէս, սոկայն ան-  
կողնին վրայ տեսնելով երկու մոռցուած Եփեսոսուհի-  
ները, ցատկեց անոնց մէջտեղ, զանոնք զատեց իրար-  
մէ և տեսակ մը սիրատարի կատաղութեամբ զանոնք  
սեղմեց և իր երկար ոսկիէ մազերը ծածկեցին երեք  
երիտասարդ գլուխները։

## ԳԼՈՒԽ Բ.

### Ա. — ԴԻՑՈՒՀԻՒՆ ՊԱՐՏԷԶՆԵՐԸ

Աֆրօտիթէ-Աստարատէի տաճարը կը բարձրանար  
քաղաքին դուռներէն դուրս, ստուերախիտ, ծաղկալի  
ընդարձակ փարէի մը մէջ։ Նեղոսին ջուրը կը թափէր  
այնտեղ, եօթը ագուզաներով և տարւոյն բոլոր ե-  
զանակներուն, հրաշալի կանաչութիւն մը կ'աճեցնէր։

Ա. ելի քան երկու դար առաջ էր որ Պաղումեան-  
ներուն առաջին թագաւորը, անապատին մէջ սակ-  
ծած էր, ծովեղերեայ այդ դալարազարդ անտառը,  
խորունկ վատկները, լիճերը և մթասուեր մարգա-

գետինները։ Այն ատենէն ի վեր, իր հրաժանովը անկուած ժանաթզենինները հսկայական ծտուեր եղած էին։ արգասաբեր ջուրերուն տոկ թեթեւ դալարինները դարձած էին ընդարձակ մարդադեռիններ, տւագոնները՝ լճակներ և բնութիւնը այդ փարեր փոխակերպած էր հողամասի մը։

Զորակէ մը, երկիրէ մը և հայրենիքէ մը աւելի բան մըն էին անոնք, ամրողջ աշխարհ մը փակուած քարաշէն օահայաններով և զորս կը կառավարէր աստուածունի մը, այդ աշխարհին ոգեւորող հոգին։ Երեսն և երկու ոտք բարձր և ութսուն օթտափին (180 մէթր մէկ սթատը) երկարութեամբ օղակածեւ դարասափ կը կը շրջապատէր զայն։ Պարիսպէ մը աւելի, հսկայական ոստան մըն էր, հազար չորս հարիւր տուններով։ Նոյնքան թիւով պոռնիկներ կը բնակէին այդ նուիրական քաղաքին մէջ և այդ եզական վայրին մէջ կը ներկայացնէին 70 զանովան ժողովուրդներ։

Նուիրական տուններուն յատակագիծը միօրինակ էր։ Կարմրագոյն պղնձէ դուռը (Դիցուհիին նուիրուած մետաղ) մուրճի տեղ, կը կրէր փալլոս մը որ կը բախէր բարձրաքանդակ ու ունտէի մը, խորհրդանիշ իգակեն սեռին։ անոր տակ փորտգրուած էր պերճադիճին անունը սովորական նախադասութեան սկզբնատաերո և

Օ. Ք. է.

Քօնկիս

Ա. Ա. Ա.

Դրոն երկու կողմերը կը բացուէին երկու սենեակներ կրպակներու ձեւով, այսինքն պարտէզին կողմը առանց պատի։ Աջ կողմինը, որ կը կոչուէր «Ցուցադրութեան սենեակ» այն վայրն էր, ուր պերճազիճը բարձր ամգիոնի մը վրայ նստած՝ կը սպասէր այցելուններու։ Զախ կողմի սենեակը արամադրուած էր

առարիտծուններու, երբ անոնք ուզէին բաց օգին մէջ գիշերել, առանց պասիկելու օակայն խոտերուն վրայ։

Բաց դուսնէն ներս, նրբանցք մը կը առնէր մարմարով սալայատակուած ընդարձակ բակ մը, որուն կեղրոնը կը գանուէր ձուածեւ աւազան մը։ Այս լուսւոր վայրը կը շրջապատէր ամպհովանի մը և զովարար զօտիով մը կը պաշտպանէր տունին եօթը սենեակներուն մոււքը։ Խորը կը բարձրանար վարդագոյն կրանիթէ բագինը։

Բոլոր կիններն ալ իրենց երկիրներէն բերած էին գիցուհիին փոքրիկ մէկ կուուքը և զայն զրած ընտանեկան բագինին վրայ, իրենց մայրենի լեզուովը, առանց զիրար հաօկնալու կը պաշտէին զայն։

Լաշմի, Աշթօրէթ, Վէնիւս, Իշգար, Ֆրէքա, Միթթա, Կիֆրիս, այս կրօնական անուններով կ'անուանէին իրենց առասւածացեալ Հեշտութիւնը։ Ոմանք խորհրդանշաններով զայն կը պաշտէին, օրինակ՝ Կարմիր խճաքար մը, կոնաձեւ քար մը, փշոտ խոշոր խեցեմորթ մը։ Ուրիշներ կակուզ փայտէ պատառանոցնի մը վրայ կը բարձրացնէին խոշոր արձանիկ մը նիհար թեւերով, ծանր սահնքներով, չափազանցուած ազդրերով և որ ձեռքովը ցրց կուտար աելթափ ձեւով գանգրուած որովայնը։ Անոր ոտքերուն տակ կը գնէին մրաենիի ճիւղ մը, ռագինին վրայ կը ցըուէին վարդի տերեւներ և ընդունուած իւրաքանչիւր ուխտի փոխարէն կը վասէին խունկի փոքրիկ հատիկ մը։ Դիցուհին մտերիմ էր իրենց, կը խոստվանէին իրենց ցաւերը, անիկա վկան էր իրենց աշխատութեան և կարծեցեալ պատճառը իրենց հաճոյքներուն։ Եւ երբ մեռնէին, զայն կը գնէին անոնց զիւրաբեկ դագաղին մէջ, իբրև պահապանը իրենց գերեզմանին։

Այս ազդիկներուն ամէնէն գեղեցիկները կուզային Աօիտական թագաւորութիւններէն։ Ամէն տարի,

երբ դաշնակիցներուն կամ հարկատու երկիրներու նաւաերը Աղեքանզրիա ընծաներ բերէին, հակերուն և տիկերուն հետ ցամաք կը հանէին նաև քուրժերու կողմէ ընտրուած հարիւր կոյսեր, սրբազան պարտէցին սպասարկութեան համար:

Անոնց մէջ կը գանուէին Մեսիէնցիներ և հրէուս հիներ, Փոխւթիացիներ և Կրէտուհիներ, Եկրատանի և Բաբելոնի աղջիկներ և աղջիկներ՝ Մարդագետիներու Ծոցին եղերքներէն և սրբազան Գանգէսին ափերէն։ Ոմանց մորթը սպիտակ էր, դէմքերնին ողորկ՝ շքադրամներու պէս և կուրծքերնին անթեքելի։ Ուրիշներ թխակոյն, անձեւի տակ երեւցող հողին պէս։ Ասոնք իրենց ոռւնգերէն կը կախէին ոսկիէ ողեր և իրենց ուսերուն վերև կը թոթօւէին մթին ու կարճ մազեր։

Աւելի հեռուներէն եկածներ ալ կային։ Մանրուկ և դանդաղարժ էակներ, որոնց լեզուն ոչ ոք կը հասկնար և որոնք կը նմանէին դեղին կապիկներու։ Ասոնց աչքերը դէպի քունքերը կ'երկարէին և ցից ու սեւ մոզերը այլանդտակօրէն յարդարուած։ Այս աղջիկները, ամրողջ իրենց կեանքին մէջ, երկչոտ էին մոլորած կենդանիներու նման։ Ասոնք ծանօթ էին տարփանքի շարժումներուն, սակայն կը մերժէին բերնի համրոյրը։

Երկու անցողական զուգաւորութիւններու մէջաւել, կը նստէին իրենց փոքրիկ ոտքերուն վրայ և աղու մը պէս խաղալով կը զրօնուէին։

Ամայի մարդագետնի մը մէջ, հիւսիսային ազգերու վարչերանգ ու խարտեաշ աղջիկները պառկած խոտերու վրայ, հօտերու պէս կ'ապրէին։ Եռահիւսմազերով Սարմաթուհիներ, հուժկու սրունքներով և քառակուսի ուսերով։ Ասոնք ծառի ճիւղերէ պատկներ կը չինէին իրարու համար և զրօննելու համար կը մե-

նամարտէին։ Կարճ ու առփակ քիթով, մեծառակինք և մազոտ Սկիւթիացի աղջիկներ, կենդանական դիքերով միայն կը զուգաւորուէին։

Հսկայատակ Տեւառնուհիներ, որոնք կը սարսափեցնէին Եգիպտացիները ծերունիի իրենց տժգոյն մազերով և մանուկներու միուն տելի կակուղ միսերով։ Կովերու պէս խարտեաշ Կոլուացիներ, որոնք աւանց պատճառի կը խնդային, յետոյ ծովու կանաչ երանգը ունեցող աչքերով կեղառուհիներ, որոնք բնաւ մերկամարմին գուրս չէին ելլեր։

Ուրիշ տեղ մը, թխալանջ իրերիացիները ամրոջ ցերեկը կը հաւաքուէին։ Ասոնք սեթեւեթով կը յարդարէին իրենց ծանրամազերը և իրենց որովայնին մտզերը երբեք չէին խեր։ Աղեքանդրիացիները կը վայելէին անոնց կործը մորթը և ուժեղ կոնակը։ Ասոնք տարփուհիէ տելի յաճախ իրեւ պարուհի կը վարձուէին։

Արյաւանիներու լայն սառւերին տակ կը բնակէին Աֆրիկէցի աղջիկներ, ճերմակ քողերով Նիւմիթացիներ, սեւաքող Կարթագինեացիներ, և բազմերանգ հագուստաներով Սեւամորթուհիներ։

Չորս հարիւր հոգի էին անոնք։

Երբ կին մը այդ պարտէզէն ներս մտնէր, ծերութեան առաջին օրուան հետ միայն անկէ դուրս կ'ելլէր։ Իր շահածին կէօր տաճարին կը յանձնէր և մնացած ալ պէտք է բաւեր իր սնունդին և հոտեղէններուն համար։

Ասոնք գերի չէին և իւրաքանչիւրը իրապէս աէրն էր դարատափին վրայ գանուող տուներէն մէկուն։ Սակայն բոլորն ալ հաւասարապէս չէին սիրուեր, և յաճախ ամէնէն բախտաւորները կը գնէին իրենց դրացուհիներուն տուները, որպէս զի անոնք անօթութենէ չնիհարնան։

Այն ատեն այս վերջինները իրենց պիղծ արձանիկները կը տեղափոխէին փարեին մէջ և անկիւն մը կը գտնէին բադին մը որ տափակ քարէ շինուած էր և ալ չէին հեռանար այդ անկիւնէն։ Աղքատ վաճառորդները գիտէին ասիկա և աւելի սիրով կ'այցելէին առողջ, որոնք կը պառկէին իրենց բացօղեայ որբարաններուն մօտ, մամուռի վրայ։ Սակայն երբեմն այցելուներ ալ չէին ունենար և այն ատեն խեղճ աղջիկները զոյգ զոյգ իրենց թշուառութեան մէջ տարփագին բարեկամութեամբ մը կը միանային իրարու։ Այդ բարեկամութիւնը կը գառնար ամուսնական, տնական սէր մը, որուն համար իրարու կը բաժնէին ամէն բան, մինչեւ բուրդի յետին կտորը. և փոխադարձ բարեկամեցողութեամբ կը սփոփուէին իրենց երկար և զգասա օրերուն մէջ։

Բարեկամուհի չունեցողները իրեն զերի, յօժարակամ կը մանէին իրենց բախաւոր ընկերուներուն ծառայութեան։ Այս վերջիններուն արգիլուած էր տասներկու հատ գերունէիէ աւելի պահել, սակայն քսաներկու պերճաղիճներ առաւելուգոյն թիւով կը պահէին ընարուած բոլոր ցեղերէն։

Եթէ պատահմամբ աարփածուէ մը մանչ զաւակ մը ունենային, զայն կը մեծցնէին աաճարին շրջափակին մէջ, գիցուհիին ծառայութեան և կատարեալ ձեւին հիացումին համար։ Եթէ աղջիկ մը ծնէր գիցուհիին համար էր։ Իր ծննդեան առաջին օրը, կը տօնէին անոր խորհրդանշական ամուսնութիւնը Տիոնիսի զաւկին հետ, և իէսօֆոնտ (հանդիսապետ) անձամբ դանակով կը փրցնէր կուսութեան նարնջածաղկէը, որովհետև կուսութիւնը հաճելի չէր Աֆրատիթի։ Աւելի վերջը, աղջիկը կը մանէր Տիտառալիոն, որ մեծ յիշատակարան-դպրոց մըն էր, ուր փոքրիկ աղջիկներ եօթը կարգի մէջ կը սորվէին

առփանքի բոլոր ձեւերուն տեսականը և գործնականը։ — նայուածք, գրկախառնում, մարմնի ծեքծեքում, զգուանքներու բարդ ձեւեր, և համբոյրի ու գրգռումի ուրիշ եղանակներ։

Աշակերտուհին ազտաօրէն կ'ընտրէր իր առաջին փորձի օրը, որովհետեւ դիցուհիին փափաքը հրամանէ, որուն դէմ կարելի չէ երթալ։ Այդ օրը, անոր կուտային դարատափի տօներէն մէկը։ Եւ դեռ արբունքի չնասած այս աղջիկներէն ոմանք, երբեմն կը զառուէին ամէնէն չյոգնողներու և պահանջկոտներու կարգին։

Տիտառաքալիոնի ներոը, եօթը կարգերը, պղտիկ թատրոնը և բակին ամպհովանին զարգարուած էին ինսուուն երկու որմանկարներով, որ կ'ամփոփէին սիրոյ ուսուցումը։ Աղեքսանդրիացի Քլէօշարէս, նշանաւոր նկարիչ Արէլի որգեգիրը և աշակերտը. իր ամբողջ կեանքը նուիրած էր այս գործին, և մեռնելէ առաջ աւարտած էր նկարները։ Պէրէնիս թագուհին, որ շատ կը հետաքրքուէր այդ նշանաւոր դպրոցով և հոն զրկած էր իր մանկամարդ քուրմերը, Դեմետրիօսի ապօպրած էր մարմարեայ թումբերու շարք մը, ամբողջաշնելու համար զարգարանքը։ Բայց մինչեւ այդ օրը, միայն մէկ նկար գրուած էր մանուկներու զասարանին մէջ։

Այսէն աարուոյ վերջը, բոլոր պերճաղիճներուն ներկայութեան, մեծ մրցում մը աեղի կ'ունենար, որ արտակարդ նախանձ մը կը գրգուէր կիներու այդ ամբոխին մէջ, որովհետեւ սահմանուած տասներկու մըցանակները իրենց իրաւունք կուտար հասնելու երազուած ամենագերազոյն փառքին՝ Թօթիթթէօնի մուտքը։

Այս վերջին յիշատակորանը ծածկուած էր այն պիսի խորհուրդներով, որոնց մասին այսօր կարելի չէ մանրամասն նկարագրութիւն մը ընել։ Միայն գի-

Թէ անիկա եռանկիւնաձեւ չէնք մըն էր, որուն  
խորիսկը Քօթիթթօ զիցուհիին մէկ տաճարը կը կազ-  
մէր, ուր աեղի կ'ունենային տարսափելի և անծանօթ  
շուայառութիւններ: Յիշտառակարանին երկու քովերը  
կը դանուէին տասնըօւթ առւներ: Այնտեղ կը բնա-  
կէին երեսունըվեց պերճաղիններ, որոնք կը յանձ-  
նուէին միայն հարուստ տարփածուներու և երկու  
մնաէ պակաս դրամ չէին առներ: Աղեքանդրիոյ  
«Baptes»երն էին անոնք: Ամիսը անգամ մը, լիա-  
լուսին տակ ասոնք կը հաւաքուէին տաճարին փակ  
շրջափակին մէջ աֆրօսիթեան ըմպելիններով խելա-  
գարած ու կանսնական փալլոսներով փաթթուած:  
Երեսունեւվեց պերճաղիններուն ամէնէն հինը պար-  
աւոր էր իմել տարփական սիրաշեղէն դեղաչափ մը:  
Իր տրագուաս մահուան սառւգութեանը մէջ, անիկա  
աներկիւղ կերպով կը փորձէր բոլոր վտանգաւոր հեշ-  
տութիւնները, որոնց առջեւ միւսները կ'ընկրկէին:  
Իր մարմինը, որ ամէն կողմէ կը միար, կը դառնար-  
դարձդարձիկ շուայառութեանց կեղրոնն ու օրինակը:  
Երկարատեւ ճիշերու, լաց ու կոծերու, պարերու և  
ոռնումներու մէջտեղ, միւս մերկամարմին կինները  
զայն կը գրկէին կը սեղմէին, իրենց մազերը կը  
խանէին անոր քրախնքին, կը քսուէին անոր  
այրուող սարմինին և կատաղի հոգեւարքին շարու-  
նակական գալարումներէն նոր թափ կը սանային: Ե-  
րեք տարի այս կինները այսպէս կ'ապրէին և երեսուն  
և վեցերորդ ամսուան վերջը, այս էր անոնց վախճանը:

Բազմաձեւ Աֆրօսիթին ի պատիւ, կինները բարձ-  
րացուցած էին ուրիշ սրբավայրեր, նուազ մեծարելի:  
Տաճար մը նուիրուած էր Ուրանիէնի որ կ'ընդունէր  
զգայապաշտ պերճաղիններու զգաստ ուխոը, ուրիշ  
մը՝ Ափօսթրօֆիտին, որ կը մոռցնէր դժբախտ սէ-  
րերը, ուրիշ մը՝ Քրիսէնաբին, որ իրեն կը քաշէր հա-

րուստ տարփաւորները, հատ մը՝ Ժէնէթիլիտին,  
պաշտպանը յզի աղջիկներուն, ուրիշ մը՝ Քոլեատին  
որ կ'ընդունէր կոպիտ կիրքերը, որովհեած զիցու-  
հին համար ամէն ինչ սուրբ էր. երբ սիրոյ կը  
հպէր: Սակայն մասնաւոր տաճարները պղեցութիւն  
ունէին միտյն փոքրիկ ցանկութիւններու վրայ: Այն-  
տեղ օրը օրին կը ոպասարկէին և անսնց պաշտպա-  
նութիւնը օրէ մը աւելի չէր տեւեր ու իրենց հետ  
յարաբերութիւնը՝ ընտանի: Աղերօսարկու կինները  
պարզ ծաղիկներ կը զետեղէին անոնց վրայ, իսկ ա-  
նոնցմէ գմզոն մնացողները իրենց կղկղանքով կ'աղ-  
տոտէին զանոնք: Անոնք ո՛չ օծուած էին, ոչ ալ քուր-  
մերու կոզմէ խնամքի ենթարկուած: Հետեւաբար  
ներելի էր անոնց պղծութիւնը:

Ուրիշ աեսակ էր տաճարին կարգաւորութիւնը:  
Տաճարը, Մեծ-Դիցուհիին Մեծ-Տաճարը, ամբողջ  
եգիպտոսի ամենաօրբազան վայրը, անբոնաբարելի  
Աստարաէօնը, հօկայ չէնք մըն էր, երեք հարիւր ե-  
րեսունըվեց տաք երկայնութիւն ունէր և բարձրացած՝  
պարաէզններուն գագաթի տասնըեօթը տափիճաններուն  
վրայ: Տասներկու որձեւէդ մեհենտկան ստրուկներ,  
խորդանիշ՝ տափանքի երկու գործարաններուն և  
գիշերուան երկու ժամերուն, կը հօկէին անոր սօկեայ  
դուռներուն վրայ:

Մուտքը ո՛չ թէ դէպի Արեւելք էր, այլ Փափոսի  
ուղղութեամբ, այսինքն դէպի հիւսիսային արեւ-  
յուտք: Արեւուն ճառագայթները երբեք ուղղակի չէին  
թափանցեր զիշերային սեծ անմահին սրբավայրին մէջ: Ութօռնեւվեց սիւներ կը բանէին սիւնազլուխը. ա-  
նոնք մինչեւ կէու ծիրանեգոյն էին, իսկ ամբողջ  
վերնամասը այս ծիրանեգոյնէն դուրս կը ցայտեցնէր

անջնջելի սպիտակութիւն մը, ոտքի կանգնած կիներու իրաններու նման:

Վեր աօիւնի և Քօրօնիօի մէջտեղ երկար գօտեպատ ծափորը (Փէրվազ) կը քակէր իր կենդանական, տարփական և առասպելային պաճուճանքը: Հոն կը տեսնուէին յօվատակներ՝ հեծած յուշկապարիկներու վրայ, այծեր՝ զուգաւորուած նիհար այծեմարգերու հետ, կոյսերու վրայ ելած վիթխարի ցուլեր, եղիներուներու: Հետ զուգաւորուած գետանոյներ, բագոտան քրմուհիներ վագրերու տակ և էգ առիւծներ՝ կորմառիւծներու թաթերուն մէջ: Սյօպէս երկնային անդիմադրելի կիրքով յուզումնավար, արարածներու մեծ բաղմութիւնը իրաբու վրայ նետուած էր: Արշան կը ձգտէր, էզը կը բացուէր և սաեղծագործ աղբիւրուներու համաձուլումին մէջ կ'արթնար կեանքին առաջին ստրօտուը: Երբեմն խումբ մը անշուք զոյգեր ըստ ըախտի, կ'երեւային անմահ անօարանի մը շուրջ: Ողիմպեան գեղեցիկ կենդանիին տակ կքած Եւրոպան, էտան՝ առաջնորդելով կորովի կարապը իր թարմագեղ ու ծոած սրունքներուն մէջ. քիչ անդին անյագ Յուշկապարիկը կը սպառէ հոգեւարող կլօքօրը: Փան աստուածը ոտքի վրայ կը վայելէ հերարձակ ծառանոյն մը:

Սֆինքը կը բարձրացնէ իր ներքնաորովայնը Բնոյանինքն արձանագործը կ'երեւայ Աֆրօաթ աստուանուր պատկերին համեմատ կը կաղապարէ կատարեալ քեիսի (ctéis) մը կրկնածալերը, իբրև թէ գեղեցկութեան, հրճուանքին ու առանդին ամբողջ իտէալը, երկար ատենէ ի վեր ապաստանած ըլլար այդ դիւրբեկ ու

## Բ.—ՄԵԼԻԹ ԹԱԱ

— Սրբագործէ՛ ինքզինքդ, օտարական:

— Սրբագործուած ներս պիտի մտնեմ, ըստւ Դեմեարիօս:

Դրան երիաասարդ պահպան կինը, ջրաթուրմ մազերուն ծայրով նախ թրջեց Դեմեարիօսին կոպերը, յետոյ շրթունքներն ու մազերը որպէս զի սրբագործուի անոր նայուածքը, ինչպէս նաև անոր բերնին համբոյըն ու ձեռքերուն գգուանքը:

Եւ Դեմեարիօս մտաւ Աֆրօաթին անառակն ներս:

Մթասցօղ ճիւղերուն մէջէն, կը նշարուէր մայրամուաի մութ ծիրանեզոյն արեւ մը. որ ալ չէր Ալացներ մարդուն աչքերը: Այն օրուան իրիկունն էր, երբ Քրիսիօնին հետ իր հանդիպումը փոխած էր իր կեանքին ուղղութիւնը:

Կնոջ հոգին ոյնքան պարզ է որ մարդիկ չեն կը ռար հաւատալ: Հոն ուր միայն ուղիղ գիծ մը կայ, այրերը յամասօրէն կը փնտաեն բարդ դաւադրութիւն մը և պարտապութեան հանդիպելով հոն կը կորսուին: Այսպէս էր որ Քրիսիօն մանուկի մը հոգիին չափ յօտակ հոգին Դեմեարիօսին թուեցաւ բնազանցական խնդիրէ մը աւելի խորհրդաւոր: Ամբարտակին վրայ անկէ բաժնուելէն վերջ, առւն դարձաւ, կարծես երազի մէջ էր և անկարող՝ պատասխանելու զինքը պաշարող հարցումներուն: Ի՞նչ պիտի ընէր այդ երեք ընծաներով: Անկարելի էր որ Քրիսիօն զանոնք կրէր ո՛չ ալ կրնար ծախել գողցուած հոչակաւոր հայելի մը, սպաննուած կնոջ մը սանտրը և դիցուհիին մտրարիտ մանեակը: Եթէ զանոնք իր քով պահէր, պարիտէ մանեակը: Եթէ զանոնք իր քով պահէր, պահէն օր ինքզինքը ենթարկած պիտի ըլլար ճակատա-

գրական վտանգի մը: Այս ատեն ինչո՞ւ պահանջած էր, զանոնք ոչնչացնելո՞ւ համար: Շատ լաւ զիտէր թէ կիները չեն վայելեր գաղտնի բաներ և թէ անոնց համար երջանիկ դէպքերը կը սկսին այն օրը, երբ իրենց գաղտնիքները հրապարակուած են, եւ յետոյ, ի՞նչ գուշակութեամբ, ի՞նչ խորունկ յստակատեռուայս երեք արտակարդ արարքները:

Անտարակոյս եթէ ինք ուզէր կրնար Քրիսիոը առեւանգնել իր առնէն: Այս ատեն իր ձեռքին մէջ պիտի ըլլար, պիտի դառնար իր տարփուհին, իր կինը կամ ընտրեալ գերուհին: Նոյնիսկ պարզոպէս զայն ոչնչացնելու չափ ազատութիւն ունէր: Հնագոյն յեղափոխութիւնները քաղաքացիները վարժեցուցած էին յաճախակի և բուռն մահերու: ոչ ոք պիտի վրդով ուէր անյայտացած պերճաղիծի մը վիճակով: Քրիսիս պէտք է զիտնար այս բոլորը և սակայն անիկա համարձակած էր...

Որքան կը խորհէր անոր մասին, այնքան անկէ շնորհակալ կ'ըլլար, որդ պահանջներու մասին այնքան սիրուն կերպով վիճաբանուած ըլլալուն համար: Նոյնքան արժէքաւոր քանի՛ կիներ ձախող կերպով ինքինքնին ներկայացուցած էին իրեն: Այս մէկը սակայն ի՞նչ կը պահանջէր, ո՛չ սէր, ո՛չ ոսկի, ո՛չ գոհար, այլ երեք տնհաւանական ոճիրներ: Այս կնոյն Անոր նուիրած էր եղիպասի ամբողջ գանձերը: Հիմա կը զգար որ եթէ Քրիսիս զանոնք ընդունած ըլլար, երկու օպօլ անգամ չպիտի ընդունէր իրմէ և ի՞նք պիտի ձանձրանար անկէ, նոյնիսկ զայն ճանչնալէ առաջ: Այս երեք ոճիրները անգործածելի վարձք մըն էին, սակայն անիկա արժանի էր այս ամենուն, քանի

որ պահանջկոտ կին մըն էր. եւ Դեմետրիօս վճռեց շարունակել այդ արկածախնդրութիւնը:

Իր հաստատ որոշումներուն անդրադառնալու ժամանակ չձգելու համար, նոյն օրն իսկ զնաց Պաքքիսին առնը, ուր ոչ ոք կար, առաւ արծոթէ հայելին և պարաէզներէն ներս մտաւ:

Պէտք էր ուզլակի մտնել Քրիսիսին երկրորդ զոհին առնը: Դեմետրիօս չխորհնեցաւ: Հոչակաւոր փղոսկրէ սանտարին ոէրը, թունի քրմուհին այնքա՞ն սիրուն ու այնքա՞ն ակար կին մըն էր որ, Դեմետրիօս վախցաւ անոր մատենալ առանց նախապէս ձեռք առնելու անհրաժեշտ զգուշութիւններ: Վերապարձաւ և ելաւ Մեծ-Դարասափը:

Պերճաղիմները նօտած կը սպասէին իրենց «ցուցադրութեան սենեակներուն» մէջ, ցուցագրուած ծաղիկներու պէս: Իրենց ցեղին, ափապարներուն և տարիքին համեմատ միտյն կը տարրերէր իրենց կեցուածքն ու տարագները: Այսէն գեղեցիկները, ըստ Ֆոխնէի աւանդութեան, միայն բաց կը ձգէին իրենց ձուածեւ դէմքերը և զլիէն մինչեւ կրունկ, փաթթուած էին նուր բուրդէ հագուստներու մէջ: Ուրիշներ թափանցիկ շրջազգեսաններ կը կրէին, որոնց մէջէն խօրհրդաւոր կերպով կ'ընդնշմարուէր իրենց գեղեցկութիւնը, ի՞նչպէս զծիտ ջաւրին տակ՝ կանաչ մամուռները սառուերի խոր բիծերով:

Իբրեւ գեղեցկութիւն իրենց երիտասարդութիւնը միայն ունեցողները մինչեւ մէջքերնին մերկ էին և դէպի ասջեւ կը կորացնէին իրենց իրանը զնահատել տալու համար իրենց ամուր ստինքները: Ամէնէն հասուն կիները, գիտնալով որ կնօշական գիմագիծերը մորթէն աւելի առաջ արագօրէն կը թոսմին, բոլորովին մերկ կը նստէին, ծիծերնին գրկած ձեռքերնուն մէջ, և օրունքնին բացած կարծես ապացուցանելու համար թէ իրենք տակաւին կին են:

Դեմետրիօս դանդաղօրէն կ'անցնէր անոնց առջեւէն, և հիացումէ չէր յօգներ:

Երբեք չէր պատահած որ կնոջական մերկութեան առջեւ չզգար ուժգին յուզում մը, Մեռած երիտասարդութիւններուն առջեւ ո՛չ զզուանք կը զգար, ո՛չ ու անզգայ էր շատ փաքրիկ աղջիկներու հանդէպ: Այդ գիշեր, ամէն կին, կրնար զինքը հրապօւրել, կը բաւէր որ անիկա լուռ մնար և անկօղնի մը պահանձած նուազագօյն եռանդը ցոյք տար. այն ատեն պիտի ներէր որ այդ կինը գեղեցիկ նկատէր ինքզինքը: Անկէ զատ, կը նախօնարէր որ այդ կինը խոշոր մարմին մը ունենար, որովհետեւ քանի իր մտածումը կը կենար կատարեալ ձեւերու վրայ, այնքան իր ցանկութիւնը կը հեռանար անոնցմէ: Այն խռովքը, զորիրեն կուտար կենդանի գեղեցկութեան տպաւորութիւնը, մի միայն ուղեղային զգայնութիւն մըն էր որ կ'ոչնչացնէր ծննդական ամէն գրգռութիւն:

Անձկութեամբ կը յիշէր թէ ինչպէս ամրող ժամ մը, ծերունիի մը չափ անկարող կեցած էր ամէնէն զմայլելի կնոջ մը քով, կին մը օր երբեք գրկած ըլւար իր թեւերուն մէջ: Եւ այդ գիշերուընէ ի վեր, սովորած էր ընարել նուազ մաքուր ատրփուհիներ:

— Բարեկա՛մ, ըստ ձայն մը, չե՞ս ճանչնար զիս:

Դեմետրիօս եաին դարձաւ, նշան ըրտւ թէ չենանչնար և շարունակեց իր ճամբան, որովհետեւ երբեք աղջիկ մը երկու անգամ չէր մերկացներ: Միակ ոկզրունքն էր, որուն հետեւցաւ պարտէզները այցելած ատեն: Զտիրացուած կին մը զեռ կուտական բան մը ունի, սակայն երկրորդ ժամադրութենէ մը ի՞նչ արդիւնք, ի՞նչ գեղեցիկ անակնկալ կարելի է սպասել: Երկրորդ ժամադրութիւնը արդէն գրեթէ ամուսնութիւն է: Դեմետրիօս ինքզինքը չէր ենթարկեր երկրորդ գիշերուան պատրանքներուն: Պէրէնիս թագուհին կը բաւէր իր ամուսնական հազարագիւա

ցանկութիւններուն: Անկէ դուրս, ամէն գիշեր հոգ կը անէր վերանորոգել իր անսպաս ուրփանքի մեղսակցուին:

— Քլօնա՛րի:

— Կնաթէ՛նէ:

— Փլա՛նկո:

— Մնա՛րի:

— Քրօպի՛լէ:

— Խօէսա:

Իր անցքին վրայ, պերճաղիճները բարձրածայն կ'արտասանէին իրենց անունը, կ'աւելցնէին թէ իրենք բուռն խոսնուածք ունին կամ կը խոստանային մատուցումի անբնականն եղանակներ:

Դեմետրիօս կը շարունակէր ճամբան և իր սովորութեանը համաձայն կը պատրաստուէր ըստ բախտի աղջիկ մը ընտրել երբ կապտազգեստ փոքրիկ աղջնակ մը գլուխը ծոեց իր ուսին և առանց ոտքի ելլելու մեղմօրէն ըստաւ.

— Արգեօք կարելի չէ...

Այս չնախատեսուած բանաձեւին վրայ Դեմետրիօս ժպանեցաւ և կանգ առաւ:

— Դուսդ բա՛թ ինծի, քեզ կ'ընտրեմ, ըստ ան:

Աղջնակը, ուրախ շարժումով մը թատկեց և երկու անգամ դրան զտրկաւ: Պառաւ գերուհի մը բացագութար:

— Կօ՛րկօ, ըստ աղջնակը, այցելու մը ունիմ, շո՛ւա բեր կրետէի զինի և կարկանդակներ և անկողինը պատրաստէ՛:

Եւ Դեմետրիօսին դառնալով ըստաւ:

— Այծատունկի պէտք չունի՞ս:

— Ո՛չ, ըստ երիտասարդը ժպանելով, միթէ կը դորձածե՞ս:

— Անհրաժեշտ է, յաճախ կ'սուզեն ինձմէ: Այս

Կողմէն եկուր, զգուշութիւն, աստիճաններէն մէկը  
մաշած է, սենեակո մտի՛ր, հիմա կուգամ:

Նորընծայ պերճաղիճներու սենեակներու պէս  
պարզ սենեակ մը ունէր: Խոշոր անկողինի մը հետ  
կար նաև ուրիշ անկողին մը հանգչելու համար, քանի  
մը զօրգեր և աթոռներ, ահա ամբողջ կահ-կարասին.  
սակայն խոշոր որմածակէ մը կը տեսնուէին Աղեք-  
անդրիոյ պարտէզները, ծովը և կրկնակ նաւակայքը:  
Դեմեարիոս ոռքի կեցաւ և նայեցաւ հեռաւոր քո-  
ղաքին:

Նաւահանգիստներու ետին մարմրող վերջալոյսե՛ր,  
դո՛ւք անբաղատելի փառքերը ծովային ոստաններու,  
անդո՞րր երկինք, ծիրաններփեա՞ն ջուրեր, ո՞ր վշա-  
հար կամ հրճուալի հոգին չպիտի լոէր ձեր առջեւ:  
ի՞նչ քայլեր կանգ առած են, ի՞նչ հեշտութիւններ  
առկախուած և ի՞նչ ձայներ մարած են ձեր հմայքին  
գէմ:

Դեմեարիոս կը նայէր: Ծովուն մէջ կիովին  
միսրծուած արեգակէն կարծես ծփանուա ու հեղեղա-  
նման բոց մը դուրս կը ժայթքէր և ուղղակի կը հո-  
սէր Աֆրոսիթի անտառին կորտգիծ եղերքին: Եր-  
կու հորիզոններէն ալ ծիրանի պերճաշուռք երանդա-  
շարը կ'ողողէր Միջերկրականը, նրբերանգ զօտինե-  
րով, ոսկեկարմիրէն մինչեւ ցուրտ մանիշակագոյնը:

Այս ծփուն շքեղութեան և Մարէօթիս լիճին վառ  
հայելիին միջեւ, ճերմակ քաղաքին զանգուածը  
կարմրօրակ ցոլքերով ծածկուած էր: Իր քսան հազար  
տափակ տուններուն զանազան դիրքերը, քսան հա-  
զար գոյնի շերտերով հրաշալիօրէն խայտարդէտ կը  
դարձնէին զինքը: Եւ այս շերտերը, արեւուափ ճա-  
ռագայթներու մարող ցոլքերուն տակ շարունակ ձեւ և  
գոյն կը փոխէին: Այս տեսարանը կարճատեւ բայց խոռ-

վիչ եղաւ: Յետոյ արեւը գրեթէ յանկարծակի անյայա-  
ցաւ, և զիշերուան առաջին տեղատութիւնը ամբողջ  
ցամաքին վրայ տարածեց սարսօւս մը, մեղմ, միո-  
րինակ և թափանցիկ զեփիւս մը:

— Ահա թուզեր, կարկանդակներ, մեղր, զինի և  
կին մը: Քանի լոյս է պէտք է թուզ ճաշակել և երբ  
մթնէ՝ կինը:

Աղջնակն էր որ խնդալով կը վերտպանար: Անի-  
կա նստեցուց երիտասարդը և ինքն ալ ծունկերուն  
նստաւ և ձեռքերը գլխուն ետեւ տանելով իր շագա-  
նակագոյն մազերուն մէջ վարդ մը զետեղեց:

Դեմեարիոս տկամայ զարմացկոտ բացագանչու-  
թիւն մը արձակեց: Աղջնակը հանած էր ուսուցիկ  
շրջազգիստը և կատարելապէս մերկ էր: Անոր փաքրիկ  
մարմինը այնքա՞ն թարմ էր, կուրծքը այնքա՞ն ման-  
կական, աղջրերը այնքա՞ն նեղ և ինքը այնքա՞ն ա-  
նարբուն որ Դեմեարիոս զթութեամբ լեցուեցաւ, ինչ-  
պէս ձիաւոր մը որ կը պատրաստուի հեծնել չափա-  
զանց նրբակազմ ճայրիկի մը վրայ:

— Սակայն կին չես գուն, գոչեց երիտասարդը:  
— Ես կին չեմ, երկու առառածուհիներով կ'երդ-  
նում հապա ես ի՞նչ եմ: Թրակիացի՝ մը, բեռնակի՞ր  
մը թէ ծերուկ փիլիթոփայ մը:

— Քանի՞ տարեկան ես:  
— Տասնուկէս, կրնամ ըսել տասնըմէկ տարեկան:  
Պարտէզներուն մէջ ծնած եմ: Մայրո՝ Փիթիաս Միւէ-  
զուհին է, զօր կ'անուանեն Այծ: Եթէ ես փոքր եմ,  
կ'ուզե՞ս զայն կանչել տամ: մայրիկս զեղեցիկ է և  
մորթը փափուկ:

— Տիտասքալիօն գանուա՞ծ ես:  
— Տակաւին հոն եմ վեցերորդ դասարանը: Յա-  
ռաջիկայ տարի կ'աւարտեմ, կարծեմ ուշ չէ:  
— Միթէ հոն չե՞ս ձանձրանար:  
— Ա՛, գիտնայիր, որքա՞ն դժուարահաճ են մեր

ուսուցչուհիները։ Նոյն դասը քսան անգամ կրկնել կուտան, այնպիսի անօգուտ բաներ որ այրերը երբեք չեն պահանջեր մեզմէ։ առկէ զատ ոչինչ բաներու համար կը յօդնինք, առանկ բաներ չեմ սիրեր ես։ թուզ մը առ, առ չէ, ահաս է։ ուտելու նոր կերպ մը պիտի սովորեցնեմ քեզի, նայէ՛,

— Գիտեմ. յաւագոյն չէ այդ կերպը թէեւ երկար։ կը տեսնեմ որ յաջող աշակերտուհի մըն ես։

— Օ՛, մինակս սովրած եմ այս բոլորը. ուսուցչուհիները կ'ուզեն հաւատացնել թէ մեզմէ աւելի հմուտ են. ճիշտ է որ ճարպիկ են, բայց ոչինչ հնարած են։

— Շա՞մ տարփածուներ ունիս։

— Բալորն ալ ծերաւնիներ, անխուսափելի բան է. երիտասարդները շա՞մ յիմար են, քառաօսուն տարեկանէ վար կիները չեն սիրեր. երբեմն Երոսի («իրոյ չաստուածք») չափ գեղեցիկներ կը տեսնեմ, և գիտեմ, ով կ'ընարեն, գետաձիերու չափ ագեղ կիներ. մարդ կ'ամչնայ. կը յուսամ թէ մինչեւ այդ տարիքը չպիտի ապրիմ, հանուելու առեն շա՞մ պիտի ամչնայի, որովհետեւ շատ գոհ եմ երիտասարդ Ըլլալուս համար։ Ստիճները շուտով կ'աճեն. ինծի կը թուի թէ այն առաջին ամիսը երբ տեսնեմ որ արիւնս կը հոսի արդէն ինքզինք մահուան մօտ պիտի զզամ։ Թող որ համբոյր մը տոնեմ քեզմէ, շա՞մ կը սիրեմ քեզ։

Հոս խօսակցութիւնը ընդունուած ձեւերէն տարբեր զարձուածք մը առաւ։ Դեմետրիօս շուտով նշմարեց որ իր խղճահարութիւնները անիմաստ էին այսքան իրազեկ աղջկայ մը քով։ Կարծես անիկա կը նկատէր որ ինքը երիտասարդի մը համար քիչ մը ակար տնունդ մըն էր, և իր տարփաւորը կը շփոթեցնէր գողունի շշափումներու հրաշալի գործունէութեամբ մը, զօր ինք ո՛չ կրնար նախատեսել, ո՛չ թոյ-

զատրել և ո՛չ ալ ուղղել և որոնք իրեն չէին տար սիրատարփ գրկապնդումի մը հանգիստը։ Անոր տմուր և ճապուկ մարմինը կը բազմապատկուէր իրեն շուրջ, կը մատուցուէր, կը խուսափէր, կը սողոսկէր կը դարձարձէր և կը պայքարէր, Վերջապէս իրար փաթթուեցան, սակայն այդ կէս ժամը երկար խողի մը պէս անցաւ։

Ուսաջին անգամ աղջիկը անկրղինէն վար բառկեց, թաթխեց մատը մեղրին մէջ և քսեց շրթունքներուն, յետոյ չինդալու համար հազար ջանք ընելով, ծոեցաւ Դեմետրիօսին վրայ և Դրթունքները անոր շրթունքներուն քսեց։ Այտերուն շուրջ բոլորակ խոպոպները կը պարէին. երիտասարդը ժպահցաւ և արմուկին կրթնեցաւ։

— Ի՞նչ է անունդ, ըսաւ ան։

— Մելիթթա. չտեսա՞ր անունս գրան վրայ։

— Զնայեցայ։

— Սենեակիս մէջ կրնա՛ս տեսնել. պատերուն վրայ գրած են. քիչ ատենէն ստիպուած պիտի Ըլլամ անոնց վրայէն կրկին անցնելու։

Դեմետրիօս գլուխը վեր վերցուց. սենեակին չորս պատերու տախտակները ծածկուած էին արձանագրութիւններով։

— Բաւական հետաքրքրական է ըսաւ ան. կրնա՞մ կարդալ։

— Օ՛, եթէ կ'ուզես, զաղանիք չունիմ։

Դեմետրիօս կարդաց. Մելիթթաին անունը բազմաթիւ անգամներ հոն գրուած էր մարդոց անուններու և բարբարոս գծագրութիւններու հետ։ Փաղաքուց, լպիրշ կամ երգիծական նախադասութիւններ այլանգակօրէն իրար անցած էին։ Տարփածուները կը գովէին իրենց կորովը կամ կը մանրամասնէին փոքրիկ պերճաղիճին հրապոյը և կամ կը ծաղրէին

անոր ընկերուհիները։ Այս բոլորը իբրև ընդհանուր անարգանք միայն հետաքրքրական էին։ Սակայն աջակողմեան տախտակին հասած ատեն, Դեմետրիօս ոստում մը ըրաւ։

— Ո՞վ է աս, ո՞վ է աս, ըսէ՛ ինձի։

— Սակայն ո՞վ, ի՞նչ բան, ասիկա՞։ ըսաւ աղջնակը, ի՞նչ ունիս։

— Նայէ՛, այս անունը, ո՞վ գրած է այս անունը։ Եւ մատը դրաւ հետեւեալ փափուկ առղին վրայ։

Մելլիթթա. Ա. Քրիսիան

Քրիսիա. Տ. Մելլիթթան

— Ա՛, ըսաւ աղջնակը, ե՛ս գրած եմ։

— Սակայն ո՞վ է այս Քրիսիաը։

— Իմ մեծ բարեկամուհիս։

— Կը հասկնամ, սակայն ատ չէ որ կ'ուզեմ քեզմէ. ո՞ր Քրիսիաը, շտա մը Քրիսիաներ կան։

— Իւ բարեկամուհիս ամենազեղեցիկն է. Գալլիաթի Քրիսիաը։

— Կը ճանչնա՛ս զայն, կը ճանչնա՛ս. սակայն խօսէ, ո՞ւրէկէ կուգայ ան, ո՞ւր կը բնակի, ո՞վ է իր տարփածուն, ըսէ՛ ինձի, ըսէ ամէն բան։

Եւ նստելով հանգիստի անկողնին վրայ փաքրիկը տառ ծունկերուն վրայ։

— Սիրահարուած ես, ըսաւ աղջնակը։

— Կարեւորութիւն չունի քեզի համար. պատմէ ինձի գիտցուծներդ, շուտով կ'ուզեմ ամէն բան գիտնալ։

— Ո՛, ոչինչ գիտեմ. գիտցոծս ալ կարճ է։ Անիկա երկու անդամ առնուն եկած է և անշուշտ չպիտի կարծես որ իր ընտանիքին մասին աեղեկութիւններ ուզած ըլլամ։ Քովս գտնուելուն համար շտա երջոնիկ էի և ժամանակ խօսակցութեամբ չկորոնցուցի։

— Ի՞նչպէս է իր կազմուած քը։

— Դեղեցիկ աղջկայ մը պէս. ի՞նչ կ'ուզես որ ըսեմ. պէտք է որ թուեմ իր մարմինին մասերը և աւելցնեմ թէ բոլորն ալ գեղեցիկ են։ Եւ յեայ անիկա կին մըն է, ճշմարիտ կին մը... Երբ կը խորհիմ անոր մասին, անմիջապէս կը նախանձիմ ուեէ մէկէ մը։ Եւ բռնեց Դեմետրիօսի վիզէն։

— Ոչի՞նչ գիտես անոր մասին, ըսաւ երիտասարդը։

— Գիտեմ... Գիտեմ թէ Գալլիկայէն եկած է, գրեթէ քսան տարեկան է և կը բնակի Հրեաներու թաղը, քաղաքին արեւելակողմը պարտէզներուն մէջ։ Սակայն ամբողջ գիտցածս առ է։

— Եւ անոր կեանքին, ճաշակներուն մասին բան մը չե՞ս կրնար ըսել. քանի որ քովդ կուգայ, ուրեմն կիները կը սիրէ. սակայն ամբողջովին միասեռակա՞ն է։

— Անշուշտ ո՛չ. հոս անցուցած առաջին գիշերը ասրիածու մը բերած էր իսեն հետ և քեզի կ'երդնում որ անիկա երբեք չի կեղծեր. երբ կին մը անկեղծ է աչքերէն յայտնի է և ասիկա չորդիլեր որ անգամ մըն ալ մինակը դայ... ինձի խոստացեր է երրորդ գիշեր մըն ալ հետո անցնել։

— Պարտէզներուն մէջ ուրիշ բարեկամուհի չունի՞։

— Ունի, իր մէկ հայրենակիցը, աղքատ նիւմէրիսը։

— Ո՞ւր կը բնակի. պէտք է որ աեռնեմ զայն։

— Անիկա անտառին մէջ կը պատկի ասրիէ մը ի վեր։ Անիկա ծախեց իր տունը, սակայն գիտեմ թէ ո՞ւր կը գտնուի, եթէ կ'ուզես կրնամ քեզ տանիլ. կը հաճի՞ս կօշիկներս հազցնել։

Դեմետրիօս մէկ ձեռքով արտօրէն կապեց Մելլիթթաին քնքոյլ սաքերուն չուրջ հիւսուած կաշիէ կապերը, յետոյ անոր տուաւ իր կարճ շրջազգեսը, զոր աղջիկը պարզօրէն թեւին վրայ տուաւ և երկուքն ալ աճապարանքով դուրս ելուն։

\* \* \*

Երկար ատեն քալեցին . ընդարձակ էր փարբ .  
հեռուէն հեռու աղջիկ մը ծառերուն տակէն կուտար  
իր անունը . շրջազգեսար բանալով , յետոյ վերստին  
կը պառկէր աչքերը յառած ձեռքերուն . Անոնցմէ ո-  
մանք , ծանօթ ըլլալով Մելիթթախն կը համբուրէին  
զայն տունց կեցնելու : Հինաւուրց բագինի մը առջևէն  
անցած ատեն , աղջնակը խոտերուն մէջէն քաղեց ե-  
րեք ծաղիկներ և գրաւ քարին վրայ :

Գիշերը գեռ չէր մթնցած , ամառնային ցերեկնե-  
րու անսահման լոյսը տեւական բան մը ունի , որ  
տարամօրէն կը յամենայ յամրընթաց վերջալոյսերու  
մէջ : Աղօտ և թաւ առազերը , երկինքին խորքին  
յօտակութեամբ անուշ թարթափումով մը կը փայ-  
էին և տարտամ էին ճիւղերուն ստուերները ,

— Կեցի՞ր , ըսաւ Մելիթթա : ահա մայրէկը :

Միայնակ կին մը , կապտերիզ երրեակ մարմա-  
ր հագած , հանդարտ քայլերով կը յառաջանար :  
Աղջնակը տեսնելուն պէս , վազեց , գետնէն վեր վեր-  
ցուց զայն , առաւ թեւերուն վրայ և ուժգնօրէն այ-  
տնէն համբուրեց :

— Փոքրի՞կ աղջիկս , սիրասուն զաւակս , ուր  
կ'երթաս :

— Այս մարդը Շիմքիսը կ'ուզէ տեսնել , զայն  
կ'առաջնորդեմ . իւկ դո՞ւն , պառյաշը ելած եօ :

— Քօրինան զաւակ մը ծնաւ , անոր առւնը զա-  
ցած էի , անոր անկողնին մօա ընթրեցի :

— Ի՞նչ ծնաւ , աղայ մը :

— Երկւորեակներ , ոիրելիս , մեղրամոմէ պուպ-  
րիկներու չափ վարդերանգ փոքրիկներ : Այս գիշեր  
կրնաս անոր քով երթալ , պիտի յուցնէ քեզի :

— Օ՞հ , ի՞նչ լաւ է , երկու փոքրիկ պերճաղիճներ :

— Ի՞նչ է անսնց անունը :

— Երկուքն ոլ Փաննիքէս կը կոչուին , քանի որ  
Աֆրոթիտեան տօներուն նախօրդ գիշերը ծնած են .  
Կրկնային նշան մըն է . անոնք գեղեցիկ պիտի ըլլան :  
Եւ աղջնակը առնելով ծունկերուն վրայ , դար-  
ձաւ Դեմետրիօսին .

— Ի՞նչպէս գտար աղջիկս , իրաւունք ունի՞մ  
իրմով հպարտանալու :

— Երկուքդ ոլ կրնաք գոհ մնալ , ըսաւ հան-  
դարտօրէն :

— Մաման համբուրէ՛ ըսաւ Մելիթթա :

Դեմետրիօս լոռութեամբ համբուրեց անոր ստինք-  
ներուն մէջալլը : Փեթիան ալ անոր ըերանը համ-  
բուրեց և բաժնուեցան իրարմէ :

Դեմետրիօն ու աղջնակը քանի մը քայլ ալ  
առին ծառերուն տակ , մինչ պերճաղիճը ետին նայե-  
լով կը հեռանար : Վերջապէս հասան և Մելիթթա  
ըսաւ :

— Հոռ է :

Մացառուտի մը և երկու ծառերու միջև երեւցող  
փոքրիկ մարդագետնի մը մէջ , Շիմէրիս կկզած էր  
ձախ կրունկին վրայ : Ոտքերուն տակ կը տարածուէր  
կարմիր ձորձի պէս բան մը որ ցերեկուան իր վերջին  
հագուստն էր և որուն վրայ մերկ կը պառկէր երբ  
մարդիկները անցնէին այն տեղէն : Դեմետրիօս յարա-  
ծուն հետաքրքրութեամբ մը , հիացիկ , կը նայէր ա-  
նոր : Նիհար թխամարմին կիներու տենդու կերպա-  
րանքը ունէր , այն կիներուն որոնց մարմինը կարծես  
կը սպասի յարանուն և սատափիկ տենչանքէ մը : Մօստ  
շրթունքները , խօրունկ աչքերը և կապարագոյն կո-  
պերը իրեն կուտային կրկնակ արտայայտութիւն մը ,  
զգայարանական ցանկութեան և սպասման արտայայ-

առւթիւնը։ Փոսացած որովայնին և ջղուտ ազդրերուն կորսգիծը ինքնին կը խոռոչանար կարծես ընդունելու պատրաստ վիճակի մէջ։ Շիմէրիս ծախած ըլլալով բոլոր ունեցածը, նոյն իօկ իր սանարերն ու գնդասեղները, նոյն իօկ մազ խլելու փոքրիկ ունելիները, իր մազերը խառնափնթոր վիճակ մը ունէին, մինչ սեւ աղուտամազ մը իր մերկութեանը կուտար վայրենի, լկահ և մազոտ կերպարանք մը։

Թովիկը, խոշոր նոխազ մը, կարծր թաթերուն վրայ կեցած, ծառի մը կապուած էր ոսկի շղթայով մը, որ ատենօք փալփլած էր իր տիրուհիին կուրծքին վրայ։

— Շիմէրի՛ս, ոտքի ելիր, ըսաւ Մելիթթա, մէկը քեզի հետ խօսիլ կ'ուզէ։

Հրեայ կինը նայեցաւ բայց չշարժեցաւ.

Դեմետրիօս յառաջացաւ և ըսաւ.

— Քրիսիօս կը ճանչնա՞ս։

— Այո՛։

— Յաճախ կը աեսնե՞ս։

— Այո՛։

— Կրնա՞ս խօսիլ ինծի անոր մասին։

— Ո՛չ։

— Ինչպէս ո՛չ, ինչպէ՛ս, չե՞ս կրնար։

— Ո՛չ։

Մելիթթա ապշած կը մնար։

— Խօսէ իրեն հետ, ըսաւ աղջնակը. վստահութիւն ունեցիր, անիկա կը սիրէ Քրիսիօս և անոր բարիք կը կամենայ։

— Գիտեմ որ կը սիրէ զայն, ըսաւ Շիմէրիս։ Քանի որ կը սիրէ, ուրեմն անոր չարիք պիտի հասցընէ. եթէ կը սիրէ զայն, չպիտի խօսիմ։

Դեմետրիօս բարկութեան սարսուռ մը ունեցաւ բայց լոեց։

— Զեռքդ առ'ւր ինծի, ըսաւ հրեայ կինը. նայինք կը սիմլի՛մ։

Եւ բռնելով երիտասարդին ձախ ձեռքը լուսնին դէմ դարձուց։ Մելիթթա, հակառակ որ խորհրդաւոր գիծերը չէր կրնար կարդալ, վար ծոեցաւ. անոնց ճաշկագիրը կը հրապարւէր զինք։

— Ի՞նչ կը աեսնես, ըսաւ Դեմետրիօս։

— Ես կը աեսնեմ... աեսածներս կրնա՞ս ըսել. գոհ պիտի մնա՞ս, միայն կը հաւատա՞ս ինծի։ Նախ կը աեսնեմ կատարեալ երջանկութիւն, սակայն անցեալի մէջ. կը աեսնեմ կատարեալ սէր, բայց որ պիտի խեղդուի արեան մէջ...։

— Ի՞մ արիւնս։

— Կնոջ մը արիւնը. յետոյ ուրիշ կնոջ մը և յետոյ, քիչ մը աւելի ուշ քու արիւնդ։

Դեմետրիօս թոթուց ուսերը. երբ ետին դարձաւ աեսաւ որ Մելիթթա ծառուղիին մէջէն արշաւասոյր կը վազէր։

— Մելիթթա վախցաւ, վերսկսաւ Շիմէրիս. և սակայն խնդրոյ տարեկան ո՛չ ան է ոչ ալ ես։ Քանի որ չենք կրնար ոչինչ կեցնել, թող որ գէպքերը տեղի ունենան։ Ծնունդէդ առաջ ճակատագիրդ որոշ էր գնա՛. ալ չպիտի խօսիմ։

Եւ թողուց երիտասարդին ձեռքը։

## Գ. — ԽՂՃԱՀԱՐՈՒԹԻՒՆ

«Կնոջ մը արիւնը, յետոյ ուրիշի մը յետոյ քու արիւնդ, սակայն քիչ մը ուշ»։

Դեմետրիօս քալած ատեն կը կրկնէր այս խօսքերը և հակառակ որ չէր հաւատար անոնք կը

Կը ձնշէին իրեն վրայ: Երբեք չէր վաստակած պատգամներուն, անոնք քաղուած ըլլային զոհերուն մարմինէն կամ մոլորակներու շարժումներէն, այսպիսի գուշակութիւններ չափազանց առաօպելային կը թուէին իրեն: Սակայն ձեռքին բարդ գիծերը ինքըստինքեան անհատական գուշտկութիւններ կը պարունակեն և Դեմետրիօս առանց վրզովումի չէր կրնար նայիլ անոնց: Ասոր համար ձեռնահմայութիւնը տեղ կը գրաւէր իր մտքին մէջ:

Իր կարգին ինքն ոլ նայեցաւ իր ձախ ձեռքին տփին մէջ, ուր իր կեանքը ամփոփուած էր դաղանի և անջնջելի գիծերով:

Նախ ափին ծայրը տեսաւ տեսակ մը կանոնաւոր մահիկ, որուն ծայրերը դարձած էին դէպի մատներուն արմատները: Ասոր տակ կը փոստար հանգոյցաւոր և վարդոգոյն քառապատիկ գիծ մը, որուն վրայ կ'երեւէին երկու կարմիր կէտեր: Աւելի բարակ ուրիշ գիծ մը նախ զուգահեռաբար կ'իջնէր, յետոյ յանկարծ կը դառնար գէպի դաստակը: Վերջապէս, երրորդ գիծ մը կարճ և մաքուր, կը շրջապատէր բթամատին խարիսխը որ ամբողջօվին ծածկուած էր կտրասուած թելիկներով: Այս բոլորը տեսաւ, սակայն չկարենալով կարդալ անոնց դաղանի խորհրդանշանը, ձեռքը աչքերուն տարաւ և փոխեց իր մատաւումին առարկան:

Քրիսի՛ս, Քրիսիս, Քրիսիս. այս անունը տեսնդի մը պէս կը հարուածէր զինք: Քրիսիսը գոհացնել, անոր աիրանալ, զայն բանտարկել իր թեւերուն մէջ, փախչիլ անոր հետ ուրիշ տեղ, Սուրբիա, Յունաստան, Հռոմ ինչ փոյթ թէ ուր, միայն թի այնպիսի վայր մը ուր ինք տարփուհիներ չունենար ոչ ալ ան՝ տարփածուներ. տհա թէ ինչ պէտք էր ընել և անմիջապէս, անմիջապէս:

Քրիսիսին պահանջած երեք նուէրներէն մին արդէն ձեռք բերուած էր: Կը մնային միւս երկուքը, սանտարն ու մանեակը:

Նշախ սանտարը խորհեցաւ և քայլերը փութաց:

Ամէն գիշեր, արեւամուտէ վերջ, մեծ քրմապետին կինը կը նստէր անտասին քովի մարմարէ նըստարանին վրայ, ուրկէ կ'երեւէր ամբողջ ծովը: Դեմետրիօս գիտէր, որովհեաեւ այդ կինը, ինչպէս այնքան ուրիշներ սիրահարուած էին իրեն, և այս կինը անգամ մը իրեն ըստ էր որ այն օրը երբ ինք ըղձար պիտի կարենար տիրանալ անօր:

Ասոր համար հոն գիմեց,

Արդարեւ քրմապետին կինը հոն էր, բայց չտեսաւ իր յառաջանալը, աչքերը փակ, կոթնած նըստարանին յենակին և երկու թեւերը վար լքած:

Եգիպտուէի մըն էր քրմապետին կինը և կը կոչուէր թունի: Հագած էր ծիրանագոյն թեթև պատմուման մը առանց ճարմանափի և առանց զօտիի, իբրև պամուծանք ունենալով միայն երկու սեւագոյն առազեր որոնք կը ցուցնէին իր ծիծերուն ծայրերը: Ծալ ծալ նրբին կերպասը իը կենար իր ծունկերուն վրայ և կոր ու մանրուք սաքերուն հագած էր կապոյտ կաշիէ փօքրիկ կօշիկներ: Շատ մթագոյն էր իր մորթը, շրթունքները շատ հաստ, ուսերը շատ նրբին, և ճապուկ ու զիւրաբեկ հասակը կարծես յօգնած էր իր լեցուն կոկորդին ծանրութեան տակ, բերանաբաց կը քնանար և քաղցրօրէն կ'երազէր:

Դեմետրիօս անշշուկ ծռեցաւ անօր վրայ և պահ մը չնչեց անօր մազերուն տարաշխարհիկ բոյրը, յետոյ տկանջներուն վերեւը փալլիսզ ոսկիէ գնդասեղներէն մէկը քաշելով, զայն ուժգնօրէն միրճեց անօր ձախ ատինքին տակը:

Եւ սակայն այս կինը ոիրով իրեն պիտի տար իր տանարը և նոյնիօկ մազերը։ Պարզ խղճմառութեամբ էր որ Դեմետրիօս չուզեց զայն։ Քրիսիօ որոշապէս իրմէ ոմիր մը պահանջած էր և ոչ թէ այդպիսի հնադարեան գոհար մը որ մխաճուած է երիասարդ կնոջ մը մազերուն մէջ։ Ասոր համար էր որ պարտականութիւն համարեց արիւն թափել։

Դեմետրիօ տակաւին կրնար նկատի տանել որ սիրային բուօն պահերուն եղած երգումները կրնան մոռցուիլ ժամանակի ընթացքին, առանց մեծ վնաս մը հասցնելու երդուընցող սիրահարին բարոյական արժէքին։ և եթէ այս անդամ իր տկամայ մոռացումը կրնար ներուիլ, պատճառը ան էր որ անձեղ կնոջ մը կեանքը խնդրոյ առարկայ էր։ Սակայն Դեմետրիօ կանգ չառաւ այս աշամաբանութեան վրայ։ Այդ արկածախնդրութիւնը տյագան հետաքրքրաշարժ էր որ չէր ուզեր աչքէ փախցնել անոր ամենաբուռն պատճարները։

Վախցաւ որ վերջը պիտի ցաւի այս գաւաղրութեան ջնջած ըլլալուն համար կարճ, բայց ամբողջական գելեցկութեան համար անհրաժեշտ տեսարան մը։ Յաճախ առաջինի թերացում մը կը բաւէ ողբերգութիւն մը վերածելու բնականոն կեանքի մը տափակութեան։ Կ'ըսուի թէ Քասանարախն մահը անհրաժեշտ իրողութիւն մը չէ Ակամիմնոնի ընդլայնման համար, սակայն եթէ մահը տեղի չունենար, ամբողջ Օռէսրին պիտի աւրուէր։

Ահա թէ ինչո՞ւ երբ Դեմետրիօ կարեց թունիին մազերը, հագուստներուն տակ սեղմեց պատմական փղոսկրէ սանարը և առանց աւելին խորհելու, ձեռնարկեց Քրիսիսին յանձնարարած երրորդ աշխատութեան։ Աֆրոտիթի մանեակը ձեռք անցնել։

Տաճարը մանելու համար մեծ դուռնէն ներս

անցնելու մասին պէտք չէր խորհիլ։ Մուտքը պահուանող առաներկու որձեւէգերը անշուշա պիտի թուլատրէին որ Դեմետրիօս անցնէր, հակառակ այն արգելքին, որ քուրմերուն բացակայութեանը տմէն աշխարհականի փակած էր մուտքը։ սակայն անօգուտ բան էր միամասօրէն ապացուցանել իր ապագայ յանցապարաութիւնը, քանի որ գաղանի անցք մը կ'առաջնորդէր դէպի որբարան։

Դեմետրիօ մասւ ամայի անտառին այն մաօք, ուր կը գանուէր դիցուհիին մեծ քուրմերուն գերեզմանառները համրելէ վերջ, բացաւ եօթներօրդ դուռը և գոյեց ետեւէն։

Քարը ծանր ըլլալուն, մեծ դժուարութեամբ վեր վերցուց այն շիրմաքարը որուն տակ կը բացուէր մարմարէ սանդուխ մը և տատիճան տռ առաջնան վարիջաւ։

Գիտէր թէ դէպի աջ պէտք էր վաթօուն քայլ առնել, և յետոյ անհրաժեշտ էր խարխափելով պատին քովէն յառաջանալ, աաճարին սասրերկեաց սանդուխին չզարնուելու համար։ Խոր գեանայարկին զովութիւնը թիչ հանգարեցուց զինք։ Թանի մը վայրկեանէն եղերքը հասաւ, վեր ելաւ և դուռը բացաւ։

## Դ.— ԼՈՒՍՆԻՆ ԼՈՒՍՈՎ

Դուրսը, գիշերը պայծառ էր և մութ էր տառածածոյին շրջափակին մէջ։ Երբ Դեմետրիօ զդուշութեամբ և մեղմօրէն բացաւ հնչեղ դուռը, տարսուաներով լեցուեցաւ, և կարծես շրջապատուած ըլլար քարերուն ցրտութեամբը։ Չէր համարձակեր աչքերը վեր վերցնել։ լոռութենէն կ'ահարեկէր և մթութիւնը անծանօթ բաներով կը բազմանար իր շուրջը։ Զեռքը

Ճակախն զրաւ արթննալ չուզող մէկու մը պէս որինքինքը կենդանի գանելէ կը վախնայ: Վերջապէս նայեցաւ:

Պայծառ լուսնալոյսին մէջ, դիցուհին կ'երեւէր վարդերանդ քարէ պատուանդանի մը վրայ որ բեռնաւոր էր առկաթուած գանձերով: Հոլանի էր ան ու մերկ, թեթեւօրէն երանգաւորուած կնոջ գոյներուն համեմատ: Մէկ ձեռքով կը բանէր պրիապէ կոթով իր հայելին, և միւս ձեռքով կը զարդարէր իր գեղեցկութիւնը եօթնաշար մարդարիտ մանեակով մը: Միւսներէն աւելի խոշոր մարդարիտ մը, երկարաձեւ ու արծաթագոյն, կը պսպղար երկու ստինքներուն մէջտեղ, որպէս զիշերային մտհիկ մը երկու բոլորակ ամպերու միջեւ: Եւ անոնք այն իրական և որբազան մարդարիտներն էին, որոնք ջրակաթիլներէ կազմուած հոսած էին Անատիօմէնի կոնքին մէջ:

Անձառելի հիացումի մը մէջ խորասուզուեցաւ Դեմեարիօս: Ճշմարտապէս հաւատաց թէ նոյնինքն Աֆրոտիթը հօն էր: Ալ չճանչցաւ իր հրաշակերաը, այնքան խորունկ անդունդ մը կար իր անցեալին և ներկային միջեւ, ի՞նչ եղած էր և ի՞նչ էր հիմա: Թեւերը առաջ երկարեց և մրմնջեց այն խորհրդաւոր բառերը, որոնցով զիցուհիին կ'աղօթեն Փափագիական ծիսակատարութեանց ընթացքին:

Թարին վերեւ տեսիւքը կը ծփծփար, փափկօրէն կը թրթառ, զերբնական, լուսայո՞րդ, անջօշափելի՛, մաքո՞ւր ու հոլանի: Աչքերը անօր աեւեռած էր, սաւկայն կը վախնար որ իր նայուածքը օղին մէջ պիտի շոգիացնէր այդ թեթեւ զգայախարութիւնը: Զափազանց մեղմութեամբ յառաջացաւ, մատը դպցուց վարդագոյն սանամատին, կարծես ստուգելու համար ար-

ձանին գոյութիւնը և չկարենալով կանգ առնել, այնքոն արձանը զինք կ'ասինքնէր, անոր քովիկը ոտքի կեցաւ և ձեռքերը զրաւ անոր սպիտակ ուսերուն, ու հրացիկ աչքերուն մէջ նայեցաւ:

Կը դողղղար, կը տկարանար. հբնուանքէն խնդալ ուզեց, ձեռքերը կը գեգերէին մերկ բազուկներուն վրայ, կը մնչէին պաղ և կարծր հասակը, կ'իջնէին սրունքներուն երկայնքին և կը փարփայէին կլոր որովայնը: Ամբողջ ուժով Դեմեարիօս կը ձգտէր իր սարմինը այս անմահութեան դէմ: Հայելիին մէջ գիտեց իր գէմքը, վեր վերցուց և հանեց մարդարիտ յանեակը, լուսնին դէմ շողացուց և երկչուա կերպով կրկին տեղը դրաւ: Համբուրեց մարմարին ետ քաշուած ձեռքը, կլոր վիզը, վէտպէտուն պարանոցը և կիսարաց բերանը: Յետոյ ետ զնաց մինչեւ պատուանդանին եղերքը և փաթթօւելով զիցուհիին բազուկներուն, գորովանքով նայեցաւ անոր վար հակած պաշտելի զլուխին:

Արեւելեան ձեւով յարդարուած մազերը թեթեւօրէն կը քօղարկէին անօր ճակատը: Կիսախուփ աչքերը ժպիտով մը կ'երկննային: համբուրի մը տակ մարմրուն ըլլային կարծես, շրթունքները զատուած էին իրարմէ:

Դեմեարիօս լուսութեամբ, կլոր մարդարիտ եօթնաշար մանեակը զետեղեց անօր պայծառագեղ կուրծքին վրայ, և զետին իջաւ, աւելի հեռուէն կուռքը գիտելու համար:

Այս ատեն իրեն թուեցաւ թէ կ'արթննար, յիշեց թէ ինչո՞ւ համար եկած էր և ինչ որ փափաքած էր կատարել. հրէշային բան: Զգաց որ մինչեւ քունքերը կը շիկնէր:

Թրիսիսին յիշատակը կոպիւ տեսիւքի մը պէս

անցաւ իր մտքին մէջէն. թուեց պերճաղիձին գեղեցկութեան մէջ մնացած ատրակուսելի բոլոր մասերը, հառա շրթունքները, ուռուցիկ մազերը և մեղկ քալուածքը: Մոռցած էր անոր ձեռքերուն կազմուածքը, ստկայն երեւակայեց որ անոնք լայն էին, ինչ որ զզուելի մանրամասնութիւն մը աւելցուց այն պատկերին, զըր նողկանքով ետ կը վանէր: իր մտային վիճակը նմանեցաւ այն մարդուն վիճակին, որ արշալոյափին յանկարծակիի կուգայ իր առարփուհիին կողմէ անարգ աղջկայ մը անկողնին մէջ, և որ չի կրնար կատարել թէ ի՞նչպէս նախընթաց գիշերը ինքինքին թոյլատրած էր նման արարք մը: Ո՞չ չքմեղանք ունէր, ո՞չ ալ լուրջ պատճառ մը: Անտարակոյս, ամբողջ օր մը ենթարկուած էր տեսակ մը անցողակի յիմարութեան, ֆիզիքական խոռվքի մը, հիւանդութեան մը: Ինքինքը բժշկուած կը զգար, ստկայն տակաւին խոռվքէն գինով վիճակի մէջ էր:

Ամբողջովին ինքինքը գտնելու համար, կանակը տուաւ ատարին պատին և երկար ատեն արձանին առջեւ ոտքի վրայ մնաց: Տանիքին քառակուսի լուսամուտէն լուսնին լոյսը դեռ վար կը հոսէր. Ափրօտիթեան կը փողփողէր, բայց որովհետեւ աչքերը ստուերի մէջ էին, Դեմետրիօս անոնց նայուածքը փնտաեց...

Այսպէս անցաւ ամբողջ գիշերը: Յետոյ լոյսը ծագեցաւ և արձանը փոխն ի փոխ ստացաւ արշալոյափին երկնային վարդագոյնը և արեւուն ոսկի ցուքը:

Դեմետրիօս ալ չէր մտածեր: Յիշողութենէն ջնջուած էին այն փղոսկրէ ստնարն ու արծաթէ հայելին զորս կը կրէր պատմուանին տակ: Մեղմօրէն խաղաղ հիացումի մը անձնատուր եղաւ:

Դուրսը թոշուններուն ճառողիւնը փոթորիկի մը

պէս կը պոռթկար, կը սուլէր ու կը ատրածուէր պարաէզին մէջ, Պատերուն տակ խնդացող ու խօսող կիներուն ձայնը կը լոււէր: Արթնցած հողէն դուրս կը զեղուր առատուան ոգեւորութիւնն ու շարժումը. Դեմետրիօսի հոգիին մէջ միմիայն երջանիկ զգացումներ Կ'ապրէին:

Արդէն արեգակը բարձրացած և պատին ստուերը աեղափոխուած էր, եբբ արտաքին սանդուխի աստիճաններու վրայ Դեմետրիօս լոեց թեթեւ քայլերու շփոթ աղմուկ մը:

Անտարակոյս դիցուհիին ստուցուելիք զոհարերութիւն մը տեղի պիտի ունենար, մանկամարդ կիներու թափօր մը, որ կուգար իր ուխտը կտարելու կամ Ափրօտիթեան տօներու այդ առաջին օրը ուխտ մը ընելու արձանին առջեւ:

Դեմետրիօս փախչիլ ուզեց:

Նուիրական պատուանդանը ետեւի կողմէն կը բացուէր այնպիսի ձեւով մը, որուն տեղեակ էին միայն քուրմերն ու արձանագործը: Հո՞ն կը կենար այն որձեւէզը, որ բարձր և յստակ ձայնով թարմատի աղջկայ մը տուն կուտար այն հրաշալի պատգամները, որոնք արձանէն Կ'արտարերուէին տօնին երրորդ օրը: Այստեղէն կարելի էր պարտէզ ելլել. Դեմետրիօս հոնմաւ և կեցաւ անազապղինձով եղերապատ այն լուսամուտներուն առջեւ, որոնք խորունկ քարէն դուրս կ'ելլէին:

Ոսկեայ երկու գուաները ծանրօրէն բացուեցան, յետոյ թափօրը ներս մտաւ:

## Ե. — ՀՐԱՒԵՐ

Կէս գիշերուան մօտերը, դրան զարնուած երեք հարուածներէն Քրիսիսը արթնցաւ:

Արող օրը երկու Եփեսոսուհիներուն մէջտեղ քնացած էր. անկողնին ատկնուվրայութեան մէջ մարդ պիտի կարձէր թէ անոնք երեք քոյրեր են: Ռոտիսը կծկուած էր Գալիլիացուհին զէմ, որուն քրտնած ազգը կը ճնշէր իրեն վրայ: Միրթօֆլիան կուրծքի վրայ կը պառկէր. աչքերը թէ երուն դրած և կոնակը հոլանի:

Քրիսիս զգուշութեամբ դուրս ելաւ անոնց մէջաղէն, երեք քայլ առաւ անկողնին վրայ, իջաւ և դուռը կիսով մը բացաւ: Մուտքի դուռնէն ձայն մը կուզար:

— Ո՞վ է ան, ձալա, ո՞վ է, հարցուց Քրիսիս:

— Նոկրատէսն է, քեզի հետ խոսիլ կ'ուզէ: իրեն ըստ թէ ազատ չես:

— Բայց ո՞չ, ի՞նչ յիշարութիւն է ըրածդ, ես ազատ եմ: Ներս մտիր Նոկրատէս, ևենկակիս մէջն եմ: Եւ կրկին անկողին մտաւ:

Պահ մը Նոկրատէս, իրեւ թէ անխորհուրդ բան մը ըրած ըլլար, կեցաւ սեմին վրայ: Երկու երգչուհիները կը բանային զեռ քնաթաթախ աչքերնին և չէին կրնար ազատուիլ իրենց երազներէն:

— Նոտէ՛, ըսաւ Քրիսիս. մեր միջեւ նազանք ընելու պէտք չեմ զգար. գիտեմ թէ ինձի համար կուզաս. ինձմէ ի՞նչ կ'ուզես:

Նոկրատէս ծանօթ փիլիսոփայ մըն էր, որ քսան ասրիէ աւելի Պաքքիսին տարիածուն էր եղած և երբեք զայն չէր խտբեր, աւելի անզգածութենէն քան հաւատարմութենէն:

Իր գորշ մազերը կարճ կտրօւած էին, մօրուքը Դեմետրիսի ձեւով սրածայր, և պեխերը շրթունքներուն աստիճանին: Հազած էր սպիտակ հագուստ մը, որ պարզ բուրդէ շինուած էր:

— Քեզ հրաւիրելու եկած եմ, ըսաւ Նոկրատէս, վաղը Պաքքիսը հացկերոյթ մը պիտի տայ որուն պիտի յաջորդէ խրախնձանք մը: Քեզի հետ միտօին եօթը հոգի պիտի ըլլանք, չմոռնած գալու:

— Խրախնձանք մը, ի՞նչ առթիւ:

— Անիկա պիտի ազտազրէ իր ամենազեղանի գերուհին Աֆրօտիզիան: Հոն պիտի զանուին պարուհիներ և գեղաւհիներ: Կարծեմ թէ երկու բարեկամուհիներդ զրադուած են և նոյն իօկ հիմա պէտք չէ հոս ըլլային: Այս վայրկեանին Պաքքիսին տանը մէջ կառներ կ'արտասաննեն:

— Օ՛, իրա՛ւ է, զոչեց Ռոտիս, բնաւ չէինք խորհեր: Ուսքի ելիր Միրթօ, շա՛տ ուշացանչք:

Սակայն Քրիսիս բացագտնչեց.

— Ո՛չ, ո՛չ ատկաւին, որքա՞ն չար ես որ այս աղջիկները ձեռքէս կ'առնես, եթէ զիտնայի, քեզ չէի ընդուներ: Օ՛, արդէն իօկ պատրաստ են:

— Պարզ են մեր շրջազգեսանները, ըսաւ փոքրը. և արդէն երկարօրէն հագուելու չափ մենք գեղեցիկ չենք:

— Գոնէ տաճարին մէջ կրկին պիտի տեսնուի՞նք:

— Այս, վաղը տառաւատ, ազաւնիներ պիտի տանինք հոն. Քրիսէ, քսակէդ տրախմի մը պիտի տանեմ, եթէ ոչ զնելու դրամ չպիտի ունենայի: Վաղը կը տեսնուի՞նք:

Երկու աղջիկները վազելով դուրս ելան: Պահ մը Նոկրատէս նայեցաւ մինչև որ դուռը գոցուեցաւ անոնց ետեւէն, յետոյ թեւերը խաչաձեւեց և Քրիսիսին դառնալով ցած ձայնով ըսաւ:

— Աղէկ աղէկ, իրաւ որ աղէկ վարմունք մը ունիս:

— Ի՞նչպէս:

— Մէկը չբաւեց, հիմա երկուքի պէտք ունիս:

մինչև իսկ զանոնք փողոցներէն կը գտնեա. լաւ օրինակ մըն է բայց այն ատեն ի՞նչ կը մնայ մեղի այրերուա: Բոլոր բարեկամուհիները արամադրութեանդ տակն են. անոնց ուժասպառ բազուկներէն դուրս ելլելէ վերջ ձեր տափանքէն միայն այնքանը կուտաք որքան որ անոնք կը հաճին ձեզի չնորհել: Կը կարծե՞ս որ այս բանը կրնայ տեւել երկար ատեն, եթէ այսպէս շարունակէ, մենք ստիպուած՝ պիտի երթանք Պաթիլին տունը:

— Ա՛, ո՛չ գոչեց Քրիսիս, երբեք չեմ ընդունիր, զիտեմ թէ այսպէս կը խորհիս, բայց այս բազդատութիւնը անիմաստ է և կը զարմանամ որ քեզի պէս խորհող մէկը չըմբռներ սօսր անհեթեթութիւնը:

— Եւ ի՞նչ տարբերութիւն կայ:

— Խնդիրը տարբերութեան վրայ չէ. պարզ է որ ոչ մէկ համեմատութիւն կայ երկուքին միջև:

— Չեմ ըսեր թէ կը սիսալիս, միայն կ'ուզեմ հասկնալ պատճառաբանութիւններդ:

— Օ՛, երկու բառով կարելի է ըսել. լաւ մտիկ ըրէ.

Կինը կատարեալ գործիք սըն է սիրոյ համար. գլուխին մինչև ստքը անիկան հրաշալիօրէն և եղական կերպով զինուած է սիրոյ համար: Միայն ան սիրել գիտէ, միայն ան սիրուիլ գիտէ, հետեւաբար, եթէ սիրահար զոյգ մը երկու կիներէ կազմուած ըլլայ, կատարեալ է, եթէ մէկը միայն կին է կիսով լաւ է, եթէ այդ զոյգին մէջ կին չկայ ապուշ բան է. այսպէս կը խորհիմ ես:

— Խիստ ես Պղատոնի հանդէպ, աղջիկս:

— Մեծ մարդերը, նոյնիսկ առասուածները ամէն պարագաներու մէջ մեծ չեն. Պալլասը առուառուէն ոչինչ կը հասկնայ. Սափոկէս չէր կրնար նկարել, Պղատոնը սիրել չէր գիտեր: Փիլիսոփայ, բանա-

ստեղծ կամ ճարտառան անոնք որ ոէրը կը ճանչնանք կ'ըսեն, աւելի արժէքաւոր չեն և որքան ալ հիանանք անոնց արուեստին վրայ, սիրոյ մէջ տգէտներ են անոնք: Հաւատա՛ ինձի Նոկրատէս, կը զգամ թէ իրաւունք ունիմ:

Փիլիսոփան շարժուձեւ մը ըրաւ և ըսաւ.

— Քիչ մը ակնածանք ունեցիր, ստկայն երբեք չեմ հաւատար որ անիրաւ ես. իրապէս չէի բարկացած: Երկու երիտասարդ կիներու փարումին մէջ հրապուրիչ բան մը կայ, պայմանաւ որ անոնք երկուքն ալ ուզեն կին մնալ, չկտրեն իրենց երկար մազերը, բանան իրենց կուրծքը և կեղծ գործիքներով ծիծաղելի չդառնան, օրինակ անխորհղաբար չբաղծի կոշտ սեռին զոր այնքան սիրուն կերպով կ'արհամարհեն: Այս՛, անոնց փարումը նշանաւոր է անոր համար որ անոնց գգուանքները բոլորն ալ մակերեսային են և անոնց հեշտանքը նոյնքան և աւելի նրբին: Անոնք իրար չեն գրկապնդեր, այլ իրարու կը քսուին գերագուն հրձուանքը ճաշակելու համար:

Իրենց հարսանեկան գիշերը արիւնոտ չէ, անոնք կոյս են Քրիսիս, անուանսեկան հետքը կ'անգիտանան և անոր համար զերիվերէն Պաթիլէն որ կը յաւակնի անոնց համարժէք բաներ մատուցանել իր այցելուներուն, մոռնալով որ դուք ալ առանկ ոչինչ բաներու համար կրնաք մրցիլ անոր հետ: Մարդկային սէրը անսուններու ապուշ կազմանքէն կը զանազանուի միմիայն երկու երկնային գործոզութիւններով: — ԳԵԳ-ուանքն ու համբոյրը, արդ, այս կիները միայն կը ճանչնան գգուանքն ու համբայրը, և ճանչնալէ աւելի կատարելագործած են զանոնք:

— Լաւագոյնը այդ է, ըսաւ Քրիսիս ապշելով, բայց այն ատեն ինչօ՞ւ կը մեղադրես զիօ:

— Կը մեղադրեմ քեզ որովհետեւ թէւ չունին սի-

ըահարներդ։ Արդէն մեծ թիւով կիսեր իրենց կատարեալ հաճոյքը կը գտնեն միայն կիսերու հետ։ Քիչ տաենէն նոյն իսկ առի չգոյէ լաւագոյնին ալ չպիտի ուզէք մեզ ընդունիլ։ Նախանձելուս համար է որ քեզ կը կշամբեմ։

Այստեղ նօկրտատէս զգաց որ խօսակցութիւնը բաւական երկարած էր, պարզուէն ուզի ելաւ։

— Պաքքիսին կրնա՞մ ըսել որ քեզի սպասէ, ըստ ան։

— Պիտի զամ, պատասխանեց Քրիսիս։  
Փիլիսոփան համբուրեց անոր ծունկերը և գտնդաղորէն գուրս ելաւ։

\* \*

Այն ատեն Քրիսիս ձեռքերը իրար միացուց և հակառակ որ մինակ էր բարձրածայն խօսեցաւ։

Պաքքիս... Պաքքիս... այսմարդը անոր առւնէն կուգայ և ոչինչ գիտէ... ուրեմն հայելին դեռ հո՞նէ։

Դեմեարիս մոռցա՞ւ զիօ... եթէ տառջին օրը վարանի, կորուած եմ, ալ ոչինչ պիտի ընէ... Սակայն կարելի է որ ամէն ի՞նչ կարգազրուած է։ Պաքքիս ուրիշ հայելիներ ալ ունի զորս յաճախ կը դործածէ։ Անշուշ զեռ չի գիտեր... Աստուածներ, առառածներ, լուր առնելու ոչ մէկ միջոց և թերեւս... Ահ, ձա՛լա, ձա՛լա...։

Գերուհին ներս մասաւ

— Վեգերը առուր ինձի, կ'ուզեմ նետել։

Եւ ոդին մէջ նետեց չորս փոքրիկ ոսկորները...։

— Օհ... Օհ... ձա՛լա նայէ՛, Աֆրօտիթին հարուածը։

Այսպէս կ'անուանէին այն հազուազէպ հարուածը, որով վէգերը բոլորն ալ առըբեր երես կը ցուցնէին։

Արգորեկ մէկին գէմ երեսունքնգը լաւ բազդ կը ներ-կայացնէր։ Խողին լաւագոյն հարուածն էր։

Ճալա պաղ կերպով հարցուց։

— Ի՞նչ ուզած էիր։

— Ճիշտ է, բաւ Քրիսիս հիմաթափուած։ մօ-ցած էի ուխտ մը ընելու, բանի մը վրայ կը խօրհէի, սակայն սչինչ ըսի։ Միթէ այս հարուածը կը հաշ-ուուի։

— Զեմ կարծեր, պէտք է վերսկսիլ։

Երկրորդ անգամ Քրիսիս վէգերը նետեց։

— Հիմա Միթասին հարուածը, այս մասին ի՞նչ կը խորհիս։

— Զեմ գիտեր, գէշ և լու. այս հարուածը յա-շորդով կը բացատրուի, վերսկսէ մէկ վէզով։

Երրորդ անգամ Քրիսիս նետեց վէզը, սակայն վէզը իյնալուն պէս, Քրիսիս թոթովեց։

— Քի... Քիսիս կէ՛մը.

Եւ սկսաւ հեծկլատալ։

Ճալան ևս վրդովուած կը լոէր։ Քրիսիսը անկող-նի վրայ կուլար, գլխուն շաւրջ մազերը տարածուած։ վերջապէս զայրացկոտ շարժումով մը ետին դարձաւ։

— Ինչո՞ւ վերսկսիլ տուիր, վատահ եմ որ առաջին հարուածը կը սեպուի։

— Եթէ ուխտած է կը սեպուի, եթէ ոչ, չի սեպուիր, միշայն դուն գիտես, ըստ ճալա։

— Ասկէ զատ վէզերը ոչինչ կ'ապացուցանեն։ յունական խաղ մըն է որուն չեմ հաւատար, ուրիշ բան մը պիտի փորձեմ։

Եւ Քրիսիս որբեց արցունքները ու սենեակին միւս կոզմը անցաւ։ Սեղանի մը վրայէն տուաւ ճեր-մակ զրամանիշերու տուփ մը, անոր մէջէն հանեց քառաներիսւ հատ, յետոյ մարգարիտ ճարմանտի մը ծայրով իրարու ետեւէ գրեց երրայական այրութենի

Քսաներկու տառերը : Այս խաղը սորված էր Գալի-  
լիոյ մէջ :

— Ահա թէ ինչ բանի վօսահօւթիւն ունիմ, ա-  
հա թէ ինչ բան չի խաբեր, ըստւ ան . վեր վերցուր  
շրջազգեստդ, թող իբրև առպրտկ ծառայէ ինծի :

Եւ քսաներկու գրամանիշերը նետեց գերսէին  
պատմումանին մէջ, մասվի կրկնելով .

Պիտի կրեմ Աֆրօթիտին մանեակը, պիտի  
կրեմ Աֆրօթիտին մանեակը, պիտի կրեմ Աֆրօթի-  
տին մանեակը :

Եւ քաշեց առաներրորդ գրամանիշը, ինչ որ յըս-  
ակ կերպով կը նշանակէր :

— Այս :

## Հ. — ՔՐԻՍԻՍԻՆ ՎԱՐԴԸ

Սպիտակ, կապոյտ, դեղին, վարդագոյն և կանաչ  
թափօր մըն էր :

Երեսւն պերճաղիճներ կը յառաջանային : Անոնք  
կը կրէին ծաղկուլի կողավներ, կարմրուն և ձիւս-  
պիտակ աղաւնիներ, ամենանուրը կապտագոյն քո-  
ղեր և թանկարժէք զարդեղէններ :

Սպիտակամօրոււ ծերունի քուրմ մը, մինչեւ գլու-  
խը փաթթուած անլուայ կարծր կերպոտի մը մէջ, կը  
քութր թափօրին առջեւէն և դէպի բազին կ'ուսաջ-  
նորդէր գլխահակ հուատացեալներուն շարանը :

Կերճաղիճները կ'երգէին և անոնց երգը կը ծփար  
ծովուն պէս, կը հառաջէր կէս օրուայ հօվին նման ու  
կը հեւեւտը սիրառարփ բերտնի մը պէս : Առաջին  
երկուքը իրենց ձախ ձեռքէն ափին մէջ կը կրէին  
տաւիղներ, որմնք առջեւ կը հակէին նրբացողուն  
փայտի մանգաղներու նման :



Անոնցմէ մէկը յառաջացաւ և ըստւ .

Ո՞վ սիրեցեալ Քիփրիս, Թրիֆիրան քեզի կը  
նուրիէ կապոյտ քող մը զոր իր իսկ ձեռքով հիւսած  
է, որպէս զի շարաւնակն բարեյօժար ըլլաւ իրեն  
հանդէպ :



Ուրիշ մը ըստւ .

— Ո՞վ գեղապօտկ դիցուեկի, Մուզարիօն ուաքես-  
րուգ կը գնէ շահպրակներու այս պակները և նար-  
կիզներու այս փունջը : Անիկա բագօստաներու մէջ  
կը կրէր զանոնք և անոնց բուրումներէն գինովցած  
քու անսւնդ ողեկոչէց : Ո՞վ յաղթական ասուածուի,  
ընգունէ՝ սիրոյ այս նշխարները :



Երրորդ մը ըստւ .

Ո՞վ — սոկեայ կիթէրէ, իբրեւ ընծայ, Թիմօն  
քեզի կը նուրիէ պարուրտձեւ այս ապարանջանը  
քիզու ործոթէ այս օձը կ'ոլորուէր անոր մերկ բա-  
րիչուն առջանակ շաւրջ փաթթէ վրէժիքնդ-  
րութիւնը :



Միրթօքլիան և Ռոտիս, ձեռք ձեռքի յառաջա-  
ցան .

«Ահա Զմիւնիոյ երկու ողունիներ, զզուանքնե-  
րու չափ սպիտակ թեւերով և ոստիկներով՝ համբոյր-  
ներու չափ բասար, Ո՞վ Ամաթօնափ կրկնակ դիցուեկի,  
ընգունէ՝ զանոնք մեր միացած ձեռքերէն, եթէ ճըշ-  
մարիս է որ մեղկ Ալանիոը մինակը չի բաւեր քեզի  
և եթէ ուելի անուշ գրկապնդում մը երբեմն կ'ու-  
շացնէ քու քունդու :



Թորմառի պերճազին մը շարօւնակեց .

«Փէրիպազիաի Աֆրօթիս, ընդունէ՛ կուսութիւնս,  
արիւնով բժաւոր այս պատմուճանին հետ ես Ֆա-  
րօսցի Փաննիքիսն եմ, երէկ գիշերուընէ ի վեր քեզի  
նուիրուած եմ : »



Ուրիշ մը ըստւ .

«Ով զթասիրա էփիսթրօֆիս, Տօրօթէան քեզի կ'երդնու  
որ իր յաքէն պիտի հեռացնէ այն ցանկութիւնը զոր  
երօսը հոն նետեց, կամ վերջապէս պիտի բոցավառէ  
զինքը մերժողին աչքերը : Ան քեզի կը նուիրէ քու  
նախընտրած ծասիդ մրտենիէն ճիւղ մը : »

Ուրիշ մը ըստւ .

«Ո՛վ Փափիս, բագինիդ վրայ Քալիսիօն կը դնէ  
արծաթէ վաթսուն արախմի, Քլէոմէնէսէն ստացած  
չորս մնասին մնացորդը : Տօ՛ւր իրեն աւելի առատա-  
ձեռն ատրիածու մը, եթէ ընծան գեղեցիկ կը հա-  
մարես : »



Հիմա կուռքին առջև կը մնար միայն շիկնած  
փոքր աղջնակ մը որ ետեւը մնացած էր : Զեռքը  
բոնած էր քրքումի պատկ մը, որ իրեւ չնչին ընծայ  
քուրմին արհամարհանքը կը հրաւիրէր իրեն վրայ :

Աղջնակը ըստւ .

«Արծաթ դրտմներ քեզի նուիրելու չափ հարուստ  
չեմ, ո՛վ ողիմպիական դիցուհի, աօկէ զատ ի՞նչ կրնամ  
ընծայել քեզի, քանի որ ամէն բան ունիս : Ահա սա-  
քերուգ համար պատկի պէս հիւսուած դեղին ու կա-  
նաչ ծաղիկներ, և հիմա ...

Եւ պատմուճանին երկու օղակները քակելով բո-  
լորսին մերկացաւ :

«Ով սիրեցեալ դիցուհի, ահա ամբողջօվին քեզի  
կը նուիրուիմ : Կ'օւզէի մանել պարտէզներուգ մէջ

և մեռնիլ իրեւ ոռճարիդ պերճազինը . կ'երդնում  
միայն սէր ըզձալ, միայն սէրը սիրել . կը հրաժա-  
րիմ աշխարհէն և մէջգ կ'ամփօփուիմ : »



Այն սաեն քուրմը զայն օճեց բուրումներով ու  
մերկութիւնը ծածկեց Թափէրային հիւսուծ քօղո-  
վը : Պարտէզներու դուանէն բոլորն ալ սաենէն  
դուրս ելան :

Թափօրը վերջացած կը թուէր և միւս պերճա-  
զինները իրենց քայլերուն վրայ ես պիտի դառնա-  
յին, երբ ուշացած կին մը երեւցաւ սեմին վրայ :

Այս վերջինը բան մը չունէր ձեռքին մէջ և կա-  
րելի էր հաւասար թէ անկիս եկած էր նուիրելու  
միւսիայն իր գեղեցկութիւնը : Կարծես ոսկեայ երկու  
ալիքներ էին իր մազերը, երկու խորօւնկ և սասե-  
րալի ալիքներ որոնք կը ծածկէին իր ականջները և  
եօթը շրջաններով կ'ոլորուէին ծոծրակին վրայ :  
Նրին էր քիթը բաբախուն ոունգերով, հաստ և  
նկարէն բերան մը, կլոր ու շարժուն անկիւններով :  
Իւրաքանչիւր քայլին, իր սարմինին ճապուկ գիծը  
կ'ալիւէտէր և կ'ոգեւորուէր ազդրերուն տատանումէն  
կամ արծակ ստինքներուն օրօրումէն, որոնց առկ  
հասակը կը թեքէր :

Արտակարգ աչքեր ունէր ան, կապոյտ, սակայն  
զոց կապոյտ և պապօւն միանգամայն, լուսնաքա-  
բերու պէս յարափոփի գայներով և ծանր թարթիչ-  
ներու տակ կիսափակ : Այդ աչքերը կը նայէին ինչ-  
պէս սիրէնաները կ'երգեն ...

Թուրմը անոր կողմը դարձաւ և սպասեց որ իսուի-  
Անկիս ըստւ .

«Ով Քրիսէիս, Քրիսիուը կ'աղերսէ քեզի . ըն-  
դունէ այն դոյզն նուէրները զօր կը դնէ ոտքերուգ

տակ. լսէ: Ընդունէ, սիրէ և սփսփէ ա'ն, որ կ'ապրի  
ըստ որինակիդ և անունիդ պաշտամունքին համար:

X

Անիկա կարկառեց մատնիներով ոռկեվոռ իր ձեռ-  
քերը և որունքները ծալլելով վար ծոեցաւ:

Վերօկտու տարտամ մեղեղին: Տաւիզներու մըր-  
մունջը գէպի արձանը բարձրացաւ. անոր կը խոռ-  
նուէր ծուխը խունկերուն, զոր քուրմը կը վասէր  
դողդղացող ինկամանի մը մէջ:

Կինը ուղղուեցաւ և գոտիին առկախուած անա-  
գոպղինձէ հայելի մը մատոյց:

«Բեզի, ո'վ Գիշերուան Ասգարաէ, դո'ւն որ կը  
իրարու միացնես ձեռքեր ու շրթունքներ, և որուն  
խորհրդանշանը կը նմանի Սուրիոյ աժգոյն հողի վրա-  
յէն անցնող, եղնիկներուն առնադրոշմին, քեզի Քրի-  
սիօը կը նուիրէ այս հայելին: Անիկա աեսած է թէ  
ինչպէս կոպերը կը մթնան և աչքերը կը պսպղան  
սէրէն վերջ և ինչպէս մազերը սիրոյ պայքարներուն  
քրաինքովը թաց՝ կը փակին քունքերուն. ո'վ զուն  
կատաղի ձեռքերով սազմիկ կին, դո'ւն որ կը խառ-  
նես իրարու մարմիններ ու բերաններ:

X

Քուրմը հայելին գրաւ արձանի սաքին: Քրիսիօ  
իր սոկեզոյն գիտկոյաէն դուրս քաշեց սանար մը.  
շնուած կարմիր պղինձէ, զիցուհիին մոլորակոյին  
մետաղէն:

X

«Բեզի, Անատիօմէն, ըստ Քրիսիօ, զուն որ ձնար,  
արիւնագոյն արշալոյսէն. և ֆրիրտապիտ ծովէն, ո'վ  
մարդորիաներ կաթկթող յերկութիւն, զուն որ թաց  
մազերդ կը կապէիր կանաչ ժապաւինտձև լուերու  
հետ, քեզի Քրիսիօը կը նուիրէ իր սանարը: Այս  
սանարը շարժումներով միսրճած է անոր մազերուն

մէջ, ո'վ կատաղի և հեւացող Ագօնուհի, զուն որ մէջ-  
քին կօրութիւնը կը ձեւակերպես և կը գալարես  
կարծրացած ծունկերը:

X

Եւ սոնարը առւաւ ծերունիին ու գլուխը աջ  
կոզմը ծռեց, զմրութաէ մանեակը հանելու համար:

X

«Բեզի ո'վ Հեղափո, զո'ւն որ կը ցրուես ոմօթ-  
խած կօյսերուն շիկնումը և անպարկեշա ծիծաղը կը յանձ-  
նարարես, քեզի օրուն համար վաճառքի կը հանենք մեր  
ընդերքին վատկահօս սէրը, քեզի Քրիսիօը կը նուիրէ  
իր մանեակը, իբրև վարձք այդ մանեակը արօւած է  
մարդու մը կողմէ օրուն անունը կ'անգիտանայ ան և  
իւրաքանչիւր զմրութաը համբոյր մըն է, ուր զուն  
վայրկեան մը ապրեցար:

Վերջին անգամ Քրիսիօ խոնարհեցաւ աւելի եր-  
կարօրէն, մանեակը դրաւ քուրմին ձեռքերուն մէջ  
և մեկնելու համար քայլ մը տուաւ:

Քուրմը զայն կեցուց.

— Այս թանկարժէք ընծաներուն փոխարէն ի՞նչ  
կ'ուզես զիցուհիէն:

Քրիսիօ դլուխը թօթուելով ժպանեցաւ ու ըստաւ.

— Ոչինչ կ'ուզեմ:

Ցեառյ թափօրին քովէն անցաւ, կողովի մը մէ-  
ջէն առաւ վարդ մը և բերանը գնելով գուրօ ելաւ:

Մէկիկ մէկիկ բոլոր կիները իրեն հետեւեցան:  
Ամայացած առճարին վրայ զուաը փոկուեցաւ:

\*

Անագապղինձէ պատուանդանին մէջ պահուըտած,  
Դեմերիօս միայնակ կը մնար:

Այս ամբողջ ուսարանին ո'չ մէկ շարժումը, ո'չ  
մէկ խօսքը կօրօնցուցած էր, և երբ ամէն ինչ վեր-  
ջացաւ, երկար ատեն անշարժ մնաց, նորէն չարչըկուած  
նորէն սիրավառ ու անվճռական:

Կը կործէր որ բժշկուած էր նոխընթաց զիշերուան խելտպարութենէն և չէր խորհած որ ոյնուհետեւ ո և է բան կրնար զինքը երկրորդ անգամ նետել այս անծանօթ կնոջ այրող հետքին վրայ:

Ստկայն այս մտածումը ունեցած էր անօր բացակայութեանը:

Երբ պերճաղիճը ներս մտաւ, այնպիսի ամբողջական և այնպիսի ծանր յուզումով մը լեցուեցաւ որպէս չէր կրնար խորհիլ զայն նուտենել կամքի մէկ հարուածով: Դեմեարիօս անօր կապուած էր ինչպէս բարբարս գերին յաղթական կառքի մը: Խուսափիւը պատրանք էր. անդիտակցարար և բնտկանօրէն այդ կինը ձեռքը դրած էր իրեն վրայ:

Տեսած էր որ անիկա շատ հեռուէն կուգոր, որով հետեւ հագած էր նոյն դեղնագոյն կերպուը, զար կը կրէր ամբարտակէն անցած տաեն: Դանդաղաքայլ և ճապուկ կը քալէր, մեղկորէն վէտվէտելով իր ազգրերը: Ուղղակի դէպի իրեն եկած էր, իրբեւ թէ գուշակած ըլլար թէ ինք քարին ետեւն է:

Առաջին վայրկեանին իսկ. Դեմեարիօս հասկցաւ որ պիտի իյնար անօր ոտքը, երբ Քրիսիո գոտիէն զուրս հանեց յղկաւած անազապղինձէ հայելին, քուրմին յանձնելէ առաջ պահ մը դէմքը դիտեց անոր մէջ և այն ատեն աչքերը ապշեցնող փայլով մը լեցուեցան: Երբ պղինձէ սանտրը առնելու համար, ձեռքը դրաւ մազերուն վրայ և այն ատեն դթութեան քրոջ մը շարժուձեւով բարձրացուց ծալլուած մէկ թեւը, իր մարմինին ամբողջ դեղեցիկ գիծը յայտնուեցաւ կերպասին տակէն և անութին առկ արեւը վառեց քրտինքի մանր ու պսպղուն ցող մը: Վերջապէս, ծանրագին զմրութաէ մանեակը վեր վերցնելու և քակելու համար, երբ բացաւ ծալիծալ մետաքսը որ կը քօղարիէր սախնքները մինչեւ կուրծքին սառուե-

րովի ու քաղցր այն մաօր, ուր ծողկէ փունջ մը միայն կարելի է սահեցնել, Դեմեարիօս լեցուեցաւ այնպիսի մոլուցքով որ սւզեց շրթունքները զնել այնակ ու մէկդի նետել անօր պատմումանը... Սակայն Քրիսիոը սկսու խօսիլ:

Քրիսիո խօսեցաւ և անօր իւրաքանչիւր բառը սառապանք մըն էր իրեն համար, կը թուէր թէ անիկա հաճոյքով կը պնդէր պանկութեանը վրայ այն գեղակերտ անօթին որ ինքն էր, սպիտակ նոյնինքն արձանին յափ, և իր մազերուն առուտհոս սսկիրվ լիոյրդ ու երկարօրէն զայն խօսքի նիւթ կը զարձնէր: Կ'ըսէր թէ ինչպէս իր գուար բաց է թափառական անցորդներուն տօջեւ, ինչպէս՝ իր սքանչելի մարմինը կը լքէ անարժաններու, և այն ինսմքը որով կը բոցավաէ իր այտերը ձախաւեր աղաքներու համար: Եւ կ'ըսէր թէ ինչպէս իր աչքերը կը յօգնին վարձքի փոխարէն, շրթունքները կը վաճառէ գիշերուտն մէջ, և մազերը կը յանձնէ բիբա ձեռքերու ու իր առաւածութիւնը առաջանելի աշխատութեամբ մը կը քաշկոտավի:

Այն ծայրայեղ դիւրութիւնը, որով կարելի էր մօտենալ անօր Դեմեարիօսը կը հրապուրէր: Երիտասարդը վճռած էր այդ դիւրութիւնը միմիտյն օգտագործել իրեն համար և անօր դուռը գոցել իր ետեւէն: Արդարն կին մը ամբողջովին հրապուրէր է, երբ անկէ նախանձելու պատճառ մը կայ:

Այսպէս, երբ Քրիսիօը յութալիք մանեակին փոխարէն իր կանաչ մանեակը դիցուհիին նուիրելէ վերջ քաղաք կը վերտպառնար, իր շրթունքներէն կախուած կը պահէր մարդկային կամք մը, ինչպէս զողցուած այն փոքրիկ վարդը որուն կոկոնը կը խածուտէր:

Դեմեարիօս սպասեց մինչեւ որ շրջափակին մէջ մինակը մնաց, յետոյ իր պահուցած տեղէն դուրս ելաւ:

Խառվայոյզ՝ նայեցաւ արձանին, սպասելով որ  
ներքին պայքար մը պիտի սկսէր իր մէջ։ Սակայն,  
որովհետեւ անկարող էր այդքան կարճ ժամանակամի-  
ջոցի մը մէջ վերանօրոգել չափազանց բաւոն յու-  
զույ մը, զարմանալի հանգարառութեամբ մը հա-  
մակուեցաւ, առանց վաղահաս խղճահարութեան։ Ան-  
փութօրէն ելաւ արձանին քով, ծոծրտկին վրայէն  
հանեց Անտափօմէնի իրական Մարգարիտաներուն Ման-  
եակը և սահեցուց հազուառներուն մէջ։

## Է. — ՄՈԳԱԿԱՆ ՔՆԱՐԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Դեմեարիօս արտգօրէն կը քալէր, յուսալով որ  
Քրիստօս պիտի գանէր քաղաք տանող ճամբուն վրայ  
և կը վախնար որ եթէ աւելի ուշանար կամքն ու քա-  
ջութիւնը պիտի պակսէին իրեն։

Զերմութեան ճերմակ ճամբան այնքան լուսաւոր  
էր որ, Դեմեարիօս կը զոցէր իր ոչքերը, ինչպէս  
կէսօրուայ արեւուն տակ։ Առանց առջեւը նայելու կը  
քալէր և պիտի զարնուէր չօրս սեւամորթ գերիներու,  
որոնք կ'առաջնօրդէին նոր թափօր մը, երբ հրապա-  
րէի մեզմ ձայն մը քաղցրօրէն ըստւ։

— Սիրական, որքա՞ն գոհ եմ։

Դեմեարիօս գլուխը վեր վերցուց, Պերէնիս թա-  
գուհին էր որ իր զահաւորակին կաթնած էր։

Թագուհին հրամայեց։

— Գե՛րիներ, կա՛նգ տոէք, և թեւերը երկարեց  
իր տորփածուին։

Դեմեարիօս շատ նեղուեցաւ, սակայն չէր կրնար  
զայն մերժել և ախուր դէմքով մը վեր ելաւ։

Այն տեսն, ուրախութենէն, խելայեղ, Պերէնիս  
թագուհին ձեռքերուն վրայ քաշկառուելով մինչև զա-

հաւորտկին խօրը մտաւ ու խոզու ուզոզ կատաւի մը  
պէս թաղօւեցաւ բարձերուն մէջտեղը։

Այս գահաւորակը սենեակ մըն էր, զոր կը կրէին  
քսանըչօրս գերիներ։ Տառներկու կիներ զիւրութեամբ  
կրնային հօն պակիլ կապոյտ ու փափաւկ գորգի մը  
վրայ։ Բարձիկներ ու կերպասներ ցրուած էին անօր  
մակերեսին։ Գահաւորակը այնքան բարձր էր որ կա-  
րելի չէր դպչիլ ձեզունին, նոյն իսկ հովահարի ծայ-  
րով։ Աւելի երկայն էր քան լայն, երեք զեղնագոյն  
և խիստ թեթեւ վարագոյներ՝ առջեւի մասն ու քո-  
վերը կը ծածկէին, պազզով լոյսին տակ։ Յասակը  
շինուած էր մայրի փայտէ և ծածկուած նարնջագոյն  
մետաքսէ երկար քօզով մը։ Այս պազզուն ներքնա-  
յասին վերեւը Եգիպտասէ ոսկեաւ շահէնը կը բանար  
իր կարծր թեւերը։ Քէչ մը վարօք, արծտթօվ ու  
փղոսկրով քանդակուած Ասթարտէին հնամենի խոր-  
հրդանշանը կը բացուէր վասարող լապահը մը վե-  
րեւը, որ լոյսին հետ կը պայքարէր անխօնջ ցուքե-  
րով։ Առանց տակ պառկած էր Պերէնիս թագուհին,  
երկու պարսիկ գերուհիներու մէջտեղ։ որօնք իրեն  
շուրջ կը շարժէին սիրածարդի փետուրէ երկու ցցանք-  
ներ։

Թագուհին աչքերով տրձանագործը կանչեց իրեն  
քով և կրկնեց։

— Սիրական, ես գոհ եմ։

Եւ ձեռքը դրաւ անոր այտին։

— Սիրականո, ես քեզ կը փնտաէի։ ո՞ւր էիր,  
առջի օրուընէ ի վեր չեմ տեսած քեզ։ Եթէ քեզի  
չհանդիպէի, վիշտէս պիտի մեռնէի։ Մինակո շատ կը  
ձանձրանայի այս խոշոր գահաւորակին մէջ։ Հերմէսի  
կամուրջէն անցած առենո, բալորակներ զծելու համար,  
բոլոր գոհարեղէններո ծով նետեցի։ Նայէ՛, ոչ մտա-

նի ունիմ ոչ մանեակ։ Ոսքերը ու ակ ծնրադիր փոքրիկ աղջկոյ, մը երեւոյթն ունիմ։

Թագուհին դարձաւ և համբուրեց Դեմետրիօսին բերանը, երկու հողմանար կրոգ կիները քիչ մը հեռու երթալով քով քովի կկղեցան։ և երբ Պերէնիս թագուհին սկսու ցած ձայնով խօսի, անոնք իրենց մատները ականջներուն տարին, այնպէս ձեւացնելով թէ ոչինչ կը լոն։

Սակայն Դեմետրիօս չէր պատասխաներ, հազիւ կ'իմանար և մամոլոր կը մնար։ Թագուհիին անձին զրայ կը տեսնէր միտյն անոր բերնին էարմիր ժպիտը և բարձի մը պէս տարածուող սոկիէ մողերը, զոր միշտ թոյլ կը պահէր իր յօգնած գլուխը հոն հանգչեցնելու համար։

Թագուհին կ'ըսէր.

«Միրական, արատառուեցի ամբողջ գիշերը, ցուրտ էր անկողինս։ երբ կ'արթննայի, երէու թեւերս կը տարածէի մարմինիս երկու կողմերը և քեզ չէի զզար մարմինիս մօտ և ձնոք չէր գաներ քու ձեռքդ զոր կիմա կը համբուրեմ։ Ասաուն քեզի կր սպասէի, իսկ դուն լիւլուսնէն ի վեր չէիր եկած։ Դերիներ զրկեցի քաղաքին զոլոր թաղերուն մէջ և զանոնք սպաննել տուի որովհետեւ առանց քեզի վերադարձան։ Ուր էիր. ատաճըրը. չեմ կարծեր որ պարտէզները եղած ըլլաս օտար կիներու հետ։ Ո՛չ, աչքերէդ յայտնի է որ չես սիրած։ Այս առեն ի՞նչ կ'ընէիր ինձմէ հեռու։ Արձանին առջեւն էիր, այս՝ վատահ եմ որ հոն էիր։ հիմա զիտեմ որ զայն ինձէւ աւելի կը սիրես։ Ան բուրովին ինձի կը նմանի, իմ աչքերս, իմ բերանս, իմ ստինքներս, սակայն զուն զայն կը փնտառս։ ես խեղճ լքուած կին մըն եմ և զիտեմ թէ դուն կը ձանձրանու ինձի հետ։ Դուն կը խորհիս մարմարներու և ան-

պիտան արձաններու վրայ, իբրև թէ ես անոնցմէ աւելի գեղեցիկ չըլլայի, ես որ զոնէ կենդանի եմ, սիրավու ու բարի, և պատրաստ եմ ընդունած բաներդ ընդունելու և համակերպելու երբ կը մերժես զանոնք։ Սակայն ոչինչ կ'ուզն, գուն չուզեցիր թագաւոր ըլլաւ, չուզեցիր Աստուած ըլլաւ պաշտուելու համար քեզի յատակ տաճարի մը մէջ։ Գրեթէ ալ չես ուզեր զիս սիրելու։

Թագուհին սաքերը տակը քաշեց և կոթնեցաւ ձեռքին։

— Սիրական, ամէն ինչ պիտի ընեմ որպէսովի քեզ տեսնեմ պալատիս մէջ, եթէ չես ուզեր, ըստ ինձի ո՞լ է ան որ քեզ կը հրապուրէ, անիկա բարեկամուհիս պիտի ըլլայ։ Գեղեցիկ են պալատական կիներս, անոնցմէ տաւներկուքը իրենց ծնունդէն ի վեր պահուած են կանանցիս մէջ և չեն զիտեր թէ այր մարդ գայութիւն ունի։ Բոլորն ալ իրեւ տարփուհի կրնաս զործածել եթէ անոնցմէ վերջ ինձի այցելես։ Ուրիշներ կտն, որոնք այս նուրիրական պերճաղիճներէն աւելի տարփաւոր ունեցեր են և փորձառու են սիրոյ ըրուեատի մէջ։ Բառ մը ըստ, օտարական հազար գերիներէս անոնք որ կ'ուզն պիտի պատագրիմ։ Ու զանոնք պիտի հագուեցնեմ ինձի պէս, զեղին մեաքսով սոկիով ու արծաթով։

Սակայն ո՛չ, մարդոց ամէնէն զեղեցիկը և ամէնէն անտարբերն ես դուն։ Ոչ ոք կը սիրես և միտյն գթութեամբ է որ սիրուելու համար ինքինքդ կը յանձնես անս'նց, որ աչքերուդ հմայքէն կը սիրահարուին քեզի։ Թոյլ կուտաս որ վայելեմ քեզ, սակայն կաթնառու կենդանիի մը պէս, որ ուրիշ անդ կը նայի։ Ա՛, Աստուածներ, Աստուածներ, ալ օտիպաւած քեզմէ պիտի բաժնուիմ։ քեզ երիտասարդ ինքանաւանդ, զոր ամբողջ քաղաք մը կը պաշտէ և

ոչինչ կրնայ լոցնել։ Պալատի մէջ միտյն կիներ չունիմ։ այսաեղ կը գանօւին կորսվի Եթօվպիացներ, պրոնզէ լանջքերով և գնդերապիրկ բազուկներով։ Անոնց գրկապնդումին մէջ շուառվ պիտի մօանամ ողջկայ օրունքներդ և սիրուն մօրութդ։ Անտարակոյ անոնց տափանքին տեսարանը նորութիւն մը պիտի ըլլայ ինծի համար, և պիտի ազատիմ սիրահարուած կնօջ վիճակէ։ Սակայն այն օրը երբ վրօսան ըլլամ թէ բացակայ, նայուած քդ զիս չպիտի վրդովէ և թէ պիտի կարենամ բերնիդ տեղ ուրիշ բերան մը գանել, Հերմէսի կամսւրջին բարձունքէն քեզ պիտի զրկեա միանալու մանեակներուա և մատանիներուա, ինչպէս գոհար մը զօր մարդ երկարատեն կը կրէ։ Ա՛, ըլլալ թագուհի։

Թագուհին ուզգուեցաւ և կարծես սպասեց։  
Սակայն Դեմետրիս միշտ անզգայ կը մնար և չեր շարժեր ինչպէս և չըր լսեր։ Այն ատեն թագուհին բարկութեամբ վերսկսաւ։

— Զհասկցա՞ր։

Դեմետրիս մեղկօրէն կոթնեցաւ արմաւիին և շատ բնական ձայնով մը քսու։

— Առասպել մը յիշեցի։

\* \* \*

«Ատենօք, երբ հօրդ նախահայրերը գեռ չէին գրաւած թրակիան, այս երկրին մէջ կ'ապրէին վայրի կենդանիներ և քանի մը ահարեկ մարդիկ։

«Կենդանիները խիստ գեղեցիկ էին։ Այսաեղ կային արեւի պէս շէկ առիւծներ, բծաւոր մօրթերով վազրեր՝ իրիկուան պէս և ուս արջեր՝ զիշերուան պէս։

«Փօքրահասակ էին մարդիկը և քիթերնին կարծ ու ատիտակ, Անոնք իրենց մարմինը կը ծածկէին լերէ և էին մօրթերով, իրեւ զէնք կը կրէին կոշտ նիւ-

զակներ և տգեղ աղեղներ։ Կը փակուէին լեռանային խոռոչներու մէջ, հօկայտկան ժայռերու ետին, զոր դժնդակ ճիգերով վար կը թաւոլէին, իրենց կեանքը որոսրդութեամբ կ'անցնէին։ անտառներու մէջ արիւն կը հօսէր։

«Առաւատծները լքած էին այս տիրատեսիլ երկիրը։ Երբ սպիտակ արշալոյսին, Արտէմիսը կը հեռանար Ողիմպօսէն, իր ճամբան ասրբեր էր զինքը հիւսիս տառջնորդող ճամբայէն։ Այսաեղ՝ մղուած կարւները չէին վրգովեր Արէսը։

Սրինգներու և կիթաներու չգոյութենէն Ապօղոնը կը հեռանար այն տեղէն։ Եաթագ եկատէն միայն կը փալվէր հոն, ինչպէս Մէտիւսին երեսը քարացած դաշտավայրի մը վրայ։

Արդ, հոն բնակելու եկաւ մարդ մը, որ ուելի բարեբախտ ցեղէ մը սերած էր և լերան վայրենիներուն պէս մօրթեր հագած չէր քալեր։

Անիկա հագած էր սպիտակ երկար պատմուման մը որ իր ետեւէն քիչ մը կը քաշկատուէր։ Գիշերը, լուսնի լուսով ան կը սիրէր թափառիլ անտառներու թերեւ բացառատաններու մէջ, ձեռքին բանած կրիայի փոքրիկ պատեան մը ուր անկուած էին վայրի ծուլերու երկու եղջիւրներ, որոնց մէջան արծաթէ երեք լարեր պրկուած էին։

Երբ անոր մտաները լորերուն դպէին, զմոյլելի երաժշտութիւն մը կը թրթոար, ուելի անսուշ քանաղիւրներուն մրմանջը, ծառերուն մէջ հօվին բառաերը կամ վարօտկներուն օրօրուն շարժումը։ Առաջին անգամ երբ նուազեց, քնացած երեք վազրեր արթնցան և այսպիսի հրաշալի դիւթանքով մը բըսնուեցան որ ոչ մէկ գէշութիւն ըրին իրեն, այլ աւելի մօսեցան և քաշուեցան գացին, երբ անիկա դաղրեցաւ նուազելէ։ Յաջորդ օրը, կենդանիները

շառցան, գայլեր, բորենիներ և իրենց պոչին վրայ կանգնած օձեր եկան մտիկ ընելու:

Թիչ առենէն կենդանիները իրենք իրենց կուզային իրմէ խնդրելու որ նուագէ իրենց համար: Շատ անգամ պատահեցաւ որ արջ մը մինսկը եկաւ իրեն մօա և քանի մը հրաշտի թրթառմներ լոելէ վերջ մեկնեցաւ: Ասօր փօխարէն, կենդանիները իրեն սնունդ կուտային և կը պաշտպանէին զայն մարդոց դէմ:

Սակայն անիկա յօգնեցաւ այս առղօկալի կեանքէն: Այնքան վասահութիւն ունեցաւ իր հանճարին և կենդանիներու առւած հաճուքին վրայ, որ ալ չուզեց լաւ նուազել:

Վայրի կենդանիները միշտ զոհ կը մնային, պայ մանաւ որ նուազօղը ան ըլլոր: Ատեն մը վերջ, անիկա մերժեց անոնց տալ այդ գոհունակութիւնը և անփութութեամբ գաղրեցաւ երգելէ: Ամբողջ անտառը տիրեցաւ, սակայն երաժիշտին սեմին վրայ անպակաս եղան միօի կտորներ և պառուզներ. կենդանիները շարունակեցին զայն սնուցանել և աւելի ևս սիրեցին: Այսպէս ստեղծուած է կենդանիներուն սիրաը:

Արդ, որ մը երբ դրան կոթնած կը դիտէր արեւածուած անշարժ ծառերուն ետեւէն, էզ առիւծ մը եկաւ ու քովէն անցաւ: Ներս մանելու համար շարժում մը ըրաւ, իրբև թէ վախնար ցաւալի դէպքէ մը, ստկայն էզ առիւծը չհետաքրքրուեցաւ իրմով և պարզապէս անցաւ իր քովէն:

Այն առեն, երաժիշտը հարցուց անոր. «Ինչու ինձմէ չես խնդրեր որ նուազեմ»: առիւծը պատասխանեց թէ, հօգը չէր. մարդը ըստւ, «Զիս չե՞ս ճանչնար». կենդանին պատասխանեց. «Դուն Որփէոն նո»: մարդը վերսկուաւ. «Եւ դուն չե՞ս ուզեր ինձի

մտիկ ընել»: կենդանին կրկնեց. «Զեմ ուզեր»: Օ՛, գոչեց մարդը, ի՞նչ ոզորմելի ես ես, արդարեւ քե՛զի համար պիտի ուզէի նուազել: Դուն միւսներէն շատ տւելի գեղեցիկ ես և պէտք է աւելի լաւ զիս ըմբռնես. ինչ որ կ'երազես պիտի տամ քեզի, միայն թէ ժամ մը ինձի մտիկ ընէիր»: Էզ առիւծը պատասխանեց. «Ես կը փափաքիմ որ գողնաս դաշտի մարդոց պատկանող թարմ միսերը. ես կը փափաքիմ որ քեզի առաջին հանդիպած մարդը սպաննես. ես կը փափաքիմ որ աստուածներուդ նուիրուած բոլոր ընծաները առնես և ոտքերուս տակը զնեօս: Երիտասարդը չնորհակալութիւն յայտնեց որ աւելի բան մը չէր ուզած ի սնոր բոլոր ուզածները կատարեց:

Ամբողջ ժամ մը ան նուազեց էզ առիւծին առջեւ, սակ ոյն յետոյ կոտրեց իր քնորը և մնածի մը պէս տպրեցաւ»:

\* \* \*

Թագուհին հառաչեց.

— Այլաբանութիւնները բնաւ չեմ հասկնար ոիրակա՛ն, բացատրէ ինձի, ի՞նչ ըօնէ է:

Դեմետրիօս ոտքի ելաւ.

— Առնք քեզի չպատճեցի, որպէս զի հասկնաս. քեզ հանդարտեցնելու համար պատմութիւն մը պատեցի. հիմա ալ ուշ է, ցտեսութիւն Պէրէնիս:

Թագուհին սկսաւ լաւ.

— Եւ գօտան էի, ես վատան էի...

Դեմետրիօս, աղու մը պէս զայն պառկեցուց անոր փափուկ կերպաներէ շնուրած անկողնին մէջ, ժպուն համբոյը մը դրաւ անոր դժբախտ աչքերուն վրայ և հանդարաօրէն իջաւ ճամբայ ելած մեծ գահաւորակէն:

## ՊԱՌԵԼԻՋ Գ.

### Ա. ԺԱՄԱՆՈՒՄ

Քառնընդ տարիէ ի վեր Պաքքիս պոռնկութիւն կ'ընէր. այսինքն անիկա կը մօտենար քառասուն տարեկանին և զեղեցկութիւնը շառ անգամներ փոխած էր իր նկարագիրը:

Իր մայրը, որ երկար ատեն առնը զեկավարը եղած էր և իր կեանքին խօրհրդատուն, իրեն ոսվրեցուած էր վարուելակերպի և անաեսութեան ոկրջունքներ, որոնցով անիկա հետզհետէ տիրացած էր կարեւոր հարստութեան մը:

Անիկա կրնար անհաշիւ կերպով գործածել ա: Պ հարստութիւնը այն տարիքին մէջ, ուր անկողնի շքեզութիւնը մարմնի շքեղութեան տեղը կը բռնէ:

Այսպէս էր որ Պաքքիսը, շուկայէն արբունքի հասած գերիներ գնելու տեղ, ինչ որ անհրաժեշտախք մը կը նկատուէր ուրիշներու կողմէ և կը կուծանէր երիտասարդ պերճազիճները, ամբողջ վեց տարի գոհացած էր միայն սեւամորթ գերուհիով մը և գիտած էր ապագան ապահովել ամէն տարի զայն բեղնաւորելով, որպէս զի ձրիօրէն ստեղծած ըլլայ բազմանդամ սպասաւորներու խօւմբ մը, որ աւելի ուշ հարստութիւն մը պիտի ըլլար իրեն համար:

Այդ գերուհին արուն խնամքով ընտրած ըլլալով, իր սեւամորթուհին ծնած էր եօթը զեղեցիկ խանածիններ ինչպէս և երեք մանչեր զոր սպաննել առւած էր, որովհետեւ արու ծառաները անօգուտ կասկածներու կ'ենթարկեն նախանձու տարփաւորները:

Պաքքիս այդ եօթը աղջիկները անուանած էր եօթը մոլորակներու համեմատ և անոնց յանձնած զա-

նազան պաշտօններ, կարելի եղածին չափ պատշաճ իրենց անունին: Հելիօրէ ցերեկուան գերին էր, Սէլիօէն գիշերուանը, Արէթիս գուոը կը պահպանէր, Աֆրօտիզիան, անկողինով կը զբազէր, իռմիօնէն զնումներ կ'ընէր և Քրօմանաժիրէն խոհարարութիւն: Վերջապէս Տիօմէտէ վերակացուն, հաշիւները կը բըռնէր և պատասխանատու էր տանը գործերուն:

Աֆրօտիզիան սիրական գերուհին էր, ամէնէն զեղանին և ամէնէն սիրուածը: Յաճախ իրեն սիրաւ հարուող տարփաւորներուն պահանջքին վրայ կը բաժնէր իր տիրուհիին անկողինը: Ասկէ զատ անիկա զերծ էր սարհական ամէն աշխատանքէ, որպէս զի իր թեւերը փոփուկ մնային և ձեռքերը՝ կակուզ: Բացարկ շնորհավ մը, իր մազերը չէին ծածկուած, այնու պէս որ յաճախ կը նկատուէր իրեւ ազտա կին մը և արդէն այդ գիշերն իսկ պիտի ազատազրուէր երեսուն և հինգ մնատի խոշոր գումարի մը փօխարէն:

Պաքքիսին եօթը գերուհիները, բոլորն ալ բարձուահասկ և հիանալի կերառուածքով, իրեն համար հպարատութեան այնպիսի պատճառներ էին որ անիկա առանց անօնց գուրու չէր ելեր, առւնը պարապ ձգելու վատանգն անգամ աչք առնելով: Այս անխոհեմ ընթացքէն էր որ Դեմետրիօս օգտուեցաւ և անոր առունը մատւ: Սակայն Պաքքիսը դեռ չէր գիտեր գըլեաւուն եկած դժբախտութիւնը, երբ կը սարքէր այն խնջոյքը, ուր Քրիսիսը հրաւիրուած էր:

\* \* \*

Այդ գիշեր, առաջին ժամանողը Քրիսիսն էր: Հագած էր կանոչ շրջազգեսա մը, որ ճամկաւորուած էր վարդի հօկայ տերեւներով: ու այդ վարդերը կը փթթէին իր սախնքներուն վրայ:

— Կը վախնայի որ ուշացեր եմ, ըստ Սէզօն  
ուղ խեղճ Արքիմասը զիս վար դրսւ:

— Ինչպէ՞ս, գարձեալ ա՞ն:

— Միշտ նոյն բանը. երբ ընթրել և համար քա-  
ղաք կուգամ, կը կարծէ որ արար աշխարհ այտի-  
անցնի մարմնիս վրայէն: Այս ատեն կանխաւ կ'ուզէ-  
վրէժ լուծել ինձմէ և երկարօրէն: Ա՛, սիրելիս, եթէ  
աւելի լաւ ճանչնային զիս, երբեք չեմ փափաքիր  
առրիմաւորներօ խարել:

— Հապա փոքրի՞կը. գիտես որ չերեւիր:

— Կը յուսամ. երրորդ ամիսն է և փոքրիկ  
թշուառականը կը մեծնայ, սակայն դեռ չի նեղեր  
զիս: Վեց շաբաթէն պիտի սկսիմ պարել. կը յուսամ  
թէ չպիտի զիմանայ և շուտով մէջտեղէն պիտի վեր-  
նայ:

— Իրաւունք ունիս, ըստ Քրիսիս, թոյլ մի-  
տար որ հասակդ աձեւնայ: Երէկ ևանդիպեցայ Ֆիլէ-  
մատիօնին, մեր նախկին փոքրիկ բարեկամուհին, որ  
երեք աարիէ ի վեր Պուփոսթ կը բնակի արմատիքէ  
վաճառականի մը հետ: Գիտե՞ս ինձի ինչ ըստւ. ա-  
ռաջին խօսքը՝ «ա՛, եթէ աեսնես ստինքներս», և  
արցունքներ կային աշխերուն մէջ: Իրեն ըսի թէ,  
միշտ գողեցիկ էր, սակայն անիկա կը կրկնէր. եթէ  
աեսնէիր ստինքներս, ա՛, ա՛, եթէ աեսնէիր ստինք-  
ներս, և կուլար Պիպլիսի մը պէս: Ան ատեն աե-  
սայ որ գրեթէ կը փափաքէր ինձի ցուցնել իր կուրծ-  
քը և ես ալ ինդրեցի: Սիրելի՞ս, երկու պարապ  
առպրակներ, և կը միշես թէ ի՞նչ գեղեցիկ ստինք-  
ներ ունէր: Այնքա՞ն ճերմկցած էին որ պատկե-  
ները չէին տեսնուեր: Սիրելի Սէզօն, մի՛ փճացներ  
ստինքներդ. Թող որ թարմ և ուղիղ մնան ինչպէս  
որ են: Պերճաղիճի մը երկու ստինքները աւելի  
արժէք ունին քան իր մանեսկը:

Արէթիաս բացաւ դուօր, տաշնց որ Քրիսիոը  
պէտք ունենար բախելու և ըստ յունական ռովորու-  
թեան, զայն տոտջնորդեց մեկուսի սենեակ մը, քա-  
կեց անոր կարյիր կոչիկները և մեղմօրէն լուաց անոր  
մերկ տոքերը: Յետոյ տեղւոյն համեմատ, շրջազգեսար  
վերցնելով կամ մէկդի ընելով. բուրումնաւորեց անոր  
մարմնին անհրաժեշտ մասները. որովհետեւ հրաւիր-  
եալիներուն պէտք էր ինայել ամէն անսակ նեղու-  
թիւն, նոյնիսկ այն՝ զոր անոնք պէտք էին կրել ճաշի  
նստելէ առաջ: Յետոյ գերումին անոր յունձնեց սանտր  
մը և գնդասեղներ, որպէս զի յարդարէ իր մազերը,  
ինչպէս նուև շրթունքներուն ու այտերուն համար չոր  
ու իւզաւ անգոյշներ:

Երբ Քրիսիոը պատրաստուեցաւ, հարցուց գե-  
րուհին:

— Որո՞նք են ստուեները:

Այսպէս կ'անուանուէին կոչնականները, բացի  
մէկն որ Հրաւիրեալն էր: Այս վերջինը, որուն ի պա-  
տիւ ինչոյքը կը տրուէր. ուզած մարդերը հետը կը  
քերէր, և ստուեները իրենց անկօղնին բաքձները հե-  
տերնին բերելէն ու լաւ գասափարակուած ըլլալէն ու-  
րիշ մատուցութիւն չունէին:

Քրիսիոի հարցումին, Արէթիաւը պատասխանեց.

— Նոկրատէս հրաւիրած է Ֆիլօտէմը, անոր  
ապրումէին Փօսթինի հետ, զոր իամալիոյէն բերած  
է: Հրաւիրած է Ֆրազիլատն ու Թիմոնը, և բարեկամու-  
հիդ՝ Սէզօն ար Քիմար:

Նոյն վայրկեանին Սէզօն ներս մտաւ.

— Քրիսիո:

— Սիրելի:

Երկու կիները համբուրուեցան և քացագանչու-  
թիւններով յայտնեցին այն բարերախտ զիպուածը որ  
այսպէս զիրենք իշարու կը հանդիպցնէր:

Երկու կիսերը, այսպէս խօսելով հանդերձ կը հագուէին: Վերջապէս, միասին մտան ինչոյքի այն սրահը, ուր Պաքքիոը ոտքի վրայ կը սպասէր: Գտահներ կը սեղմէին իր հասակը և ոսկեայ մանեակներ կը կախուէին իր վիզէն, մինչեւ կզակը շարուած իրարու վրայ:

—Ա՛, թօրելի գեղուհիներո, Նոկրատէս ի՞նչ գեղնցիկ գաղափարը ունեցաւ այս զիշեր ձեզ իրարու բերելով:

—Ուրախ ենք որ տանդ մէջ կը հաւաքուինք, պատասխանեց Քրիսիո, ակնարկութիւնը առանց հասկընալ ձեւացնելով. և չար իօսք մը լոելու համար, աւելցաւ:

—Ի՞նչպէս է Տօրիքլուը:

Տօրիքլուը խիստ հարուստ մէկ տարփաւորն էր որ Պաքքիոը լքած էր, Սիկիլիացի աղջկայ մը հետ ամուսնալու համար:

—Ե'ս... Ես զայն ճամբռւ գրի, ըստ Պաքքիո լրրօրէն:

—Կարելի՞ բան է:

—Այո՛, Կ'ըսեն թէ ի հեծուկը ինծի պիտի ամուսնայ, սակայն հարսնիքի երկրորդ օրն իսկ իրեն կը սպասեմ. խենթի պէս սիրահարուած է ինծի:

«Ի՞նչպէս է Տօրիքլուը հարցուցած տօնէն, Քրիսիո խորհած էր. «Եւր է հայելիդ»: Սակայն որովհեաւ Պաքքիսին աչքերը քիչ մը շիլ կը նայէին, անոնց մէջ միայն կարելի էր տեսնել իմաստէ զուրկ և տարփամ խոռվք մը: Ասկէ զատ, Քրիսիո ժամանակ ունէր լուսաբանելու այս խնդիրը և հակառակ որ անհամբեր էր, կրցաւ սպասել աւելի նպաստաւոր առիթի մը,

Քրիսիո պիտի շարունակէր խօսակցութիւնը երբ ներս մտան Ֆիլոտէմ, Թօսթին և Նոկրատէս, որուն

Վրայ Պաքքիո ոտիպուեցաւ քաղաքավարական իր պարագաւորութիւնները կատարել: Ներկաները գովեցին բանաստեղծին առեղնագործուած հագուստուը և անոր Հռովմայեցի տարփուհիին թափանցիկ պատուածունը: Այս թարմտոի աղջիկը, անտեղեակ Աղեքսանդրիացիներու սովորութիւններէն, կը կարծէր որ այսպէսով հելլէնականացած էր ու չէր գիտեր որ այդպիսի տարազ մը կարելի չէր հագնիլ ինչոյքի մը մէջ, ուր պիտի երեւէին վարձկան ու մերկ պարուհիներ: Պաքքիո զգացնել չառւաւ թէ նշմարած է այս սխալը և համեմի բառեր գտաւ գովելու համար Թօսթինը և անոր Կապոյա ու ծանր մազերը, որոնք ողոզուած էին պաղպան բուրումներով: Թօսթին, իր մազերը ամփոփած էր ծոծրակին վրայ ոսկիչ գնդառեղով մը, որպէս զի զմուսուած կաթիլները չարատաւորին իր մետաքսէ թեթեւ հագուստները:

Ներկաները սեղան պիտի նստէին, երբ եօթներորդ կոչնականը ներս մտաւ: Թիմօնն էր, երիտասարդ մը որ բնատուր առաքինսութիւն մը ունէր, ոկրզբունքներու չգոյութիւն, սակայն երիտասարդը իր ժամանակին փիլիսոփաներու զրուածքներուն մէջ գտած էր քանի մը գերազոյն պատճառներ, որոնք Կ'արգարացնէին զինքը:

— Հետո մէկը բերի, ըստ երիտասարդը խնդարով:

— Ո՞գ է, հարցուց Պաքքիո:

— Տէսո անուն աղջիկ մը, Մէնաէւցի:

— Տէմօ՛, սակայն բարեկամո, չե՞ս գիտեր որ փողոցի աղջիկ մըն է: Արմաւի մը փոխարէն կարելի է զայն ձեռք ձգել:

— Լա՛ւ, լա՛ւ, չեմ պնդեր, ըստ երիտասարդը, իրեն հետ ծանօթացայ կանոփիկի ճամբռուն անկիւնը, խնդրեց որ ընթրիք մը տամ իրեն, և ես ալ զայն հոս բերի. եթէ չես ուզեր...

— Արտառոց է այս Տէմօնը, յայտարարեց Պաքը քիսը և գերահի մը ներս կանչեց.

— Հէլիօփէ, գնա ըսէ քբոջդ որ դրան առջեւ կին մը կեցեր է. թող գաւազանի հարուածներով զայն դուրս վանտէ, գնա՛:

Եւ ետին զառնալով, աչքերովը մէկը փնտոեց.

— Ֆազգիլասը չէ՞ եկած:

## Բ. — ԸՆԹՐԻՔԸ

Այս բառերը արտառանած միջօցին, գորշ ճակատ տակով, գորշ աչքերով և մոխրագոյն փոքրիկ մօրու քով տկարակոզմ ու մանրուկ մարդ մը յանաջացած ու ժպտելով ըսաւ.

— Հո՛ս եմ:

Ֆրազիլասը յարդուած բազմազիր մըն էր, աակայն ճշդիւ կարելի չէր ըսել թէ փիլիոփայ էր, քեռականագէտ, պատմազէ՛ա թէ զիցարանազէտ, այնքան որ ձեռք կ'առնէր ամենալուրջ ուսումնաժողուած թիւններ երկչուա եռանդով և յարտփոփոխ հետաքրքրութեամբ: Զէր համարձակեր գաունթացք մը, ոչ ալ առամ մը գրել: Ոճը կեղծաւոր, գարձզարձիկ, և ունայն բան մը ունէր: Խորհուղները զինքը բանառ աեզծ մը կ'ընդունէին, բանառեղծները՝ իմաստուն մը և ընկերութիւնը՝ մեծ մարդ մը:

— Է՛, լաւ, սեղան նստինք, ըսաւ Պաքքիս, և իր տարիաւորին հետ երկնցաւ խնջոյքը նախազահոզին յատկացուած անկողնին վրայ: իր աջ կողմը երկնցան ֆիլոտէնն ու ֆօօթիւնը, Ֆրազիլասի հետ: Չափ կողմը՝ նոկրատէսը, Սէզօն, յետոյ Քրիսիոը և երիտառդ Թիմօնը: իւրաքանչիւր կոչնական շեղակի կը նստէր, կաթնած մետաքսէ բարձի մը և գլուխք պատկուած ծաղիկներով:

Գերուհի մը կարմիր վարդէ և կապոյա լուսառէ պակներ բերաւ. յետոյ ընթրէքը սկսու:

Թիւն զգաց որ իր յանկարնաբոնութիւնը թեթև պազութիւն մը յատաջ բերած էր կիներուն մէջ: Ասոր համար խօսքը անոնց ուղղելէ տուաջ, մեծ լրջութեամբ մը ըսաւ ֆիլոտէմին.

— Կ'ըսեն թէ կիկերոնի ամէնէն անձնուէր բարեկամն ես: Ի՞նչ կարծիք ունիր անոր մասին ֆի՛լոտէմ: լուսամիտ փիլիոփայ մըն է, թէ անճաշակ, ընարութիւն չգիտցող պարզ հասկաքաղ մը, որովհետեւ երկու կարծիքներուն ալ ո:ժ էր տրուի:

— Ճշգիւ իր բարեկամը ըլլալուս համար, չեմ կրնար քեզի պատասխանել, ըսաւ ֆիլոտէմ: Շատ լաւ կը ճանչնամ զայն, ուրեմն գէշ կը ճանչնամ: Ֆրազիլասը քիչ կորդացեր է անկէ, անիկա անսիսակ կերպով պիտի դատէ զայն, հարցուր անոր:

— Է՛, լաւ, Ֆրազիլասը ի՞նչ կը խորհի:

— Հիանալի գրագէտ մըն է, ըսաւ փոքրահասակ մարդը:

— Ի՞նչ կը հասկնաս հիանալի գրագէտ ըսելով:

— Սա իմաստով որ բոլոր գրագէտները հիանալի են բանավ մը ինչպէս բոլոր դաշտովայրերն ու բոլոր հոգիները: Զպիտի կարենայի նախընարել ծովուն տեսարանը ամէնէն անշուռք դաշտէն: Այսպէս չեմ կրնու համակրութեանս մէջ կարկ մը որոշել կիկերոնի մէկ դարնթացքին, Պինտարոսի մէկ տաղին և Քրիսիոի մէկ նամակին համար, նոյնիսկ եթէ ճանչնայի սեղ պատուական բարեկամուհիին ոճը: Գոհ եմ երբ գիրք մը գոցած տաեն, հետո կը տանիմ յիշատակը տողի մը որ ինծի խորհիլ կուտայ: Մինչեւ հիմա, բոլոր բացած գիրքեց կը պարունակէին այս տողը: Սակայն ոչ մէկը երկրորդ մը չտուաւ ինծի: Թերեւ մեզմէ իւրաքանչիւրը միայն մէկ բան ունի ըսելիք

իր կեանքին մէջ, և պարզապէս մեծ փառամոլներ են անոնք, որ փորձած են աւելի երկար տաեն խօսիլ: Որքան ցաւալի է անդարձաննելի լոռւթիւնը այն միւլիոնաւոր հոգիներուն, որ ինքնասապան եղան:

— Ես հասածայն չեմ ձեր կարծիքին, ըստ Նոկրատէս, առանց տչքերը վեր վերցնելու: Տիեզերքը ստեղծուած է, որպէս զի կրկնուին երեք ճշմարտութիւններ, և մեր չար բախտէն, միայն հինգ դար առաջ հաստատուեցաւ անոնց սառւգութիւնը: Հերակիլիդ հասկցաւ աշխարհը, Փարմէնիտ դիմոկաւդերն ըրաւ հոգին, Փիթակօր չափեց զԱստուած: Մեզի կը մնայ միայն լոել: Շատ յանդգնութիւն պիտի ըլտար մեր կողմէ ալ բան մը աւելցնել:

Սէզօ, իր հովահարին կոթով թեթեւ հաթուածներ տուաւ սեղանին:

— Թիմօն, բարեկամօ, ըստ:

— Ի՞նչ կայ:

— Ինչու մէջտեղ կը գնես հաբցումներ, որ ո և է շահեկանութիւն չունին երկու քիո համար, քանի որ ես չեմ գիտար լատիներէնը, իսկ գուն ալ մոռնալ կ'ուզե՞ն զայն: Կը խորհիս թէ պիտի կրնա՞ս շլացնել Ֆօսթինը, քու տարօրինակ հմտութեամբ իմ՝ զի՞ բարեկամօ, չես կընար բառերով խարել զիս: Երէկ գիշեր, ծածկոցներուու տակ մերկացուցի մեծ հոգիդ: Ես զիտեմ թէ ի՞նչ է Ֆօսթինի մտահոգութիւնը:

— Կը կարծե՞ս, ըստ պարզօրներիասարդը:

Բայց Ֆրազիլոս, հեղնական և անախորժ ձայնով մը երկրորդ տաղի մը սկսաւ.

«Սէզօ, երբ հաճոյքն ունենանք տեսնելու թէ կը դատես թիմօնը, զայն ծափահարելով, — ինչպէս որ կ'արժէ, — կամ պախարակելով, յիշէ թէ ասիկա անահսաննելի մըն է, որ եղական հոգի մը ունի: Այդ հո-

գին ինքն իր մէջ գոյութիւն չունի, և կամ գոնէ մարդ չի կրնար ճանչնալ զայն: Բայց անիկա կը ցուցնէ իր մէջ մտած ամէն բան, և տեղ փոխելու հետ կը փախէ նաեւ իր տեսքը:

«Այս գիշեր, անիկա յարեւնման էր քեզի, և չիմ զարմանար որ համելի գտած ես զայն: Արդ, ան պէտք չունի ինքինքը հերքելու, քանի որ երբեք որոշ ձեւ մը չունի: Կը տեսնե՞ս, սիրելիս, թէ պէտք է զգուշանալ անիմաստ պատասխաններէ»:

Թիմօն զայրացկոտ ակնարկ մը նետեց ֆրազիլառի կողմը, բայց վերապահեց իր պատասխանը:

— Ինչ որ ու ըլլայ, վերսկաւ Սէզօ, հսու մենք ներկայ չորս պերճաղիձներօ, կ'ուզենք զեկավարել խօսեցութիւնը, որպէսզի չնմանինք այն վարդագոյն երախաններու որոնք կ'ոթ խմելու համար բերան կը բանան: Ֆօսթին, քանի որ զուն նոր եկած ես, սկսէ:

— Շատ լու, ըստ Նոկրատէս, Ֆօսթին, դուն որոշէ թէ ի՞նչի վրայ պիտի խօսինք:

Հոսվէացի երիտասարդ կինը զլուխը դարձուց, աչքերը բարձրացուց, կարմրեցաւ և մարմնի ամրողական նազանքով մը ըստ:

— Սիրոյ վրայ:

— Շատ աղուոր նիւթ, ըստ Սէզօ ինդալը գեպելով:

Սակայն ոչ ոք խօսք առաւ:

\*  
\*\*

Սեղանին վըայ դիզուած էին պատկներ, կանաչ տունկեր, բաժակներ և զարդամանները հիւսուած կողմանինքը, գերիները ձիւնի չափ թեթեւ հացեր կը բերէին. նկարէն հողէ ամաններուն վրայ կը տեսնուէին պարարտ օձաձուկեր, համեմուած ու աղուած ձուկեր,

մեղրամոմի զոյն խեցեմորթներ և նուիրական թըստչուններ:

Աեղան բերուեցաւ նաև Պատպիգրա մը, ծիրանեցոյն ձուկ մը որ կարծես Աֆրոտիթի նման միեւնոյն փրփուրէն ծնած էր: Կային նաև վիշապաձուկն, արօքայաձուկն (պարպունեա) քուերը շարուած թողանաներպ, բազմազայն սզօնիթներ, ու այլազան ձկնեղիններ:

Հրաւիրեալները, պղտիկ պատառներ առին իւրաքանչիւր ձուկի ընտար մասերէն, իսկ մնացորդը թողուցին գերիներուն:

— Սէրը, վերսիսաւ Ֆրազիլաս, բայ մըն է որ իմաստ չունի կամ ունի բազմաթիւ իմաստներ, որովհետեւ փոխնիփոխ անիկա կը յայտնէ երկու անհաշտելի զգացումներ, հեշտանքն ու կիրքը: Չեմ գիտեր Ֆօօթինը ինչ մտքով առաւ:

— Իմ մասիս, ես հեշտանքը կ'ուզեմ, ընդմիջեց Քրիսիս և կիրքը կը փնտահմ ասրդածուներուս քով: Պէտք է խօսիլ երկուքին ալ մասին, եթէ ոչ կիսով չափ կը հետաքրքրես զիս:

— Սէրը, մընջեց Ֆիլօտէմ, ոչ կիրք է ոչ հեշտանք: Սէրը ուրիշ բան մըն է...

— Օ՛, չնո՞րհ, գոչեց Թիմօն. այս գիշեր, բացառապէս մեր հացկերոյթը թող անցնի առանց փիլսոփայութեան: Ֆրազիլաս գիտենք թէ անուշ պերճախօսութեամբ և մեղրածորան համոզումով կը ընտառաշտապանել հաճոյքին գերազասութիւնը աշարամերժ կիրքին վրայ: Նաեւ զիտենք թէ, այսպիսի նիւթի մը մասին ամբողջ ժամ մը յանդգնորէն խօսելէ վերջ, գուն պատրաստ ես հակառակ թէզը պաշտպանել նոյն քաղթը պերճախօսութեամբ և մեղրահոս համօզումով: Ես չեմ...

— Թոյլ առւր... ըստ Ֆրազիլաս:

— Չեմ ուրանար այս փեքրիկ խաղին հրապուրը շարունակեց Թիմօն, ոչ ալ այն սրամառութիւնը զորի յայտ կը բերես: Ես կը տարակուսիմ անոր զժուարութեան, և այդ պատճառաւ անոր շահեկանութեան վրայ: Խրախնաները զոր ատենօք հրատարակած ես նուազ լուրջ պատմուածքի մը հետ, ինչպէս և այն խորհրդածութիւնները զոր վերջերս քու իտէալիդ նմանուզ դիցաբանական անձնաւորութեան մը բերնին մէջ դրած ես, իբրեւ նոր և հազուազիւա բաներ երեւցան Աւետիսոս Պազոմէոսի թագաւորութեան օրով, սակայն երեք տարիէ ի վեր, մենք կ'ապրինք Պերենիս երիտաստրդ Թագուհիին գերիշխանութեան տակ և չիմ գիտեր ինչ զիմաշրջութեամբ մտածման այն եղանակը զօր առանց հօժապուն և ննրդաշնակ անուանի մեկնիչէն, յանկարծ գրչիդ տակ ծերացած է հարիւր տարիսկ, ինչպէս զոց թեզանիքներու և զեղնագոյն ներկուող մազերու նորութիւնը: Կ'ոզէմ քեզ գերազանց վարպետ, որովհետեւ եթէ պատմուած քներելդ կը պակսի ջերմութիւն, եթէ կնաջական սրտի մասին օննեցած փորձառութիւնդ խոռվելու չափ զօրաւոր չէ, ի փոխարէն զուն օժառուած ես կառակերգակի մտքով և չնորհակալ եմ որ զիս կը խնդացնես:

— Թիմօն, գոչեց Պազքիս բարկացած:

Ֆրազիլաս շարժուածվ մը զայն կեցուց:

— Թոյլ առւր սիրելիս, ի հեծուկս բազմաթիւ մարդոց, ինձի վերաբերեալ դատաստաններուն միայն գոլիսատները միտք կը պահեմ: Թիմօն ներքոզեց զիս, ուրիշներ եւս նոյնը պիտի ընեն ուրիշ կէտերու մտածին: Մարդ չի կրնար ապրիլ միտածյն հաւանութեամբ և իմ ներշնչած զգացումներուս ճշմարառութիւնն իսկ ինձի համար հրապուրիչ ծազկոտան մըն

է, ուր կրնամ չնչել վարդերուն բոյրը առանց խլելու  
euphorbeց:

Քրիսիս շրթներու շարժում մը ըրաւ, ինչ որ  
յայտնապէս կը ցուցնէր թէ շատ չէր ոեպեր այս  
մարդը որ այնքան ճարտար վերջաւորութիւն մը  
կուտար վիճականութիւններուն: Դարձաւ Թիմօնին  
որ իր անկողնին քովն էր և ձեռքը գնելով անոր վի-  
զին հարցուց.

— Ի՞նչ է կեանքիդ նպատակը:

Այս հարցումը կ'ուղղէր ամէն անգամ որ փիլի-  
ստիակի մը ըսելիք չունենար: Սակայն, այս անգամ  
իր ձայնը այնքան գորովալի էր որ Թիմօն կարծեց  
թէ սիրային յայտարարութիւն մը կը լոէ:

Եւ առկայն որոշ հանդարտութեամբ մը պատաս-  
խանեց.

— Խորտակնչիւրը նպատակ մը ունի, իմ Քրի-  
սիս, Էտիներուն կեանքը արեգերուկան նպատակ մը  
չունի: Գալով ինծի, ես զաւակն եմ դրամատէրի մը  
որուն յանձնորդներն են Եգիպտոսի ամէնէն անուանի  
պերճաղիձները: Հայրո հանճարեղ սիջոցներով հաւա-  
քած ըլլալով պատկառելի հարստութիւն մը, ես ստար-  
կեշարէն զայն կը վերադարձնեմ իր շահագործւած  
զոհերուն, պառկելով անոնց հետ առառածներու կող-  
մէ ինծի արսւած ուժին շափով: Իմ կօրովիս շնորհիւ  
ես ընդունակ եմ միայն կատարելու գետնքիս միակ  
պարտականութիւնը: Ասիկա է ընարեալ պարտաւո-  
րութիւնս քանի որ անիկա կը համերաշխեցնէ ամէնէն  
հազուագիւտ ոռագինութիւնը հակամարտ գոհացում-  
ներուն հետ, բան մը՝ զօր ուրիշ իտէալ մը չպիտի  
կարենար գլուխ հանել:

Այսպէս խօսելով հանգերձ, Թիմօն իր աջ սը-  
րունքը սահեցուցած էր կողին վրայ պառկած Քրիսի-  
սին սրունքներուն ետեւը, և կը ջանար անջատել

իրարմէ պերճաղիձն գոց ծունկերը, այդ գիշերուան-  
իր ապրումին ծշդրիտ նպատակ մը առլու յայտնի մը-  
ապդրութեամբ: Սակայն Քրիսիս թուլ չէր աար:

Քանի մը վայրկեան լոութիւն տիրեց, յետոյ  
Սէզօն վերսկաւ խօսիւ:

— Թիմօն, ապատկալի մարդ ես, քանի որ  
սկիզբէն իսկ կը խզես այն միակ խօսակցութիւնը ո-  
րուն նիւթը կրնայ ազդել մեր վրայ: Քանի որ այն-  
քան գէշ բնաւորութիւն մը ունիս, թող որ գոնէ  
Նոկրատէսը խօսիւ:

— Ի՞նչ ըսեմ սիրոյ մասին, պատասխանեց Հրա-  
ւիրեալը: Սէրը այն անունն է, որ կը արուի  
վիշտին, առապողները միխթարելու համար: Դրժ-  
բախտ ըլլալու երկու կերպեր կան, չըւնեցածին  
բաղձալ կամ տիրանալ մեր փափաքածին: Սէրը ա-  
ռաջինով կը սկսի ամէնէն ողբալի պարագային, և  
երկրորդով կ'աւաբաժի, այսինքն յաջողելուն պէս:  
Թոզ առառածները ազատեն մեղ սիրելէ:

— Սակայն անակնկալ տիրացումին մէջ չի կա-  
յանար ճշմարիտ երջանկութիւնը, ըսաւ Ֆիլոտէմ  
Ժպտելով:

— Ի՞նչ հազուագիւտ բան:

— Ո՛չ, եթէ մարդ ուշադրութիւն ընէ. լսէ Նոկ-  
րատէս, պէտք չէ ըղձալ, այլ այնպէս մը ընել որ  
ասիթը ինքնին ներկայանայ. չսիրել, այլ հեռուէն  
գուրգուրալ շտա ընտրեալ անձերու վրայ որոնցմէ  
մենք կը նախզգանք թէ քիչ համ պիտի առնենք  
եթէ բաղզն ու պարտգաները զանոնք մեզի արամադ-  
րեն, Պէտք չէ կին մը զարդորեկ այնպիսի յատկու-  
թիւններով, զորս մենք կը բաղձանք որ ունենայ,  
ոչ ալ այնպիսի գեղեցկութեամբ որ իր խօրհուրդը  
կը կազմէ, այլ ենթագրել որ անիկա ինքնանամ է,  
որպէսպի զարմանանք անոր փափկութեան վրայ:

միթէ առ չէ այն լաւագոյն խորհուրդը զոր իմաստուն մը կրնայ տալ սիրահարներուն։ Երջանիկ կ'ապրին անոնք որ իրենց թանկագին կեանքին մէջ գիտեն երբեմն ինայել, չնախատնուած քանի մը վայելքներու անգնահատելի մաքրութիւնը։

\* \*

Սեղօնի երկրորդ ոպասարկութիւնը աւարտելու ժամ էր։ Սեղան բերուած էին փասիաններ, attagas ներ, կարմիր ու կապոյտ հիմնալի արքայահաւաներ և կորապ մը իր ամրով փետուրներով, զոր եփած էին քառասուն և ութ ժամնուայ մէջ, որպէսզի իր թեւերը չխանձին։ Գոգաւոր ամաններու վրայ կը տեսնուէրն phlexideներ, հուալուսեր, ոպիտակ սիրտմարդ մը որ կարծես թիսած էր խոզի ճաղպով լեցուած և խորոված տասնըրութը թաշնդէններ, վերջապէս հարիւր հոգի անուցաններու չափ պարէն, բացէ մէկդի դրուած ընտիր կոտըններէն։ Սակայն այս բոլորը բան մը չէին վերջին կերպուրին քով։

Այս զուսի գործոցը (վազուց այսպիսի բան չէր տեսնուած Աղնքանդրիոյ մէջ) մատաղ խոզ մըն էր, որուն կէսը խորովուած էր և միւս կէսը իրբեւ արդանակ եփուած։ Անկարելի էր որոշել թէ ուրկէ սպաննուած էր և թէ ինչպէ՞ս փորը լեցուած էր։ Արդարեւ անիկա եփուած էր հաւու փարոճիկներով, կաֆաներով, թաշուններով, հիւթեղ թացաններով, յօլածոյ շերտերով և այն ամէն բաներով, որոնց զույթիւնը անվթար մնացած կենդանին մէջ անբառարելի կը մնար։

Հիտցուա ազաղակներ լուսեցան և Ֆօսթիւը վճռեց այդ կերպակուրին եղանակը ոսրվիլ։ Ֆրազիլաս ժպանելով փոխարերական վճիռներ տրակեց, Ֆիլոսէմը յանպառաստից երկառող մը գրեց ուր բառ մը

փոխնիփոխ առնուած էր երկու իմաստով, ինչ որ լացընելու չափ խնդացուց արդէն գինովցած Սէզօն։ Սակայն Պաքքիսը եօթը բաժակներուն մէջ եօթը հազուագիւա գինիները լեցնելու հրամանը տալէ առջ, խօսակցութիւնը գէլ զարձուածք մը տուաւ,

**Թիմօն Պաքքիսին դասնալով հարցուց։**

— Ինչո՞ւ այգքան խստ գանուեցաք այն աղջկան հանդէպ, զոր կ'ուզէի հետ բերել, ինչ որ աւըլլար պաշտօնակցուէի մըն էր։ Զու տեղդ եօ պիտի նախընտրէի աղքատ պերճաղին մը քան հարուստ տիկին մը։

— Խենթ ես զուն, ըստ Պաքքիս առանց վիճելու։

— Այսո՛, յաճախ տեսած եմ որ մարդիկ յիմարի տեղ կը գնեն անոնք որ բացառութար կը խիզախին ակնյայտնի ճշմարտութիւններու զէմ։ Ամէն մարդ համաձայն է նորօրինակ կարծիքներու հետ։

— Բարեկամա, հարցուր քովիններուդ, տեսնենք ձի՞շդ է։ ո՞ր բարեծնունդ մարդը իբրև աարփուէի պիտի առնէ աղջիկ մը որ զոհարեզէն չունի։

— Ես տած եմ, ըստ Ֆիլոտէմ պարզութեամբ։ կիները արհամարինցին զայն։

— Անցեալ տարի, շարունակեց տն, գարնան վերջերը, երբ Կիկերոնի աքսորը ինծի ալ վախնալու պատճառներ տուաւ, փոքրիկ ճամբորգութիւն մը ըրի։ Ալպեաններու սասրութը քաշուեցայ, Օրտպիտ կոչուած սիրուն վայր մը, որ կը զանուի Քլիսիուս փոքրիկ լիճին եղերքը։ Պարզ գիւղ մըն էր ուր հազիւ երեք հարիւր կին կար և անոնցէ մէկն ալ պերճաղին եղած էր, միւսներուն առաքինութիւնը պաշտպաններու համար։ Անոր տունը կը ճանչցուէր գրան վերեւ կախուած ծաղկեփունջէ մը։ Սակայն կարելի

չեր զինքը զանաղանել իր քոյրերէն, կտմ զարմուհին սերէն։ Զէր գիտեր թէ ի՞նչ են սնգոյրը, բուրումներն ու գեղեցկացնող գեղերը, թափանցիկ քողերն ու մազ զանգրելու երկաթները։ Զեր գիտեր խնամել իր գեղեթկութիւնը, և մարմոյն մազերը կը խլէր ձգախէժով, ինչպէս գէշ խօտերը կը հանեն ճերմակ մարմարէ բակի մը մէջ։ Մարդ կը դողայ երբ կը խօրուի թէ անիկա բոկոտն կը քալէր, այնպէս որ կարելի չէր համբուրել անոր մերկ ոտքերը, ինչպէս կը համբուրենք ֆօսթինի ձեռքերէն աւելի փափուկ իր ոտքերը։ Եւ սակայն այնքան հրապուրիչ էր ինծի համար որ, անոր թխագեղ մարմնոյն քով ես ամբողջ ամիս մը կը մոռնայի Հռոմը, երտնաւէտ Տիւրոսը և Աղեքանդրիան։

Դլխու շարժումով մը Նոկրատէս հաստատեց անոր խօսքերը և խմելէ վերջ ըաւ։

Սիրոյ մեծ պատահարը այն ատեն տեղի կ'ուսնենայ երբ մերկութիւնը կը յայտնուի։ Պերճաղիձները պէտք է գիտնային այս բանը և անակնկալներ խնայէին մեզի։ Արդ, կարծես թէ ընդհակառակն ամէն ճիգ կը թափեն մեզ պատրանաթափ ընկելու համար։ Կա՞յ աւելի տաժանելի բան մը, քան տաք երկաթի գրոշմներ կրող ծփուն մազեր։ Կա՞յ աւելի անախորժ բան մը, քան ներկուած այտեր, որոնց օընգոյրը համբոյրին կը փակի։ Կա՞յ աւելի ողորմելի բան մը, քան մատիտով քաշուած աչք մը, որուն սեւութիւնը կարուի ծուռ կերպով։ Ըմբռնելի պիտի ըլլար ինծի համար եթէ պատուաւոր կիներ գործածէին այս խորէտկան միջոցները։ ամէն կին կը օիրէ շրջապատուիլ սիրտհար մարդոց շրջանակով մը և առանք գոնէ ինքզինքնին չպիտի ենթարկէին ընտանի ձեւերու, որոնք կրնան գիտակաղերծ ընել իրենց ընտան վիճակը։ Սակայն այն պերճաղիձները, որոնք

իբրեւ նպատակ և իբրեւ հաօսյթի աղբիւր ունին միայն իրենց անկողինը, թող չվախնան որ փողոցներու մէջ նուազ գեղեցիկ պիտի երեւին։ ահա թէ ի՞նչ բան կարելի չէ ըմբռնել։

= Նոկրատէս, այս մասին ոչինչ գիտես, ըստ Քրիսիս ժպտելով։ Եւ գիտեմ թէ քան տարփածուի վրայ մէկը հազիւ կարելի է բռնել, և հինգ հարիւր մարդերէն մէկը՝ հրապուրել, անկողնի մէջ, հաճելի երեւնալէ առաջ, պէտք է փողոցին մէջ հաճելի ըլուալ։ Եթէ կարմիր և սեւ ներկեր չգործածէինք, ոչ ոք պիտի գիտէր մեր անցքը։ Այն փոքրիկ գեղեցկունին, որու մասին Ֆիլոտէմը խօսեցաւ, հրապուրելու դժուարութիւն չէր քաշեր։ որովհետեւ մինակն էր իր գիւղին մէջ, մինչդեռ հոս առանընհինգ հազար պերճաղիձներ կան, ինչ որ մրցում կ'ենթաղրէ։

= Զե՞ս գիտեր որ անազարտ գեղեցկութիւնը պաճուծանքի պէտք չունի և կը բաւէ ինքզինքին։

= Այո՛, շտո լաւ, այն ատեն մրցումի հանէ անազարտ գեղեցկութիւն մը և կնաթէնէն որ տգեղ է ու պառաւցած, դիր տոաջինը թատրոնի վերջին առավիճաններուն վրայ, պատմուծան մը հազցուցած և երկրորդն ալ՝ ասողերով բանուած իր շրջազգեստին մէջ դիր գերիներու յատկացուած վայրը, և երբ ժողովուրդը զուրց ելլէ նշանակէ անոնց արօւած գինը։ անազարտ գեղեցկութեան ութ օպօլ պիտի տան և կնաթէնէն՝ երկըւ մատօ։

= Մարդիկ անասուն են, եզրակացուց Սէզօ։

= Ո՛չ այլ պարզապէս ծոյլ են։ իրենց տարփուարներու ընարութեան համար չեն նեղեր ինքզինքնին։ Ամէնէն սիրուած տարփուէիները ամէնէն ստախօսներն են։

= Այս, ըստ Ֆրազիլաս, բայց ես այդ պարագան ալ սիրայօժար կ'ընդունիմ...

Եւ մեծ հրապոյրով պաշտպանեց շահագրգռութենէ զուրկ երկու նիւթեր:

\* \*

Մէկիկ, մէկիկ տասներկու պարուհիներ երեւցան։ Առաջին երկուքը որինդ կը նուագէին, վերջինը փոքրիկ թմբուկ մը կը զարնէր, իսկ միւսները բամբիւներ կը շաշեցնէին։ Անոնք ամբացուցին իրենց երիզները, ճերմակ ձգախէժով շփեցին իրենց փոքրիկ տրեխները և թեւատարած սպասեցին որ երաժշտութիւնը սկսի... Զայնախաղ մը ահա, յետոյ երկու և յետոյ ձայնաշար մը ու թեթեւ կը սոյթով մը տասներկու աղջիկները կը խոյանան։

Անոնց պարը հեշտախտիղ էր, մեղկ և առանց երեւութական կարգաւորութեան մը, հակասակ որ բոլոր աղջիկներն ալ նախապէս կանոնաւոր կերպով վարժուած էին։ Փոքրիկ տարածութեան մը վրայ կը դառնային և ալիքներու պէս իրար խառնուած էին։ Քիչ վերջ, զայգեր կազմեցին և առանց կանգ առնելու, քակեցին իրենց զօտիները և թող տուին որ իրենց վարդագոյն պատուածները վար իյնան։ Այր մարդոց շուրջ մերկ կիներու բուրում մը տարածուեցաւ, որ տիրապետեց ծաղիկներու բուրմանքին և կիսովին բաց ամաններու միսին դրլորշիներուն։ Յանկարծական շարժումսվ, գետին կը նետուէին, փորերնին դուրս ցցած, և բազուկնին աչքերնուն վրայ։ Յետոյ կ'ուղղուէին և իրենց մարմինը իրարու քովէ անցած ատեն, կը դպէին իրարու, սարսուուն ծիծերուն պառկով։ Թիմօն առիթը ունեցաւ ձեռքովը փայփայելու՝ տաք և խուսափուկ աղջր մը։

— Ի՞նչ կը խորհի մեր բարեկամը, ըստ մրավլաս իր տկար ձայնովը։

— Կատարելապէս երջանիկ կը զգամ ինքզինքս,

պատասխանեց թիմօն, երբեք ոյս զիշերուան չափ յատակօրէն չեմ ըմբռնած կնոջ գերագոյն պաշտօնը։

— Ի՞նչ է այդ պաշտօնը։

— Պոանկանալ արուեստով կամ տանց արուեստի։

— Կարծիք մըն է։

— Ֆրազիլաս, ահա առիթ մը ուր ոչինչ կրնանք ապացուցանել։ Գիտենք թէ ոչ մէկ բան գոյութիւնունի և ատիկա ալ որոշ չէ։ Պարզապէս յիշելու համար կ'ըսեմ այս բաները և զոհացնելու համար քու հոչակաւոր մտամոլութիւնդ։ Թոյլ առւր որ վիճելի և յեղեղուած նիւթ մը ձեռք առնեմ, ինչ որ կը շահագրգռէ զիս, ես որ պիտի հաստատեմ զայն և զոր մարդոց մեծամասնութիւնը կը ժխտէ։ Գալով մտած ման, ինքնատպութիւնը օտագութենէ աւելի ցնորական իտէալ մըն է, զոր զուն ալ զիտես։

— Լեռպօսի զինի առւր ինծի, ըստ Սէզօ գերիին, միւս զինիէն աւելի զօրաւոր է։

— Ես կը պնդեմ թէ, զինքը խարող մարդու մը նուիրուելով և մերժելով ուրիշ ամէն մարդ (կամ հազիւագիւա շենացողներու յանձնուելով, ինչ որ նոյնն է) ծնունդ տալով տղաքներու, որոնք ծնելէ առաջ կ'եղծեն իր մարմինին ձեւը և ծնելէ վերջ կը լափեն զայն, կը պնդեմ թէ կին մը այսպէս ապբելով, անարժէք կերպով կ'անցնէ իր կեանքը, և երիտասարդ աղջիկը իր ամուսնութեան օրը կը խարուի։

— Այսպէսով պարտականութեան մը հնազանդած ըլլալ կը կաբծէ, ըստ Նոկրատէս առանց համոզաւմի։

— Պարտականութիւն մը, որու հանդէպ. միթէ այդ կինը ազատ չէ։ իրեն վերաբերեալ խնդիր մը իր ձեռքովը կարգադրելու։ Անիկա կին է և իրրեւ կին ընդհանրապէս քիչ զգայուն է մտաւոր հաճոյքներու հանդէպ և մարդկային հաճոյքներու կէսին անծանօթ

Հմալու գոհունակութեամբ, ամուսնութեամբ ան ինքինքը կը զրկէ հեշտանքի միւս երեսէն։ Օրինակ երիտասարդ աղջիկ մը իր ամենաբուօն տարիքին մէջ կրնայ ըսել։ «Պիտի ճանչնամ ամուսինս, յետոյ առա թերեւս առաներկու տարփածուներ։» և կը կարծէ՞ք որ անիկա պիտի մեռնի առանց ուեէ բանի մը վրայ ցաւելու։ Այն օրը, երբ կեանքէն բաժնուիմ, երեք հազար կիներ չպիտի բաւեն ինձի։

— Պարծենկոտ ես, ըստ Քրիսի։

— Ես խունկերով, ի՞նչ ոսկեղէն տողերով չպիտի գովարաննք բարերար պերճաղիւները, գոչեց քաղցրաբարոյ Ֆիլոտէյը։ անոնց չնորհիւ մենք կ'ապատինք բարդ նախազգուշութիւններէ, նախանձէ, նարքներէ և կնամոլի սրտաբոփումներէ։ Անոնք են որ մեզի կը խնայեն սպասումներ անձրեւի տակ, խսխուա սանդուղներ, գալանի գուռներ, ընդմիջուած ժամադրութիւններ, բռնուած նամակներ և զժուարհասկնակի նշաններ։ Որքան կը սիրեմ ձեզ, ով սիրելի զլուխներ, քանի մը կտոր զրամի փոխարէն դուք մեզի կուտաք ինչ որ ուրիշ մը զժուար պիտի տար երբեւ չնորհ մը, ժումկալութեան երեք շաբաթներէ վերջ։ Զեր լուսաւորեալ հոգիներուն համար զոհողութիւն մը չէ՝ ոէքը այլ երկու սիրահարներու փոխանակած համահաւատաօր չնորհ մը։ Զեզի տրուած գումարները չեն կրնար փոխարինել ձեր անզնահատելի գրգանքը, այլ զանոնք արգար գնահատութեամբ մը կը յատկացնէք այն պերճանքին, որուն զերազոյն հաճոյակատարութեամբ մը հոգ կը տանիք և ուր ամէն գիշեր կը քնացնէք մեր պահանջկոտ հեշտութիւնը։ Եւ որովհետեւ անթիւ էք զուք, ամէն ատեն ձեր մէջ կը գտնենք և՛ մեր կեանքին երազը և՛ մեր զիշերներուն քմայքը, բոլոր կիները օրը օրին, մազեր՝ ամէն նրբերանգներով, բիբեր՝ ամէն գոյներով

և շրթունքներ՝ ամէն համերով։ Երկինքի տակ չկայ մաքուր ոէր մը զոր չկարենանք կեղծել, ոչ ալ խորշելի ոէր մը զոր չկամարձակինք առաջարկել։ Քաղցրաբարոյ էք չնորհազուրկներու հանդէպ, վշտահարներու միխթարիչը, բոլորը կը հիւրընկալէք և գեղեցիկ էք, գեղեցիկ։ Քրիսի, Պաքքիս, Սէզօ, Ֆոսթին, ահա թէ ինչու կ'ըսեմ թէ արդար է առառածներու այդ օրէնքը, որ պերճաղիճներուն կը չնորհէ տարփածուներու յաւիտենական ցանկութիւնը և առաքինի կիներուն՝ յաւիտենական նախանձ։

Ա՛լ պարուհիները չեին պարեր։

Երիտասարդ լարախաղաց մը ներս մտած էր. գաշոյններով ձեռնածութիւններ կ'ընէր և ցցուած շեզերու մէջէն ձեռքերուն վրայ կը քալէր։

Կոչնականներուն ուշադրութիւնը ձեռնածուին վատագաւոր խոզին վրայ կեղրօնացած ըլլալով, Թիմօն Քրիսիսին նայեցաւ և առանց տեսնուելու քիչ քիչ երկնցաւ անոր ետեւը, մինչեւ անոր օտքերուն և գերնին դպելու աստիճան։

— Ո՛չ, կ'ըսէր Քրիսի ցած ձայնով, ոչ բարեկամ։

Սակայն Թիմօն իր թեւը անցուցած էր անոր մարմինին շուրջ, շրջազգեստին լոյն ձեղքուածքէն և փափկորէն կը զգուէր պառկած պերճաղիճին նորը ու ջերմագին մորթը։

— Սպասէ՛, կ'ազերոէր Քրիսի։ Երմա կը տեսնեն. Պաքքիսը պիտի բարկանայ։

Երիտասարդը ակնարկ մը պատցնելով իր շուրջը, համոզուեցաւ որ զինքը չեին դիտեր։ Սիրտ առաւ և զգուեց զայն մինչեւ այն աստիճան, երբ կիները հազուաղէպօրէն կը զիմազրեն քանի զործը մինչեւ հոն հատած է։ Յետոյ, մահամերձ ամօթխածութեան մը յետին խղճահարութիւնները վճռական

ապացոյցով մը խեղելու համար, իր քոակը դրաւ  
պերճազիճին ձեռքին մէջ որ պատահաբար բաց էր  
այդ միջոցին:

Քրիսիս ալ չդիմադրեց:

Եւ ստկայն երիտասարդ ձեռնածու աղջիկը կը  
շարունակէր իր նուրբ և վաանգաւոր խաղը, ձեռքե-  
րուն վրայ կը քալէր, որածեւ և երկար սուրերու  
մէջաեղ ոտքերը տոկախ գլխուն առջեւ: Իր վաան-  
գաւոր դիրքին ու թերեւո վէրքերու վախին մէջ  
այնպիսի ճիգ մը ի գործ կը դնէր որ, իր այտերուն  
վրայ առաք ու մթագոյն արիւն մը կը խուժէր և  
կը բոցավոէր իր բաց աչքերուն փայլը: Հասակը  
կը ճկէր ու կ'ուղղուէր և օրունքները պարուհիի մը  
թեւերուն պէս կը բացուէին, իր մէկ լանջքը ան-  
հանգիստ շնչառութեամբ մը կ'ոգեւորէր:

Կը բաւէ, ըստ Քրիսիս կարուկ ձայնով, ջը-  
ղայնացուցիր զիս, հանգիստ ձգէ զիս, հանգիստ:

Եւ այն պահուն, երբ երկու եփեսոսցուեիները  
ու կ'ելլէին, ըստ աւանդութեան խաղալու համար  
էռմանթրօրիսի առասպելլ, Քրիսիս անկողնէն վար  
անեցաւ և աենդայոյզ կերպով դուրս ելաւ:

## Գ.— ՌԱՔՕԹԻՍ

Հազիւ դուռը փակուած էր, երբ Քրիսիս ձեռքը  
դրաւ իր առափանքին բոցավոս կեղրոնին վրայ, ինչ-  
պէս վէրքի կոտանքը մեղյելու համար մարդ կը  
ճնչէ ցաւատանջ կէտ մը: Յետոյ սիւնի մը կոթնելով  
մատները ճիստեցուց և ցած ձայնով պօռաց:

Ուրեմն զես ոչի՞նչ գիտէր:

Քանի ժամերը կ'անցնէին, իր յաջողութեան ան-  
հաւանականութիւնը կ'աւելնար և կը յայտնուէր ի-  
րեն համար: Եթէ յանկարծ հայելին ուզէր, ձշմար-

առւթիւնը ճանչնալու յանդուցն միջոց մը գործածած  
պիտի ըլլար: Եթէ հայելին գողցուած էր, այդ պա-  
րագային բոլոր կասկածները իր վրայ պիտի իյնային  
այն ատեն ալ կօրսուած էր: Միւս կողմէ ալ չէր  
կրնար սպասել առանց կենութեաւ: անհամբերութենէն  
էր որ սրահէն մեկնեցաւ:

Թիմօնի անշնորհ ընթացքը դայրացուցած էր զին-  
քը խուլ կերպով և զինքը հասցուցած դողահար գե-  
րագրգութեան մը, որուն պատճ սուաւ ստիպուեցաւ  
իր մարմինը կոթնցնել հոկայ ողորկ ու զ-վ սիւնին:

Տագնապ մը նախզգաց և վախցաւ: Կանչեց Ա-  
րէթիաս գերուեկին:

— Պահէ գոհարեղէններս: դուրս կ'ելլեմ:

Եւ եօթը առտիճաններէն վար իջաւ:

Տաք էր գիշերը: օդին մէջ ոչ մէկ շունչ կը հո-  
վահրէր քրախնքի կաթիւներով ծանրացած իր ձակա-  
տը: Պատրասնաթափութիւնը աճեցուց իր գէշ արա-  
մազրութիւնը և զինքը դեղեւեցուց:

Փողոցին հետեւելով սկսաւ քալել:

Պաքքիսին առւնը կը գտնուէր Պրուքիօնի  
ծայրը, օտարականներու քաղաքին, Ռաքօթիսի սահ-  
մանին վրայ, ուր կը բնակէին նաւազներ և եգիպ-  
տուեիներ: Զինորաները որոնք ցերեկուան հեղթուցիչ  
առքին ատեն, խարսխած նաւերու վրայ կը քնանա-  
յին, հոն կուգային գիշերը անցնելու մինչեւ լոյս և  
նախորդ օրուան ամբողջ վաստակնին ծախսելու աղ-  
ջիկներու և գինիներու համար:

Քրիսիս մատւ գորիններու մէջ, լի ձայներով, ե-  
սուզեռով և բարբարոս երաժշտութեամբ, բաց դուռ-  
ներէն ներս գաղապողի կը նայէր, ճրագներու ծու-  
խովը ապականած սրահներ, ուր արբեցած զոյգեր կը

սիրաբանէին։ Տուներու առջեւ շարուած քած քարէ նստարաններու առջեւ, գոյնզգոյն հազուած խեղկատակներ, մութին մէջ և մարդկային կրկնակ բեռի մը տակ, կը պօստիյն և կը շարժկատէին,

Քրիսիս խոռվուած կը քալէր. տարփածու չունեցող կին մը աղաչեց իրեն. ծերունի մը շօշափեց իր կուրծքը. մայր մը իր աղջիկը նուիրեց իրեն և ապու գիւղացի մը իր ծոծրակը համբուրեց. Քրիսիս յարածուն երկիւղով մը կը փախէր։

Յունական քաղաքին օտարականներու այս քաղաքը իրեն համար լեցուն էր մթութեամբ ու վտանգներով։ Ազէկ չէր ճանչնար անոր լարիւրինթոսէ փողոցները և քանի մը տուններու գտղոնիքը։ Երբ կը ճամարձակէր հոն երթալ, հեռուէն հեռու միշտ կը հետեւէր նոյն ուղիղ ճամքուն, որ կը առնէր կարմիր դուռ մը և հոն կը մոռնար իր առօրեայ տարփաւորները, զնդերուաւ ու երիտասարդ իշտպանի մը անխոնջ դրկապնդրումին մէջ։ Ասկէ զատ հաճոյքով կը վճարէր անոր։

Սակայն այդ գիշեր, առանց եախն դառնալու, զդաց որ զոյզ քայլեր իրեն կը հետեւէին։

Աճապարեց, քայլերը նոյնպէս արագացան. սկսաւ վազել, ետեւէն վազեցին, այն ատեն խելայեղած ու թից փողոց մը մտաւ, յետոյ հակառակ ուղղութեամբ ուրիշ մը, յետոյ երկար ճամքայ մը որ անծանօթ ուղղութեամբ մը կը բարձրանար։

Կոկորդը չորցոն, քունքերը ընուած այսպէս կը վազէր և ամբողջովին տժգոյն ու մոլորած աջէն ձախ կը դառնար։

Վերջապէս պատ մը գորեց իր ճամբան. անել փողոցի մը մէջ մտած էր։ Աճապարանքով ուզեց ետ դառնալ, երբ թուի ձեռքերով երկու նաւազներ գուցեցին նեղ անցքը։

— Ո՞ւր կ'երթաս, ոսկեայնեաիկ, ըսաւնաւազներէն մին իմնդալով։

— Թողէ՛ք անցնիմ։

— Ի՞նչ, երիտասարդ աղջիկ, մոլորած ես, բունայինք, մաքօթիսը լաւ չե՞ս ճանչնար. հիմա քաղաքը պիտի ցուցնենք քեզի։

Եւ երկուքն ալ անոր զօտիէն բռնեցին։ Քրիսիս պօսաց, կոււեցաւ, բռունցքներ տեղացուց, ստկայն երկրորդ նաւազը անոր երկու ձեռքերը միանդամայն առաւ ձախ ձեռքին մէջ և ըսաւ։

— Հանգիստ կեցիր, զիտես որ այստեղ չեն սիրեր Յօնները. ոչ ոք քեզ օգնելու պիտի գայ։

— Ես Յօնն չեմ։

— Կը ստես, ձերմակ մորթդ և ուղիղ թիթդ քեզ կը մատնեն յանձնուէ, եթէ զաւազան ւաելէ կը վախնաս։

Քրիսիս Յայեցաւ խօսողին և յանկարծ անոր վիզին պլոււեցաւ.

— Կը սիրեմ քեզ, քեզի պիտի հետեւիմ, ըսաւ ան։

— Դուն մեզ երկուքիս ալ պիտի հետեւիս. ընկերու ալ իր բաժինը ոչէտք է ունենայ. քոլէ մեզի հետ, չպիտի ձանձրանաս։

Նաւազները ո՞ւր կ'առաջնորդէին զայն, Քրիսիս չէր գիտեր և ստկայն երկրորդ նաւազը, իր խոտութեամբ ու անասունի զլուխովը իրեն հաճոյք կը պատճառէր, անոր կը նայէր տյն անխոսով նայուածքով, զոր կ'ունենան քածերը միօին առջեւ։ Կը ծոէր իր մարմինը, քալած ատեն անոր հպելու համար։

Արագ քայլերով կարեցին անցան տարօրինակ փողոցներ, ուր ոչ լոյս կար, ոչ կետնքի շարժում։ Քրիսիս չէր հասկնար թէ անոնք ինչպէս կը գտնէին

իրենց ճամբան գիշերային այդ լարիւրինթոսին մէջ ուրկէ ինք միայնակ չպիտի կարենար դուրս ելլեւ, այնքան որ գափիները այլանդակօրէն խառնուած էին իրարու։ Գոց դուռները, ամայի պատուհաններն ու անշարժ ռաւուերը կը վախցնէին զինք։ Անոնց վերև, իրարու մօտ շինուած առներու վերև կը տարածուէր աժգոյն երկինքի ժապաւէն մը, որ լուսնալոյսով ողողուած էր։

Վերջապէս կեանքի նշաններ երեւցան, Փողոց մը դարձած ատեննին, յանկարծ ութը տասը լոյսեր երեւցան, լուսաւորուած դուռները ուր կիզած էին նապաթիացի կիներ, մէջտեղը երկու կարմիր լապտերներու, որոնք վարէն կը լուսաւորէին անոնց գլուխները, ուկեայ գլխարկներով զարդարուն։

Հեռուէն նախ լսուեցաւ մրմունջ մը որ հետզհետէ կը մեծնար, յետոյ սայլերու, նետուող հակերու, իշուքայիերու և մարդկային ձայններու աղմուկ մը։ Ռաքօթիսի հրապարակն էր հոն, ուր կը զիզուէր ինը հարիւր հազար բնակիններու անհրաժեշտ պարէնը, մինչ Ալեքսանդրիան կը քնանար, Բանջարեղէնի, լուսասի արմատի, պսպղուն ոլոսնի և ձիթապաուղի կողման կանաչ դէզերու մէջտեղէն մտան հրապարակի տուները։ Մանիշակագոյն կոյտի մը մէջէն, Քրիսիս առաւափ մը թութ և առանց կենալու սկսաւ ուտել, վերջապէս հասան ցած դրան մը առջեւ, և նաւազները վար իջան անոր հետ որուն համար գողցած էին Անատիօմէնի իրական Մարգարիտները։

Ընդարձակ սրահ մը երեւցաւ։ Հինգ հարիւր հոգի, լուսնալուն սպասելով կը խմէին դեղնազոյն գարեջուր մը, և կ'ուտէին թուզ, ոսպ, շուշմայէ կարկանդակներ և օլիրէ հաց։ Անոնց մէջտեղ պոռչացող կիններու ամբոխ մը կը շարժկաէր, կրակէ մթնոլորտի մը մէջ

Կրփներանգ ծաղիկներու և սեւաթոյր մազերու ամբողջ դաշտ մը։ Աներդիք և անտառն ողքատ աղջիկներ էին անոնք, որոնք ամէնուն կը պատկանէին։

Մնացորդներ մուրալու կուգային անոնք ստարուպիկ, կուրծքերնին մերկ և հազիւ փորերնին ծածկած կարմիր կամ կապոյտ քուրջով մը։ մեծ մտութախ թեւին վրայ կը կրէր ձորձերու մէջ փաթթուած երախայ մը։ Հոն ալ պարուհիներ կային, վեց եղիպաւէիներ կեցած էին բարձր տեղ մը երեք երաժիշտներէ բազկացած նուազախումբի մը հետ, որոնց մէ երկուքը ճպոտներով կաշիէ փոքրիկ թմբուկներ կը զարնէին, մինչ երրորդը հաչեղ արոյրէ ճակ մը կը շարժէր։

— Օ՛, շաքարներ, գոչեց Քրիսիս ուրախութեամբ։ Եւ փոքրիկ վաճառորդուհիէ մը գնեց։

Սակայն յանկարծ մտրմուք մը զգաց, այնքան որ անտառնելի էր այդազառատ սրահին հօտը և նաւազները իրենց թեւերնուն վրայ առնելով զոյն թարին։ Դուրսը քիչ մը գտաւ ինքզինքը։

— Ո՞ւր կ'երթանք, աղաչեց ան, շուա ընկնք, ալ չեմ կրնար քալել, կը տեսնէք որ չեմ զիմազեր և բարի եմ։ սակայն կարելի եղածին չափ շուտով անկողին մը գտէք, եթէ ոչ փողոցին մէջ վար պիտի իյնամ։

## Դ. — ԲԱԳՈՍՅՈՆ ՊԱՔՔԻՍԻՆ ՏԱՆ ՄԷՋ

Երբ Քրիսիս վերադարձաւ Պաքքիսին դրան առջեւ, լեցուեցաւ այնպիսի հեշտալի զգայնութեամբ մը զոր մարդ կ'ունենայ երբ մարմինը կը լոէ և տոփանքը հանդարատ է։ Թեթեւցած էր իր ճակատը և բերանը քաղցրացած, միայն զեռ ընդհատուած վեշ մը կը խեղդէր ներսիդին։ Քրիսիսը սրահէն

մեկնելէն ի վեր շուայտանքը բոցի մը պէս բոլորած էր:

Տունը ուրիշ բարեկամներ եւս ներս մտած էին, որոնց համար առաներկու պարունիներ դիւրին որո մըն էին: Քառաօտն ձմլուած պատկներ ծաղիկներ կը սփոքին գետնին վրայ, Սիրակուսացի զինիի տիկ մը անկիւն մը թափուած, ոսկեզօծ գետի մը պէս մինչեւ սեղանը կը հասնէր:

Ֆիլոտէմը, Թօսթինի քովիկը պառկած, պատըռտելով հանդերձ անոր պատմումանը, երգելով կ'արտապանէր քերթուածներ, զորս գրած էր անոր մատին.

— Ո՛վ ուտեր, կ'ըսէր ան, ո՛վ անուշ ազդրեր, բոլորակ զիստեր, ուսեր, ստինքներ, ստուսուն ծոծրակ, ո՛վ զուք որ զիս կը խննթեցնէք, ջերմին ձեռքեր, վարժ շարժումներ և խօսուն լեզու. գուն Հառվմէացի ես, չատ թուխ ես և չես երգեր Սաֆոին ատղերը, սակայն նոյնինքն Փէրոէն հնդիկ Անտրօմէնին առարփածուն էր:

Անդին, Սէզօն, փլած պտուղներու մէջտեղ փորի վրայ սեղանի մը երեսին պառկած էր և Եգիպտոսուի զինիին շոգիներովը կատարելապէս ինքզինքը կորսնցուցած, իր աջ ստինքին պառկէր կը թաթիսէր ձիւնեղէն օշարակի մը մէջ և ծիծաղաշալժ խանդաղատնքով մը կը կրկնէր.

— Իսէ՛, ձագուկս, ծարաւ ես, խմէ՛ փոքրիկս, խմէ՛, խմէ՛, խմէ՛,

Աֆրօթիզիան, որ սակաւին զերի էր, ոյր մարդոց շրջանակի մը մէջ կը յաղթանակէր և իր զերութեան վերջին գիշերը կը աօնէր անկարգ շուայտաւթեամբ մը: Ազեքսանդրական բոլոր բազոսատօններու աւանդութեանց հնազանդելու համար ամէնէն տագ, յանձնուած էր միանգամայն երեք առարփածուներու և սակայն իր ջանքը հոս չէր աւտրեր, անի-

կա, պերճաղիճ ըլլալիք գերունիներու օրէնքին համաձայն, մինչեւ առաւօտ անխոնչ եռանդով մը պէտք է ապացուցանէր թէ իր նոր աստիճանը երբեք չէ յափշտակած:

Միայն սիւնի մը ետին ոտքի կեցած, Նոկրատէսն ու Թրազիլասը մարդավարի կը զինէին Արենդիլասի և Թարնէտափ յարաբերական արժէքի մասին:

Սրահին միւս ծայրը, Սիրթօքիան Ռօտիոը կը պաշտպանէր կոչնականի մը զէմ, որ զինքը չափազո՞նց կը նեղէր:

Երկու եփեսոսցունիները երբ տեսան որ Քրիստոս ներս մտաւ, անմիջապէս ընդառաջ վազեցին:

— Երթանք Քրիսէ. Թէանօն կը մտայ իսկ մենք կը մեկնինք:

— Եօ ալ կը մնամ. ըստ պերճաղիճը, և կը ռնակի վրայ պառկեցաւ վարդերով ծածկուած մեծ անկողնի մը վրայ:

Զայներու և նետուած դրամներու աղմուկ մը գրաւեց իր ու շաղրութիւնը: Թէանօն էր որ իր քոյրը ծաղրելու համար ծիծաղներու և ճիշերու մէջտեղ, մտադրած էր խաղալ Տանակի առասպելը. նետուած իւրաքանչիւր գրամի հետ խելայեղ հեշտութիւն մը ձեւացնելով: Պառկած վիճակի մէջ իր գրգռիչ ամբարշտութիւնը կը զբօցնէր կոչնականները, որովհետեւ ա՛յ անցած էր այն ժամանակը երբ Կայծակը կը սպաննէր անոնք որ Անմահը կը ծաղրէին: Սակայն, ինչպէս կը վախցուէր արդէն, խազը զէշ վերջաւորութիւն մը ունեցաւ: Զախաւեր կոչնական մը վիրաւորեց խեղճ փոքրիկ աղջիկը, որ սկսաւ բարձրածայն արտասուել:

Աղջնակը միիթարելու համար, պէտք էր նոր զբօսնք մը հնարել:

Երկու պարուհիներ սրահին մէջտեղը սահեցուցին մինչեւ բերտնը լեցուն գինիով բոօօրագոյն ըմպանակ մը, և անոնցմէ մին թէանօին սաքերէն բըռնելով, զլխու վրայ զայն դարձուց և օկսաւ գինի խմցնել իրեն, մինչ աղջիկը կը ցնցուէր ծիծաղով մը զոր չէր կրնար զապել:

Այս գողափարը այնպիսի յաջողութիւն մը գտաւ որ ամէն մարդ մօտեցաւ և երբ սրնգահար աղջիկը ոտքի ելաւ, երբ տեսնուեցաւ թէ դէմքը բոցտվառած էր արեան խուժումէն և գինիի կաթիշները վար կը հոսէին, հանդիտականները այնպիսի զուարթութեամբ մը լեցուեցան որ Պաքքիս ըստաւ Սէլէնէին.

— Հայելի մը, հայելի մը, թողնայի թէ ի՞նչ եղած է իր դէմքը:

Գերուհին պէօնդէ հայելի մը բերաւ:

— Ո՛չ, աս չեմ ուզեր. Ռոտոփիսի հայելին քե՛ր, կ'արժէ այս նեղութիւնը յանձն առնել:

Մէկ ոստումով, Քրիսիս ուզգուած էր. արիւնի ալիք մը խուժեց այտերուն, յետոյ իջաւ և պերճաղիճը կատարելապէս աժգունեցաւ. ոիրաղ ուժգին կը բարախէր և աշքերը յառած էր այն դրան ուրկէ գերուհին դուրս ելած էր:

Այդ պահը վճառկան ազդեցութիւն մը պիտի ընէր իր կեանքին վրայ: Անդին մնացած վերջին յօյսն ալ կամ պիտի ցնդէր կամ պիտի իրականանար:

Տօնախմբութիւնը կը շարունակուէր իր շուրջը. չես զիտեր ուրկէ նետուած հիրիկէ պսակ մը, զարնուեցաւ իր բերնին և շրթունքներուն վրայ ձգեց բեղմափոշի դառն հած մը: Մարդ մը անոր մազերուն վրայ թափեց բուրումներու սրուակ մը, որ արագօրէն հոսելով թրջեց իր ուսերը: Լեցուն բաժակի մը մէջ նետուած նուռ մը արատաւորեց իր մե-

առջու պատմումանը և թափանցեց մարմինին: Շքեզորէն ան կը կրէր բազուսանին ամբողջ աղտերը:

Դուրս ելած գերուհին չէր վերադանար:

Քրիսիսը մարմարի պէս միշտ աժգոյն կը մար և քանգակուած տօսուածուհիի մը պէս անշարժ էր: Թիչ մը անդին ատրփանքով խելայեղ կնօշ մը միօրինակ ու համաշտփ հեւքը կը չոփէր անցնող ժամանակը. իրեն թուեցաւ թէ այդ կինը նախօրդ գիշերուընէ ի վեր կը հեծենէր: Պիտի ուզէր բան մը խածնել, կատարել իր մասները և աղաղակել:

Վերջապէս Սէլէնէն վերադարձաւ պարապ ձեռքերով:

— Հայելի՛ն, հարցուց Պաքքիս:

— Հոն... հոն չէ... զող... զողցուած է, թոթովեց գերուհին:

Պաքքիս այնպիսի ոուր աղաղակ մը արձակեց որ բոլոր ներկաները լուցին, և ահարկու լուութիւն մը յանկարծ ընդհատեց ժիորը:

Մրահին ամէն կողմերէն, այրերն ու կիները մօտեցան. գատարկ փօքրիկ մեղ մը մնացեր էր միայն. ուր Պաքքիսը ինքնակորոյս կը մնար ծնկաչոք ինկած գերուհիին աղեւ:

— Ի՞նչ ըսիր... ի՞նչ ըսիր, ոռնաց Պաքքիս: Եւ օրովհեաեւ Սէլէնէն չէր պատասխաներ, ուժգնորէն բանեց անոր կոկորդէն:

— Դո՛ւն զողթար չէ. զո՛ւն զողթար. սակայն պատմախան ոուր, թշուտուկան փօքրիկ քոծ, մը պակի հարուածներով քեզ խօսեցնել պիտի տամ:

Այն ատեն զարհուրելի բան մը պատմեցաւ: Ազնակը սարսափած, տանջանքի և մահուան երկիւզակը լացուած, այդ վախը զոր երբեք չէր ունեցած կեանքին մէջ, ըստ ահապարանքով.

— Ես չեմ, ես չեմ, Աֆրօսիզիան է:  
— Քո՞յրդ.  
— Այս', այս', ըստն խառնածինները, Աֆրօսիզիան գողցած է:  
Եւ քաշկատելով Պաքքիսին բերին իրենց քայրը  
որ նուղած էր արդէն:

### Ե. — ԽԱԶԵՑԵԱԼ ԱՂՋԻԿԸ

Բոլորը միաձայն կրկնեցին.

— Գոզե Աֆրօսիզիան է, քա՛ծը, քա՛ծը, նե-  
խած քա՛ծը, գո՛զը:

Իրենց անձնուկան վախը կը կրկնովառէր նա-  
խասիրուած քրօջ հանգէստ ունեցած առելութիւնը:  
Արեթիսո կից մը զարկաւ անոր կօւրծքին:

— Ուր է հայելին, վերսկսաւ Պաքքիս, ուր  
դրիր:

— Տարփածուին տուած է:  
— Ո՞վ է այդ մարդը:  
— Նաւազ մը:  
— Ո՞ւր է անոր նաւը:  
— Այս իրիկուն Համմ մեկնեցաւ: Ալ չպիտի ան-  
ես այդ նաւը: Պէտք է խոչել զայն, ոյդ քա՛ծը,  
քա՛ծը, որիւնոթոթախ անուսունը:

— Ա՛, տասւածներ, տասւածներ, ըստ Պաք-  
քիս որառուելով.

Յետոյ իր վեշտը խելոյեղ զայբոյթի մը փոխ-  
ուեցաւ:

Աֆրօսիզիան ինքզինքը գուած էր, սակայն ուր-  
սոփէն ջլառուած ոչինչ կը հասկեար անցած գտրձո-  
ւէն. առանց ձայն հանելու և առանց լալու կը  
կնար:

Պաքքիս անոր մազերէն բանեց, քաշկառեց զայն

աղառոտած գետնի վրայէն, ուր թափուած էին ծո-  
վիկներ և գինի, և զոչեց.

— Ի խոչ, ի խաչ, գամերը բերէք, բերէք մաւրձը:

— Ո՞հ, ըստ Աէզօ քովը նստաղ կնոջ, տօսնկ

բան երբեք չեմ տեսած. հետեւինք իրեն:

Բոլորը աճապարանքով հետեւեցան իրեն: Անոնց  
կտան էր նաև Քրիստոր, ան որ միայն կը ճանչնար  
յանցուորը և այս բոլորին միակ պատճառն էր:

Պաքքիսը ուզզակի քնաց գերուհիներու սենեակը,  
քոռանկիւն սրտի մը երեք տապաստակներով, ուր  
գերուհիները զոյտ զոյտ կը քնանային առասւան գէմ:  
Խորը, յաւիտենապէս ներկայ սպառնալիքի մը պէս,  
կը բորձրանար Տի ձեւով խոչսփոյա մը, որ մինչեւ  
այդ օրը չէր գործածուած:

Կիներու և այրերու ոտրասա մրմօւնջին մէջանզ,  
չըս գերիներ մարտիրոսուհին բորձրացուցին մինչեւ  
խաչափոյախն թեւերը:

Աղջկան բերնէն գետ ոչ մէկ ձայն ելած էր, սա-  
կայն երբ իր սերկ կանուկին վրայ զգաց խորառւրոր  
գերանին պողութիւնը, աչքերը խոշոր մը բացու և  
ընդհատ հեծեծանք մը որձակեց որ շարու-  
նակուեցու մինչեւ վերջ:

Գերանին մէջանզը ցցուած փայտէ սիօթ մը վրայ  
հանեցին զայն. ոյս սիօթ մարմինը կրելու կը ծո-  
այէր և չէր թողուր որ ձեռքերը բզքաւին:

Յետոյ թեւերը ըտօին:

Քրիստո կը նայէր ու կը լաէր: Ի՞նչ կրնար ըոել-  
չէր կրնար գերուհին անմեղ հաշակել տանց ամբո-  
տանելու Դեմետրիոսը, որ զերծ էր ամէն հետապնդու-  
մէ և կրնար անողոք կերպավ իր վրէծը լուծել: Ասկէ  
զո՞ս, գերուհի մը հորառութիւն մըն էր և Քրիստո-  
սիակալութեամբ մը կը հրճուէր, կը կը խօրհէր թէ

իր սոսխուհին երեք հազար արտիվիթի արժէքով հա-  
ըըստութիւն մը պիտի փճացնէր ինքն իր ձեռքով,  
ինչպէս եթէ այդ գրամբ նետուած ըլլար Կօնօթի  
մէջ։ Եթոյ կ'արժէ՞ր զբաղիլ գերուհիի մը կեանքով։  
Հէլիօրէն Պաքքիսին երկարեց առաջին գամը և  
յուրձը, ու չըշարանքը ոկատ։

Գիւնովութիւնը , զայրոյթն ու հակառակութիւնը ,  
բոլոր կերքերը միանգամայն , նոյնիսկ կնոջ օրտին  
մէջ ապրող անզթութեան բնազդը կը փօթորկէին  
Պաքքիսին հօգին այն վայրկեանին , երբ առաջին  
հարուածը զարկաւ . այդ միջոցին իր արձակած ճիշը  
այնքան սուր էր որքան Աֆրոտիզիային ճիչը . երբ  
բաց ափին մէջ գտար ծռեցու :

Պաքքիս երկրորդ ձեռքն ալ գամեց . մէկը միւ-  
տին վրայ դնելով առքերն ալ գամեց . յեայ , երեք  
վէրքերէն դուրս ժայթքող արիւնէն գերագրգոռւած ,  
ողաղակեց .

— Դեռ չի՝ բաւեր, առ քեզի, զո՞ղ, իս՞կ, նա-  
շատիի աղջիկ:

Եւ մէկը միւսին ետեւէն հանելով իր մազերուն  
երկար գնդառուղները, ուժգնօրէն զանօնք կը միշրճէր  
անոր ծիծերուն, միտին, փորին ու զիստերուն մէջ։  
Երբ ու ձեռքին մէջ ուրիշ ու է զէնք չմոց, ապ-  
առկեց դժբախտ աղջիկը և թքաւ անօր մօրթին  
վրայ։

Պահ մը գիտեց իր լուծուած վրէժինդրութեան գործը, յետոյ բոլոր կոչնականներուն հետ մեծ օրահը վերադարձաւ։ Միայն Թրազիլասն ու Թիմոնը չետեւցան իրեն։

Վայրկեռն մը ինքնամփոփուելէ զերջ, Թրագիւաս  
քիչ մը հազար, ազ ձեռքը դրաւ ձախին մէջ, զլուխը

զեր վերթուղ, շարժեց թարթիչները և ծառեցաւ խաչալ աղջկան որ անընդհանուր կը ցնցաւէր զարհուրելի դպրով մը:

— Թէեւ բազմաթիւ անդամներ հակառակոծ ըլուամ բացարձակ համարուսող տեսութիւններու, ըստ Ֆրազիլաս ողջկան, չեմ կրնար ժխտել թէ նման անակնկալ պարտգայի մը մէջ, դուն լուրջ կերպով մը պիտի ընտանենաս Սթօյիկեան տառներսւն հետքենոն, որ չի թօւիր թէ ամէն բանի մէջ սխալմունքէ զերծ միտք մը ունէր, մեզի թօղած է քանի մը սափեատութիւններ, որոնք ընդհանուր ուժ մը չունին սակայն որոնցմէ կրնաս օգառւիլ քու, վերջին շարժումներդ հանդարտեցնելու համար, Անիկա կ'օսէր թէ, վիշտը անիմասս բան մըն է, որովհետեւ մերկամքը կը գերազանցէ մեր կորնչելի մարմինին անկատարութիւնները, ձիշդ է որ Զենոնը մեաւ իննըսուն և ութ տարեկանին մէջ, կ'ըսեն կենսագիրները առունդ ունեցած ըլլալու նոյնիսկ թեթեւ հիւանդութիւն մը, սակայն այս կարծիքով կարելի չէ հետեւութիւններ հանել իրեն դէմ, որովհետեւ այն իրողութենէն, թէ կրցաւ անվթար առողջութիւն մը ունենալ կրնանք տրամաբանորէն կետեցնել որ նկարագրի պակասութիւն ունեցած պիտի ըլլար, եթէ հիւանդ եղած ըլլար, Ասկէ զատ սխալ պիտի ըլլար փիլտրոֆաններուն պարտգրել որ անձնապէս ի գործ դնեն կետանքի այն կանոնները, զօր կ'առաջտրկեն և անդադար մշակեն այն առողջինութիւնները զօրս գերազանց կը համարեն: Կայձ խօսքով և չոփէ դուրս չընդլայնելու համար ճառ մը որ կրնայ քիչ մը ուելի տեւել, ճգնէ՛ բարձրացնել քու հոգիդ, մարմնական տառապանքներէդ վեր: Եւ այդ ցուերը որքան ալ տխուր ու անողոք ըլլան, կը ինգրես որ հաւատաս թէ իրական բաժին մը ունիմ անոնց մէջ հաւատաս

Անոնք վերջանալու մօտ են, համբերէ և յօսցիրէ:  
Անմակութիւնը մեզի ընծայող զանազան վարդագե-  
ռութիւններ կան, ահաւաօիկ այն պահը ուր կրնա-  
ընարել ա'ն, որ լաւագոյնս պիտի քնացնէ կօրօւե-  
լու վիշտգ: Եթէ անոնք ճշմարածութիւնը կ'ըսեն,  
դուն պիտի կրնաս լուսաւորել անցքիդ արհաւիրքը:  
Եթէ կը սպեն, ի՞նչ փոյթ կ'ընես, երբեք չպիտի  
դիանաս թէ խարուած ես:

Այսպէս խօսելէ վերջ, Ֆրազիլաս յարդորեց իր  
հագուստին ծալքը ուսին վրայ և շփոթ քայլերով  
խօյս տուու:

Սենեակին մէջ, միայն թիմօնը մնաց հոգեւարող  
խաչեալին հետ:

Այս ատրաբախտ աղջկան հետ անցուցած գիշեր-  
ուան յիշատակը չէր հեռանար իր միտքէն, ու գիտէր  
թէ այդ գեղեցիկ մարմինը որ այրած էր իր թեւերուն  
մէջ, վերահաս կերպով պիտի հալէր ու փատէր:

Զեռքը ոչքերուն վրայ դրաւ որպէսզի չտեսնէ  
չարչրկուող աղջկէը, ասկայն անդադար կը լաէր խա-  
չին վրայ գամուած մարմինին գոզը: Վերջապէս նա-  
յեցաւ. արիւնահոռ երկար ցանցեր իրար անցած էին  
անոր մօրթին վրայ, կուրծքին գնդասեզներէն մինչեւ  
սաքին կծկուած մատները: Դլուխը անդադար կը  
դասնար, և ամբողջ մազերը, արիւնազ, թրտինքով,  
ու բուրումներով թաց, կը կախուէր ձախ կողին վրայ:  
— Աֆրիօտիզիա, կ'իմանա՞ս, կը ճանչնա՞ս զիս,  
ես եմ, թիմօնը, թիմօն:

Գրեթէ կոյր նայուած մը, վայրկեան մը իրեն  
յառեցաւ, ասկայն գլուխը միշտ կը դասնար և մար-  
մինը անընդհատ կը սարուար:

Երիտասարդը մեզմօրէն յառաջացաւ մինչեւ խո-  
չին ասկ, կարծես կը վախնար որ իր քայլերուն աղ-  
մուկը պիտի նեղէր զայն. բազուկները առաջ երիաս

բեց և զգուշութեամբ իր եղբայրոկան երկու ձեռքե-  
րուն մէջ ուսու անոր ուժաւազառ ու պասւաքոզ գլու-  
խը, երկիւղածօրէն այտերուն վրայէն մէկ կողմ ո-  
ւաւ արցունքներով փակած մազերը և անհօւն գործ-  
վավ համբոյր մը դրու անոր ջերմ շրթունքներուն  
վրայ:

Աֆրօտիզիան փակեց աչքերը: Ճանչցա՞ւ որդեօք  
ան, որ իր զարհուրելի վախճանը յափշտակեց սիրո-  
կու գթութեան այդ շարժումով: Անրացօտընի ժակիտ  
յը երկարեց անոր կոպորյա կոպերը և հառչանքի մը  
մէջ ողջիկը հոգին աւանդեց:

## Զ.— ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹԻՒՆ

Այսպէս Քրիսիս ապացոյց ունէր թէ իր փափա-  
քը կտարուած էր:

Երբ Դեմետրիս վճառած էր կտարել առաջին ս-  
ժիրը, միւս երկուքը անպայման անոր հետեւած պի-  
տի ըլլային, Այդ կարգի մարդու մը համար, ապա-  
նութիւնը, նոյնիսկ օրբապղծութիւնը նուազ անպատ-  
օւաքեր էին քան գողութիւնը:

Անիկա հնազանդած էր իրեն, ուրեմն իր գերին  
էր. այդ ազատ, ցուրտ, անզգայ մարդը համակերպած  
էր զերութեան և իր տարփուէին ու իր տիրուէին  
ինքն էր. Քրիսիս, Գինեսարէթի երկրին Սառան: Ա՛,  
երազել այս ամէնը, բարձրածայն և միայնակ լսել  
ու կրկնել: Քրիսիս տունէն դուրս նետեցաւ և ուժ-  
գընօրէն վազեց: Առաւան զով սիւքը վերջապէս հո-  
վահրեց իր գէմքը:

Մինչեւ Ակօրա հետեւեցու ծովը տանող ճամբաւն,  
որուն ծայրը հսկայական հոսկերու զէս իրորու քով  
խանուած էին ութ հարիւր նատերու կայմերը: Յետոյ  
աջ գարձաւ գէպի Տրօմի հոկայ ծառուղին ուր կը

դանուէր Դեմետրիօսի առնը։ Երբ անցաւ իր ապագայ սարփածուին պատուհաններուն առջեւէն, հպարաւութեան սարսուազվ մը լեցուեցաւ. սակայն առաջին անգամ ինք զայն տեսնելու ձախուերութիւնը չգործեց։ Անցաւ երկոր ժամբայէն մինչեւ Քանօփիդուը և երկու հալուէներու մէջտեղ գետնի վրայ պառկեցու։

Դեմետրիօս այս ամէնը ըրած էր իրեն համար, բան մը զօր ոչ մէկ սիրահար ըրած է ո եւ է կնոջ համար։ Իր յաղթանակը ըսելէ և կրկնելէ չէր յագներ։ Դեմետրիօս, ամենասիրելին, կանացի անթիւ սիրահրու անյոյու և անկարելի երազը, իրեն համար ինքզինքը ենթարկած էր ամէն վասնգի, ամէնէն ամօթալի արարքներու և ամէնէն կամաւոր խղճահարութեան։ Նօյնիսկ անիկա ուրացած էր իր մտածումին իտէալը, կոզոպառծ էր իր ձեռակերտին հրաշագործ մանեակը, և այդ նորածագ առաւօտը դիցուհին սարփածուն պիտի տեսնէր իր նոր կուսքին ոտքերուն առկ։

Ա՛ս զիս, ա՛ռ զիս, կը զոչէր Քրիսիս։ Հիմա զոյն կը պաշտէր, կը կանչէր զայն ու կը տենչար անոր։ Իր մտածումին մէջ երեք սօճրները կը փոխակերպուէին հերոսական արարքներու, որոնց ի փոխարէն երբեք չպիտի ունենար բաւական գորով ու բաւական կիրք։ Ինչ անբաղդատելի բոց մը չպիտի ոյրէր այդ եզական սէրը, սէրը երկու երիտասարդ էտկներու, հաւասարապէս զեղեցիկ, հաւասարապէս սէրուած իրարմէ և միտնդամ ընդ միշտ իրարու միտած այնքան արգելքներէ վերջ։

Երկուքն ու պիտի մեկնէին, պիտի ձգէին հեռանային թագուհին քաղաքէն, պիտի նառարկէին դէպի խորհրդաւոր երկիրներ, Ամսթօնթ, երիտօր կամ նոյնիսկ անծանօթ հասվմը, որ անսահման Ա-

Ն գուանդրիտյէն վերջ աշխարհիս երկրորդ քաղաքն էր, և ձեռնարկած էր սիրապետել երկրագունդին։ Ինչե՞ր չպիտի ընէին, ուր ալ գտնուէին։ «Ի՞ հըրմաւանքը անծանօթ պիտի մնար իրենց և մարդկային ո՞ր երտնութիւնը չպիտի նոխանձէր անսնց երջանկութենէն ու չպիտի սժգունէր անսնց անթքին առջեւ։

Քրիսիս շլացած ուքի ելաւ. ձգտեց թեւերը, սեղմեց ուսերը և իրանը առաջ երկրորեց. յորաճուն ուրախութեան և նուազումի զգայնութիւն մը կ'ուսեցնէր իր կուրծքը։ Տուն դառնալու համար սկսաւ քուելուն։

Սենեակիս դուոր բանալով, զարմացկառ շարժում մը, ըրաւա ենելով որ նախօրդ գիշերուընէ ի վեր ոչինչ փոխուած էր իր առն սէջ։ Յարդարանքի և դարակներու փոքրիկ առարկաները անբաւական թուեցան իր նոր կեանքին համար։ Քրիսիս կուրեց անոնցմէ քանի մը հատ, որոնք իրեն կը յիշեցնէին նախկին անօգուտ ասրփածուներ և որոնց հանգէպ յանկարծուկան առելութեամբ մը լեցուեցաւ։ Եթէ յիւսներուն խնայեց, ոչ թէ որովհետեւ անսնց արժէք մը կուտար, այլ որովհետեւ կը վախնար սենեակը մերկացնել այն պարագային, երբ Դեմետրիօս պիտի ուզէր հոն գիշերել։

Դանդաղօրէն հանուեցաւ, Բազոսատօնին հետքերը պատմուճանէն վար կը թափէին, — կարկանդակի փշրանքներ, մազեր և վարգի թերթեր։ Թուլցութ իր հասակը սեղմապնդող գօտին և մատները մազերուն մէջ յիսրձեց որպէսզի թեթեւնան. սակայն անկողին մանելէ առաջ, փափաքեցաւ պահ մը հանգչիւ գարբափին գորգերուն վրայ, ուր հեշտաւէտ էր զով օգը։

Վեր ելու . որեղակը հազիւ քանի մը վայրկեան  
առաջ ծագոծ էր և հարիզոնին վըստ կը հոնդչէր  
լայնցած խոշոր նարինջի մը նման :

Կոր բունօվ խոշոր արմաւենի մը վար կը թա-  
փէր կանաչ սաղարթներ : Քրիսիս մերկամարմին հօն  
ապաստանեցու և ստինքները ձեռքերուն մէջ սար-  
ուսաց :

Հետզհետէ ճերմկօղ քաղաքին կը նայէր մալո-  
րած աչքերով . որշալոյսին մանիշակագոյն գոլորշի-  
ները լախ փողոցներէն վեր կը բարձրանային և պայ-  
ծառ օգին մէջ կը ցնդէին :

Յանկարծ , գողափար մը ծագեցաւ իր մաքին  
մէջ , ոճեցու , ինքինքը պարտադրեց և զինքը խենթ  
դարձաց , Դեմետրիո , ան որ այսքան բան ըրած էր .  
ինչո՞ւ չպիտի սպաննէր թագուհին , ինք որ կրնար  
թագաւոր ըլլաւ :

Եւ այն ատեն . . .



Այն ատեն , առւներու , պալատներու , առճարնե-  
րու , սիւնաշարերու , սիւնազարդերու այս հոյակապ  
ովկիանոսը , որ իր ոչքերուն առկ կը ծփծփար Ա-  
րեւմտեան Գնրեզմանոցէն մինչեւ Դիցուհին պար-  
ուէզները , Հելլէնական քաղաքը Պրուքիոնը , կոնո-  
նաւոր ու շքեղ . Ռաքօթիսը , եգիպտական քաղաքը ,  
որուն առջեւ լեռնային միջնարերդի մը պէս կը ՅԵԹ-  
ուէր լուսածածկ Փանէեօնը . Սկրաբիսի Մեծ-Տաճա-  
րը , որուն ճակատէն դուրս կը սցուէին վարդադոյն  
երկու կոթողներ , Աֆրօթիսի Մեծ-Տաճարը , որուն  
շուշջ կը մըմնջէին տնթիւ ուկիներ և երեք հարիւր  
հազար արմաւենիներ , Բերսէֆոնի Տաճարը , և Ար-  
տինօէի առճարը , իսիս Ֆարիսի երեք աշխարհկնե-

րը . իսիս Լօքիտահի եօթը սիւները և Հիփոարօմի թաս-  
րնն ու այն Սթատիօմը ուր վազած էր Փօիթ=քօսը  
Նիքօսթէնի դէմ , և Սթրաթօնիսի գերեզմանը և Ա-  
զեքսանդրիս գովը , մարդիկ , մարմարէ հոկա-  
յական Փարաօք , որուն հայելին մարդիկը կը փրկէր  
ծովէն , Ազեքսանդրիսն , Գերենիսի և Պաղսմեան  
ասանըմէկ թագաւորներու , Ֆիլօմէթօրի , Ֆիլօմէթօրի ,  
Եպիփանի , Ֆիլօմէլփին քաղաքը , Ազեքսանդրիան ,  
որուն կը յանզին բոլոր երազները պատկը բոլոր  
նուտնուած փառքերուն , որոնք տարուած էին երեք  
հազար տարիէ ի վեր Մելփիսի , Թէփէի , Աթէնքի ,  
Կօրնթոսի մէջ , մուրճով , եզէզով , կարկինով ու  
ոուրով . աւելի հեռուն , Տելթոն , ճեղքուած նեզոսի  
եօթը լեզուներով . Ստիս , Պուփաօթ , Հէլփօզօլիս ,  
յետոյ դէպի հարաւ , բարեբեր հօդի ժապաւէնը ,  
Հէփթանօմը , ուր գետին բարձր ու սեպածե եզերքին  
աստիճանաբար կը բարձրանային բոլոր տասուածնե-  
րու համար կառաւցաւած հազար երկու հարիւր տա-  
ճարներ և աւելի հեռուն , Թէպափիտը , Տիօփօլիս , Է-  
լէփանթին կզզին , անանցանելի ջրվէժներ , Արկօի  
կզզին . . . ոնծանօթ Մէրսէն , և նոյնիսկ , եթէ կա-  
րելի է հաւատալ Եգիպտացիներու աւանդութեանց ,  
տառապելային լիճներու այն երկիրը , ուրկէ ծագում  
կ'առնէ հնագարեան նեզուը այնքան ընդարձակ , որ  
յարդ անսոնց ծիրանեզոյն ալիքներէն անցած տաեն ,  
կը կորսնցնէ հորիզոնը և լեռներուն վրայ այնքան  
վեր ելած որ մօտեցող տաղերը հօն կը տոլանան , ոս-  
կիէ պառւզներու պէս : Ա, ո բոլորը . բոլորը պիտի  
ըսային պերճազիճ Քրիսիսի ստացուածքը և կալուածք :

Խեղդուուք մը զգալով թեւերը վեր վերցուց .  
կարծեա երկինքին դպչելու համար :

Եւ այդ շորժումին մէջն, Քրիսիս տեսու որ ու թեւրով խօշոր թաշուն մը գանգազօրէն տնցու . ու թեւրով խօշոր թաշուն մը որ կը թաշէր դէպի ծովն բացերը .

### ԳԼՈՒԽ Դ.

#### Ա. - ԴԵՄԵՏՐԻՕՍԻ ԵՐԱԶԸ

Դեմետրիս առն դարձաւ, հետք տանելով սանտը, հայելին և մանեակը: Քնացած տաեն երազ մը տեսու և ահա թէ ինչ էր իր երազը .

Գիշեր մըն է. ոչ լուսին կայ, ոչ առաղ և անամպ և գիշերը ինքնին լուսուար է և ինք ամբոխին խառնուած ամբարտակը կ'երթայ:

Առանց գիտնալու թէ ինչու և առանց գիտնալու թէ ո՞վ զինք կը հրապուրէ. կ'աճապարէ հասնի այնաեղ կարելի եղածին չտփ չուտ, առկայն ճիգով կը քալէ և ոզը, անբացարելի դիմացլութեամբ մը կը ճնչէ իր սրունքներուն վրայ, ինչպէս խորունկ ջուր մը որ մարգուն քայլերը կը խափանէ:

Կը զոզդղայ, կը կարծէ թէ երբեք չպիտի հասնի, և երբեք չպիտի գիտնայ թէ, այդ պայծառ մթութեան մէջ, որ ան կը գիմէ հեւ ի հեւ ու վրդովուած:

Երբեմն ամբոխը կ'աներեւոյթանայ, կարծես իւրապէս կ'անեետի կամ ինչ չի զգար անոր ներկայութիւնը, յեայ նարէն առակալի կերպով իրար կը խանուի և արագ ու հնչեղ քայլերով կ'ընթանայ, կ'ընթանայ իրմէ տւելի արագ:

Եեայ, մարգկային այդ զանգուածը կը խտանայ. Դեմետրիս կը աժգունի, մարդ մը կը հրէ զինք ուսին զարնելով, կանացի ամրմանդ մը կը պատոէ իր պատմուանը, դեռատի ազջիկ մը որ կը քշուի բազմութենէն այնքան ուժով կը զարնուի իրեն որ, ինք կը զգաւ թէ անոր ստինքներուն պառկները կը ճըմլուին իր հօւրծքին դէմ, և աղջիկը սարսափահար ձեռքերով իր դէմքը ետ կը մզէ:

Յանկարծ մինակ կը մնայ, ամբարտակին վրայ առաջինն է ինք և որովհետեւ ետեւ մնացեր է, հետաւ կը նշմարէ ձերմակ զանդուած մը որ կը վխայ, ամբոխն է որ ետ գացած է մինչեւ Ակօրա: Եւ Դեմետրիս կը հասկնայ որ ամբոխը ու չպիտի յառաջանայ:

Սպիտակ և ուղիղ ամբարտակը կը աարածուի նման կիսաւարտ ճամբու մը, որ կարծես ծովը պիտի ճեղքէր:

Կ'ուզէ մինչեւ Փարսս երթալ և կը քալէ: Յանկարծ սրունքները թեթեւցած են: Աւազուա մենութիւններէ փշող՝ հովը արտօրտնքով զայն կը քչէ կը տանի ամբարտակին ծփուն մենութիւններուն: Սայն որքան կը քալէ. Փարոսը այնքան կը հետանայ կայն որքան կը քալէ. Փարոսը այնքան կը հապանայ և ամբարտակը անվերջանալի կերպով կ'երկարի: Պահմը վերջ, այն մարմարէ բարձր աշտարակը ուր ծիրանեգոյն խարոյկ մը կը վասի, կը հպի կապտարագոյն հորիզոնին, կը թրթայ, կ'իջնէ, կը նուազի և ուրի լուսի մը պէս արեւը մարը կը մտնէ:

Դեմետրիս գեռ կը քալէ: Ազեքանդրիսյ քարտիք, հեռուները թողելէն ի վեր կարծես օրեր ու զիշերներ անցեր են. Եւ չի համարձակիր զլուիլ ետեւ դարձնել, ուզելով միայն կարուած ճամբան աեսնել, ոպիտակ գիծ մը մինչեւ ծովուն անհունութիւնը:

Եւ սոկայն կը վերտպանայ: Իր ետեւը մեծ ծառերով ծածկուած կղզի մը կ'երեւի, ուրկէ հոկայ ծաղիկներ զոր կը թափին:

Արդեօք կղզիէն անցած տաեն կուրացած էր թէ ոչ անիկա յանկարծ դուրս ժայթքած էր, խորհրդաւոր կերպով տեսանելի ըլլալով: Մաքէն իոկ չանցնիր այդ մտսին մտածել, ու այդ անկարելի դէպքը իբրև քնական բան մը կ'ընդունի:

Կղզին մէջ կրս մը կայ և կղզին միակ ոտնը դրսն ուղիւ ուղիւ է կեցած, աչքերը կիսափակ և գէսը հակած հակայ, հերիկէ ծաղիկի մը վրայ, որ կ'ուժի իր շրթունքներուն բարձրութեանը։ Կասջ մազերը մութ ուկիր գոյնը ունին և կրաշալիօրէն երկոր է այն գիստկայոր որ, քաղցր բեռի մը պէս կը ծանրանայ, իր թոյլ ծոծրակին վրայ։ Սև պատմումն մը հոգած է ան և անօր վրայէն աւելի ու շրջազգես մը և գիշերուան գոյնը ունի այն հերիկը, զոր կը շնչէ կողերը իջեցնելով։

Սուզի այս հանդերձանքին վրայ Դեմերիս միայն մազեր կը անօնէ, ինչպէս ոսկիէ անօթ մը երեսուէ սիւնի մը վրայ։ Կը ճանչնայ այդ կինը. Քրիստոն է։

Հոյելիին, անարին և մանեակին յիշառակը պարամորէն կը յաճախէ իրեն, աւկայն ինք չի հաւասր, և այս եղական երազին մէջ միայն իրականութիւնը երազանքի մը պէս կ'երեւի իրեն։

— Եկուր, կ'ըսէ Քրիստոս, եկուր ետեւէս։

Դեմերիս կը հետեւի անոր, Ան, դանդաղօրէն վեր կ'ելլէ ժերմակ յորթերով։

Մածկուած սանդուզէ մը. իր թեւը բազրիկէն զոր կը կոխուի, և մերկ կրունկները կը ծփան անօր շրջազգեստին սակ։

Ցունը միայարկ է։ Քրիստոս կը կենայ պերջին սոսինանին վրայ։

— Զորս սենեակ կայ, կ'ըսէ կինը. Արէ զանոնք սեսնես, ոչ չպիտի ելնես դուրս, կ'ուղեւ ինձի հետիւ, վատահութիւն սանի՛ս։

Եւ ինք սմէն աել անոր կը հետեւէր։ Անիկա կը բանայ սասցին դուսը և կը զոտ իր ետեւէն։

Նեղ ու երկոր է այդ սենեակը, միակ պատուանգ մը, ուր ծովը կը շրջանակուի. Այլ ու ծով կոզմերը, երկու փաքրիկ դարակներու վրայ գիշուած են երկոսասանեակ մը պլորուած հասօքներ։

— Ահա քու սիրած գիրքերդ, կ'ըսէ Քրիստոս, ուրիշ գիրք չունիմ։

Դեմերիս կը բանայ զանոնք մէկիկ մէկիկ. Շէրըմօնի Ուանեկվար (Oineus). Ալիքսիզի Վերադարձը Արիստիպոսի Լախիս հայելին. Թէօքրիտի Կախարդունին, Կիկլօպն ու Պուլօլիսքը. Սաֆոին Տաղերը և քանի մը ուրիշ փաքրիկ գործեր։ Այս իտէու գրագարանին մէջանդը հոլոնի ողջիկ մը, բարձերու վը բայ պառկած կը լոէ։

— Հիմա, կը մրմջէ Քրիստոս, ոսկիէ երկոր պահարանէ մը դուրս հանելով մէկ թերթէ բազկացած ձեռագիր մը, ահա հնադարեան տազերու ուրդ է-ջը, զոր երբնք ուսունց արաւածուելու չորեսի կորդուն երիսուարդը, ըստ բազդի կը կորդու, յունարէն ուստանուար մը։

Արդարեւ անոնի կուլալին.

Եւ անոնց ետեւէն կիները կը հեծէին,

Ու ձիւնարոյր ուսեւրով Անտօմաքը

Կիներուն մէջէն հառաչելով կ'անցնէր

Ու կը սկսէր հեծէլոալ։

Թօնամիներէն խողխողուած իր ամուսնին,

Ճեկօրին զլուխը առած բազուկներուն մէջ

Կ'ըսէր. «Ո՞վ հոգւայս հատոր ամուսնին,

Գուն օակաւին երիսաւարդ՝ մտար զերեզման,

Ու բարձրածեղուն ապարանեներու մէջ

Զիս այրի ձգեցիր, ու մանաւանդ մեր

Փոքրիկ զաւակը, որ դեռ լեզու ելած չէ,

Ափսոն որ ես ու գուն, չ

Անոր ապերջանիկ կեանի մը տուին։»

Կը կենայ և Քրիստոս վրայ կը նետէ գործութ ու զարմացկատ նայուածք մը։

— Դուն, կ'ըսէ երիտասարդը, գուն ես որ ա-  
ռոնք կը թուցնես ինձի:

— Ա՛, գետ բոլորը չախար. հետեւէ՛ ինձի, հե-  
տեւէ՛ ինձի:

Եւ գուս մը կը բանայ:

Քառանկիւն է երկրորդ սենեակը, միտկ լուսա-  
մուսով մը ուր ամբողջ բնութիւնը կը շրջանակուի:  
Մէջանքը, նկարակալի մը վրայ գրուած է կարմիր  
հողակոյա մր և անկիւնը կորագիծ աթօսի մը վրայ  
հոլանի աղջիկ մը կը լուէ.

— Դուն այսաեղ պիտի կազապարես Անտրօմէ-  
տը, Զակրեւոն ու Արեւուն երիվարները: Թանի որ  
ինքընքիդ համար պիտի կերտես, մահուընէգ առաջ  
պիտի փշրես զանոնք:

— Երջանկութեան Տօւնն է այսաեղ, կ'ըսէ Դե-  
մեարիոս ցած ձայնով:

Եւ ճակառը կը յանձնէ անօր ձեռքին:

Սակայն Քրիսիս ուրիշ գուս մը կը բանայ:

Երրորդ սենեակը բոլորակ է և ընդարձակ, միտկ  
լուսամուտով մը, ուր կազոյա երկինքը կը շրջանակ-  
ուի: Պատերը անագապղինձէ վանդակորմ մըն է, կա-  
նոնաւոր շեղանկիւններով խաշածեւուած որոնց մէ-  
վէն որինդի և կիթուի երաժշտութիւն մը կը ծորի,  
զոր մելամաղձոս եղանակով կը նուտքեն անտեսանե-  
լի երաժիշտներ:

Պատիս դէմ, կանաչ մարմարէ զահի մը վրայ,  
հոլանի աղջիկ մը կը լուէ.

— Եկո՞ւր, Կո՞ւր, կը կրկնէ Քրիսիս:

Եւ կը բանայ ուրիշ ցուս մը:

Զորրորդ սենեակը ցած է, մթասաւեր, ամրա-  
փակ ու եատնկիւնածեւ: Մուշ հներ և գորգեր,

գետանէն ձեղուն այնպիսի յեղկութեամբ մը կը տա-  
րածուին, որ մարդ չի զարմանար թէ ինչո՞ւ մերկ է:  
Որովհետեւ սիրահարները կրնան երեւակայել թէ  
կորելի է հագուստները ամէն ուղղութեամբ նետել  
միջնորմներու վրայ: Երբ գուռը կը գոցուի, մարդ  
չի գիտեր թէ ո՞ւր կը գանուի: Լուսամուտ չկայ:  
աշխարհէ դուրս նեղ աշխարհ մըն է այնաեղ: Առկախ-  
ուած մազի քանի մը թելեր օգին մէջ կը տարածեն  
բուրումներու կայլակներ: Այս սենեակը կը լուսա-  
ւորեն զմանենի եօթը ապակեփեղկեր որոնք այլազա-  
նօրէն կը գունաւորեն սուրերկրեայ եօթը լապաներ-  
ներու անիմանալի լոյսը:

— Կը աեսնե՞ս, կ'ըսէ մանկամարդ կինը զօրո-  
վալի ու հանդարտ ձայնով, մեր սենեակին երեք ան-  
կիւններուն մէջ երեք ատրբեր անկողիններ կան:

Դեմեարիօս չի պատասխաներ և ինքզինքին կը  
հարցնէ.

— Իրա՞ւ, հոս վախճա՞ն մըն է, մարդկային գո-  
յութեան նպատա՞կ մըն է հոս, սիթէ այսաեղ կե-  
նուլու համոր չանցա՞յ միւս երեք սենեակներէն,  
արդեօք կրնա՞մ այսաեղէն գուրս ելլել եթէ ամբողջ  
գիշեր մը հոս պառկիմ սիրոյ սպասումին մէջ, ո՞ւրը  
որ գերեզմանին երկարածնում է:

Սակայն Քրիսիս կը խօսի:

\*

— Սիրական, զիս փնտռեցիր և ես եկայ, լու-  
նայէ՛ ինձի...

Եւ երկու բաղսւկներն ու վեր կը վերցնէ, ձեռ-  
քերը կը հանգչեցնէ իր մազերուն վրայ և որմուկ-  
ները առաջ, կը ժալաի:

— Սիրակա՞ն, քեզի կը զառկանիմ. Օ՛, ո՛չ սս-  
կաւին. խռապցած եմ երգել քեզ համար:

Նախ պիտի երգեմ:

Եւ Դեմետրիօս ալ միմիայն անոր մասին կը խօր-  
դի և կը պառկի անոր ոտքերուն առջեւ. անիհա փոք-  
րիկ ու արեխներ հագոծ է: Կապաօրակ մարգարիտ  
չորս թելեր կ'անցնին փոքրիկ ոտնամատերուն մէջէն,  
որոնց իւրաքանչիւրին եղունգը գծուած է կարմրա-  
գեզէ մահիկով մը:

Գլուխը ուսին հակած, Քրիսիօս, մատներուն ծայ-  
րովը կը զարնէ ձախ ձեռքի ափին և միւս ձեռքովը  
կը ծփացնէ իր զիստերը:

Դիետրուան մէջ, սրտիս սիրականը անկողնիս  
վրան է, փնտուեցի զայն, բայց երբեք չզտայ... Կ'երդ-  
ունցնեմ ձեզ, ո՞վ Երուսաղէմի աղջիկներ, երկ զր-  
ենէ սիրական. ըսէֆ իրեն թէ ես հիւանդ եմ սիրով:

— Ա՛, երգերգոցի մէկ հառուածն է, Դեմետ-  
րիօս. Հայրենիքիս աղջիկներուն հարանեկան ապն է:

Քնացած էի, բայց սիրս կը հսկէր. Սիրականիս  
ձայնն է... Եւ ահաւասիկ ան կուզայ, ոստուելով  
լեռներուն վրայ ինչպէս այծեամ մը կամ եղնորք մը:

Սիրականս կը խօսի եւ կ'ըսէ ինձի:

— Բաց դուռը նոյր իմ, բարեկամուհիդ եմ.  
Գլուխս ցողարում է եւ մազերս լի գիշերային կա-  
րիներով. Ելի՛ր բարեկամուհիս, եկուր, զեղանի աղ-  
ջիկ, ահա ձմեռը անցաւ եւ անձրեները անհետացան,  
ծաղիկները կը Փրբին նողին վրայ, երգելու եղանակը  
հասած է եւ տարակին ձայնը կը լսուի. Ելի՛ր, բա-  
րեկամուհիս, եկուր զեղանի աղջիկ:

Եւ հեռու կը նետէ իր քողը ու ոռքի կր կենայ  
նեղ կերպասի մը մէջ. որ կը սեղմէ իր սրունքներն  
ու զիստերը:

— Հանեցի շապիկս, ինչպէս կրկին պիտի հագ-  
նիմ. լուացի ոսներս, ինչպէս վերսին պիտի աղտո-

տեմ ես զանոնի: Սիրականս ձեռքը փականքին տարա-  
եւ որովայնս սարսուաց:

Ոտի ելայ սիրականիս համար դուռը բանալու,  
մատներէս զմուռս կը կարկրէր. մատներուս զմուռսը  
տարածուեցաւ փականքին վրայ:

Ա՛, իր բերնին համբոյրներովը բող զիս համբուրէ:

Աչքերը կիստիսւփ գլուխը ետեւ կը նետէ:  
Զօրացուցէկ զիս, բժեկեցէկ զիս. որովհետեւ հի-  
ւանդ եմ սիրով. բող ձախ ձեռքը դնէ ծոծրակիս  
տակ եւ աջով սեղմէ զայն:

Գրաւեցիր զիս նոյր իմ, նու մէկ աշխովդ, եւ պա-  
րանոցիդ մէկ ըղբայովը, ի՞նչ բարի է նու սերդ եւ  
ի՞նչ բաղցը են զգուանիներդ, աւելի անուշ բան զինին. բոյրդ  
հանոյ է ինձի աւելի բան բոլոր բուրումները,  
որբութներդ բաց են, կար ու մեղր կը ծորէ նու լե-  
զուդ, հանդերձանիդ բուրումը Լիբանանի բոյրերը  
ունի. զաղսնի պարտէկ մըն ես դուն, նոյր իմ, փակ  
ակունք մը եւ կնեռուած աղբիւր մըն ես դուն:

Ելի՛ր, նիւսխային բամի, օտապէ՛, հարաւային  
հով, փշեցէկ պարտէկիս վրայ, որպէս զի անոր բոյ-  
րերը հոսին:

Կը շրջանակէ բազուկները և բերոնը կը կարկառէ:

— Սիրականս բող մտնէ պարտէկիս մէջ, ճաւակի  
բաղցրահամ պտուղներ:

— Այս՛, կը մտնեմ պարտէկիս մէջ, ո՞վ նոյր իմ,  
սիրականդ իմ, կը բաղեմ զմուռս ու բուրումներ,  
մեղր ու խորիսիս ես կուտեմ, եւ սերով զինի կը  
խմեմ:

— Դիր զիս իբրեւ կնիք սրտիդ վրայ, իբրեւ կնիք  
բազուկիդ վրայ. որովհետեւ սերը աւելի զօրաւոր է  
բան մահիր:

Առանց ոռքերը շարժելու, առանց կքելու իր

ծալլուած ծունկերը, Քրիսիօ դանդագօրէն կը զարձնէ իրանը անշարժ զիստերուն վրայ, Սրունքներուն փաթթուած պարեզօտին վերեւ, իր դէմքն ու օրունքները, կը նմանին երեք խոշոր ու վարդագոյն ծաղիկներու, կերպաօէ փնջակալի մը մէջ:

Ուսերով, զլխով ու իրար անցած թեւերով, ծանորէն կը պարէ. Կարծես կը առւայտի իր պարեզօտին մէջ և հետզինտէ աւելի ու աւելի ի յայտ կը բերէ կիսովին յայտնուած իր մարմինին սպիտակութիւնը: Կուրծքը կ'ուսի չնչառութենէն, բերանը ալ չի կրնար գոցուիլ և կոպերը ալ չեն կրնար բացուիլ. յարաճուն կրտկ մը կը բոցավառէ իր այտերը:

Երբեմն իրար անցած ոտար մտաները դէմքին առջեւ իրար կը միանան, երբեմն վեր կը վերցնէ բազուկները և հեշտագին կերպով կը ձգտէ մարմինը: Խուսափուկ երկար ակոս մը կը բաժնէ վեր բարձրացած ուսերը: Վերջապէս իր չնչառառ դէմքը ծածկող մազերու հիւսկէնով մը, անիկա դողդղաւով կը քակէ քանդակազարդ ճարմանոր որ կերպաօը կը կապէր մէջքին, և գորգերուն վրայ կը հոսեցնէ իր զեղեցկութեան ամբողջ խօրհուրդը:

Դեմետրիօ և Քրիսի...

Տարփանքէն առաջ, անոնց առաջին գրկապնդումը այնքան կատարեալ, այնքան ներդաշնակ է որ անշարժ կը մնան, ամբողջովին ճանչնալու համար անոր յարաճուն հեշտանքը: Դեմետրիօսին բազուկը այնքան ուժգնորէն կը փարի Քրիսիօի մէկ սաինքին որ անիկա կը կաղապարուի այդ ճնշումին առակ. մէկ զիսաը կը հրահրի, սեղմապնդուած երկու օրունքներուն մէջանեղ և միւսը վրային անցնելով կը ծանրանայ ու կը լայնայ:

Այսպէս անշարժ կը կենար, իրար կապուած բայց

ոչ միացած և անշարժ՝ յարաճուն գերագրգառութեանը մէջ անընկճելի ցանկութեան մը, զոր չեն ուզեր գոհացնել: Ամէնէն առաջ, միայն իրենց բերանները իրարու կը փակին: Երկուքն ալ իրենց վշագին կուսութիւնները իրարու կը միացնեն, առանց զանոնք բժշկելու, և կը զինովան:

Ոչ մէկ բան այնքան մօտէն կը դիմուի որքան սիրուած կնոջ դէմքը: Համբոյրին չափազանց մօտաւորութեանը մէջ, Քրիսիօին աչքերը հսկայական երեւոյթ մր առած են: Երբ Քրիսիօ կը գոցէ զանոնք, իւրաքանչիւր կոպին վրայ երկու զուգահեռական ծալքեր կ'երեւին և միօրինակ մթագոյն մը կը տարածուի փայլուն յօնքերէն մինչեւ այտերուն սկզբնաւորութիւնը: Երբ Քրիսիօ կը բանայ զանոնք, մետաքսէ թելի մը չափ նրբին, կանաչ օղակ մը, երանգներու պսակով մը կը լուսաւորէ ու ու անչափելի թիրը, որ կորացած թարթիչներուն առակ ծայրայեղօրէն կ'ընդլայնի: Յանկարծական բարտիումներ կ'ունենայ այն փոքրիկ միօր ուրկէ արցունքներ կը հոսին:

Այդ համբոյրը ալ չպիտի վերջանայ. Կարծես թէ Քրիսիօին լեզուն ոչ թէ մեզր ու կաթ կը ծորէ, ինչպէս կ'ըսէ Ս. Գիրքը, այլ կենդանի ջուր մը. հոսուն ու դիւթիչ: Քրիսիօ ամբողջական գորովով ու կրքոտ քայլքով կ'ոգեւորէ այդ լեզուն, որ կը գոգանայ ու կը փարի, կը քշուի ու կը ձգտի, աւելի շոյող քան ձեռքը, աւելի արտայայտիչ քան ոչքերը, ծաղիկ՝ որ իբրեւ իգայ կը կլօրնայ կամ փերթի մը պէս կը նրբանայ միօի կաոր՝ որ կը կարծրանայ սարսուալու համար, կամ կը թուլնայ լիզելու համար: Յետոյ կ'երկարին զրգանքները: Իր մատներուն ծայրը արասուուն դնդերներու ցանցի մը մէջ կը սեղմուի, ու այդ գնդերները կը շարժին կողերուն երկայնքին

և ամբողջովին չեն մարիր։ Թրիսիս կ'ըսէ թէ երջանիկ է, երբ սարօած է ցանկութենէն կամ ջղայնացած է հատնումէն։ Փօխանցումը սառապանքի մը պէս կը սարօափեցնէ զինք։ Անհկա իր երկարած բազուկներով սարփածուն մէկդի կ'ընէ, երբ անհիա սրագուրէն կը տենջայ իրեն, սրունքները կը սեղմէ և շըրթունքները կ'աղերօն։ Դեմետրիոն կը սահպէ զայն յանձնուելու։

Բնութեան ոչ մէկ տեսարան այսքան հիացում կ'առթէ անոնց որ իրենց թեւերուն մէջ կը տեսնեն կնոջ այլափոխումը, ոչ արեւամուտի բոցերը, ոչ փոթորիկը՝ արմաւենիներու մէջ, ոչ կայծակը, ոչ կրկներեւոյթը, ոչ ալ ջուրի մեծ յորդումները։ Քրիսիս հրաշալի զիճակի մէջ է։ Փոխն ի փոխ իրանը կը կորացնէ կամ վար կը լքէ, մէկ արմուկը բարձերուն վրայ կը դնէ, կը կառչի բարձի մը անկիւնին, մահամերձի մը պէս անոր կը պլուի և գլուխը ետեւ ձգած կը հեւայ, երախապագիտութեամբ փալվիլող աչուցները, կոպերէն ներս կը սեւեռեն իրենց խելայեղ նայուածքու։ Այտերը լուսաբորբ կը վասին։ մազերը շփաթեցնող առատութեամբ մը կը շարժին։ Դնդերային երկու հրաշալի զիճեր, ականջներէն և ուսերէն իջնելով, կը միանան իրարու աջ ստինքին սակ, զոր պառուզի մը պէս կը կրեն իրենց վրայ։

Դեմետրիոն, տեսակ մը կրօնական երկիւղածութեամբ կը դիտէ կնոջական այս մարմինին մէջ, դիտուհին մոլեզին կիրքը, էակի մը այս ամբողջ յափշտակութիւնը, այն գերմարդկային յոյզը, որուն ուղղակի պատճուը ինքն է, և զոր ազամօրէն կը բորբքէ կամ կը զսպէ և որ հազարերորդ անգամ ըլլալով կը շփոթեցնէ զինք։

Իր աչքերուն տակ, կեանքին բոլոր զօրութիւն-

ները կը ճգնին ու կը փառաւօրուին սաեղծելու համար։ Ստինքները, մինչեւ իրենց պառկները սառցած են մայրական վեհափառութիւն։ մը։ Կնոջ նուրիւթկան որովայնը կը կատարէ յղութեան խորհուրդը։

Եւ հեծեծանքները, այն ողբագին հեծեծանքները որոնք ծննդաբերութենէ առաջ կ'արատուեն, բոլորն ալ սաեղծագործութեան փառաւօր զօրութիւնները կ'երգեն։

Այն առաւօտ, երբ Պաքքիսին տանը մէջ աւարտեցաւ բագոսատանը, Աղեքօանդրիոյ մէջ դէպք մը պատահեցաւ։ Անձրեւեց։

Տեղատարափը ընդունելու համար ամէն մարդ գուրս ելաւ, ինչ որ բնաւ չի պատահիր նուազ ամք ու ոչ ափրիկեան երկիրներու մէջ։

Ոչ հեղեղ կար, ոչ փոթորիկ։ Մանիշակագոյն տմպի մը բարձունքէն, խոշօր ու գաղջ կաթիւներ, կը կարէին մթնոլորաը, կը թրջէին կիներու լանջ-քերն ու աճապարանքով քակուած մազերը։ Մարդիկ շահագրգութեամբ կը նայէին երկինքին, փոքրիկները, մերկ սաքերով մակերեսի տիղմը կոխկռաելով, կը քրքջային։

Ցեաոյ աճպը ցնդեցաւ լոյսին մէջ, երկինքը պայծառացաւ, և կէսօրէ վերջ արդէն իսկ ցեխը արեւուն տակ փոշի էր դարձած։ Սակայն այս անցողակի տեղատարափը բաւած էր զուարճացնելու ամբողջ քաքը։ Ակօրայի սալքարերուն վրայ մարդիկ հաւաքուած էին և կիները խումբ խումբ իրարու խառնուելով միասին կը ծիծաղէին։

Միայն պերճաղիճները հոս կը գտնուէին, որովհեաւ Աֆրօթիտեան տօներուն երրորդ օրը վերապահուած ըլլալով բացառապէս ամուսնացած կիներու, ասնք մեծ խումբերով կ'երեւէին Աօթարտէօնի ճամրուն վրայ և հրապարակին վրայ միայն կը տեսնուէին

ծաղկազարդ պատմուճաններ և անգուրուած աչքեր:

Այդ սիջօցին Միրթօքլեան կ'անցնէր. Ֆիլօթիս անունով դեռատի աղջիկ մը, որ կը խօսակցէր ուրիշ աղջիկներու հետ, անոր թեզանիքին հանգոյցէն քաշեց.

— Հէ՛, փոքրիկ, երէկ պարեցի՞ր Պաքքիսին առնը մէջ. ի՞նչ անցաւ դարձաւ. ինչե՞ր ըրին: Պաքքիսը նոր մանեակներ կախա՞ծ էր, ծածկելու համար իր վզին ակօօները. փայտէ՞ թէ պղինձէ սախնքներ կը կրէր. կեղծամը դնելէ առաջ մոռցա՞ծ էր ներկել քունքերուն սպիտակ մազերը. խօսէ՛ նայինք, խօսէ, առպկած ձուկ:

— Կը կարծես որ դիտեցի՞ զինքը: Ճաշէն վերջ հասայ այստեղ, խողացի իմ դերս, վարձքս տոի և վազելով մեկնեցայ:

— Օ՛, գիտես թէ շուայառութեանց չես մասնակցիր:

— Ճիշդ է Ֆիլօթիս, չեմ ուզեր արատաւորել շրջազգեատս և ծեծ ուտել: Միայն հարուստ կիները շուայառութեան կը մասնակցին, իսկ փոքրիկ որնգահարները միայն արցունք կը թափեն:

— Երբ մարդ չուզէ շրջազգեատը արատաւորել, նախասենեակին մէջ կը կախէ: Երբ հարուստներ կ'ընդունի, կրկինը վճարել կուտայ. նախնական պայմանը աս է: Ուրեմն մեզի հազորդելիք բան մը չունի՞ս, արկած մը, կատակ մը, գայթակղութիւն մը. նայէ ինչպէս կովերուն պէս կը յօրանջենք. եթէ բան մը չունիս, հնարէ՛:

— Ինձմէ վերջ բարեկամուհիս Թէտնոն հո՛ն մնաց. քիչ առաջ երբ արթնցայ, անիկա դեռ չէր վերադարձած, թերեւս բագոսատօնը դեռ կը շարունակուի:

— Ո՛չ, վերջացած է, ըստ ուրիշ կին մը: Թէտնոն հօն է, Սիրամիքի պատին դէմ:

Պերձազիճները հօն վազեցին, սակայն քանի մը

քայլ անդին գթալի ժպիտավ մը կանգ առին:

Թէտնոն, ամէնէն աննենգ գինովութեան մը մէջ, յամտաօրէն գուրս կը քաշէր գրեթէ թոռմած վարդ մը որուն փուշերը կը կաչէին իր մազերուն: Դեղին պատմուճանին վրայ կ'երեւէին կարմիր ու ճերմակ բիծեր, կարծես ամբողջ բագոսատօնին տղաեղութեամբը թաթախուած ըլլար: Անտգապղինձէ ճարմանդը, որ ձախ ուսին վրայ կը բանէր կերպասին ծալքերը, գոտիէն վար իջած էր և գուրս կը հանէր արդէն հասուն ստինքի մը շարժուն մէկ գունզը, ծիրանեգոյն նշաններով:

Միրթօքլեան նշարելուն պէս, Թէտնոն յանկարծակի քրքիջ մը արձակեց, քրքիջ մը որ ծանօթ էր ամբողջ Աղեքսանդրիոյ մէջ, և որուն պատճառաւ զինք կ'անուանէին Հաւ: Աժան հաւու մը անվերջանալի կլու կլուն էր այդ ծիծաղը, զուարթութեան ջրվէժ մը որ զինքը շնչառպառ ընելու աւտիճան առաջարէն կը հօսէր, յետոյ կը վերօկսէր ոուր ճիշով մը և այսպէս շարունակաբար, համաչափօրէն, յաղթական հաւու մը հրճուանքով:

— Հաւկիթ մը, հաւկիթ մը, ըստ Ֆիլօթիս:

Սակայն Միրթօքլեան շարժում մը ըրտւ.

— Եկո՛ւր, Թէ՛տնո, պէտք է քնանաս, աղէկ վիճակ մը չունիս, եկո՛ւր ինծի հետ:

— Ա՛, հա՛... ա՛, հա՛, կը խնդար փոքրիկը:

Եւ սաինքը առնելով փոքրիկ ձեռքին մէջ, այս լայլած ձայնով մը գոչեց:

— Ա՛, հա՛... հայելին...

— Եկո՛ւր, կ'ըսէր Միրթօքլեան համբերութիւնը հաստած:

— Հայելին... գողցուած է, գողցուած, գողցըւած, ա՛, հա ա՛ ա՛ Քրօնոսէն աւելի ուլ ապրիմ, այսքան երբեք չպիտի խնդամ: Գողցուած է, գողցուած, արծաթէ հայելին:

երգչուհին ուզեց զայն քաշկատելով առնիլ, սա-  
կայն ֆիլօթիսը հասկցած էր ամէն բան:

— Է՛, ինձի նայեցէք, գոշեց ան թեւերը վեր  
բարձրացնելով: Վազեցէ՛ք, եկէ՛ք, լուրեր կան, գող-  
ցուա՛ծ է Պաքքիսի հայելին:

Եւ բոլորն ալ բացագանչեցին.

— Պաքքիսի հայելին...

Երկվայրկեանի մը մէջ, երեսուն կիներ հաւաք-  
ուեցան սրնգահար աղջկան շուրջ:

— Ի՞նչ կայ.

— Ինչպէս.

— Պաքքիսին հայելին գողցած են, թէանօն է  
ըսողը:

— Սակայն ե՞րբ:

— Ո՞վ գողցած է:

Աղջնակը թօթուեց ուսերը.

— Ի՞նչ գիտնամ:

— Գիշերը հօն էիր, պէտքէ գիտնառ, կարելի չէ,  
ո՞վ մած է անօր առնը. անշուշա ըսին քեզի, միտ-  
քը բեր, թէանօ:

— Ի՞նչ գիտնամ... օրահին մէջ քսան հոգիէ ա-  
ւելի կար, իբրեւ սրնգահար զիս վարձեցին, սակայն  
չթողուցին որ նուազեմ, որովհետեւ անսնք երաժշ-  
ուութիւն չեն սիրեր: Ինձմէ պահանջեցին որ Տանաէն  
մնջկատակով ներկայացնեմ, ոսկեդրամներ նետեցին  
վրաս, բայց Պաքքիսը ամէնն ալ տուաւ ինձմէ: Խենթ  
էին բոլորն ալ, զլուխո վառ ծոեցնելով ինձի զինի  
խսցուցին չափազանց լեցուն ըմպանակէ մը, ուր եօ-  
թը բաժակներ պարպուած էին, որովհետեւ եօթը տե-  
սակ զինի կար սեղանին վրայ. դէմքո ամբողջովին  
թրջուած էր, նոյնիսկ մաղերս և վարտիկս:

— Այս, ընդմիջեց Միրթօ, դուն շատ անպիտան

աղջիկ մըն ես, հապա հայելին ինչ եղաւ, ո՞վ տառւ:

— Արդարև երբ սաքի կեցուցին արիւնը գլուխս  
և գինին ալ սկանջներս խուժած էր: Հա՛, հա՛, բո-  
լորն ալ սկսան խնդուլ. Պաքքիսը հրամայեց որ հա-  
յելին բերեն, հա՛, հա՛, սեղը չէր, մէկը տած էր:

— Ո՞վ սակայն, քեզի կը հարցնենք, ո՞վ էր:

— Գիտցածո օա է որ գողցողը ես չեմ. չէին  
կրնար վրաս խուզարկնել քանի որ մերկ էի, կոպե-  
րուս տակ հայելի մը չէի կրնոր պահել տրախմիի մը  
մը պէս: Գիտցածո օա է որ ես չեմ: Թերեւս այս  
պատճառով է որ Պաքքիսը զերուհի մը խաչեց: Երբ  
տեսայ որ ալ ինձմով չէին հետաքրքրուեր, հաւաքե-  
ցի Տանաէի ներկայացման առթիւ տրուած նուէրնե-  
րը: Ա՛ռ Միրթօ, հինգ ոսկեղրամ ունիմ, մեզ երեքիս  
համար շրջազգեատներ գնէ:

\* \*

Գողութեան լուրը կետզեաէ տարածուած էր ամ-  
բողջ հրապարակին վրայ: Պերճաղիճները չէին ծած-  
կեր իրենց նախանձոտ գոհունակութիւնը: Շարժուն  
խումբերը ոգեւորուած էին աղմկալի հետաքրքրու-  
թեամբ մը:

— Կին մըն է, կին մըն է որ այս գործը գլուխ  
հանած է:

— Այսո՛, հայելին աղէկ պահուած էր: Դողը չէր  
կրնար քարը գտնել, նոյնիսկ եթէ սենեակը տակն  
ու վրայ ընէր և բոլոր առարկաները առնէր տանէր:

— Պաքքիսը թշնամիներ ունէր, մանաւանդ էին  
բարեկամուհիներուն մէջ, որոնք անօր բոլոր գաղա-  
նիքներուն ծանօթ էին, Առոնցմէ մէկը զինքը մէկ  
կոզմ զրկած ըլլալու է հնարքով մը, յետոյ տունէն  
ներս մած է այն պահուն երբ արեւը տաք է և փո-  
ղոցները՝ գրեթէ ամայի:

— Օ՛, թերեւո ալ իր պարագերը վճարելու համար ծախտծ է հայելին:

— Հապա եթէ տարփածուներէն մէջն է գողը կ'ըսեն թէ հիմա բեռնակիրներ կ'ընդունի:

— Ո՛չ, վատահ եմ որ կին մըն է:

— Կ'երդնում երկու դիցուհիներով, ինչ որ ալ ըլլայ, աղէկ եղած է:

Յանկարծ, աւելի ալեծուփ ամրոխ մը մզուեցաւ Ակօրային ծայրը. յարտճուն աղմաւկ մը անցորդները իրեն կը քաշէր.

— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ:

Սուր ձայն մը, տիրապետելով ժխորը, անձկագին զլուխներուն վրայէն գոչեց.

— Մեծ քրմապետին կինը սպաննուած է:

Ամբոխը լեցուեցաւ բուռն յուզումով. անհաւասալի էր, կարելի չէր երեւակայել: Աֆրօթիտեան տօներուն մէջաեղը, այսպիսի օճիր մը առաւածներուն զայրոյթը պիտի հրաւիրէր քաղաքին վրայ: Սակայն ամէն կողմէ նոյն նախադասութիւնը կը կրկնուէր բերնէ բերան.

— Սպաննած են մեծ քրմապետին կինը, տաճարին առակատարութիւնը յետանգուած է:

Հուրերը արագորէն կը հասնէին: Մարմինը դըտնուած էր, վարդագոյն մարմարէ նսաւարանի մը վրայ, պարաէզներուն գագաթը, մեկուսի վայր մը: Ոսկեայ երկար գնդասեղ մը կարած անցած էր ձախ սախնքէն, վէրքը չէր արիւնած, սակայն օճրագործ տարած էր երիտասարդ կնոջ բոլոր մազերը, և տարած էր նիթառուքրիթ թագուհին հնարժէք սանարը:

Անձկութեան առաջին աղաղակներէն վերջ, ամբոխը խորունկ ապշութեամբ մը լեցուեցաւ, վայրկեանէ վայրկեան բազմութիւնը կը շատանար. ամբողջ

քաղաքը հոն էր, բաց գլուխներու և կանացի գլխարկներու ծով մըն էր ան, անթիւ հօտ մը որ կը յորդէր Աղեքսանդրիոյ Ակօրային շքեղ լոյսին մէջ, կապօյտ սառւերներով լեցուն փազցներէն դուրս խուժելով: Այն օրէն ի վեր երբ Պերենիս թագուհին կուսակիցները գահագուրկ ըրին Պազմէս Աւլչափիօս թագաւորը, այսպիսի խուռն բազմութիւնն մը չէր տեսնուած: Քաղաքական յեղափոխութիւնները նուազ սարսափելի էին քան այս հակակրօնական օճիրը, որմէ կախում ունէր քաղաքին փրկութիւնը: Լրաբերներուն շուրջ մարդիկ զիրար կը կոխկոտէին, նոր մանրամասնութիւններ կ'ուզէին և կարծիքներ կը յայտնէին: Նոր հասնող կիները հոսկցողներէն կ'իմանային հոչակառորհայելիին գողութիւնը. ամէնէն խոհական մարդիկը կը հաստատէին թէ այս երկու օճիրներն ալ կտարուած էին նոյն անձին կողմէ: սակայն սկզ էր այդ տնձը: Նախընթաց օրը, յաջորդ սարուայ համար ուխտ ըրած աղլիկները վախցան որ դիցուհին նկատի չպիտի տոնէր իրենց նուէրները, և նստած ու զլուխնին շըրջաղգեսաներուն մէջ թագած, սկսան հեծկլուալ:

Հին աւելորդապաշտութեան մը համեմատ երկու նման գէպգերու կը յաջորդէ աւելի ծանրակշիռ երրորդ գէպք մը: Ամբոխը անօր կը սպասէր, հայելիէն և առնորէն վերջ ի՞նչ յափշտակած էր արդեօք խորհրդաւոր գոզը: Հարուային հովէն բորբագած և փոշի նման աւաղով լեցուն հեղաւցիչ մթնոլորտ մը կը ճնշէր անշորժ սպասիին վրայ:

Անզգալարար մարդկային այս զանգաւածը, մէկ անձի մը պէս լեցուեցաւ սարսաւազ մը որ սատիճանաբար սարսափի փխուեցաւ և բալորին աչքերը ուղղուեցան հօրիզոնին նոյն կէտին:

Հետուն, Քանուփի զաւոնէն Աղեքսանդրիան կարող և Տաճարէն Ակօրա առնող ուղղաձիգ ծառուզիին ծայր:

րը, ուր ճամբան կը բացուէր երկինքին առկ, երկրորդ բազմութիւն մը յանկարծ երեւցաւ և խելայեղ վաղքով մը իջաւ գէպի առաջին բազմութիւնը:

— Գերձաղիճնե՞րը, նուիրտական պերձաղիճները,

Ոչ «ք շարժում մը ըրաւ: Ոչ «ք կը համարձակէր զանօնք գիմաւորել, վախնալով որ նոր աղէսի մը լուրը պիտի առնէ: Անօնք, պերձաղիճները, կենդանի ողողումի մը պէս, հողին վրայէն անցնազ իրենց վաղքին խուլ աղմուկովը առաջնորդուած կը հասնէին: Թեւերնին բարձրացուցած, կը հրմշակէին զիրար և կարծես բանակի մը առջեւէն փախուստ կուտային:

Հիմա ալ ամէն ոք կը ճանչնար զանօնք. «րոշակի կ'երեւէին իրենց պատմուճանները, գոտիներնու մազերը: Ոսկեայ գոհարեղէնները կը պսպղային լոյսին առկ: Մօտեցան և բացին իրենց բերտնները:

Հոռոթիւնը աիրեց:

— Կողցա՛ծ են Դիցուհիին մանեսկը, Անատիօմէնի իրական Մարգարիտները:

Անյոյս աղաղակ մը բարձրացաւ ի պատասխանայս խօսքին: Ամբոխը նախ ետ քաշուեցաւ կոհակի մը պէս, յեսայ յուած շարժեցաւ, զարնուելով պատերուն, լեցնելով ճամբան և Տրօմի երկար ծառուղիին մէջ սարսափած կիները կոխիրտելով դիմեց կորուած անմահ Դիցուհիին:

## Գ.— ՊԱՏԱՍԽԱՆԸ

Եւ Ակօրան ամայացաւ, ծովախաղացքէն վերջ, ափունքի մը նման:

Ամայացաւ, բայց ոչ ամբողջովին. մարդ մը և

կին մը, անօնք որ գիտէին ժողովրդային մեծ յուղամին պատճառը, և օրօնք յառաջ բերած էին այդ յուղումը, հոն մնացին. Քրիսիս և Դեմետրիոս:

Երիտասարդը նաւահանգիստին մօտ նոտած էր մարմարէ կոյտի մը վրայ: Հրապարակին միւս ծայրը, կինը սաքի վրայ կեցած էր: Անօնք չէին կրնար զիրար ճանչնալ, սակայն փախարձաբար գուշակեցին զիրար:

Քրիսիս, հպարտութեամբ և վերջապէս տարփանքէն գինով վազեց, արեւուն տակ:

— Կատարեցի՛ր այս գործը, գոչեց ան, ուրեմն կոտարեցի՛ր:

— Այո՛, րուաւ երիտասարդը պարզօրէն, հնագնդեցայ քեզի:

Քրիսիս նետուեցաւ անոր ծունկերուն վրայ և խելացնոր գրկապնդումով մը զայն համբուրեց:

— Կը սիրե՛մ քեզ, կը սիրե՛մ քեզ, երբեք չեմ զգացած ինչ որ կիմա կը զգամ: Աստուածնե՛ր, ուրեմն հիմա գիտես թէ ինչ կը նշանակէ սիրահարուիլ: Սիրոկա՛ն, պիտի տեսնես որ երէկուան խօսպացածէս ուելին պիտի տած քեզի: ես որ երբեք ոչ ոքի ցանկացած եմ, չէի կրնար խօրհիլ որ այսցան տրազօրէն կրնամ փոխուիլ: Անկազնի վրայ մարմինս միայն ծախած էի. հիմա քեզի կուտամ ինչ որ ունիմ մաքուր, բարի, անկեղծ և սիրավառ, ամբողջ հոգիս որ գեռ կօյս է, Դեմետրիօս: Եկա՛ւր ինծի հետ, ժամանակի մը համար հետանանք այս քաղուքէն և երթանք գտղանի վայր մը, ուր միմիայն ես ու դուն ըլլանք: Հօն այնպիսի օրեր պիտի անցնենք, ինչպէս երբեք չեն անցած երկրիս վրայ: Ոչ մէկ սիրահարը քու ըրտեղ կրցած է ընել. ոչ մէկ կին ինծի պէս չէ սիրած քեզ, անկարելի է, անկարելի՛: Կոկորդո այնպէս կը սեղմուի որ գրեթէ չեմ կրնար խօսիլ. աեւ

կ'արտասուեմ, հիմա գիտեմ նաև թէ ի՞նչ է արցունքը, չափազանց երջանկութիւն է արտասուելը... Սակայն չե՛ս պատասխաներ, չե՞ս խօսիր. համբուրէ զիս...

Դեմեարիս աջ սրունքը երկարեց, որպէս զի իշեցնէ իր ծունկը, որ հետզիւտէ կը յոգնէր. յետոյ վեր հանեց դեռատի կինը, ոտքի ելաւ, թոթուեց հագուստաները և մեղմաձայն ըստաւ.

— Ո՛չ... Մնաք բարով:

Եւ հանդարա քայլերով մեկնեցաւ:

Քրիսիս, ծայր առաջինան ապշած, բերանաբաց և թեւերը կախ կը մնայ:

— Ի՞նչ, ի՞նչ... ինչ ըսի՞ր:

— Մնաք բարով կ'ըսեմ, ըստ երիտասարդը առանց ձայնը բարձրացնելու:

— Բայց... բայց ուրեմն դուն չե՞ս որ...

— Այս', քեզի խոռացած էի.

— Այս առեն... չեմ հասկնար.

— Սիրելիս, հասկնառ թէ ոչ, անտարբեր եմ, այդ մասին. քեզի կը ձգեմ մատել այս փոքրիկ խորհուրդին վրայ. եթէ ինձի ըստներդ ճիշտ են, անոնք երկարելու սպանալիքի առկ կը գնեն մեզ: Ահա ժամանակը եկած է անոնցավ զբազելու: Մնաք բարով:

— Ի՞նչ կը լսեմ Դեմեարիս, ո՞ւրիէ այս շեշտը, այսպէս խօսազը գտն ես, բացարէ, կ'երդուընցնեմ քեզ, մեր միջեւ ի՞նչ պատահեցաւ, գլուխո քարին զարնելու է:

— Ի՞նչ հարկ նոյն բանը քեզի կրկնել հարիւր անգամ: Այս, ես գողզայ հայելին, ես սպաննեցի թունի քրմուհին՝ սանարը առնելու համար, ես զիցուհին վիզէն հանեցի մարդարիտէ եօթնաշար ման-

եակը: Այս երեք ընծաները պէտք է քեզի յանձնէի քու մէկ զոհողութեանդ փոխարէն: Պէտք էր արժեցընել այս զօհողութիւնը չէ՝ արդ, ու անոր չեմ ընծայեր նոյն արժէքը, և քեզմէ ոչինչ կը պահանջեմ. դուն ալ նոյնպէս վարուէ և բաժնուինք իրարմէ: Կը զարմանամ որ չես ըմբռներ կացութիւն մը որ ակընյայանի կերպով պարզ է:

— Սակայն պահէ՛ ընծաներդ, մի՞թէ միաքէ՞ս կ'անցնի՞, միթէ ընծաներդ կ'ուզե՞մ քեզմէ, ի՞նչ կ'ուզես որ ընեմ անոնցմով, ես քեզ կ'ուզեմ, միայն քե՛զ:

— Այս' գիտեմ, սակայն անգամ մըն ալ կ'ըսեմ, ալ ոչինչ կ'ուզեմ. և ինչպէս որ ժամադրութեան մը համար անհրաժեշտ է ստանալ երկու սիրահարներու հաւանաւթիւնը, և եթէ ես շարունակեմ մնալ այս տեսակէտիս մէջ սեր միութիւնը չիրականանալու վասնգին կ'ենթարկուի: Ահա թէ ինչ կ'ուզեմ քեզի հասկընել խօսքին ամէնէն կարելի պարզութեամբը: Կը աեւնեմ որ չի բաւեր առ, սակայն քանի որ ինձի չի վերաբերիր զայն կատարեալ դարձնելու—, կը իւընդրեմ որ կատարուած իւընդրիւնը սիրով ընդունիս, առանց թափանցելու քեզի մաւթ երեցած կէտին, քանի որ չես ընդունիր թէ անիկա ճշմարտանման է. բուռն կերպով կը փափաքիմ փակել այս խօսկցութիւնը, որ ոչ մէկ արդիւնք պիտի ունենայ և որ թերեւու զիս մզէր ոչ քաղաքավար խօսքեր ընելու:

— Իմ մատիս խօսած են քեզի:

— Ո՛չ:

— Օ, կը գուշակեմ, ո՛չ մի ըսեր, իմ մատիս խօսած են քեզի և իմ մտախագէշ խօսած են քեզի. սարսափելի թշնամիներ սանիմ, Դեմեարիս, պէտք չէ անոնց մարկ ընել. կ'երդնում ասառւածներով որ կը առեն անոնք:

— Ես չեմ ճանչնար թշնամիներդ։  
— Հաւատա՛ ինծի, հաւատա՛ ինծի, սիրական,  
քեզ խաբելէն ի՞նչ շահ ունիմ, քանի որ քեզմէ միտյն  
քե՛զ կը սպասեմ։ Դուն առաջին մարդն ես, որուն  
այսպէս կը խօսիմ։

Դեմերիօս նայեցաւ անոր աչքերուն մէջ։

— Շատ ո՞ւշ է, քաւ ան, քեզի տիրացայ։

— Կը զառանցես գուն, ե՞րբ, ո՞ւր, ի՞նչպէս։

— Ճշմարիս կ'ըսեմ, հակառակ կամքիդ տիրացայ քեզի։ քեզմէ գաղտնի սացայ ինչ որ հաճոյակառարութենէդ կը սպասէի, երազիդ մէջ աշրիր զիս այն երկիրը ուր կ'ուզէիր զիս առնիլ այս զիշեր իսկ, և դուն գեղեցիկ էիր, ա՛, որքան գեղեցիկ էիր Քրիսիս։ այդ երկիրն վերադարձայ ես։ Ոչ մէկ մարդկային կամք զիս չպիտի սափակէ կրկին զայն աեռնել, նոյն գէպքին մէջ։ երկու անգամ երբեք նոյն երջանկութիւնը չենք ունենար։ երջանիկ յիշառակ մը ուրելու չափ անզգայ չեմ։ պիտի ըսես թէ ասիկս քեզի՞ կը պարտիմ, բայց քանի որ միայն սառուերդ սիրած ես, սիրելիս, թոյլ պիտի ասա որ չընօրհակալ ըլլամ իրականութեան համար։

Քրիսիս քունքերը ձեռքերուն մէջ ոսաւ։

— Գարշելի՛ բան է, գարշելի՛, և կը համարձակիս ըսել, և գո՞ն ես։

— Շատ շուտ որոշում կուտաս։ Քեզի ըսի թէ երազ աեսայ, զատա՞հ ես որ քնացած եմ. քեզի ըսի թէ երջանիկ էի, արդեօք քեզի համար երջանկութիւնը կը կայանայ մարմնական այդ կոշտ սարսուսին մէջ զոր այնքան լաւ կերպով կը գրգռես, բայց զոր չես կրնար փոփոխել. որովհետեւ անիկա զգալապէս նոյնն է բոլոր յանձնուող կիներուն քով։ Ա՛չ, այս անպատշաճ ընթացքով ինքինքդ է որ կը պըզ-

տիկցնեռ։ Կ'երեւի լաւ չես ճանչնար այն ամբողջ երանութիւնը որ քայլերէդ ծնունդ կ'ունէ։ ինչ որ տարփուհիներու մէջ տարբերութիւն մը կը դնէ, ոաէ որ իւրաքանչիւրը ինքնույտուկ կերպ մը ունի պատրաստելու և եղրակացնելու գէպք մը անհրաժեշտ սիօրինակութեամբ։ Զպիտի արժէր փնտոել զայն, եթէ հեռուէն չնախատեսէինք այն ամբողջ նեղութիւնը, զոր պիտի ունենա՞ք կատարեալ տարփուհի մը ունենալու համար։ Այս պատրաստութեան և եղրակացութեան մէջ զուն կը գերազանցես բոլոր կիները։ Գոնէ հաճոյքն ունեցայ երեւակայել զայն։ Թերեւս ընդունիս որ ես Տաճարին Աֆրօթիտը երազելէս վերջ, երեւակայութեամբ գուարութիւն չքաշեցի մաքիս առջեւ բերելու այն կինը, որ զուն ինքդ ես։ Դարձեալ քեզի չպիտի ըսեմ թէ խնդիրը գիշերային երազի՞ մը թէ արթուն պատրանքի մը մէջ կը կայանայ։

Միայն այսքանը գիտցիր որ, երազուած կամ յըազցուած, քու պատկերդ ինծի երեւցաւ որտակարգ շրջանակի մը մէջ։ Պատրանք, սակայն ինչ որ ալ ըլլայ պիտի արգիլեմ, որ զիս պատրանաթափ ընես, Քրիսիս։

— Հապա ե՞ս, այս բոլորէն վերջ, ի՞նչ պիտի ընես ինծի, ես որ քեզ կը սիրեմ հակառակ բերնէդ լոած սարսոփելի խօօքերուդ։ Միթէ տեղեա՞կ եմ քու զզուելի երազիդ, միթէ կիսո՞վ մասնակից եմ այն երջանկութեան, օրու մատին կը խօսիս և զոր գոզցար ինձմէ, լսուա՞ծ բան է որ տարփածու մը վայելէ զինքը սիրող կին մը առանց զայն մասնակից ընելու այդ վայելքին, ի՞նչ զարհուրելի եսասիրութիւն։ Միոքան կը շուտարի, պիտի խենթենամ։

Այս ատեն Դեմերիօս թօղուց իր հեգնութ շեշտը և թերեւակի դողդոջուն ձայնով մը ըսաւ։

— Մասատա՞նջ էիր երբ շահագործելով իմ յանկարծարուխ ցանկութիւնս, մոլորած մէկ վարկեանիս ինձմէ կը պահանջէիր կտառարել երեք որարքներ որոնք պիտի խորառակէին կեանքո և որոնք միշտ իմ մէջօ պիտի ձգեն երբեակ ամօթի մը յիշառակը:

— Քեզի ինձի կապելու համար էր որ այդպէս ըրի. եթէ քեզի յանձնուէի, քեզ չպիտի գրաւէի:

— Լաւ, գոհացում գտար, եթէ ոչ երկար ատեն, բայց ամէն պարագայի. զիս գերի դարձուցիր. հանդուրժէ, երբ հիմա կ'ուզեմ ազառութիւնս վերագըտնել.

— Եթէ գերի մը կայ, ան ալ ես եմ Դեմեարիս.

— Այս, ես կամ դուն, սակայն երկուքէս մէկը. ան որ միւսը կը սիրէ. գերութիւն, գերութիւն, ահա կիրքին ճշմարիտ անունը: Դուք կիներդ բոլորդ ալ միակ երազ մը ունիք, միակ մտածում մը, աշխատիլ որ ձեր ակարութիւնը խորառակէ մարդուն ուժը և սնապարծութիւնը՝ ափրապեաէ անոր իմացականութեան: Ձեր ստինքները փթթելուն պէս, զուք կ'ուզէք ոչ թէ սիրել կամ սիրուիլ. այլ մարդը կտպել ձեր ստքերուն, զայն նուռառացնել, խոնարհնեցնել և ձեր արեիները դնել անոր գլխուն վրայ: Այն ատեն, ձեր փառուսիրութեան համեմատ, զուք կրնաքմզէ խւել մեր սուրը, մուրճն ու կարկինը, խորառակէն ինչ որ ձեզմէ բարձր է. կրտել ինչ որ կը վախցնէ ձեզ, բռնել Հերակլէսին քիթէն և բուրդ մանել տալ: Սակայն երբ չէք կրնար ընկճել ոչ անոր ճակատը, ոչ ալ նկարագիրը, այն ատեն կը պաշտէք ձեզ հարուածող բռունցքը. ձեզ զգեանող ծունկը, և նոյնիսկ ձեզ անարգող բերանը: Այն մարդունկը, և նոյնիսկ ձեզ անարգող բերանը: Այն գը որ կը մերժէ համբուրել ձեր մերկ սաքերը երբ ձեզ բանաբարէ, ձեր իզձերը պառկած կ'ըլլայ: Ան չի լոր, երբ զուք կը մեկնիք անոր առնէն,

ձեզ մազերէն բանելով կրնայ ձեզ քաշկռտելով հոն աանիլ. ձեր ոէրը պիտի վերածնի ձեր արցունքներէն, որովհեաեւ միակ բան մը կայ որ կը սփոփէ ձեզ երբ չէք կրնար գերութիւն պարագրել. ո՞վ սիրահար կիներ, ենթարկուիլ մարդուն:

— Ա՛, ձեծէ՛ զիս, եթէ կ'ուզես, սակայն յետոյ սիրէ՛ զիս:

Եւ այսքան յանկարծական կերպով զայն գրկեց որ Դեմեարիսու ժամանակ չունեցաւ իր շրթունքները ետ քոշելու: Միանդամայն երկու թեւերն ալ մէկդի ընելով, բաւ:

— Կ'արհամարհեմ քեզ:

Սակայն Քրիսիս կոռչեցաւ անոր վերարկուին.

— Մի՛ սաեր, կը պաշտես զիս, հոգիդ ամբողջովին ինձմով լեցուն է, սակայն կ'ամչնաս աեղի տալուդ համար: Լոէ՛, լոէ՛ Սիրական: Եթէ հպարաւութեանդ վիրտուորանքին մէջ այս բանը միայն կրնայ միխթարել քեզ, ես պաարաստ եմ պահանջածէդ ամբիթարել քեզ, ես պաարաստ եմ պահանջածէդ ամբիթարել քեզ, ինչ զոհողութիւն ալ որ ընեմ, երբեք կեանքիս մէջ չպիտի ցաւիս անոր համար:

Դեմեարիս հետաքրքրութեամբ անոր նայեցաւ, և նախորդ օրը, ինչպէս որ պերճաղիծը ըօած էր իրեն ամբարտակին վրայ, ինքն ալ հարցուց անոր.

— Ի՞նչ երդում պիտի ընես:

— Աֆրօթիտի վրայ պիտի երդնում:

— Աֆրօթիտին չես հաւաատար դուն, երդում ըւրէ եահվէ Սապաօթի անունով:

Գալիլիուհին տժունեցաւ:

— Եահվէի անունով չեմ երդնուր:

— Կը մերժե՞ս,

— Զարհուրելի երդում մըն է.

— Բայց ես այդ երդումը կ'ուզի՞։  
Քրիստո պահ մը վարանեցաւ, յետոյ ցած ձայ-  
նով (լուս)։  
— Կ'երդնում նահվէ՞ով, ի՞նչ կ'ուզե՞ լուսէ  
Դեմետրիօս։

Երիտասարդը չխօսեցաւ.  
— Խօսէ՛ Սիրական, ըստ Քրիստո, շուտ խօսէ,  
ԿԸ վախնամ։  
— Օ՛, շուտ փոքր բան է։  
— Սակայն ի՞նչ։

— Թեզմէ չպիտի ուզեմ որ քու կարգիդ, դուն ալ  
ինծի ատա երեք ընծաներ. թէև անոնք ըլլան այն-  
քան պարզ, որքան առաջինները հազուագիւտ էին,  
առանկ բան մը ոսվորութիւն չէ, սակայն կրնամ պա-  
հանջել որ ընդունիս զանոնք, այնպէս չէ։

— Ապահով կերպով, ըստ Քրիստո զուարթօրէն։  
— Անշուշտ չէիր յուսար գործածել այս հայելին,  
առնարն ու մանեակը զօր ինծի առնել տուիր։ Դող-  
ցուած հայելի մը, զոհի մը սանարը և զիցուարին  
մանեակը այնպիտի գոհարեղէններ չեն, որ մարդ  
կարենայ անսնցմազ պճնուիլ։

— Ի՞նչ զաղափար։  
— Ո՛չ, ես լու խորհած եմ, ուրեմն պարզ ան-  
գըթութեամբ է որ զիս մղեցիր զանոնք ձեռք ձգել  
երեք ոճիրներու գինով, որոնցմով ամբողջ քաղաքը  
այսօր տակնուվայ եղած է։ Է լաւ, այն ատեն,  
դուն զանոնք պիտի կրես։

— Ի՞նչ։  
— Հիմա կ'երթաս այն փոքրիկ ու գոց պարտէզը  
ուր կը գտնուի Սթիկեան Հերմէսի որձանը։ Ամայի  
է այդ փայրը և ոչ ոք պիտի վրդովէ քեզ. վեր կը  
վերցնես աստծոյն ձափ կրուկը, պիտի տեսնես որ

քարը կոտրած է։ Հոն, պատուանգանին ներօը պիտի  
գտնես Պաքքիսին հայելին զօր ձեռքդ կ'առնես, պի-  
տի գտնես Նիթուութիւնը մեծ սանարը. Խօթէ՛ մա-  
ւեռուց մէջ և ուիսի գմելս Աֆրօթիաի եօթնաշաբ  
մարգարիտէ մանեակը. վիզեդ կախէ՛ զայս, Դեղեցիկ  
Քրիստո, այսպէս զարդարուած, գնա՛ անցիր քաղա-  
քին մէջէն։ Ամբոխը քեզ պիտի յանձնէ թագուհիին  
զինուօրներուն, և սակայն փափաքդ կատարուած պի-  
տի ըլլայ և ես արեւածագէն ուսող բանա պիտի զամ  
քեզի այցելելու համար։

## Դ. — ՀԵՐՄԷՍ ԱՆԻՒՊԻՍԻ ՊԱՐՏԷԶԸ

Քրիստո թօթուեց ուսեկը. տոիկա եղու անոր  
առաջին շարժումը. այնքա՞ն միամիտ չէր որ իր եր-  
գումը բանէր։

Յետոյ ուզեց երթուլ տեսնել։ Յարաճուն հետա-  
քըրքրութենէ մը մզուած ուզզուեցաւ այն վայրը ուր  
Դեմետրիօս պահած էր երեք ոճիրներով ձեռք բեր-  
ուած թանկարժէք աւարները։ Կ'ըզձար զանոնք առ-  
նել ձեռքերուն մէջ, չօշափել, չողացնել արեւուն տակ  
և վայրկեան մը տիրանալ անոնց։ Իբեն, կը թուէր  
թէ իր յաղթանակը կատարեալ չպիտի ըլլար, քանի  
ձեռքին մէջ չէր տուծ զանոնք։

Գալով Դեմետրիօսին, յետագայ հնարքով մը  
պիտի կրնար կրկին տիրանալ անոր։ Ինչպէ՛ կարելի  
էր հաւատալ որ անիկա տո յաւէտ բաժնուած էր իր-  
մէ. իր ներշնչած ցանկութիւնը այնպիտիներէն չէր  
որ անվերադարձ կերպով կրնար մարիլ մարդու մը  
սրտին մէջ։ Շատ սիրուած կինները կը ներկայացնեն  
ընարեալ ընատնիք մը մարդոց յիշողութեան մէջ։ Եւ  
նախկին աարփուհիի մը հանդիպումը, նոյնիսկ երբ

կ'ատենք զայն, նոյնիսկ երբ մոռցուած է, կ'արթնցը-  
նէ անօպաօելի խոռվք մը ուրկէ կրնայ ժայթքիլ նոր-  
ոէր մը: Քրիսիս գիտէր այս ըոլորը: Որքան ալ սի-  
րաբորբոք ըլլար ինք, որքան ալ աճապարէր տիրա-  
նալու այս առաջին մարդուն զոր սիրած էր, այնքան  
յիմար չէր որ իր կեանքին գնովը գնէր զայն, երբ  
զայն հրապուրելու համար այնքան ուրիշ պարզ մի-  
ջոցներ գոյութիւն ունին:

Եւ ակայն... Դեմետրիոը ի՞նչ երանաւէտ վախ-  
ճան մը առաջարկած էր իրեն:

Ի՞նչ անբաղդատելի ճակատագիր, անհամար ոմ-  
բոխի մը աչքերուն առջեւ ձեռքին մէջ բռնել այն  
հնագարեան հոյելին ուր Սաֆոն ինքզինքը նայած  
էր, կրել այն սանտրը, որ ամփոփած էր Նիթառւք-  
րիթի արքայական մազերը և կրել ծովային այն  
մարգարիտները որոնք հոսած էին Անտախօմէն դիցու-  
հիին կոնքին մէջ, յետոյ զիշերութնէ մինչեւ տառօտ  
խելայեղօրէն ճանչնալ ինչ որ ամենաբուռն ոէրը կըր-  
նայ կոնջ մը փորձել առև և օրը ցերեկով, մեօնիւ  
անզօր կերպով:

Քրիսիս փակեց աչքերը:

Սակայն ո՛չ, չէր ուզեր աեղի առլ: Ռաքօթիսի  
մէջէն ելաւ Մեծ Սիրափիօնը ասանող փողոցը: Այս  
ճամբան, ուրկէ Յոյները կ'անցնէին, անյարմար բան  
մը ունէր անկիւնաւոր գոփիներով լեթուն այդ թա-  
ղին մէջ: Երկու բնակչութիւնները այլանդակօրէն ի-  
րարու հետ կ'ապրէին այստեղ, քիչ մը քինախնդիր  
խառնակեցութեամբ մը: Կապօյտ շապիկներ հազած  
եղիպատճիններու մէջաեղ, Հելլէններուն անլուայ մե-  
առաքէ պատմութանները սպիտակ ակօն մը կը գծէին:  
Քրիսիս աճապարանքով վեր կ'ելլէր, առանց մտիկ

ընելու այն խօսակցութիւններուն որոնց նիւթը կը  
կազմէին գործուած ոճիրները:

Յիշտապակարանին տօտիմաններուն առջև Քրիսիս  
աջ գործաւ, մտաւ սթին փողոց մը: Յետոյ ուրիշ  
մը որուն առւներուն հարթաաանիքները գրեթէ ի-  
րար փակած էին, անցաւ փոքրիկ հրապարակէ մը  
ուր արեւուն պատառ մը լոյսին մէջ, երկու թխաղէմ  
աղջնակներ աղրիւրի մը մէջ կը խաղային, և վեր-  
ջապէս կանգ առաւ:

Վազո՛ւթ լքուած փաքրիկ գերեզմանատօւն մըն  
էր Հերմէս Անիւպիսի պտրտէղը. տեսակ մը թափուր  
հողամաս, ուր ծնողքները ալ գինեձօն չին բերեր  
մեռելներուն և որուն յօտենալոէ կը խուսափէին ան-  
ցորդները: Կիսակործան շիրմաքարերու մէջաեղ, Քրի-  
սիս ամենախօր լութեամբ յառաջացաւ, ոտքերուն  
տակ ճթուացող իւրաքանչիւր քարէ վախնալով: Հո-  
վը, բեանաւոր նուրը աւազով, կը թրթացնէր քուն-  
քերուն վրայ ինկած մազերը և կ'օւուցնէր իր բո-  
սորագոյն քօղը ժանաթզենիի սպիտակ տերեւնե-  
րուն դէմ:

Գտաւ արձանը: Երեք շիրմաքարեր չորս կոզմէն  
կը ծածկէին զայն և եռանկիւնի մը մէջ կը փակէին  
զայն:

Մահացու գաղտնիք մը թաղելու համար սղէկ  
ընարուած էր այդ վայրը:

Նեղ ու քարքարուա անցքին մէջէն Քրիսիս կըր-  
ցածին չափ սողոսկեցաւ, և թեթեւօրէն տժգունե-  
ցաւ, երբ արձանը ցցուեցաւ աչքերուն դէմ:

Ծնագայլի գլխով ասառուածը ուաքի վրայ էր, աջ  
որունքը առջեւ երկարած: Վայրահակ ու երկու ծակ  
ունեցող մազերուն յարդարանքէն դուրս կ'ելլէին եր-  
կու թեւերը: Կարծը մարմինին բարձունքէն գլուխը

կը հակէր ձեռքերուն վրայ, որոնք զմօսողի շարժում  
մը կ'ընէին: Զախ ոտքի ծխնին հանուած էր:

Տարտամ ու երկչու նայուածք մը նետելով իր  
շուրջը, Քրիսի ապահով եղաւ որ բոլորովին մինակ  
էր. ետեւէն եկող փոքրիկ շնուկ մը սարսոաց. կա-  
նաչ մողէզ մըն էր որ մարմարէ ձեղքուածքէ մը  
կ'անյայտանար:

Այս ատեն վերջապէս համարձակութիւն առաւ  
և բանեց արձանին ոտքը: Փոքրիկ դժուարութեամբ  
մը վերցուց զայն, որովհետեւ իրէն հետ վեր  
կ'ելնէր պատուանդանին փոքրիկ ու խոռոչացած մէկ  
մասը:

Յանկարծ քարին տակ խոշոր մարգարիտները  
պապլացին:

Ամբողջ մանեակը դուրս քաշեց, որքա՞ն ծանր  
էր. չէր յուսար որ այդքան ծանր պիտի գային իր  
ձեռքին վրայ, ոչտափէ գունդերը հրաշալիօրէն կլոր  
էին և զրեթէ լուսնային փայլով մը կը պապլային:  
Եօթը շարքերը իրարու կը յաջորդէին և կը լայնա-  
յին ինչպէս շրջանակածն վէտիտումները առաջալի  
ջուրի մը վրայ:

Քրիսի վիզէն կախեց մանեակը:

Մորթին վրայ լաւագոյնս զգալու համար մար-  
դորիտներուն զօվութիւնը, աչքերը փակեց և մէկ  
ձեռքով զանցնք յարդարեց: Եօթը շարքերը կանոնա-  
ւորաբար զետեղեց հոլանի լանջքին վրայ և վերջինը  
իջեցուց ջերմին սախնքներուն մէջտեղ:

Յետոյ առաւ փղոսկրէ սանտրը, պահ մը գիտեց  
զայն, զգուեց այն սպիտակ փոքրիկ պատկերը որ  
քանդակուած էր անոր նրբին պօտկին մէջ և վերջնա-  
կանապէս զայն զետեղելէ տուղ, բաղմաթիւ անգամ  
միմքեց մազերուն մէջ:

Վերջապէս պատուանդանէն դուրս հանեց արծա-  
թէ հայելին, նայեցաւ անոր մէջ, հօն տեսաւ իր  
յաղթանակը, հպարտութեամբ լուսաւոր աչքերը և  
առառածներուն նշխարներովը պճնազարդ ուսերը:

Եւ բասորագոյն ու խոշոր քօղին մէջ ամփոփելով  
իր մազերը, գերեզմանատունէն դուրս ելաւ, առանց  
բաժնուելու այդ զարհութելի գոհարներէն:

## Ե. — ԾԻՐԱՆԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ

Երբ ժողովուրդը երկրորդ անգամ ըլլալով, որ-  
ձեւէգերու բերնէն սառուգեց գործուած որբապղծու-  
թիւնը, դանդաղօրէն ցրուեցաւ պարտէզներու մէջ:

Սևաթոյր ձիթենիներու ճամբան երկայնքը,  
պերճաղիճները հարիւրակներով կը խոնուէին. ոմանք  
մօխիր կը ցանէին իրենց գլխուն, ուրիշներ ճակատ-  
նին կը քաէին ճամբու փոշիին կամ իրբւ սուզի նը-  
շան, կը քաշէին իրենց մազերը ու կը ճանկատէին  
իրենց կուրծքը: Շատերն ալ աչքերնին ծածկած ի-  
րենց թեւերովը, կը հեծկլացին:

Տրօմի և քարափներու ճամբաներէն, ժողովուրդը  
լոռութեամբ իջաւ քաղաք, փողացներուն մէջ ընդհա-  
նուր սուզէ մը սահմակած: Խտնութպանները, վա-  
խներնուն, արարունօք ներս առած էին իրենց գոյնըզ-  
գոյն ապրանքները, և երկաթածողերով ամրացած  
փայտէ գռնաքիւերը իրարու կը յաջորդէին միօրինակ  
ցցապտանէշի մը պէս, անլուսամոււ առւներու զետ-  
նայարկերուն աաջև:

Նաւահանգիստի մէջ ամէն շարժում դադրած էր:  
Այսերնին ձեռքերնուն մէջ, նաւասաիները անշարժ  
նստած էին քարերու վրայ. մեկնելու պատրաստուած  
նստերը վեր հանած էին իրենց թիերը և իրենց սրա-

ծայր առագաստները կապած էին կոյմերու երկայնքին, զորս հովը կ'օրորէր:

Նաւակայքը մտնել ուզող նաւերը բացը կը սպասէին տրուելիք նշաններուն, իսկ այն ճամբօրդները՝ որոնք թագուհին պալասին մէջ ազգականներ ունէին, կարծելով որ արիւնուայն լեզափոխութիւն մը ծագած էր, զոհեր կը ժամացանէին դժոխային աստուածներուն:

Ամբարտակին և Փարոսի կղզիին մէկ անկիւնք Ռօտիս բազմութեան մէջ ճանչցաւ Քրիսիսը որ իրեն քով կեցած էր:

— Ա՛, Քրիսէ, պաշտպանէ զիս, կը վախնամ, Միքոթոն հոս է, բայց բաղ հութիւնը այնքան շատ է որ կը վախնամ թէ զիրար պիտի կորանցնենք. բոնէ մեր ձեռքէն:

— Դիմե՞ս ինչ կ'անցնի կը դառնայ, ըստ Միքոթօքլիա, յանցաւորը գանուա՞ծ է, տանջանքի ենթարկուա՞ծ է: Հէրօսթրատէն ի վեր այսպիսի բան չէր տեսնուած: Ողիմպիտան աստուածները մեղ լքեն, ինչ պիտի ըլլանք հիմա:

Քրիսիս չպատասխանեց:

— Աղաւնիներ նուիրոծ էինք աստուածունիին, ըստ սրնգահար փոքրիկ աղջիկը, արդեօք պիտի յիշէ մեզ. զիցուհին պէտք է որ զայրացած ըլլայ. հապադուն, զուն, խեղճ Քրիսէ, զուն որ այսօր շատ երջանիկ պիտի ըլլայիր կամ շատ հզօր:

— Ամէն ինչ եղած է, ըստ պերճաղինք:

— Ինչ ըսէ՞ր:

Քրիսիս երկու քայլ ետ գնաց և աջ ձեռքը բերանը տարաւ.

— Լաւ նայէ, Ռօտիս, նայէ՛ Միքոթօքլիա, մարդկային աչքերը երբեք չեն տեսած այն, զոր այսօր

պիտի տեսնէք, այն օրէն ի վեր, երբ դիցուհին իշաւ իսայի վրայ, և մինչեւ աշխարհիս վերջն ալ ոչ ոք պիտի տեսնէ այդպիսի բան երկրիս վրայ:

Երկու բարեկամուհիները, կարծելով որ խենթեցեր է, ապշահար ետ քաշուեցան: Սակայն, Քրիսիս, խորասուզուած իր երազին մէջ, քալեց մինչև հոկտյատիպ Փարոսը, մարմարէ լեռ՝ որ կը փողփողէր վեցանկիւն ութը յարկեռով: Հրեց զրոնդէ գուռը, և ժողովրդի անուշադրութենչն օգտուելով, ներսէն փակեց զայն և իջեցուց երկաթէ հնչեղ ձողերը:

Թանի մը վայրկեան ստհեցաւ:

Ամբոխը անընդհատ կը մանչէր. կենդանի կոհակը իր փոթօրկումը կը խառնէր ջուրերուն կանոնաւոր ծփանքին:

Յանկարծ, աղաղակ մը բարձրացաւ, և հարիւր հազար կուրծքեր կրկնեցին զայն:

— Աֆրօթի՛ա:

— Աֆրօթի՛ա:

Որոտումի մը պէս աղաղակները պայթեցան: Փարոսի պատերուն ստորոտը, ամբողջ ժողովուրդի մը կրծուանքն ու խանդավառութիւնը երգի մը պէս կը բարձրանար: Ամբարտակին վրայ խոնուած բազմութիւնը ուժգնորէն խուժեց կղզին ներս, պաշտրեց ժայռերը, բարձրացաւ առներու, նշանաաօւ կայմերու և ամրաշէն ոչտարակներու վրայ: Աւելի քան վեցուն էր կղզին և ժողովուրդը աւելի ու աւելի իշեացած կը հատնէր, յորդած գետին խուժումին յանձնուած, և զետեր անհարթ խորտկին բարձունքէն մարգկային երկար շարքերը կը թափէր ծովուն մէջ:

Մարդկային այս զղողումին ծայրը չէր տեսնուեր: Պղասմէտներու պալատէն մինչև Զբանցքին պարիս-

պը, Արքայական Նաւահանգիստին, Մեծ Նաւահանգիստին, և էօնօսթի տփերը կը յօրդէր այս խիստանգուածը: Փրփրայորդ, անօահման յորձանքով, բազուկներով ու գէմքերով յուզումնավար այս ովկեանոսին վերև, վասնգուած նաւակի մը պէս կ'ալեծիր Պերենիս թտգուհին դեղնաքող գահաւորակը: Եւ վայրկեանէ վայրկեան նոր բերաններ կ'աւելնային ու աղմուկը զարհուրելի կը դառնար:

Ոչ Հեղինէն, Սէի դուռներուն վրայ, ոչ Ֆրինէն էլօսիսի ալիքներուն մէջ, ոչ Թափոր որ բորբոքել կուտար Պերսեպոլիսի հրդեհը, չն ճանչցած թէ ինչ է յաղթանակը:

\* \* \*

Քրիսիս Արեւմուաքի գուռնէն ելլելով, երեւցած էր կարմերանդ շնչին առաջին զարատափին վրայ:

Մերկ էր ան դիցուհին պէս. երկու ձեռքերով բանած էր անկիւնները իր շիկակարմիր քողին, զոր հովը իր կուան երկինքին վրայ կը ծփացնէր և աջ ձեռքովը՝ արծաթէ հայելին ուր կը ցոլանար մայրամուտ արեւը:

Դանդաղօրէն և գլխահակ, շարժումով մը որ լի էր անհուն շնօրհով ու վեհափառութեամբ, Քրիսիս ելաւ արտաքին բազրիքէն վեր, որ պարօւրածեւ կը փաթթուէր բոսօրագոյն բարձր աշտարակին շուրջ:

Քօղը, բոցի մը պէս կը թրթար: Հրավառ արշալոյսովը, յակին թէ վասկի մը պէս կը բոսօրէր մարդարիտներու մանեակը: Քրիսիս վեր կ'ելնէր անընդհատ և այդ փառաւորութեան մէջ, իր պայծառագեղ մորթը դուրս կը ժայթքէր միօին, արիւնին, կրակին կապտորակ՝ կարմրագեղին թեւշային կարմրագոյնին ու վառ վարդին ամբողջ մեծվայելչութիւնը: Ու ծիրաններփեան պարիսպներուն հետ դառնալով, Քրիսիս բարձրացաւ դէպի երկինք:

## ԳԼՈՒԽ Ե.

### ՎԵՐՁԻՆ ԳԻՇԵՐԸ

Ասառուածները կը սիրեն քեղ, ըստ ծերուկ բանապահէր. եթէ ես խեղճ սարուկո, քու ոճիրներուդ հարիւրերորդ մասը գործած ըլլայի, զիս պիտի կապէին գելարանի մը վրայ, սաքերէս պիտի կախէին, հարուածներով պիտի բզքապէին ու աքաններով մորթողերծ պիտի հանէին զիս: Ուունգերուս մէջ քացախ պիտի թափէին և խեղդւելու սատիճան զիս պիտի ծածկէին աղիւսներով և երր աւնչանքներէն մեռնէի, տակաւին մարմինս կեր պիտի ըլլար հրատաշոր դաշերու շնագայլերուն: Սակայն քեզի պիտի առն քաղցր մոլեխինդ և լու սենեակ մը, դուն որ ամէն ինչ գողցած ես, ամէն ինչ սպաննած ու սրբազնծած ամէն բան: Արամազզը թող զիս շանթահարէ, եթէ այս բոլորէն բան մը կը հասկնամ: Պալուաին մէջ ծանօթ մը ունենալու ես:

— Ինծի թուզ բեր, ըստ Քրիսիս, բերանս կը չորնայ:

Ծերունի սարուկը, կանաչ կողովի մը մէջ երկուսնեակ մը թնթրկած թուզեր բերաւ, Քրիսիս միայնակ մնաց:

Քրիսիս նստաւ ու ստքի ելաւ, սենեակին շրջանը բրաւ, և առանց պատճառի ձեռքին տփովը զարկաւ բրաւ, զովանալու համար քակեց մազերը և գրեթէ իսկոյն զանանք նորէն կապեց:

Սպիտակ բուրդէ երկար հագուստ մը հազցուցած էին իրեն, տաք էր ու Քրիսիս քրտինքով թրջուած էր: Զգացեց թեւերը, յօրանջեց և կրթնկցաւ բարձրլուսամուախին:

Դուրսը, պայծառագեղ լուսինը կը փայլէր մոռուր և ջի՞ջ երկինքի մը վրայ. ու այդ երկինքը տյնքան յստակ էր որ ոչ մէկ աստղ կ'երեւէր:

Այդպիսի գիշեր մըն էր որ, եօթը ասրի առաջ, Քրիստո հետացած էր Գենեսարէթի երկիրէն:

Ու վերյիշեց... Անոնք հինգ հոգի էին, բոլորն ալ փղոսկրի վաճառականներ. անոնց ձիերուն պաշերը զարգարուած էին խառնութիկ ծագերով: Եւ անոնք իրեն մօտեցած էին բոլորակ ջրհորի մը եզերքին վրայ:

Եւ ոյս բոլորէն առաջ, Գալիլիոյ երկրին թեթև ողը, կապարակ լիճն ու թափանցիկ երկինքը:

Վարդագոյն վենիներ կը շրջապատէին իրենց առունը. վշոս կապարենիներ կը խոյթէին անոնց մասները, որոնք կ'երթային ցայդաթիթեաններ բռնելու: Կայծես հովը գոյն ունենար նուրբ ու վէտվէտուն սիզազգիներու մէջ:

Ջի՞ջ առուտկի մը մէջ փոքրիկ աղջնակներ կը լոգնային և ծաղկած դափնելվարդերու առկ կարմիր ինցիներ կը ժողվէին. և ծաղիկներ կը տեսնուէին ջուրի վրայ, ծաղիկներ՝ ամբողջ մարդագետնին մէջ ու լեռներու վրայ մե՛ծ շուշաններ. ու լեռներուն շրջագիծը, թարմատի աղջկայ մը կաւրծքին կը նմանէր:

Քրիստո փակեց աչքերը թեթեւ ժպիտով մը, որ յանկարծ մարեցաւ: Մահուան գաղափարը կը համակէր զի՞նք, զգաց որ ալ մինչեւ վերջին վայրկեանը միշտ պէտի մտածէր անօր մտախին.

— Ա, ըստ ինքնիրեն, ի՞նչ ըրի ես. ինչո՞ւ հանգիպեցայ այս մարդուն, ինչո՞ւ ինձի մտիկ ըրտ, ինչո՞ւ ես ալ իմ կարգիս աեզի առւի, ինչո՞ւ հիմա նոյիսկ պէտք է որ չցաւիմ ոչ մէկ բանի վրայ: Զօր-

րել կամ չապրիլ. ահա թէ Առաւած ի՞նչ բան առւած է ինձի ընտրելու համար: Ի՞նչ ըրած եմ որ այսպէս կը պատժաւիմ:

Եւ յիշեց օրբազան համարներէ կտորներ, զորս լուծ էր մանկութեանը օրերուն. եօթը ասրիէ ի վեր, բնաւ չէր խորհած անոնց մասին, ոակայն հիմա մէկիկ մէկիկ իրարու ետեւէ կը յիշէր անողոք ճշգրտաւթեամբ մը, անոնք կը պատշաճէին իր կեանքին և կը գուշակէին իր առաջապանքը:

Քրիստո մրմնջեց.

«Գրուած է.

«Կը յիշեմ քու սերդ, երբ երիտասարդ եիր... Վաղուց կուրտած ես քու լուծդ, եւ կապանեներդ փրցուցած. եւ դուն ըսիր, ալ չեմ ուզեր գերի մնալ, սակայն ամեն բարձր բլուրի վրայ եւ ամեն կանաչ ծառի տակ դուն ծուեցար ու պոռնկուրիւն ըրիր»:

(Երեմիա Բ. 20)

«Գրուած է.

«Պիտի երբամ հոմանիներու ետեւեն, անոնք ինձի կուրտան իմ հացս եւ իմ ջուրս, եւ բուրդս ու քրանս, իւղն ու գինիս: (Ովսեայ Բ. 7)

«Գրուած է.

«Ինչպիս կրնաս ըսել, ես չպղծուեցայ, հովիտին մէջ քու նամբուդ նայէ, զիսցիր ըրածդ, ո՞վ քափառական ուղս, վայրի եւ, հեւասպառ ու զերմատոչոր, ո՞վ կ'արգիլ քեզ որ ցանկուրիւնդ չգոհացնես: (Երեմիա Բ. 23-24):

«Գրուած է.

«Եգիպտոսի մէջ պոռնկուրիւն ըրած է, եւ սիրա-

հարուած յայրատ տնացուլներու, որոնց անդամը եւրու անդամն է, ու սերմք՝ ձիերու. դուն յիշեցիր Եղիպտոսի մէջ երիտասարդ օրերու ոճիրները, երբ կը ճնշէին ստիճներդ, որովհետև քարմ էին անոնք»: (Եզեկիէլ հդ. 20-21)

— Օ՛, գոչեց Քրիսիս, ես եմ, ես եմ:

**Եւ առկաւին գրուած է.**

«Դուն բազմարի հոմանիներու հետ տնութիւնը րբր, եւ դուն կրկին ինծի պիտի զաս, կ'ըսէ Յաւիտնականը»: (Երեմիս Գ. 1)

**Սակայն պատիժու ու գրուած է.**

«Ահա պիտի գրգում ենզի դեմ ու հոմանիներդ, եւ անոնք իրենց օրենքներուն համեմատ պիտի դատեն ենզ, անոնք պիտի կտրեն ականջներդ եւ միքդ եւ մնացորդդ ալ սրով պիտի իյնայ»: (Եզեկիէլ հդ. 22-25)

**«Դարձեալ**

Ճար չկայ: Զայն մերկացուցին ու տարին. իր սպասուիիները կը հեծեծէին աղաւնիներու պէս ու կուրծենուն կը զարնէին»: (Նաում Գ. 8)

— Սակայն գիտե՞ս թէ Ս. Գիրքը ինչ կ'ըսէ, աւելցուց ան ինքզինքը «փոփելու համար, միթէ ուրիշ տեղ մը չէ» գրուած.

«Ձեր աղջիկները չպիտի պատժեմ, երբ պոռնկութիւն ընեն»: (Ովսեայ Դ. 14)

Եւ ուրիշ աեղ մը. Ս. Գիրքը միթէ խորհուրդ չի տար.

«Գիտ, կեր ու խմէ՛, որովհետեւ արդէն Աստուած էու գործերուդ հաւնեցաւ, հանդերձներդ ամէն ատեն ներմակ ըլլան ու զիխուդ վրայէն՝ բուրումնաւէտ իւղերը անպակաս. ու սիրած կնոջդ հետ կեանքը վայելէ, ունայնուրիւնը կեանքիդ բոլոր օրերուն մէջ, զոր Աստուած տուաւ ենզի արեւուն տակ. որովհետեւ մեռ-

եալներուն բնակավայրին մէջ, ուր պիտի երաս, ոչ գործ կայ, ոչ խորհուրդ, ոչ զիտուրին եւ ո՛չ իմաստուրին»: (Դիրք Ժողովողի Թ. 7-20)

Քրիսիս սարօսաց և բարձրածայն կրկնեց.

«Որովհետեւ մեռեալներու բնակավայրին մէջ, ուր պիտի երաս, ոչ գործ կայ, ոչ խորհուրդ եւ ոչ ալ իմաստուրին»:

«Լոյսը բաղցր է, եւ արեւ տեսնելը ախորժելի է աչերու»: (Ժողովող ԺԱ. 7)

«Երիտասարդութեանդ օրերուն մէջ հրեսէ՛, սիրտդ ուրախութեամբ սնուցանէ, բայի՛ սրբիդ նամբաներէն եւ աչերուդ տեսիլքներուն համեմատ, դեռ յաւիտենական բնակարանդ չզացած եւ երբ դեռ լացողները փողոցներուն մէջ չեն օրջիր, դեռ արծարէ լարը չփրած, ոսկիէ կանքեղը չկուրած, աղբիւրին վրայ սափորը չփերուած, եւ ջրհորի վրայի անիւր չկուրուած, ու երբ դեռ նողը չդարձած երկրի վրայ, ուրիէ եկած եր»: (Ժողովող ԺԲ. 1-8-9)

Նոր սարօսուով մը, Քրիսիս աւելի՛ զանդաղօրէն կրկնեց.

«Իեռ նողը չդարձած երկրի վրայ, ուրիէ եկած եր»:

Եւ երբ այս մատծումը վանելու համար գլուխը կ'առնէր ձեռքերուն մէջ, յանկարծ, առանց նախատեսելու, զգաց իր գանկին մահացու ձեւը, որ կը թցուէր իր կենդանի մարմնին մէջէն. քունքները պարզուած, ակնակապիճները՝ հոկայական կաճիկներու տակ քիթը տափակցած և կզակները՝ ցցուած:

Սարօսա՛փ. ուրեմն այդ վիճակին պիտի հառնէր. ահարկու պայծառութեամբ մը իր կմախքին տեսիւքը ունեցաւ և ձեռքերը պատցուց մարմինին վրայ, ըմբռնելու համար սա շատ պարզ զաղափարը, որ մինչև

այն առեն չէր ունեցած —թէ կմտիքը կը կրէր իր վրայ, և այդ կմախքը մահուան արդիւնք չէր, ոչ ձեւափոխութիւն մը, ոչ ալ վախճան մը, այլ բան մը զոր մարդ հեաը կը պատցնէ, մարդկային ձեւէն անբաժանելի ուրուական մը — և թէ կեանքին առաջն իսկ գերեզմանին խորհրդանշանն է:

Յանկարծ ապրելու, ամէն ինչ կրկին առօնելու, ամէն ինչ վերօկանելու և վերսանին կատարելու կատաղի առնչ սը զինքը լեցուց: Կ'ըմբոստանար մահուան դէմ, ծագող տռաւօտեան իրիկունը չանանելու անկարելիութիւնը կ'ընդվզեցնէր զինք և կ'ընդվզէր, որովհեաեւ անկարելի էր ըսբոնել թէ ինչպէս այդ զեղեցկութիւնը, այդ մարմինը, այդ գործունեայ մտածումը և իր միօին յութառատ կեսնքը, իր կատարեալ աշխոյժին մէջ պիտի դադրէր ապրելէ և պիտի փոտէր:

Դուսը հանդարտօրէն բացուեցաւ:  
Դեմեարիօս ներս մտաւ:

### Բ. — ՀՈՂ ԷՒՐ ԵՒ Ի ՀՈՂ ԴԱՐՁԻՐ

— Դեմեարիօս, գոչեց Քրիսիս:  
Եւ վազեց:

Սակայն երիտասարդը, խնամով գուսը գոցելէ վերջ, բնաւ չէր շարժած. աչքերը այնպիսի խաղաղութիւն մը կ'արտայայտէին որ Քրիսիս յանկարծ սառեցաւ մնաց:

Քրիսիս կը յուսար որ երիտասարդը շարժում մը պիտի ընէր, պիտի խոյանար իրեն վրայ, պիտի համբուրէր, ձեռքը երկարէր, վերջապէս բան մը...

Դեմեարիօս բնաւ շշարժեցաւ:

Վայրկեան մը, կատարեալ ուղղամտութեամբ սպասեց ու լսեց, կարծես կ'ուզէր յատակ կերպով որոշել իր զիրքը:

Յետոյ, աեսնելով որ ոչ մէկ բան հարցուցին իրեն, դէպի պատուհանը քանի մը քայլ առաւ, կրթնեցաւ անոր բացուածքին ու սկսաւ դիտել նորածագլոյսը:

Քրիսիս նստած էր ցածը՝ անկողնի մը վրայ, և կը նայէր սեւեռուն ու ապշահար նայուածքով:

Այն առեն Դեմեարիօս ինքնիրեն ըստւ.

— Լու է որ այսպէս ըլլայ. մահուան վոյրկեանին այսպիսի խաղերը բաւական տխուր են: Միայն կը զարմանամ թէ ինչպէս սկիզբէն իսկ, չէ նախազգացած և զիս խանդավառորէն ընդունեց: Խնծի համար սիրարկած մըն է որ վերջ կը գտնէ, միայն քիչ մը կը թաւիմ որ այսպէս կը վերջանայ, որովհեամեւ արդար ըլլալու համոր, պէտք է ըսել որ Քրիսիսը ուրիշ յանցանք չունեցաւ, բայց եթէ չափազանց անկեղծօրէն արտայայտել փառասիրութիւն մը, զոր կիներուն մեծամասնութիւնը պիտի ուզէր ունենալ, և եթէ հարկ չըլլար զոհը յանձնել ժողովրդային ցասումին, պիտի գոհանայի այս եռանդսա աղջիկը աքսորելով, իրմէ ազատուելու և կետնքին հաճոյքները իրեն թողելու համար: Սակայն ոչ ոք կրնայ բան մը ընել, քանի որ գայթակղութիւն մը կայ մէջտեղ:

Կիրքը այսպիսի արդիւնքներ կուտայ: Հեշտանքը առանց մտածումի կամ ընդհակառակն գաղափարը՝ առանց վայելքի այսպիսի չարտչուք հետեւանքներ չեն ունենար: Պէտք է բազմաթիւ տարփուեիներ ու նենալ, սակայն աստուածներու չնորհիւ, զգուշութեամբ մոռնալու է որ այդ բերանները իրար նմանին:

Այսպիսի յանդուզն վճիռով մը աժփոփելէ վերջ իր բարսյական տեսութիւններէն մին, հեշտիւ վերսկսաւ իր գաղափարներու բնականոն ընթացքին:

Տարբամօրէն յիշեց ընթրիքի հրաւէր մը, զոր ընդունած էր նախորդ իրիկունը, յետոյ մոռցած՝

գէպքերու յորձանքի մը մէջ և որոշեց ներողութիւն խնդրել:

Խորհեցաւ որ պէտք էր ծախել իր գերի գերածակը, ծերունի մը որ կապուած էր նախորդ իշխանութեան օրով զործածուած կորուծեւին և կիսովին կը յաջողէր նոր պատմուծաններու փոթերը յարդարելու մէջ:

Իր միտքը այնքան անկախ էր որ նոյնիսկ պատին վրայ քաշեց ուրուագիծ մը Զակրեւսը եւ Տիրանները խմբանգրիէն համար, ուրուագիծ մը որ կը բարեփոխէր գլխաւոր անձնաւորութեան աջ բազուկին շարժումը: Հազիւ աւարտած էր, երբ դուռը զարնուեցաւ:

Դեմետրիօս առանց աճապարանքի բացաւ: Ծերունի գահինը, երկու օտղաւարտակիր զինուորներու ընկերութեամբ ներս մտաւ:

— Փոքրիկ բաժակը կը բերեմ, ըստ ծերունին մեծարելի ժպիտ մը արձակելով արքայական տարփածուին:

Դեմետրիօս լուսթիւն պահեց:

Մոամոլոր Քրիսիօը գլուխը վեր վերցաւ:

— Ատենը եկած է աղջիկա, ըստ բանտապահը, մոլեխինդը աղջկ մանրուած է, կը մնայ զայն առնել: Մի վախնար, չես տանջուիր:

Քրիսիօնայնցաւ Դեմետրիօնին, որ անքթիթ կը նայէր իրեն:

Զգադրելով անոր սեւեռել իր սեւ ու լայն ըիրերը, որոնք կանաչ լոյսով մը շրջանակուած էին, Քրիսիօն մեռքը երկարեց, առաւ բաժակը և դանդորէն բերնին տարաւ:

Շրթունքները թրջեց. մեղրախառն թմրեցուցիչ

մը բարեխառնած էր թոյնին դասնութիւնը և թունտարումին առլիք ցաւերը:

Քրիսիօն բաժակին կէսը խմեց, յետոյ, թարունին մէջ Ակաթօնին Թիկորիսի մէկ շարժուձեւը ընզօրինակեւուն համար, կամ ինքնարութ զգացումի որդիւնք, մնացորդը Դեմետրիօնին երկարեց... Սակայն երիտասարդը ձեռքով մերժեց այս անգաղանապահ առաջարկութիւնը:

Այն առեն Գալիլուէին սղարպեց բաժակը մինչեւ յատակը մնացող կանոչ խիւոը: Եւ ոյտերը լուսուորուեցան սրտակելեք ժպիտով մը, որ խան էր քիչ մը արհամարհանքով:

— Ի՞նչ պէտք է ընել, ըստ Քրիսիօն բանտապահին:

— Աղջիկս, պտաէ սենետակին մէջ, մինչեւ որ զգաւ թէ ծունկերդ կը ծանրանան: Այն առեն պտոկէ կոնտիի վրայ և թոյնը ինքնին պիտի ներգործէ:

Քրիսիօն քալից մինչեւ պտառէանը, ձեռքը կրթնցուց պատին, քունքն ալ՝ ձեռքին, և մանիշակագոյն արշալոյսին վրայ նետեց կորուած երիտասարդութեան վերջին ակնարկ մը:

Գոյներու լիճ մը կ'ողողէր արեւելքը. ջուրի թէկի մը պէս, կապարտագոյն երկար երիզ մը կը շրջապատէր հօրիզոնը ձիթագոյն գօտիով մը: Անոր վերեւ, բազմաթիւ երանգներ իրարմէ ծնունդ կ'առնէին, լեշկագոյն, ծիածանագոյն ու խտերանդ երկինքի հեղողեր, որոնք անզգալիօրէն կը հալէին լազուարթ երկինքին մէջ: Յետոյ, այս յարկ յարկ նըրերանգները յամրօրէն վեր բարձրացան, ոսկիէ գիծ մը երեւցաւ, բարձրացաւ ու լայնցաւ. ծիրանի նրբին թել մը լուսաւորեց այս տիուր արշալոյսը, և արեան կոհակի մը մէջ արեգակը ծագեցաւ:

Գրուած է.

Լոյսը բաղցր է:

Քրիսիս այսպէս ռաքի վրայ մնաց, որքան ատեն որ սրունքներուն վրայ կենալու ուժը ունեցաւ: Զինուարները սպիտօւցան զինքը փոխադրելու անկողնի վրայ, երբ ինք նշան ըրտւ որ կը գեղեւէր:

Հոն, ծերունին անոր պատմուհնին պահանակ ծալքերը յարգարեց երկարած անդամներուն շուրջ, յետոյ գպաւ ռաքերուն և հարցուց.

— Զգացի՞ր:

Քրիսիս պատասխանաց.

— Ո՛չ:

Ծերունին կրկին ծունկերուն դպաւ և հարցուց.

— Զգացի՞ր:

Քրիսիս հասկցուց թէ չի զգար, և յանկարծ բերնի և ուսերու շարժումով մը (սրովհետև արդէն ձեռքերը մեռած էին) յետին ուժերը հաւաքած, և թերեւ ցաւելով որ այդ պահը այնքան ամուլ կ'անցնէր, Դեմետրիօսին նեասւեցաւ. սակայն դեռ երիտասարդը չպատասխանած, անկենդան գետին ինկաւ և աչքերը յաւիտեանո յարեցան:

Այս ատեն գահինը անոր դէմքը ծածկեց պատմուանին զերին ծալքերով և ներկայ զինուորներէն մին՝ ենթագրելով որ անցեալի անուշ օրեր միացուցած էին այս երիտասարդն ու երիտասարդուհին, իր սուրին ծայրովը կարեց անոր մազերուն ծայրի խոզպը և ձգեց սալարկին վրայ:

Դեմետրիօս խռպապը ռաւաւ ձեռքին մէջ և շօշափեց. արդարեւ ամբողջովին Քրիսիսը ինքն էր, իր գեղեցկութեան վերապրող ոսկին և նոյնիսկ իր անունին պատճառը:

Եւ մազի այդ փունջը ռաւաւ բթամատին և մատանքուն մէջ, քիչ քիչ թափթփեց ու կօշիկին ներս բանովը զայն խառնեց գետնի փոշիին:

## Գ.— ՔՐԻՍԻՍ ԱՆՄԱՆ

Երբ Դեմետրիօս մինակ մնաց իր կարմիր աշխատանոցին մէջ, ուր կուտակուած էին մարմարներ, կտղապարներ և արձանակալներ, ուզեց աշխատիլ:

Զախ ձեռքին մէջ դուրը բանած և աջին՝ մաւրճը, վերսկսաւ շինել կիսուարտ նախագիծ մը, սակայն առանց եւանդի: Հօկայական ձիու վիզ մըն էր շինածը, որ պիտի գրուէր Պօսիտոնի տաճարին մէջ: Խոզանակածեւ կարուած բաշին տակ, վիզին մորթը զլխու շարժումով մը ծալիծալ, երկրաչափական ձևով մը կը կօրանար, ծովային վէտիվէտ ուազանի մը նման:

Երեք օր առաջ, տյօ արձանին մանրամասնութիւնները Դեմետրիօսի համար մեծ շահոգրգութիւն մը ունէին, սակայն Քրիսիսի մակուան առաւոտուն իրեն թունեցաւ թէ իրերը կերպարանափոխ եղած էին: Հակառակ իր կամքին, նուազ հանդարտ էր, և չէր կրնար կեղրոնացնել իր մածումը, որ ուրիշ բանով զբաղուած էր: Տեսակ մը անտեսանելի քող մած էր իր և մարմարին միջեւ: Մէկդի նետեց մուրճը և սկսուքալել վոշոտ պատուանդաններուն երկայնքին:

Ցանկարծ, բակէն անցաւ, կանչեց սարսկը և ըստ անոր.

— Պատրաստէ անուշ խունկերն ու աւազանը. լոգինելէ վերջ պիտի բուրումնաւէտես զիս, բեր սպիտակ հազաւսաններու և վասէ բոլորակ ինկամանները:

Երբ արդուզարզը աւարտեց, ուրիշ երկու սարսկուներ ալ կանչել առւաւ:

— Դացէ՛ք թագուհիին բանար, ըստ անոնց, բանապահակին յանձնեցէք բրուտի այս կաւը և փոխադրակին սենեակը ուր մեռած է պերմախադրել առէք այն սենեակը ուր մեռած է պերմա-

զի՞ն Քրիսիօք : Եթէ անոր մարմինը գեռ չէ նետուած վերտապին մէջ, ըսէք որ հրամաններս չառած ոչ մէկ բան ընէ : Շուշ վաղեցէք, զացէ՛ք :

Նախագիծի գործիք մը առնելով իր գոտիին ծալ-քերուն մէջ բացաւ այն դուռը, որ կը նայէր Տրօմի ամայի ծառուղիին վրայ :

Յանկարծ կեցաւ սեմին վրայ . ավրիկեան այդ երկրին միջօրէի անհուն լոյսը զինքը ապշեցուց :

Փողօթը ինչպէս և տուները սպիտակ պէտք է ըլ-լային, մինչդեռ ուղղաձիգ տրեւուն բոցը լուսապայ-ծառ իրերը այնպիսի կառաղութեամբ կը լուար որ կրաչն պատերը և սալաքարերը միանգամայն կը թուածնէին կապտորակ ստուերի, կարմիրի, կանաչի, կոշա կաւահողի և յակինթի հրաշտլի երանդներ : Սարսառն գոյներ կարծես կը անդափոխուէին օդին մէջ և թափանցիկ կերպով կը ծածկէին տուներու կրա-վառ ճականները : Այս փողփողումին ետեւ գիծերն անգամ կ'եղծուէին, փողօթին աջտկողմեան գիծը ասր-ամօրէն կը կլորնար, կտաւի մը պէս կը ծփար, և աեղ աեղ անտեսանելի կը դառնար : Սահմանաքարի մը մօտ պառկած շուն մը կարմրեանդ կ'երեւար :

Խանդավառօրէն հիսցիկ, Դեմետրիօ այս տեսա-րանին մէջ աեսաւ իր նոր կեանքին մէկ խորհրդա-նշանը : Բաւ էր որքան տպրած էր արեւոտ գիշեր-ուան, լուսութեան ու խաղաղութեան մէջ, բաւական էր որքան լոյսին աեղ ընդունած էր լոյսին լոյսը և խաէլի աեղ՝ փափուկ շարժումի մը թոյլ գիծը : Առ-սական չէր իր գործը և իր արձաններուն մորթին վրայ ցուրտ առրուու մը կը թեւածէր :

Իր իմացականութիւնը վրդովող այս սիրարկածին ատեն, առաջին անգամ ըլլալով զգացած էր կեանքի մեծ շունչը որ կ'ուսեցնէր իր լանջքը, եթէ կը սար-

սափէր երկրորդ փորձութենէ մը, եթէ այս պայքա-րէն յաղթակոն ելլելէ վերջ, ասէն բանէ առոջ կ'երդուըննար ալ իր գեղեցիկ կեցուածքը չենթարկել ուրիշի մը, գոնէ կ'ըմբռնէր թէ սոոր համար միայն յանձն առնել երեւակայուելու նեղութիւնը որ մար-մարին, գոյնին ու խոսքին ուժով կը հասնի մարդկա-յին յուզումին խորութիւններուն և թէ բացայայտ գեղեցկութիւնը անորոշ նիւթ մըն է միայն որ հըրճ-ուանքին կամ առապանքին արտայայտութեամբը կրնայ կերպարանափոխուէլ :

Այս մատծումներով լցոնուած, հասաւ ոճրագործ-ներու բանտին գրան տոջեւ :

Իր երկու սարուկները հոն կը սպասէին իրեն : Կարմրահոգէ կոյաք բերինք, ըօին անոնք . մարմինը անկօղնին վրան է, ոչ ոք դպած է անոր . բանտապահը կ'ողջունէ ձեզ և ձեր օժանդակութիւնը կը հայցէ :

Երիտասարդը լոութեամբ ներօ մտաւ, անցաւ երկար նրբանցքէն, ելաւ աստիճաններէն, մտաւ մեռ-եալին սենեալը ու գուոր խնամով փակեց :

Մեռեալին դիտկը ատրածուած էր անկօղնի վրայ, գլուխը ցած ինկած և քողով մը ծածկուած, ձեռքերը երկարած ու ոտքերը քով քովի : Մատները բնանաւոր էին մատանիներով, արծաթէ երկու օդակներ էր փաթթուէին տժգոյն ոռքի կոճերուն և իւ-րաքանչիւրը գեռ կարմրած էր փոշիով :

Դեմետրիօ վեր վերցնելու համար, ձեռքը քո-զին տարաւ, ատկայն հողիւ զայն բռնած էր երբ անոր բացուածքէն ատօնեակ մը ճանճեր գուրս թռան :

Դեմետրիօ ոտքէն մինչեւ գլուխը սարսուաց... և սակայն սպիտակ բուրդէ ծածկոցը մէկդի ըրաւ և ծալլեց անոր մազերուն շուրջ :

Քրիսիսին դէմքը հեղինակէ լուսաւորուած էր  
ոյն յուհանական արտայայտութեամբ, զօր մահը կը  
շնօրհէ դիակներուն մազերուն և կապերուն։ Այսեւ  
րուն կապարակ սպիտակութեանը մէջ, քանի մը  
երկնագոյն նուրբ երակներ անօր անշարժ գլխուն  
կուտային ցուրտ մարմարի մը երեւոյթը։ Թափանցիկ  
ոռւնգերը կը բացուէին նրբին շրթունքներուն վերև,  
և դիւրաբեկ սկանչները աննիւթական բան մը ու-  
նին։ Ոչ մէկ լոյսի առակ, նոյնիսկ իր երազին լոյսին  
մէջ, Դեմետրիս երբեք չէր տեսած այս աւելի քան  
մարդկային գեղեցկութիւնը և մեռած մորթին այս  
ճառագայթումը։

×

Եւ այն տաեն կը յիշէ այն խօսքերը, զօր Քրի-  
սիս արտասանած էր իրենց առաջին տեսակցութեան  
ընթացքին։ «Դուն միայն իմ գէմքս կը ճանչնաս և  
չես գիտեր թէ ի՞նչ գեղեցիկ եմ։ Ուժգին յուզում  
մը յանկարծակի զայն կը խեղզէ, վերջապէս կ'ուզէ  
գիտնալ և կրնայ գիտնալ»։

Իր երեք օրուայ միրայ կեանքէն կ'ուզէ պահել  
այնպիսի յիշատակ մը որ իրմէ աւելի պիտի տեսէ—  
մերկացնել անոր հիանալի մարմինը, իբրև նտխատի-  
պար զնել այն բաւան գիրքին մէջ, զօր երազին մէջ  
տեսած էր, և անոր մեռած մարմինին նայելով սաեղ-  
ծել Անմառ կեանքին արձանը։

Կը քակէ ճարմանդը և հանգոյցը, կը բանայ  
պատմուճանը. մարմինը ծանր է, զայն կը վերցնէ  
բայց գլուխը ետեւ կ'իյնայ, սաինքները կը գողդղան  
և թեւերը վար կ'իյնան։ Պատմուճանը ամբողջովին կը  
հանէ և կը նետէ սենեակին մէջտեղ. ծանրօրէն մար-  
մինը կ'իյնայ վար։

Դեմետրիօս անոր անութներէն անցնելով երկու  
ձեռքերը, մեռելը կը սահեցնէ անկողնէն վար, գլու-  
խը կը գարձնէ ձախ այտին վրայ, և շքեղ մազերը  
կը հաւաքէ ու կը տարածէ կոնտկին տակ. յետոյ  
վեր կը վերցնէ աջ բազուկը, նտխաբազուկը կը ծալլէ  
ծակտին վերեւ և դեռ կակուղ մտաները կը դնէ բար-  
ձի մը տակ։ Երկու հիանալի գնդերուա գիծեր, ա-  
կանջներէն և արմուկէն իջնելով կուգան միանալ աջ  
ոտինքին տակ, զօր պառողի մը պէս կը կրեն։ Վեր-  
ջապէս կը շակէ սրունքները, մէկը ուզզակի տարած-  
ուած, սիւծին ծունկը ծալլուած և կրօւնկը գրեթէ  
հասած երաստանին։ Կ'ուզդէ քանի մը մանրամտանու-  
թիւններ, հասակը դէպի ձախ կը ծալլէ, կ'երկարէ  
աջ ուզքը և կը հանէ տպարան ջանները։ մանեակ-  
ներն ու մատնիները, որոցս զի ոչ մէկ բան խան-  
գարէ կնոջտկան մերկութեան կատարեալ և մաքուր  
ներդաշնակութիւնը։

Նախատիպարին դիրքը ձշգուած է։

Դեմետրիօս սեղանին վրայ կը նետէ խոնաւ կաւէ  
կոյտը, զօր հան բերել տուած էր։ Կը սեղմէ զայն  
ձեռքերուն մէջ, կը շաղէ և կ'երկարէ մարդկային ձե-  
ւին համեմտա. տեսակ մը բարբարոս հրէշ ծնունդ  
կ'առնէ իր կորովի մատներէն. կը նայի։

Անշարժ դիտակը կը պահէ իր թանկայարոյց դիր-  
քը. սակայն արեան բարտկ թել մը կ'ելլէ աջ ոուն-  
դէն, կը հոսի շրթունքին վրայ և կաթիւ կաթիւ կ'իյ-  
նայ կիսաբաց բերնին տակ։

Դեմետրիօս կը շարունակէ աշխատիլ. կաղապարը  
կ'ագեւորի, ճշգորոշ գիծեր կը ստանայ և կեանք  
կ'առնէ. հրաշալի ձախ բազուկ մը կը կլորնայ մարմ-  
նին վերեւ իբրեւ թէ մէկը գրկէր։ Ազդրերուն գնդեր-

ները որոշակի կը յայտնուին, և ոտքին մասները  
կը կծկուին:

×

Երբ գիշերը ծածկեց երկիրը և ցած սենեակը  
մթնջաւ, Դեմեարիօս աւարտած էր արձանը:

Չորս գերիներ զայն փոխադրեցին իր աշխատա-  
նոցին մէջ: Այդ իրիկուընէ սկսեալ, Դեմեարիօս  
լապահներու լայտով կարել առւաւ փարոսէն մարդոր-  
եայ զանգսւած մը և առրի մը վերջ, դեռ կ'աշխա-  
տէր արձանին վրայ:

## Դ.— ԳԹՈՒԹԻՒՆ

— Բանտապա՛ն, բա՛ց դուռը, բանտապա՛ն բաց  
մեզի դուռը:

Ռոտիս և Միրթօքլիս կը զարնէին դրան:

Դուռը կիսովին բացուեցաւ,

— Ի՞նչ կ'ուզէք:

— Կ'ուզենք տեսնել մեր բարեկամուկին, ըստ  
Միրթօ. Կ'ուզենք տեսնել Քրիսիոը, խեղճ Քրիսիոը  
որ մեռաւ այս առասու:

— Արգիլուած է, կորուեցէ՛ք:

— Օ՛, թող որ մանենք, թո՛ղ առւր, ոչ ոք պի-  
տի գիտնայ, ոչ ոքի պիտի ըսենք, թող որ տեսնենք  
մեր բարեկամուկին, շուասվ դուրս կ'ելլենք, տղմուկ  
չպիտի հանենք:

— Հապա եթէ բանուի՞մ, եթէ ձեր պատճա-  
ռով պատճուի՛մ, առւգանքը դուք չե որ պիտի  
վճարէք:

— Զպիտի բանուիս, մինակ ես այստեղ, ուրիշ  
գատապարտեալ ալ չկայ և զինուորներն ալ ճամբեր

ես, այս բոլորին տեղեակ ենք, թո՛ղ որ ներս  
մանենք:

— Ինչ որ է, շատ մի կենաք, ահա բանալին,  
երրորդ գուռն է, երբ մեկնիք ինծի լուր առւէք, որ-  
գէն ուշ է և կ'ուզեմ պառկիլ:

Բարի ծերուկը յանձնեց երկաթէ բանալին որ  
կախուած էր իր գոտիէն. անմիջապէս երկու փաքրիկ  
կոյսերը, մթին նրբանցքներէն կամաց մը կոխելով  
իրենց կօշիկներու վրայ, ներս վազեցին:

Յետոյ, բանտապակը քաշուեցաւ իր խթիկը և  
անօգնուա համարեց աւելի հակողութիւն կոտարել:  
Յունական եզիպասի մէջ բանտարկութեան պատիժը  
ի գործ չեր դրուեր. և այն փաքրիկ սպիտակ տունը.  
որ քաղցրաբարոյ ձերունիին հակողութեան յանձնուած  
էր, կը ծառայէր միտյն իբրև բնակարտն՝ մահուան  
դատապարտուածներու: Խեկ երբ վճիսը կը գործա-  
դրուէր, որդէն իսկ պարտպ կը մնար:

Այն վայրկեանին երբ մեծ բանալին փական քին  
մէջ մացաւցին, Ռոտիս բանեց իր բարեկամուկիին.  
ձեռքը:

— Արգեօք պիտի համարձակի՞մ զայն տեսնել.  
ըստ ան, շատ կը սիրէի Մի՛րթօ... կը վախնամ...  
Նախ դո՛ւն ներս մտիր:

Միրթօքլիան հրեց գուռը, սակայն սենեակին  
մէջ աշք մը պատցնելուն պէս, աղազակեց.

— Ներս մի՛ մաներ Ռոտիս, հս սպառէ ինծի:  
— Օ՛հ, ի՞նչ կայ, զո՞ւն ալ կը վախնա... ի՞նչ  
կայ, արգեօք չէ՞ մեռած:

— Այս, սպառէ ինծի... կ'ըսեմ քեզի... կեցիր  
նրբանցքին մէջ և մի նայիր:

Դիտկը մնացած էր այն տեսնդայոյզ գիրքին մէջ, զոր  
Դեմեարիօս առւած էր անօր, կերտելու համար Անմահ  
կեանքին Արձանը: Բայց ծայրայեղ ուրախութիւն-

ները կը յանգին ծայրայեղ վիշտի մը ջզագրզութեան, և Միրթօքլիա կը խորհէր թէ ի՞նչ տհաւոր տառապանքներ, ինչ չարչարանքներ, հոգեւարքի ինչ գոլարումներ այսպէս խոռված պէտք է ըլլան դիտկը:

Ուժի մատերուն վրայ կոխելով, անկօղնին մօաեցաւ:

Արիւնի բարակ գիծը կը շարունակէր հոսիլ թափանցիկ ոռուգերէն: Մօրթը բոլորովին սպիտակ էր. ծիծերուն տժգոյն պառկները ներս քաշուած էին քնքուշ պորտերու նման, ոչ մէկ վարդագոյն երանգ կենդանութիւն կուտար այս վաղանցուկ պառկած արձանին. բայց զմրուխտի քանի մը բիծեր որ թեթևորէն կ'երանգաւորէին անոր ողորկ որովայնը, կը յայտնէին թէ միլիոնաւոր նոր կեանքներ կը ծլէին զեւ հազիւ պաղած մարմնէն և կ'ուզէին որ յաջորդեն անոր:

Միրթօքլիա ըռնեց մեռած բազուկը և երկարեց զայն ազգրերու երկայնքին: Ան ուզեց այսպէս երկարել նուև ձախ որունքը, բայց ծունկը գրեթէ քարացած էր և չկրցու ամբողջութեամբ տարածել զայն:

— Ռոտիս, ըստ ան յուզուած ձայնով մը, եկուր: Հիմա կրնաս ներս մտնել:

Ազդիկը գողդղալով մտաւ ոենեակէն ներս: Իր գէմքը կծկուեցաւ, աչքերը բացուեցան...

Երբ զզացին որ երկուքը տառնձին են, անոնք երկար ատեն հեծկլացին բարձրածայն, իրարու դիրկ նեառուած.

— Խեղճ Քրիսիս, խեղճ Քրիսիս կը կրկնէր աղջնակը:

Իրարու այտը կը համբուրէին այնպիսի յուսահատ զորովազ մը, ուր զզայնական ոչ մէկ բան կար. արցունքներուն համը շրթաւնքներուն կուտար իրենց փոքրիկ ընդարմացած հոգիներուն ամբողջ գառնու-

թիւնը: Կուլային ու կուլային, վշատհար նայուածքներով իրար կը նայէին և երբեմն միասին կը խօսէին, սրտայոյզ ու խոպառ ձայնով մը ուր բառերը հեծկլացինքներով կը վերջանային:

— Որքան կը սիրէինք զայն, բարեկամուհի մը չէր սեզի համար, մայր մըն էր, երիտասարդ մայր մը, մեր եռկութին փոքրիկ մայրիկը:

Ռոտիս կրկնեց.

— Փոքրիկ մայրիկը...

Միրթօ, զայն տանելով մեռելին մօտ, ըստ ցած ձայնով.

— Համբուրէ զայն: Երկուքն ալ ծունքան և ձեռքերնին դրին անկողնին վրայ, և կրկն հեծկլացուվ իրենց շրթաւնքները տարին անոր մտած ճակատին:



Միրթօ Քրիսիս գլուխը առաւ երկու ձեռքերուն մէջ, որոնք կը միութեաւէին անոր մազերուն մէջ և այսպէս խոսեցաւ:

— Քրիսիս, սիրելի Քրիսիս, դուն որ կիններուն ամենազեղանին էիր ու ամենէն պաշտելին, դուն այնքան: Կը նմանէիր զիբուհին որ ժաղովուրդը անոր տեղ դրաւ քեզ, ուր ես զուն հիմա, ի՞նչ ըրին քեզի: Երբարերար հրճուանքը տալու համար կ'ապրէիր: Բերնէ նէզ աւելի քաղը պառզէ եղած, ոչ ալ տչքերէդ աւելի պայծառ լուց, մօրթդ փառայեզ պատմուածն մըն էր զոր չէիր ուզիր սփոզել, և հեշտանքը անոր վրայ կը ծփար յաւիտենական բոյրի մը պէս. Երբ կը քակէիր մազերդ, բոլոր ցանկութիւնները զուրո կը թափէին, ու եղբ կը զոցէիր մերկ թեւերդ, մարդիկ աստուածներէն կը խնզրէին մեռնիլ անոնց մէջ:



Գետանի վրայ կկղած, Ռուսիա կը հեծկւար:

X

— Քրիստոս, իմ Քրիստոս, շարունակեց Միքթօք-  
լիա, դեռ երէկ ողջ եիր ու երիտառարդ և երկար օ-  
րերու յայսն ունէիր, իսկ հիմա մեռու ես և աշխար-  
հիս մէջ ոչ մէկ միջոց կայ որով կարենաս մեզի խօսք  
մը բանի, երբ աչքերդ փակեցիր հոս չէինք, տառա-  
պեցար և զգիտացար թէ մենք պարիսպներուն ետին  
կուլայինք քեզի համար, հոգեւաբքիդ ատեն նայուած-  
քով մէկը փնտռեցիր, սակայն աչքերդ չնանդիպեցան  
մեր գթօս ու սպալի աչքերուն:

X

Սբնդահար աղջիկը միշտ կուլար. երգչուհին  
բռնեց անոր ձեռքը:

X

— Քրիսին, իմ Քրիսիսս, մեզի ըստած էիր որ օր  
մը քու շնորհիւդ պիտի ամուսնանայինք։ Մեր նշան-  
առութը տխուր է և արցունքներու մէջ կը միանանք  
իրարու. առկայն վիշտը սէրէն աւելի զօրաւոր կեր-  
պով կը միացնէ մեր ձեռքերը։ Անոնք որ անգամ մը  
միասին արտասուած են, առ յաւէտ չպիտի բաժնուին  
իրարմէ։ Հողին պիտի տանինք սիրեցեալ մարմինդ  
Քրիսի՛աթօն, և երկութս ալ մեր մազերը պիտի կը-  
րենք գերեզմանիդ վրայ։

X

Անկողնի ծածկոցի սը մէջ փաթթեց զիւկը, յիշառ բառ Ռօմիակն.

—. 0q'ns' þnðþ :

Մեղմորէն զայն վեր վերցուցին, առկայն բեռլ  
ծառը ըլլալով, դրին հօգին վրայ:

— ζωντεν ως μέρη στρέμματα, συστά Σήρβο. Έπειτα  
ρων γράψαντας, εποκοπών αναγνώνθηκε. Ρωνισμός πολιτικής  
επιτίτλου ή... βρέθη ξωρίζονται, ή αναγνώνθηκε, τις ίδιες  
τοποθεσίες μεταξύ των οποίων η παραγγελία... Καλός, αλλά η παρα-  
γγελία έχει, καρρός ανακοπής παραγγελίας πολιτικής, η οποία προ-  
στέλλεται στην ιστορία, στην πολιτική, στην πολιτική της Ελλάδας... Η  
παραγγελία προστέλλεται στην ιστορία, στην πολιτική, στην πολιτική της Ελλάδας...

ԵՐԵՄԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔ

Երկրորդ փողոցին գարձած ատեն, երկու աղջկա-  
ները երկրորդ անգամ ըլլալով մարմինը վար դրին,  
իրենց սրեխները հագնելու համար։ Խօսիսին ստ-  
քերը այսքան փափուկ էին որ բոկոտն քալած ատեն  
սկրթած էին և կ'արիւնէին։

Հուօսպայծառ էր գիշերը և քաղաքը լուսվածէ  
Եցուն: Տուներու դիրքին համեմատ, երկաթագոյն  
սառերները քառակուսի ձեւերով կ'երեւէին:

Փոքրիկ կոյսերը կրկին ձեռքերնուն վրայ տարս  
իրենց բեռը՝ մաս ու առաջ փոքրիկ զարկեց.

— Ո՞ւր պիտի երթանք, ըստ գոքըրդի առաջ ո՞ւր պիտի թաղենք:

— Հէրմանուպիսի գերեզմանառ էշ՝ և  
միշտ ամայի է. հոն խաղաղութեամբ պիտի հանգչի:

— ԱԵՌՊԱ ՔՐԻՍՏՈ, ՍԱՀՅԱ ԿԱՌԱ  
ՎԵՐԺԻՆ ՕՐԸ, ԹՈԹԱԿ ԶԱՀԻ և ԹՈԹԱԿ ՄԽԱԵԼՄԱԿԱՆ  
ԿԱՍԹԻ, ԵԱ ԻՐ ՄԱՐՄԻՆԸ ԱԲԻՄԻ ԿՐԵՒ ԳԱՂԹՆՈՐԾՆ,  
ԳՈՂՑԱԿԱԾ ԲԱՆԻ ՄԸ պէտ:

Յետոյ երկուքն ու սկսան արտգործ լաւէւ դիւ  
ձես մեռեալին ներկայութենէն կը վախնային։ Քրի-

սիսի կեանքին վերջին օրը զիրենք զարժացումով լեցուցած էր։ Ուրկէ ձեռք անցութած էր ան հայելին, սանարը և մանեակը։ Կարելի չէր որ անձամբ առած ըլլար զիցուհիին մարգարիտները։ տաճարը այնքա՞ն լու պահպանուած էր որ պերճաղիծ մը չէր կրնար ներս մտնել։ այն տաեն մէկը իր հաշոյն գործած էր, առկայն ո՞վ։ տատուածային արձանին պահապաններուն մէջ ո և է աարփածու չունէր։ և յետոյ եթէ իրեն տեղ ուրիշ մը գողցած էր մանեակը, ինչո՞ւ զինքը չէր մաանանշեր։ ինչ որ ալ ըլլար, ինչո՞ւ այս երեք ոսմիրները, ի՞նչ բանի կը ծառայէին։ եթէ ոչ զինքը չարչարանքի ենթարկել։ Ո և է կին աննպատակ կերպով այսպիսի յիմարութիւններ չըներ, պայմանաւ որ սիրահարուած չըլլայ։ Արդեօք Քրիստու սիրահարուած էր և որո՞ւ։

— Երբեք չպիտի գիտանք, եզրակացուց որնգահար ազջիկը, իր գաղանիքը իրեն հետ տարաւ, և եթէ մեղօսակից մըն ալ ունի, ան չէ որ մեզի տեղեկութիւն պիտի տայ։

Այդ պահուն Ռոտիս, որ արդէն քանի մը վայրկեանէ ի վեր կ'երերտկար, հոռաչեց։

— Զեմ կրնար Միրթօ, ալ չեմ կրնար, վար պիտի իյնամ, վիշտն ու յոդնութիւնը ընկճեցին զիօ։ Միրթօքիան անոր վիզր բռնեց։

— Քիչ մըն ալ փարձէ սիրելիս։ պէտք է տանինք անոր մարմինը, ինդիրը զայն թաղելն է։ եթէ գերեզման չունենայ և ձեռքին մէջ դանդ մը, յաւիտենապէս թափառական պիտի մնայ զժոխիքի գետին եղերքներուն վրայ և երբ մենք ալ, մեր կարգին երթանք մեռելներուն քով, անիկա մեզ պիտի մեղադրէ մեր ամբարշառութեան համար և այն ատեն ո և է պատասխան չպիտի կարենանք տալ։

Սակայն ազջնակը, անոր թեւին վրայ իյնալով սկսաւ արտասուել։

— Շուա, շուա, վերսկաւ Միրթօքիա, ահաւաս սիկ փողօցի ծուրէն մարդ կուգայ։ կենանք մեռեալին առջեւ, մեր պատմուաններու ետին պահենք զայն, եթէ տեսնեն, ամէն ինչ կորսուած է...։

կեցաւ ու յանկարծ աւելցուց։

— Թիմօնն է, կը ճանջնամ, Թիմօնն է, հետն ալ չորս հատ կէն... Ա՛, տառուածներ, ի՞նչ պիտի ըլլայ, հիմա պիտի կառակէ մէզի հետ, ինքոր կը խոնդայ ամէն բանի վրայ... սակայն ոչ, հո՛ս կեցիր Ոօսախիս, պիտի խօսիմ իրեն հետ։

Եւ յանկարծակի մատածումէ մը մարակուած, փողօցին մէջէն վազեց մատեցող խօսմբին դէմ։

— Թիմօն, բաւ աղջիկը (և ձայնը իի էր աղերուանքով) Թիմօն օգնէ ինծի, կը պաղատիմ մտիկ ըրէ ինծի, ծանրակշու ըսելիքներ ունիմ, պէտք է որ միայն քեզի խօսիմ։

— Խեղճ փօքրիկո, որքո՞ն յուզուած ես, ըստ երիտասարդը, Արդեօք ուսիդ հանգո՞յցը կորօնցուցիր, թէ՛ ոչ վար ինկած ատեն պուպրիկիդ քիթը կոարեցաւ. կատարելապէս անգարմանելի արկած մըն է։

Մանկամարդ աղջիկը վշտակ ակնարկ մը նետեց անօր վրայ, սակայն արդէն չօրս կիները՝ Ֆիլօթիս, Աէզո աը Քնիտ, Քալիսիօնն ու Թոփէրտն անհամբերութեամբ իր շուրջը կը հաւաքուէին։

— Հո՛ս նայէ, իննդուկ աղջիկ, ըստ Թօփէս րան, եթէ սանտուիդ կաթը սպասեցիր ոչինչ կրնանք ընել, կաթ չունինք. գրեթէ լուսցած է և դուն պէտք է պառկած ըլլայիր, երբէ՞ն ի վեր մանուկները կը ութան լուսինին տակ։

— Իր սանտօնւն, ըստ Ֆիլօթիս, անանկ բռն

չկայ, կ'ուզէ Թիմօնը մեր ձեռքէն առնել։

— Մտրակի՛ արժանի է, մտրակի։

Եւ Քալիսիօն, Միրթօի մէջքէն բռնելով, գետնէն  
վեր վերցուց զայն և բացաւ առոր կապոյտ պատմու-  
ճանը, սակայն Սէզօն սիջամաեց.

— Յիմար էք դռւք, գոչեց ան, Միրթօն երբեք  
չէ գիտած թէ ի՞նչ է այր մարդք. պատկելու համար  
չէ որ Թիմօնը կը կանչէ, հանգիստ թողէ զայն և  
թող վերջացնէ:

— Նայինք ի՞նչ կ'ուզես ինձմէ, ըստ Թիմօն.  
եկուր նայինք, ըստ ականջիւ. իրաւ ծանրակշիռ  
բան մըն է,

— Քրիսին մարմինը հոս փողոցին մէջաեղն է,  
ըստ աղջիկը զողզղալով. ես ու բարեկամուհիս գե-  
և քեզմէ կը խնդրենք որ օգնես մեզի: Շատ չի աե-  
ւեր... անմիջապէս կրնաս հասնիլ այդ կիներուն:

— Խե՞զ աղջիկներ, հապա ես որ կը ինդայի,  
դռւք մեզմէ աւելի ազնիւ էք. արդարն պիտի օգնեմ  
հիմա կուգած:

Եւ դառնալով չորս կիներուն, ըստւ.

— Գացէք իմ առւնս, Փօթինի փողոցէն, պահ  
մը վերջ կուգած, մի՛ հետեւիք ինձի:

Մեռեալին գլխուն առջև Ռոտիսը դեռ նստած էր.  
երբ անուր որ Թիմօնը կուգայ, աղաչեց.

— Բան մը չըսես, զողցանք զայն, որպէսզի  
փրկենք իր առուերը, պահէ՛ մեր գողանիքը, քեզ  
շատ պիտի սիրենք Թիմօն:

— Ապահով եղէք, ըստւ երիտասարդը:

Բռնեց մեռեալին ուսերէն, իսկ Միրթօն՝ ծուն-  
կերէն և լուսթեամբ քալեցին, մինչ Ռոտիսը, երե-  
րուն քայլերով անոնց կը հետեւէր:

Թիմօնը բնաւ չէր խօսեր, երկու օրուայ մէջ,

երկրորդ անդամ ըլլալով, մարդկային կիրքը իրմէ կը<sup>1</sup>  
խլէր իր անկողինը բաժնող կին մը, և կը խորհէր  
թէ ի՞նչ այլանդակ բան այսպէս հօգիները կ'առնէր  
կը տանէր զիւթական ճամբայէն դուրս, այդ ճամ-  
բան, որ կ'երթար անսառւեր երջանկութեան:

— Անխոս'վ կենաւ, անսարթե՛ր մնալ, հանդար-  
տութիւն, ո՞վ հեշտամէր անդորրութիւն, կը խորհէր  
ան, ո՞վ պիտի գնահատէ քեզ: Մարդիկ կը շարժին,  
կը կոռւին, կը յուսան երբ իրբեւ թանկարժէք, մի-  
այն բան մը կայ. անցնող վայրկեանէն քաղել զիտո-  
նալ կարելի բոլոր հրճուանքները, և նուազագոյն  
չափով միայն լքե, անկողինը:

Հօտան կիսափուլ գերեզմանաւան դրան:

— Ո՞ւր պիտի դնենք զայն, ըստւ Միրթօ:

— Աստուածին քովէ:

— Ո՞ւր է արձանը. երբեք չեմ եկած հոս. գե-  
րեզմաններէն և շիրմաքարերէն կը վախնամ ես, չեմ  
ճանչնար Հերմանուպիսը:

— Փօքրիկ պարտէզին մէջտեղը ըլլալու է, փնաը-  
ռենք. ատենօք, երբ գեռ փոքր էի, կորսուած եղնիկ  
մը հալածած ատենս հօս եկած եմ: Ճերժակ ժանտա-  
թըզենիներու ծառուղիէն անցնինք, շուտով կը գտնենք:

Արդարե հասան այդ վայրը:

Արշալոյօթ մանիշակի երանգներ կը խառնէր մար-  
մարներու վրայ իջած լուսնին ցոլքերուն: Նոճինե-  
րու ճիւղերուն մէջ տարտամ ու հեռաւոր նոււզ մը  
կը ծփար: Արմաւենիներու շրջիւնը, անձրեկի կաթիլ-  
ներու պէս զովութիւն մը վար կը թափէր:

Թիմօն գժուարութեամբ բացաւ վարդագոյն քար  
մը որ հողին մէջ թազուած էր. մեռելային աստու-  
ծոյն ձեռքին առկ բացուած էր գերեզմանը: Ատենօք  
անոր մէջ դիտկ մը գտնուած ըլլալու էր, սակայն

փոսին մէջ միայն գորշորակ փոշի մը գտնուեցաւ:  
Երիտասարդը իջաւ փոսին մէջ, մինչև գոտին  
թաղուեցաւ և թեւը առաջ երկարեց.

— Տո'ւր ինծի, ըստւ Միրթօխն, փոսին խորը  
պառկեցնեմ զայն և գողենք գերեզմանը:

Սակայն Ռոտիոը նետուեցաւ դիակին վրայ.

— Ո՞չ, այսքան շրւտ մի' թաղէք. կ'ուզեմ կը ը-  
կին տեսնել զայն, վերջին անդամ մը, վերջին ան-  
դամ մը, Քրիսիս, խեղճ Քրիսիս... ո՛, օարտափե՛լի  
բան է, ի՞նչ եղած է.

Միրթօքլիան մէկդի ըրած էր մեռեալին ծածկոյթը  
անոր դէմքը այնքան արագորէն աւրուած էր որ  
երկուքն ալ ետ եռ գացին: Այտերը քառակուսի ծեւ  
մը առած էին և կոպերն ու շրթունքները ուռած: Այս  
գեղեցկութեւէն միայն մարդկային բան մը մնացեր  
էր: Աղջիկները գոցեցին հաստ դադողը, օակայն  
Միրթօն Քրիսիսին ժամաներուն մէջ սահեցուց Շարօնի  
յատեացուած գանգ մը գրամք:


Այն ատեն երկուքն ալ, անվերջանալի հեծկլառուք-  
ներսկ, Թիմոնին յանձնեցին անշունչ ժարմինը:

Երբ Քրիսիսը թաղուեցաւ աւազուտ փոսին մէջ,  
Թիմօն պատանքը վերստին բացաւ. անոր թուլցած  
ժամանուկրերուն մէջ ամուր մը պահեց արծաթէ զրա-  
մը. առփուկ քարի մը վրայ անշարժեցուց գլուխը, և  
ծակատէն մինչև ծունկերը անոր մարմնին վրայ տա-  
րածեց սառերալի ու ոսկեայ երկար մազերը:

Ենոյ փոսին դուրս ելաւ. բերանաբաց գերեզ-  
մանին առջև երաժիշտ ողջիկները ծնրադիր, կտրե-  
ցին իրենց մազերը և մէկ փունջի մը մէջ իրարու-  
կոպա՛ մեռեալին հետ թաղեցին:

ՄԱՏԵՆԱՇԱՐ “ԼՈՅՍԻ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ



- |    |   |        |
|----|---|--------|
| 1. | Փոցտամի զաղսնիքները, Ութեւէմ լև Քչո,                              | Դրւ.   |
|    | Թարգմ. Բ. Թեւեան  | Դին 60 |
| 2. | Յախսարիկը, Բէշատ Նուրի, Թարգմ.                                    |        |
|    | Յ. Տէրունի  | » 120  |
| 3. | Ինչպէս զողցան Յարերուն քազը, Փոլ<br>Մօնֆէրրան, Թարգմ. Յ. Քէշիշեան | , 60   |
| 4. | Ափրողիսէ, Փիէռ Լուիս, Թարգմ.<br>Յ. Քէշիշեան                       | , 50   |

Դին 50 Դրուշ

Ամերիկայի համար 40 Մեր

ՀԱՍՑԵ. — ARSÈNE ETMEKDJIAN  
Galata, Rue Billor, № 10  
CONSTANTINOPLE



1-0

ՀՀ Ազգային գրադարան



NL0312042

